

ՄԻՈՏ



ՅՈՒՆՈՒԾԻ

ՓԵՏՐՈՒԱՐ

ՄԱՐՏ

ԹԻՒ 1-2-3

1999



ՄԻՌ

ԱՄԱԱԳԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ
ՀԳ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1999

ՅՈՒՆՈՒԱՐ - ՓԵՏՄՈՒԱՐ - ՄԱՐՏ

ԹԻՒ 1 - 2 - 3

1999

January - February - March

No. 1 - 2 - 3

SION

VOL. 73


A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor : His Beatitude The Armenian Patriarch Of Jerusalem



St. James Press, Jerusalem

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԺ
ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՒՍ ԵՉՄԻԱԾԻՆ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ Ս. ԾՆԷՆԴԵԱՆ ԱՌԻԹՈՎ

ՍԵՐ-ՔՐԻՍՏՈՍ
ՍԵՐ- ՄԱՐԴԿՈՒԹԻՆ
ՍԵՐ- ՀԱՅՈՒԹԻՆ

«Որ կերպարան Հօր և արարչակից Բանդ, վասն փրկութեան ազգի մարդկան այսօր ի կուտ գկերպարանս ծառայի զգեցար մարդասիրապէս. Քո ամենակեցոյց գալլատեամբդ ողորմես մեզ Աստած»

«Քրիստո՛ս, Դու՛ն որ Հօր Աստուծոյ պատկերն ես և մասնակից (Անոր) արարչութեան, մարդո՛ր հանդէպ Քու սէրէ՛ն մղուած և ողջ մարդկութեան փրկութեան համար այսօր Ս. Կոյսէ՛ն ծառայի կերպարանք զգեցար, Քու ամենակեցոյց գալուստովդ ողորմէ՛ մեզի»:

Աղօթաբոյր այս բառերը քաղուած են Քրիստոսի ծննդեան և աստուածայանութեան նուիրուած սրբախօս շարականներէն, որոնց մէջ սքանչելի պատկերացումով կը բացայայտուի թէ ինչպէս Կատարեալը, Անմեղը, Ամենազօրը, Արարիչը Աստուած ինք յանկարծ մարդու կերպարանք կը ստանայ, Տէրը ծառայ կը դառնայ ի սէր և ի փրկութիւն մարդկութեան:

Քրիստոսի Մարդեղութեան խորհուրդը ո՛չ բանական խորհողութեամբ կը հասկցուի և ո՛չ ալ գիտական զննութեամբ կը բացատրուի: Ինչպէ՞ս անտեսանելի և անհասանելի Աստուած մարդու սահմանաւոր բնութիւնը կ'իրացնէ և իր անմերձեալի բարձունքէն կը խոնարհի մինչև Բեթղեհէմի խեղճ, աննշան մսուրը:

Շարականագիր վարդապետը մեզի կու տայ այս հարցումին պատասխանը, բնականօրէն զայն քաղելով Աւետարանէն, ուր ըսուած է «Աստուած այնպէս սիրեց աշխարհը՝ որ իր միածին որդին տուաւ, որպէսզի ան որ կը հաւատայ Անոր՝ չկորսուի, այլ ընդունի յաւիտենական կեանք: Որովհետև Աստուած իր Որդին զրկեց աշխարհ ո՛չ թէ աշխարհը դատաստանի ենթարկելու, այլ որպէսզի Անով աշխարհը փրկուի» (Յովհ. Գ. 16-17):

«Մարդասիրապէս» կ'ըսէ շարականագիրը, այս բառին մէջ խտացնելով այն դաղափարը, որ մարդ էակի հանդէպ Աստուծոյ սէրն էր որ պատճառ եղաւ Աստուծոյ Որդւոյն մարդեղութեան: Հոգևոր ապրումներու և բանաստեղծական պատկերացումներու

գանձարան եղող Շարակնոցին ուրիշ մէկ էջին վրայ կը կարդանք ու կ'երգենք.

«Սէրն ի Սիրոյ ՎՍէրդ առաքեաց»

(Որդին Աստուած, Հայր Աստուծմէ Հոգի Աստուածդ դրկեց»):

Երրորդութեան երեք անձերու միասնական բնութիւնն է Սէրը. «Զի Աստուած

Սէր է»:

Ահա գաղտնի բանալին Քրիստոսի մարդեղութեան խորհուրդին: Պարզ ու վճիտ: Ուրիշ խօսք աւելորդ է և անհարկի: Որովհետև տիեզերքի ստեղծագործութեան ոյժը Սէրն է: Մարդու կեանքի երջանկութեան աղբիւրը Սէրն է: Սէրը՝ որ կեանքով ու գործով կ'արտայայտուի, ծառայութեամբ ու բարիքով կը մարմնանայ և, ի հարկին, խաչով կը կնքուի:

Քրիստոսի կեանքը երկրի վրայ եղաւ այս Սիրոյն ճառագայթող արեւանման տիպարը, որ իր առաքեալներուն և իր Հիմնած եկեղեցւոյ սրբակենցաղ սպասաւորներուն միջոցաւ եկեղեցին կենդանի պահեց բոլոր տեսակի փորձութեանց և հակամարտութեանց դիմաց, ինչպէս անոր Հիմնադիրը և գլուխը՝ Քրիստոս ինք ըսած էր. «Դրունք դժոխոց պնա մի՛ յաղթահարեացեն» (Մատթ. ԺԶ. 18):

Հայրութեան երկհազարամեայ կեանքին մէջ այդ Սէր-Աստուածորդին՝ մարդացեալ, ապրեցաւ մեր ժողովուրդին հետ Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ մէջէն, սկսեալ Թադէոս և Բարթողիմէոս իր առաքեալներէն, Ս. Գրիգոր Լուսաւորիչէն մինչև մեր օրերը: Շուրջ քսան դարերու մեր ողջ պատմութիւնը անհասկնալի կը դառնայ առանց այդ եկեղեցւոյ ներգործութեան պատկերացումին: Բայց անցեալի ժառանգութիւնը անցեալի մէջ պարփակուած արժէք չէ: Այդ ժառանգութիւնը կը ճառագայթէ այսօր մեր Հայ ժողովուրդի նոր կեանքի պայմաններուն տակ:

* *

Ահա դարձեալ անգամ մը ևս ուրիշ քրիստոնեայ ազգերու նման մեր ազգն ալ դէմ յանդիման կը գտնուի Քրիստոսի ծննդեան և աստուածայայտնութեան տօնին, որ իմ Համեստ բացատրութեամբ՝ Սիրոյ Փառատօնն է գերագոյն և անգերազանցելի աստիճանով: Աստուծոյ սիրոյն ներթափանցումն է մեր անձերուն և կեանքերուն մէջ: Այսօր մեր ժողովուրդը տօնական մթնոլորտի մէջ կ'ապրի, ոչ թէ այլևս աշխարհայնացած բարքերու և սովորութիւններու, ուտելիքի, հագնելիքի և նուէրներ տալու ու ստանալու ժողովրդական աւանդութիւններով, այլ և, ու մանաւանդ Աստուածորդին Քրիստոսի (Օծեալին, Մարդացեալ Փրկչին) վերածող Սիրոյն զօրութեան ներթափանցումովը իր ազգային կեանքին մէջ: Ս. Մնունդի այս տօնին սիրտերը կը ճմլուին և կը կակուղան, ինչպէս կ'ըսէ Ս. Ներսէս Շնորհալին՝

«Սէր անուն Յիսուս,

Սիրով քով ճմլեա՛,

Զսիրտ իմ քարեղէն»:

Եկեղեցին իր աղօթքներով, ծիսական արարողութիւններով, քարոզութիւններով սիրոյ Հնձանն է այսօր, ուր սէր-գիւնի կը պատրաստուի մեր կեանքը երջանկութեամբ լեցնելու համար:

Բոլոր քրիստոնեայ ազգերուն նման մենք ևս կ'անդրադառնանք որ եկեղեցւոյ Հիմնադիրին՝ Քրիստոսի ծննդեան 1999-րդ տարեդարձն է որ կը տօնենք: Յաջորդ տարի 2000-րդ տարեդարձն է: Քրիստոնեայ եկեղեցիներ և ազգեր կը պատրաստուին ամէն տեղ բացառիկ շուքով նշելու եկեղեցւոյ շարունակուող և զարգացող պատմութեան այս

նշանակալից Հանգրուանը: Բնականօրէն մեր եկեղեցին ալ պիտի բերէ իր բաժինը ընդհանուր քրիստոնէական տօնախմբութեան: Տօնախմբութիւն՝ որ փառքի զգացումէն աւելի պարտքի՝ զգացումն է՝ որ պիտի մշակէ և զօրացնէ ողջ քրիստոնեայ աշխարհին Համար:

Մենք՝ Հայ ժողովուրդի զաւակներս, բացի 2000-ամեակէն, կը պատրաստուինք արժանավայել կերպով նշելու մեր եկեղեցւոյ պաշտօնական Հիմնադրութեան կամ քրիստոնէութեան որպէս ազգային կրօն պետական ճանաչման 1700-ամեակը:

Միրելիք,

Ամէն սեղ, և ամէն յարմար առիթով, ու Հպարտութեամբ, մենք կը յայտարարենք ամբողջ աշխարհին որ պետականօրէն ճանչցուած առաջին քրիստոնեայ ազգն ենք: Ինչպէ՞ս պիտի արժեցնենք այդ «առաջնութիւնը» Հոռետորական խօսքերով, ինքնագովական փառասիրութեամբ: Ո՛չ: Անցեալի պանծացումը չի՝ նշանակեր անցեալը կուռքի վերածել և անոր խունկ ծխել: Եթէ շարունակէք անցեալի փառաբանանքը այն աստիճան որ անով լեցուինք, յղփանանք և սիրամարգի փետուրներ կապենք՝ մենք անցեալին դաւաճանած կ'ըլլանք: Մի՛ մոռնաք, անցեալը անցած չէ...: Ան կը ներգործէ մեր մէջ որպէս ներշնչման աղբիւր նոր արարումներու, նոր ստեղծագործութիւններու Համար: Կեանքը կը շարունակուի: Եւ մենք այսօր, 20-րդ դարու այս աւարտին, շալակաւորներն ենք այդ կեանքին: Օղակ մըն ենք այն շղթային վրայ՝ որ մեր կեանքի գնացքն է դարբերու վրայ տարածուած և դէպի անսահմանելի ապագայ նկրտող:

Ի՞նչ պէտք է ընենք:

Նորոգեալ կեանքով ազգ ենք: ԱՀա ունեցանք մեր սեփական ազատ ու անկախ պետութիւնը: Ազատութեան այս պայմաններուն տակ կարող ենք մեր ազատ կամքով որոշել թէ ինչ պէտք է ընենք: Այլևս ուրիշը դուրսէն պիտի չլթելազրէ կամ պիտի չպարտադրէ մեր ընելիքը: Լուրջ, ճակատագրական փորձաքարի և մարտահրաւերի դիմաց կը գտնուինք:

Ես չեմ տեսներ ուրիշ ճամբայ բայց միայն այն որ 2000-ամեակի և 1700-ամեակի տարիները կը տանին դէպի ազգային բարեկարգութիւն, բարենորոգում, ինքնագօրացում և յառաջագնաց զարգացում ի ծառայութիւն Աստուծոյ և մարդկութեան: Անհրաժեշտ կը գտնեմ որ այս երեք տարիները, 1999-ը, 2000-ը և 2001-ը, մեր ազգի զաւակներուն Համար դառնան ինքնաքննութեան, ինքնատեսութեան, ինքնասրբագրման և ինքնաբիւրեղացման տարիներ: Դառնան իսկական բարենորոգման, պիտի ըսէի՝ պայծառակերպութեան տարիներ:

1700-ամեակի տօնակատարութեան Համար թէ՛ եկեղեցւոյ և թէ՛ Հայրենի պետութեան կողմէ ծրագրուած և արդէն իսկ իրագործուող գործունէութիւններու գագաթնացումը պիտի ըլլայ կառուցումը և օծումը մեր Հայրենիքի քաղաքամայր Երևանի մէջ նոր եկեղեցիի մը, մայր եկեղեցիի մը, մեր Հաւատոյ Հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի անունով, որ պիտի ըլլայ մեր ժողովուրդի քրիստոնէական Հաւատքին կենդանութեան շքեղ փաստը և այդ Հաւատքի առաւել ևս մշակման և Հօրացման օճախը ի սպաս մեր ժողովուրդի Հոգևոր կարիքներուն: Արդէն իսկ կը նորոգուին մեր Հայրերու Հաւատքին պերճախօս վկայութիւնը եղող Հին եկեղեցիները, որոնք ընդհանրապես արուեստի կոթողներ են այնքան սիրելի բոլորիս Համար: Բայց անցեալի կառոյցներու վերանորոգումը բաւարար չէ մեր ժողովուրդի նոր կեանքի պայմաններուն Համար:

Երևակայեցէք որ Երևան մայրաքաղաքին մէջ, ուր մէկ միլիոնէ աւելի հայեր կ'ապրին, չունինք մէկ հատ եկեղեցի՝ որ կարենայ 150 անձէ աւելի հաւատացեալներու բազմութիւն ընդունիլ: Եթէ պիտի արժևորենք 1700-ամեակը ապագայի յառաջդիմութեան հայեցակէտով - և ոչ թէ անցեալին պաշտամունք ընծայելու հոգեբանութեամբ - այն ստեն եկէք կառուցենք նոր մայր եկեղեցի Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքին համաձայն.

«Եկայք շինեացուք սուրբ պիտրանն լուսոյ

Քանպի ի սմա ծագեաց մեկ լոյս ի հայաստան աշխարհի»:

Եւ որպէսզի կարենանք մեր ազգի անունին ու վարկին համապատասխան արժանապատուութեամբ տօնել Քրիստոսի ծննդեան 2000-ամեակը և հայ ազգի քրիստոնէական ծննդեան 1700-ամեակը, եկէք հետեւինք Մարդացեալ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի բացած և գծած ճանապարհին, որ Սիրոյ ճանապարհն է: Եթէ Սէրը՝ Ինքը Աստուած մարմնացաւ Քրիստոսով և ծառայեց ու խաչուեցաւ մարդկութեան փրկութեան համար, եթէ մենք քրիստոնէայ ազգ ենք բառին իրաւ և ամբողջական իմաստով - և ոչ թէ սոսկ պատմական տուեալներով և ձևական, անուանական եղանակով -, եթէ հաւատարիմ ենք մեր ազգի 1700-ամեայ պատմութեան ոգիին և ուղիին, մեր հայրերու սուրբ աւանդութեան, եթէ նայիլ գիտենք զէպի հայոց ապագան, ուրիշ ճանապարհ չկայ մեզի համար, բայց միայն Սիրոյ ճանապարհը, Քրիստոսի ճանապարհը, որուն մէջէն եթէ քալենք՝ իրարմով զօրացած կ'ըլլանք և զօրացուցած կ'ըլլանք մեր ազգը իր նոր հանրապետութեամբ և ամբողջ ժողովուրդով ի Հայաստան, յԱրցախ և ի սփիւռս աշխարհի: Մէկ կողմ շարտենք ներմիտ, մասնակի, կողմնակցական, խմբակցային նկատումները և շահերը և Սիրոյ կապով մեր սիրտերը և ձեռքերը իրար միացուցած՝ քալենք ճշմարտօրէն որպէս մէկ ազգ և մէկ եկեղեցի, ամբողջական և միասնական:

**

Հայոց Ազգային Բեթղեհէմէն՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն, Ս. Մննդեան տօնին առիթով, կ'ողջունենք հայ ժողովուրդը, մեր հայրենի պետութեան վսեմաշուք Նախագահը, Ազգային Ժողովի և Կառավարութեան անդամները, մեր արիաշունչ բանակը և հանրային ծառայութեան նուիրուած կրթական, գիտական, արուեստի և բարեգործական հաստատութիւններն ու կազմակերպութիւնները՝ մաղթելով որ վերստին պետականացած մեր ազգը ապրի Սիրոյ զօրութեամբը և յառաջդիմութեան տեսլականով:

Կ'ողջունենք մեր եկեղեցւոյ Նուիրապետական Աթոռները՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Երուսաղէմի և Կ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռները իրենց Գահակալներով, Միաբանութիւններով, Հոգևորական և աշխարհական սպասաւորներու դասերով: Կ'ողջունենք մեր բոլոր Թեմերը իրենց Առաջնորդներով և հաւատացեալ ժողովուրդով ի չորս ծագս աշխարհի:

Թող Սէր - Աստուածը իր մարդեղութեամբ այսօր դառնայ Սէր - Մարդկութիւն և Սէր - Հայութիւն. ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

6 Յունուար, 1999

ԲԼԹԴԼԿՅՄ, 18 ՅՈՒՆՈՒԱՐ 1999

*Միտցեալ ժողովուրդ հայոց,
որ յերուսաղէմ եւ ի Յորդանան,
ի հայաստան եւ յԱրցախ,
եւ ի սփիւռս ցրուեալ:*

Քրիստոսի ծննդավայր Բեթղեհէմ քաղաքի նուիրական քառայրէն, Հայաստանեայց Եկեղեցւոյ սրբազան Հայրապետներու հոգեզմայլ շարականներու երգեցողութեամբ, կ'աւետենք աշխարհին, թէ արդարեւ ճշմարիտ է "այն մեծ եւ սքանչելի խորհուրդը" որ հրեշտակներու փառատրութեամբ, եւ մոգերու եւ հովիւներու երկրպագութեամբ, յայտնաբերուեցաւ մարդկութեան, թէ "Օնաւ նոր արքայ". եւ "Անբաւելին երկնի եւ երկրի, ի խանձարուրս պատեցաւ. Ոչ մեկնելով ի Հօրէ ի սուրբ Այրին բազմեցաւ:"

Բազմադարեան Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, իր հոգեւորական անդամներով, երգեցիկ դպիրներով, եւ մեր ժողովուրդը իր հաւատաւոր զաւակներով, կրկին համախմբուած ենք, եւ Սուրբ Երկրի սրբավայրերուն մէջ մեր առանձնաշնորհումներուն եւ աւանդութեանց ոգիով մեր Սուրբ Պատարագը կը մատուցանենք: Աստուածայայտութեան եւ Քրիստոսի մկրտութեան յիշատակը պանծացնող "Ջրօրհնէքի" արարողութիւնը եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ պաշտամունքները կը կատարենք, համայն Քրիստոնեայ աշխարհին համար նուիրական այս ուխտատեղիին մէջ:

Այսօր, մասնաւոր գոհունակութեամբ կը յիշենք ներկայութիւնը Կոստանդնուպոլսոյ Ամենապատիւ Պատրիարքին, Գերաշնորհ Տէր Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին, որ իբրեւ Պատրիարք

իր գահակալութենէն երկու ամիս յետոյ, առաջին առիթով ուխտաւորաբար մեզի հետ աղօթակից է, իրեն ուղեկից ունենալով Պոլսոյ մեր հաւատացեալ ժողովուրդէն խումբ մը 50 ուխտաւորներու:

Յառաջիկայ տարուան Սուրբ Ծնունդին, ամբողջ աշխարհը պիտի տօնախմբէ 2000 ամեակը Քրիստոսի մարդեղութեան:

Հայ ժողովուրդը Քրիստոսի Ծննդեան փառատօնին պիտի միացնէ, պիտի աւելցնէ, ազգովին՝ Քրիստոսով, եւ Քրիստոսի անձին մէջ իր Վերածնունդին 1700 ամեակը. - յիշատակելով որ 301 թուականին, բազմաչարչար Լուսաւորիչն մեր, Սուրբն Գրիգոր Պարթեւ Հայրապետը, հեթանոս Տրդատ թագաւորի բժշկութեամբ, եւ ի Քրիստոս մկրտութեամբ, ապահովեց երաշխիքը հեթանոս Հայաստան աշխարհին՝ «Քրիստոսի արիւնով գնուելուն, Երկնաւոր Հօր որդեգրութիւնը ընդունելուն, եւ այսպէս դառնալով ժառանգակից Քրիստոսի, եւ տանար Հոգւոյն Սրբոյ:»

Հայկական ներկայութիւնը Սուրբ Երկրին մէջ դարերու վրայ երկարող իր խորունկ եւ յիշատակելի կնիքն ունի դրած:

Յուսալից ենք որ յառաջիկայ Սուրբ Ծնունդին Հայաստանեայց Եկեղեցւոյ Նուիրապետական Աթոռներու գահակալները այս Սուրբ Այրին մէջ մեզի հետ աղօթակից պիտի ունենանք, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետին եւ Կաթողիկոսին Ամենայն Հայոց:

Հայ ժողովուրդին դարերու փորձառութեան եւ տառապանքի փուրջով ջրդեղեալ ու ջրլապինդ հաւատքին մաղթանքն է՝ լսել կոչը խաղաղութեան աստուածարեալ իշխանին, եւ աննահանջ ընթանալ եւ չը կթոտիլ հետապնդելէ անխարդախ երազը՝ մարդերու եւ ժողովուրդներու համերաշխ

համակեցութեան, հակառակ Զարին կործանարար բոլոր սաղրանգներուն:

Մանուանդ Երկու Հագար Ամեակի Վախճանին եւ նոր Հագարամեակի մը մուտքին, երբ մարդկային ֆաղափակութեան եւ գիտական հնարամտութեանց հրաշալիքները անսահման հնարաւորութեանց ասպարէզներ կը բանան մարդ արարածի մտքի եւ հոգիի ստեղծագործ շնորհներուն առջեւ:

Աստուածապարգեւ այդ հրաշալիքները օրհնութիւն պիտի դառնան, երբ անոնք օգտագործուին մարդկային տառապանքները ամոքելու, ազգերու միջեւ լարուած անվստահութեան, իրերամերժ սաղրանգներու կասկածն ու վախը փարատելու, խաղաղարար լուծումներ գտնելու համար մարդը եւ մարդկային ընկերութիւնը խոռվող հարցերուն:

Ասոնց մէջէն առաջնահերթ ցանկութիւնը եւ սրտագին ըզճանքը պիտի լինի ազգերու եւ պետութեանց միջեւ անխարդախ եւ համերաշխ գոյակցութեան եւ խաղաղութեան ապահովութիւնը:

Այն ատեն պիտի դադրին ոճրապարտ ցեղասպանութեան ահաւոր նախնիքները: Պիտի խնայուին սովալըլուկ մանուկներու սրտանմլիկ մահացումները:

Անտուն ու թափառական ընտանիքներ պիտի վերադառնան իրենց հայրենի տունը, եւ օրհնեալ երդիքի տակ, իրենց նակտի ֆրտիմեով պիտի վաստկին իրենց հացը եւ ապրուստը: Ու սերունդներ իրենց դաստիարակութիւնը պիտի ստանան անկաշտո եւ արժանավայել իտէալներով ու ձգտումներով: Ու պիտի դառնան ռահվիրաներ, մարդկային իսկական ֆաղափակութեան:

Ա՛յն ատեն, մարդը իսկապէս մարդ պիտի կոչուի, ըստեղծուած “ըստ պատկերին Աստուծոյ:”

Բոլոր ժամանակներէն աւելի, այսօր համայն աշխարհը պէտք ունի “մարդացեալ Աստուածորդւոյն” ներկայութեան եւ Անոր յուսալիր վարդապետութեան շողարձակումին:

Նոյն հաւատով գօտեպինդ բոլոր հոգիներուն հետ ամէն ազգէ եւ ամենութեմ, մեմք եւս, Քրիստոսի Ծննդեան Սուրբ Այրին մէջ հաւաքուած, կ’աղօթենք որ, Աստուծոյ օրհնութեամբ, խաղաղութիւն եւ բարօրութիւն հաստատուի մանաւանդ Սուրբ Երկրի շրջակայ բոլոր ազգերու ժողովուրդներուն մէջ:

Եւ Քրիստոսի Ծննդեան 2000 ամեակը դառնայ աղբիւր շնորհաց եւ գոհութեան:

Հայ Երուսաղէմի սրբավայրերուն օրհնութիւնը կը յղենք մեր ժողովուրդի գաւակներուն որ ի Հայաստան եւ տարասփիւռ ցրուեալ, եւ կը յիշեցնենք թէ անհրաժեշտ է վերսկսիլ շարանը Հայ Ուխտաւորներուն, այնպէս ինչպէս, դարեր շարունակ, մեր հայրերն են կատարեր, թերեւս աւելի դժուար պայմաններու մէջ:

Թող հնչէ միշտ քաղցր երգը հրեշտակներուն, աւետելով աշխարհին.

“Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:”

Ա.մէն:

Թ.Ա.Մ.

CHRISTMAS MESSAGE FROM BETHLEHEM

18 January 1999

*To our beloved people in Jerusalem and the Holy Land;
To all members of the Armenian Apostolic Orthodox Church;
To all children of the Universal Christian Church;
And all believers everywhere, who trust in God the merciful and the
compassionate.*

With a heart full of jubilation and hope, we stand before the birthplace of Christ, to sing the glory of God in the highest, and offer our prayers for the peace of the world and for the happiness of all men and women of goodwill.

We are filled with jubilation because this is the most hallowed feast in the Christian calendar, with its promise of eternal salvation for all mankind. This is the day Christ gave the world His message of love and peace for all time. This is the day we are reborn in our faith and rekindled in our zeal for the righteous life.

Today, we stand on the threshold of a bold new age requiring men of courage and good will, with peace in their hearts, compassion in their souls, and steely determination in their veins to step forward and help realize the aspirations of the peoples of this Holy Land, who have suffered and endured for so long, who have known pain and bloodshed, disillusionment and frustration.

Here, and in Jerusalem, more than any other place on earth, the call for peace sounds the loudest.- demanding an end to internecine bloodletting; yearning for the creation of an atmosphere of tolerance and understanding, and urging the acceptance of the rights of all to live in peace and harmony together.

And above all, prayerfully beseeching forgiveness for the pain and suffering that has been imposed on the innocent among us.

Next year, we shall be celebrating the 2000th anniversary of the birth of Our Lord, and laying to rest the turmoils and travails of the past epoch.

Of course, while looking to the future, we shall not forget the past, nor ignore the demands of the present. For the past is woven into the fabric of our being, as the present is being woven, and the strands of the future are still to become entangled with those of the present and the past. To deny our past, is to deny our future.

But while relegating the past to the annals of history, we shall remember the lessons we have learned so painstakingly, and in the process revive, the hopes we cherished so intensely.

And with the help of God, we shall yet make all those dreams come true.

For there is nothing impossible unto Him. Not a leaf falls but it is with His will. Let His will, not ours, be done.

This, is another message that is delivered to us on this most hallowed day.

The overt message of Christmas, though very profound, is also very simple: "Glory to God in the highest, peace on earth and goodwill towards men."

God promises us peace on earth, if only we would purify our hearts and accept each other as brothers of the same family, and love each other, without distinction whether the other is a friend or a foe, an enemy. For without such love, particularly the

"impossible-one," of loving your enemy, there shall be no peace on earth.

There is an ancient saying common to this part of the world: "May I have need of no one and nothing, save His kind Face."

While it is not possible to live in a vacuum, and while it is true that we are social creatures and need the company of one another, let us not forget that the only thing that is everlasting on this earth, and that never loses its lustre and its warmth, is His smile.

May we all bask in the glow of that smile till the end of our days.

May this Christmas day bring us not only jubilation and hope, but also a step closer to the realization of the ultimate human craving: Peace on earth and glory to God in the highest, for evermore and from generation to generation.

Amen

T.A.M.

ԿՐՈՆԱԿՈՆ

ԻԳՆԱՏԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒՒ

ԳԼ. ԺԲ.

Խրատեց Յիսուս աշակերտներուն և ըսաւ - զգոյշ եղէք ի խմորոյ փարիսեցւոց, այսինքն անոնց կեղծաւորութենէն: Չարը միշտ բարի չի կրնար ձեռնալ, ոչ ալ բարիները միշտ կը Հալածուին չարերէն: Ժամանակ մը կուզայ երբ կը խայտառակուի անոնց ծածուկ կեղծաւորութիւնը և կը պայծառանայ ձեր թագուն առաքինութիւնը: Ինչ որ ըսէք խաւարի մէջ, պիտի լսուի օր ցերեկով, ինչ որ գոց դռներու ետև կը փսփսացուի, պիտի լսուի տանիքներէն: Մի վախնաք անոնցմէ որոնք մարմինը միայն կրնան չարչարել կամ մեռցնել, այլ աՀագին ու մեծ երկիւղը այն է որ մահէն ետք յաւիտենապէս, աններելի և անզորմ տանջանքներու մատնուիք:

Մի վՀատիք ապականացու այս կեանքին Համար, կածելով թէ անոնք որոնց մարմինները երկրի Հողին մէջ լուծուեցան, կորսուեցան. աՀա ձագերը չեն մոռցուած իրմէ, դուք ինչո՞ւ կ'երկմտիք. նոյնիսկ ձեր գլխուն մազերը Հաշուուած են: Կը զօրացնէ զանոնք մահը արՀամարՀելու, մարդոց առջև խոստովանելու թէ Աստուած է, խոստովանելու առաջի Աստուծոյ և Հրեշտակներու թէ վկաներ են իր Աստուածութեան: Սակայն եթէ ուրանան զիս առաջի մարդկան, Աստուած ալ զիրենք պիտի ուրանայ աՀաւոր ատենին առջև:

Կը ներէ իրեն ՀայՀոյողներուն, թէ և աններելի են: Սակայն սուրբ Հոգւոյն Հանդէպ ՀայՀոյողներուն աններող կըլլայ, որովՀետև իր զօրութիւնը դեւերէն ստացուած յայտարարեցին, ուստի անոնց բաժինը դեւերուն Հետ կը դնէ, առանց թողութեան: Աներկիւղ դարձուց զանոնք որպէսզի չվախնան չարչարանքներէ. Հեթանոսներու ատեաններուն առջև ի՞նչ պիտի խօսին, անՀոգ ըլլան, զի սուրբ Հոգւոյն գործակցութիւնը պիտի ունենան, իրենց փոխարէն նա պիտի պատասխանէ:

13. Ժողովուրդէն մէկը ըսաւ - վա՛րդապետ, ըսէ եղբօրս որպէսզի ընտանիքին ստացուածք եղող ժառանգութիւնը բաժնէ ինծի Հետ: Օրէնք էր որ զրկուածները արդար և ուղիղ մարդոց դիմեն որպէսզի իրաւունքը ստանան. այս մէկն ալ որուն եղբայրը թերևս ստահակ մըն էր, մօտեցաւ Յիսուսին, իրաւունքը ստանալու: Այլ Յիսուս Հրաժարեցաւ ըսելով - ո՛վ մարդ, ո՛վ զիս բաժանարար և դատաւոր նշանակեց ձեր վրայ: Հրաժարեցաւ դատ տեսնելէ, թէպէտ և դատաւոր էր, բայց անոր դատաւորութիւնը այս աշխարհէն չէր, ըստ որում Պիղատոսին ալ ըսաւ - իմ թագաւորութիւնս այս աշխարհին Համար չէ: Ուրիշ պատճառ մըն ալ, որպէսզի առիթ չի տայ դատաւորներու չարախօսութեան, այն մասին թէ, անոնց իշխանութիւնը կուզէ ձեռք ձգել, ուստի կը Հրաժարի: Սակայն ինչ որ յարմար է ու պիտանացու ատոնցմէ չի Հրաժարիր: Կը քարոզէ, կը խրատէ, ի բաց վանել ազաՀութիւնը:

15. Զգոյշ եղէք ազաճութենէ, որովհետև մթերքներէ, Հարստութենէ կախեալ չէ կեանքը: Զգրկել ոչ ազգականը ոչ ալ օտարը: Ոչ ալ արգարութեամբ ձեռք ձգուած Հարստութեան՝ ազաճութեամբ կառչիլ, այլ առատութեամբ ինչքերէն մատակարարել կարօտեալներուն: Յոյս չընել ստացուածքի վրայ, ո՛չ այս կեանքին, ո՛չ ալ յաւիտենութեան մէջ օգտակար կրնայ ըլլալ ատիկա: Ազաճութեան վնասները շատ են, բայց երբ զայն վանենք մեզմէ, մեծ շահ կ'ապահովենք թէ՛ այս կեանքին և թէ՛ ալ Հանդերձեալին մէջ: Առակ մըն ալ կը պատմէ և զայն կը բացատրէ:

16.- Հարուստ մարդու մը դաշտերը շատ բերք պարգևեցին. կը խորհէր ու կ'ըսէր - ի՞նչ ընեմ, տեղ չունիմ բերքերը մթերելու: Այս առակը պատմեց որպէսզի մեզ ազատենք այսպիսի չար ցանկութիւններու ծառայութենէն: Որովհետև Աստուծոյ խնամքին տեսչութիւնը ոչ ոքի կ'անտեսէ: Եթէ մեզ ազատացնէ, կը փորձէ, արդեօք ծուծկալ և Համբերո՞ղ ենք, թէ նեղութեան մէջ պիտի ապստամբինք, թէ կարճամիտ ու դիւրակործան ենք: Եթէ մեծութիւն տայ կը փորձէ, արդեօք ապականացու ինչքերու Համար պիտի ծուլանանք. փառքը անցաւոր է և ոչ մնայուն, ինչպէս շատեր կը կարծեն: Ոմանք փորձին մէջ ընտիր դուրս կուզան, ուրիշներ ալ վատթար ու խենշ: Իբրև օրինակ աչքի առջև ունինք Աբրահամը որը Աստուծոյ Հրամանով ելաւ Հայրենի երկրէն և եկաւ Քանանացոց երկիրը: Աստուած ըսաւ անոր - քեզի պիտի տամ այս երկիրը Ծննդ.13.17 : Փոխանակ այդ երկիրը ծառայք ստանալու, սովահար եղաւ և Հարկադրուեցաւ Եգիպտոս երթալ: Սովէն աւելի մեծ տազնապ մըն ալ ունեցաւ, կնոջ մահուան պատճառաւ: Սակայն արդարը Հատարքին մէջ անյողողող էր. չէր տարակուսեր Աստուծոյ խոստումին վերաբերմամբ: Տրամութենէն հտք, ուրախութեան դարձուց զայն: Ետ ստացուածքներով կին ունեցաւ և վերադարձաւ իր Հայրենի երկիրը: Այնքան փառաւորուեցաւ որ իր ծառաներուն Հետ Սոգոմացիները գերեզարհեց և աւարք ստացաւ բայց ազաճութենէ Հեռու մնաց. այս պատճառաւ ալ կ'ըսէ - ձեռքս կը բարձրացնեմ առ Աստուած, արարիչ երկնի և երկրի, ոչ իսկ թել մը կամ կօշիկի կապ մը պիտի ստանամ այս բոլորէն: Ծննդ. 14.22 :

Այսպիսի անձնաւորութիւն մըն էր նաև Յօր. փառքի մէջ չի Հեշտացաւ և չամբարտաւանեցաւ: Մեծութիւնն ու փառքը կորսնցնելէ հտք չզայրացաւ և անզգամ չդարձաւ, երկու պարագաներուն ալ անպարտելի մնաց: Ետեր կան որոնք դժնդակ պարագաներու և նեղութեան մէջ, իրենց անձերը թշուառ կը Համարեն և անյոյս, Աստուած չունեցողի նման: Ոմանք Հարստացան, յոյսերնին Հարստութեան վրայ դրին, մոռնալով զԱստուած որ կը Հարստացնէ ու կ'ազատացնէ: Ծուլանալով այնքան կապուեցան ինչքերու որ խաւարելով ցանկութեան ախտէն, արդարներուն Համար երկիրքի մէջ պահուած Աստուածային մեծութենէն ու փառքէն զրկուեցան:

Ինչպես օրինակ այս մեծատունը որուն օրինակով Տէրը ազաճները կը զարհուրեցնէ, արծաթսիրութեան ախտէն թմրած վարակեալները կ'արթնցնէ: Վասն որոյ կ'ըսէ - մարդուն դաշտերը բերքալից եղան: Աստուած բազմացուց անոր սերմցունները, ցանեց զանոնք որպէսզի սորվի թէ ինչպէս երկիրը բերք կը բուսցնէ բարութեամբ, այնպէս ալ ինք պէտք է առատացնէ իր մէջ առաքինութեան պտուղը: Մենք ալ դաշտ կամ երկիր ենք և իրմէ ստացանք քարոզութեան խօսքին սերմերը, ուստի պարտապան ենք սերմանողին Հատուցանել բարեաց պտուղներ, ըստ առաքեալներուն, իրմէ օրհնութիւն ընդունիլ: "Քանի մը անգամ անձրև ստացած երկիրը, շահեկան արդիւնքներ կը ծնի անոնց Համար որոնք դործեցին և Աստուծոյ օրհնութիւնը կ'ընդունին" Եբք. 6.7: Բայց եթէ բշարեր ըլլանք և անպտուղ, անէծքը մօտ կ'ըլլայ և վախճանը այրում ու կորուստ, անոնց Համար որոնք Հանդերձեալ կեանքին կը մեկնին: Յիրաւի արդար դատաստան, որովհետև այսքան խրատներ և պարզեանք առատացնելէ ետք, պէտք էր աղքատներուն ողորմիլ: Սակայն այս մեծատունը, այդպիսի բան բնաւ մտքէն չանցուց: Հապա ըսաւ - ի՞նչ ընեմ: Չափազանց աղքատներուն նման որոնք տարակուսեալ կը Հարցնեն - ու՞րկէ Հագուստ, ու՞րկէ կերակուր ճարեմ: Այս մէկն ալ ազաճութեան ախտէն վարակուած կը Հարցնէ - ի՞նչ ընեմ, որովհետև տեղ չունիմ ուր կարենամ Հաւաքել բերքերը: Առակաց գրքին մէջ կը կարդանք, Հաւատացեալներուն Համար աշխարհը լեցուն է ստացուածքներով, իսկ անհաւատին ոչ իսկ Հատիկ մը: " Հարստութիւնը շատ բարեկամներ կը շինէ, բայց աղքատութիւնը մէկ Հատիկ բարեկամն ալ կը կորսնցնէ": Առակ. 19.4 :

18. Վստահութեամբ կ'ըսէ - պիտի քակեմ շտեմարաններս և աւելի ընդարձակը պիտի կառուցեմ, Հոն ամբարիշտ Համար ցորենն ու այլ բերքեր և պիտի ըսեմ ինքզինքիս, ով անձս, շատ բարիք Հաւաքած ես բազմաթիւ տարիներ քեզ գոհացնելու չափ, Հանգչէ՛, կեր, խմէ և ուրախ եղիւիինչ յիմարութիւն. կարծես թէ աշխարհը անբարեբեր դարձաւ և միայն իր ամբարածը կը մնայ, շատ տարիներու բաւարար և անոնք որ շտեմարանած չեն, կորուստի պիտի մատնուին ու միայն երկրի վրայ ինք պիտի մնայ: Պէտք էր մտածել թէ երբ ինք ծնած էր, ան որ աշխարհը առատացուց բերքերով, նոյն իր առատապարզ Բնութեամբ, յառաջիկայ տարիներուն ևս պիտի բազմացնէ նոյնը: Այսպիսի ամբարիշտներուն դէմ Աստուածային բարկութիւնը կը շարժի: Չմտածեց աղքատներուն բաժին Հանել, թէ բնութեան վրայ Աստուածային նախախնամութիւնը կայ և բարիներուն բարիք կուտայ և ամբարիշտներն ալ կորստեան կը տանի: Այսպիսի ախտացեալներուն Համար Սողոմոն, իմաստութեան գրքին մէջ կ'ըսէ թէ " իրենց որկորն ու որովայնը Աստուածացուցին": Իսկ Պօղոս Առաքեալ փիլիպեցուց գրած թուղթին մէջ - այդպիսիներուն վախճանը կորուստ է, անոնց աստուածը իրենց ստամոքսն է և փառքը՝ իրենց ամօթը: Փիլ. : Բնաւ չեն մտածեր թէ վախճանը մօտ է, աղքատ, մերկ և խայտառակ պիտի մեկնին այս աշխարհէն:

20. Աստուած վայ կ'ըսէ անոնց զի - անմիտ, այս գիշեր իսկ Հոգիդ քեզմէ ի բաց պիտի պահանջեն. իսկ այն բոլորը որ պատրաստեցիր որու՞ն պիտի ըլլայ: Արդարեւ մեծ անմտութիւն է այսքան սիրով կապուած ըլլալ երեւի ու անցողական բաներու: Ծիշտ այս պատճառաւ Ամբակում մարգարէն կ'ըսէ - յանկարծակի ուտողները պիտի ելլեն, անոր դաւաճանները պիտի արթնան, պիտի յափշտակուիս անոնցմէ, որովհետեւ շատերուն կողպտեցիր, քեզ ալ ժողովուրդին մնացորդը պիտի կողպտէ: Ամբ. 6.2:

Այսպէս է նաև Տիրոջմէ ըսուածը առ այն թէ, այս գիշեր Հոգիդ պիտի պահանջեն, ամբողջ պատրաստածդ որու՞նը պիտի ըլլայ: Օտարներուն պիտի թողունք, թափուր պիտի երթանք. մեր ժառանգորդները ատելիներ և ոչ թէ մեզի սիրելիներ կրնան ըլլալ: Այս ընչաքաղց մարդը օրինակ բերելէ ետք, նոյն ազահուձեամբ արտացեալներուն վերաբերմամբ կ'ըսէ -

21.- Ինքն իրեն Համար միայն Հարստութիւն Հաւաքողը, աղքատ է Աստուծոյ Համար: Այս աշխարհին մէջ փափաքեցան փառաւորուիլ, մոռնալով զԱստուած, ուստի անդեակականին մէջ ճոխութենէ կը զրկուին: Դատաստանին օրը, այդպիսիներուն Համար ըսուած է - Հեռացէք ինծմէ անիծեալներ: Իրօք արժանի դատաստան, Աստուածային փառքի մեծութենէն կամաւ ինքզինքնին ի բաց վանելով, Հանդերձալ կեանքին մէջ կ'աղքատանան: Ապա խօսքերը աշակերտներուն ուղղելով կ'ըսէ -

22.-Մի Հոգ ընէք կերակուրի և Հազուելիքի մասին, մեր կարիքաւոր բնութիւնը ստեղծողը, բոլորին կարիքները կը գոհացնէ: Թռչուններէն և բոյսերէն սորվեցէք. իրենց յարմար ժամանակին, ծաղկելով կը պայծառանան և թռչուններուն կերակուր կը Հայթայթեն: Եթէ այս փոքրերը որ ձեր կարիքներուն Համար եղած են կը խնամէ, ամէն ինչ որ ձեզ Համար Հաստատած է, անտե՞ս պիտի ընէ: Պէտք է գիտնալ նաև թէ, ան որ շատ Հոգ կ'ընէ, առանց վերին նախախնամութեան վրայ յոյսը դնելու, ոչինչ կրնայ ընել: Այն որ Հասակաւ կարճ է, Հոգ ընելով, Հասակին վրայ կանգուն մը կամ քիչ բան մը չկրնար աւելցնել: Այսպիսի Հոգերէ կ'զգուշացնէ, որովհետև Հեթանոսական մտածումներ են: Ան որ ձեզ որդի անուանուելու արժանացուց, գիտէ ձեր կարիքները, որովհետև արարիչ է և չթողուր որ բացարձակ կարօտութեան մէջ մեռնիք: Դուք միայն փնտոեցէք արքայութեան փառքը, փոքր բաները առանց զլանալու ինք, տուիչ ամենայն բարեաց, կը Հայթայթէ: Մարմնական պէտքերուն մասին բացատրութենէ ետք, ուսուցանեց վստահութիւն ունենալ Հօր խնամակալութեան վրայ, ապա կը յաւելու:

32.-Մի վախնար Հօտ փոքրիկ, որովհետև ձեր Հայրը Հաճեցաւ տալ ձեզ արքայութիւնը: Մեկնիչներէն ոճանք փոքրիկ Հօտ ըսին մարդկային ցեղը նկատի ունենալով, որովհետև Հրեշտակներու բազմաթիւութեամբ, փոքր են: Ուրիշներ խորհեցան թէ կ'ականարկէ առաքեալներուն: Բայց որոշ է և յստակ թէ որոնց կ'ականարկէ: Երանելի են Հոգւով աղքատները, վասնզի անոնցն է երկնքի արքայութիւնը և այս շարքին Հետևողները, անոնք նաև որոնք նեղ ճանապարհէն կը փութան երկնքի արքայութիւն մտնել: Ասոնք են ընտիրներն ու սակաւները որոնց փոքրիկ Հօտ կը կոչէ, բազմաթիւ կորուսեալներու բազմութեան որոնք ընդարձակ ճանապարհով կորստեան երթալ ընտրեցին: Մի վախնաք, անոնցմէ որոնք մարմինը կ'սպաննեն և ատկէ զատ ուրիշ վնաս չեն կրնար Հասցնել: Այս կեանքին մէջ շատ բաներէ Հեռու կենալ, յաւիտեանական կեանքին Հանդէպ պատկառանք ունենալ կը նշանակէ: Ուրեմն Հօր անուամբ կը վստահեցնէ և արքայութեան պատուով կը մխիթարէ: " Այստեղ ձեր կրեւիք նեղութիւնները ոչինչ են բազմաթիւութեամբ այն փառքին որը պիտի յայտնուի Հանդերձեալ կեանքին մէջ": Բ. Կորնթ.4.17: Թէպէտ բազմատեսակ նեղութիւններ կան, ծնողներէն, եղբայրներէն և ազգականներէն անարգութիւն, ամէն ինչ այլոց բաշխել, խաչը վերցնել և բոլոր տանջանքները խնդութեամբ ընդունել և, այս ամէնքն ալ մեծ բան չհամարել:

32.-Մի երկնչիւր Հօտ փոքրիկ զի Հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն: Հաճեցաւ կ'ըսէ, ոչ թէ բռնադատուեցաւ ունէ մէկէն, ոչ թէ ակամայ, այլ Հաճութեամբ կամեցաւ արքայութիւնը տալ: Ինչքան մեծ պատիւի արժանացուց ձեզ իր միածին Որդին զրկելով և զինքն ալ Հայր անուանելով, ինք որ բնութեամբ արարիչ է և Հաստիչ ամենայնի. ասիկա մեզի յայտնուած շնորհին առաւելութիւնն է: Պատուէր տուաւ մարմնի կարիքներուն Համար Հոգ չընել, այլ վստահիլ երկնաւոր Հօր խնամակալութեան որ նոյնիսկ անասունները կր կերակրէ և դիւրաթառած ծաղիկները պայծառօրէն կը զարդարէ, այնչափ որ Սոդոմոն իր ամբողջ իմաստութեամբ և թագաւորական իշխանութեամբ չկարողացաւ Հաւասարիլ:

33.- Վաճառեցէք ձեր ինչքերը և ողորմութիւն տուէք որպէսզի ձեր աղքատանալը կամաւոր ըլլայ: Ողորմութիւն տուէք և մի վախնաք որ ունեցածնիդ կորսնցուցիք, տալով, առանց Հնանալոյ քսակ ստացաք, զանձ անպակաս երկնքի մէջ: Մատթէոսի աւետարանին մէջ ևս նոյնը կը կարդանք, երկրի վրայ զանձ մի զիջէք ուր զողորմու և աւազակներու երկիւղը կայ, այլ զանձեցէք ձեզ զանձ երկնքի մէջ: Մատթ.19-22 : Օրինականին ալ նոյնը սորվեցուց. - զնա՛ վաճառէ ինչ որ ունիս և աղքատներուն բաժնէ: Ունեմն կը խրատէ որ երկնքի մէջ ունենանք Հարստութիւն, մեր բնակութիւնը Հոն ըլլայ, այնտեղ կեդրոնացած ըլլայ մեր մտածումը որովհետև ուր որ մեր գանձը կայ Հոն ալ մեր սիրտը կ'ըլլայ:

Այնտեղ անդրժեխին է, ոչինչ կրնայ լուծանել. ժամանակը չի կրնար Հինցնել, թշնամիները չեն կարող յափշտակել կամ պակսեցնել: Անյաջորդ բնակութեան քաղաքն է այդ զոր Հայրը պատրաստեց: Սուրբերն ալ այս մասին կը գրեն թէ օտար և պանդուխտներ ենք այս աշխարհիս մէջ: “Մնայուն բնակութիւն չունինք այստեղ, այլ կը փնտռենք այն քաղաքը որ Հանդերձեալին մէջ է:” Եբբ.13-14 : “Երկնքի թագաւորութեան քաղաքացիներն ենք, կ’ակնկալենք Փրկչին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի որ պիտի գայ” Փիլիպ. 3.20: Այս բոլորը գիտնալով, յիմար չըլլանք, անգիտանալով մեր փրկութիւնը և կորուստը: Զկառչինք նիւթեղէն ինչքերու որոնք կորնչական են, այլ “Հանապապ վերնաշիններուն մասին խորհի ուր Քրիստոս կը նստի Աստուծոյ աջ կողմը -” Կող. 3.1:

Կ’զգուշացնէ նաև որ այլ առաքինութիւններու Հանդէպ պատկառանք ունենանք որպէսզի իր անձը Աստուծոյ ընծայեցնողը անթերի ըլլայ: Գօտին ամբացուած, պնդակազմ ըլլալ, բարեգործութիւններու միշտ պատրաստ, մի գուցէ ծուլացեալ անպատրաստ գտնուին, Հինգ կոյսերուն նման շիջեալ լապտերներով Հարսանեաց ուրախութենէն դուրս մնացած: Երկու օրինակներն ալ նոյն միտքը կը յայտնեն. ողորմութեան իւրը պակսելով, շիջեալ լապտերներով մնացին, ուրիշ առաքինութիւններ չկրցան փրկել զանոնք: Այլուր ըսուած է “ողորմութիւն կամիմ և ոչ զզոհս”: Կամ “բարձր ի գլուխ պարծի ողորմութիւն առ դատաստանաւ.” Յակոբ.2.13 : Այսինքն, դատաստանին օրը ողորմութիւնը բարձրագլուխ կը պարծենայ:

35.- Ձեր գօտիները մէջքերուն վրայ ամբացուած թող ըլլան, որպէսզի իբրև գործունեայ և ժիր մշակ, Տէրունի բոլոր Հրամանները անսխալ գործադրուին: Այս պատճառաւ Հարկ է որ գիտութեան ճրագները պայծառօրէն փայլին, մի գուցէ խաւարելով ագիտութեամբ չթմրին ի քուն մեղաց և խաւարի մէջ մնալով անպատրաստ գտնուին Անոր գալստեան ժամանակ: Ապա

36.- Նման եղէք մարդոց որոնք կ’սպասեն իրենց տիրոջ գալստեան: Եթէ այնպէս կազմ ու պատրաստ գտնուին, երանելի են, Հատուցման վերաբերմամբ որուն Համար կ’ըսէ -

37.-Գօտին ազուցանելով պիտի բազմեցնէ և պիտի սպասաւորէ անոնց: Ով սքանչելիք. որչափ անսահման է անոր մարդասիրութիւնը: Ի՞նչպէս ստանալիքին Համար, բազմապատիկ կը Հատուցանէ: Գօտին ամբացնելով պիտի բազմեցնէ իր ծառաները իբրև թագաւոր, ինքն ալ ծառայական ձևով պիտի սպասաւորէ իր արքայութեան մէջ իր ծառաներուն: Ի՞նչ պէտք է Հասկնալ սպասաւորել բացատրութեամբ: Անոր ծառայեցինք եբբ իր կամքը կատարեցինք. ինչ որ պատուիրած էր՝ըրինք:

Այնտեղ նա մեզ կը ծառայէ մեր կամքը կատարելով, մեր փափաքները կը լնու, այսինքն բոլոր Աստուածային խոր անքննելիներու մասին մեզ տեղեակ կը պահէ, այսպէսով կ'սպասաւորուինք բարբարէն: Օրը, ժամը, պահը անյայտ է, զի յամենայն ժամ արթուն և պատրաստ պէտք է ըլլալ, ծուլութեամբ մեր թանկագին ժամանակը չվատնել: Արդ՝ Պետրոս փափաքելով սորվիլ կը Հարցնէ թէ բոլորի՞ն Համար է այս պատուէրը թէ զիրենք շրջապատող ժողովրդեան Համար: Գիտութեամբ ամբարտաւան ժպիրհ է, կամակորութեամբ կը մեղանչէ. աննեբելի է: Իսկ այն որ անզէտօրէն կը մեղանչէ, կը պատուհասուի, սակայն ներուելով, որովհետեւ դատաստանը արդար է: Որովհետեւ կ'ըսէ - "եթէ եկած և խօսած չըլլայի անոնց, մեղք պիտի չունենային" Յովհ. 15.22: Սակայն Հիմա իրենց մեղքերուն Համար պատասխան չունին: Բարձրութեան աստիճանները որոշուած են: Որքան ընդունեց և արժանացաւ, նոյն չափով պարտական է Հատուցելու: Որովհետեւ - որուն որ շատ տրուեցաւ, շատ պիտի պահանջուի անկէ:

49.- Եկայ, երկրի վրայ կրակ վառելու, կը փափաքէի որ արդէն իսկ բոքօթ ըլլար: Աւետարանին բացատրութիւնը զանազան օրինակներով կը զարգարէ, ճշմարտութիւնը իմանալի դարձնելու Համար: Երբեմն, արքայութիւնը խմորի կը նմանցնէ կամ մանանեխի, տարածուելու կարողութեան Համար, ուրիշ առթիւ ալ զանձի, պատուական բնութեան բերմամբ: Իսկ Հոս՝ կրակի, տաքցնելուն, սրբաբար ըլլալուն, և Հարկաւ լուսաւոր բնութեան Համար: Կրակը, Հանքէն ելած և այլ նիւթերու Հետ խառնուած ոսկին ու արծաթը, կը սրբէ և ձոյլ մետաղը երևան կուգայ: Այսպէս մեր բնութիւնը սկզբնապէս ոսկեղէն էր, անբարտ, Աստուածային բնութեան նմանութեամբ, փայլուն, ապա չարին սաղարանքներով, աղտոտեցաւ: Յիսուս Ս. Հոգւոյն կրակով եկաւ որպէսզի վերստին ձուլէ մեզ և նախնի պայծառութեան վերածէ: Ըստ այնմ, Յովհաննէս Մկրտիչ կ'ըսէր - նա պիտի մկրտէ ձեզ սուրբ Հոգով և կրակով: Այսպէս ուրեմն, ավետարանին քարոզութիւնը ջերմացուց Աստուծոյ խօսքը լսողները, Ս. Հոգւոյն շնորհը, աւազանին մէջ մկրտուածներուն մեղքերը աղտոտ կարշուծելու, կրակով այրեց և մաքրելով պայծառացուց մեր բնութիւնը, նախնի անբարտ պայծառութեան փոխակերպելով: Այս իսկ պատճառաւ կ'ըսէ - կը փափաքէի որ արդէն իսկ բոքօթէր որպէսզի ամէնքը ջերմացած Աստուածային սիրով, ըմբռնելով խօսքերուն իմաստը, զերծ պահեն երկրաւոր ցանկութիւններէն ինքզինքնին, բազմալով անախտ և Աստուածային կեանքին: Անզխտութեան խաւարը լեցնել Ս. Հոգիէն ճառագայթող լոյսով ու ջերմութեամբ որը կը բորբոքի տեղեկերքի մէջ:

50.- Մկրտութիւն մը ունիմ, պէտք է կատարեմ, Հարկ է փութամ մինչև աւարտուի: Կ'ուզէ իմացնել չարչարանքները, խաչելութիւնը և մահը: Զեբեթեայի որդիներուն ալ Յակոբոսին և Յովհաննէսին ըսաւ, - կրնա՞ք ըմպել բաժակէն, մկրտուիլ իմ մկրտութեամբս:

Ինչո՞ւ այսպէս կ'ըսէ շնորհին Հաւասարութեան Համար, որովհետեւ մկրտութիւնը մեղքերը կը լուծէ և անօրէնութեան մաքրիչ է և Հնացեալն ալ կը նորոգէ: Մոզսէս և Եղիա. այլակերպութեան լեռան վրայ կը փութացնէին զինքը որպէսզի մեկնի Երուսաղէմ որմէ և աշխարհի փրկութիւնը:

51.- Կը Համարի՞ք թէ խաղաղութիւն բերի աշխարհին, ոչ, այլ բաժանում: Սատանային չարաչար միաբանութիւնը և անօրէնութեան չար խաղաղութիւնը կը վերացնէ, Հաստատելով երկնային խաղաղութիւն, Աստուածային սիրով զօրացեալ: Հաւատքին խօսքը մարդոց ներսը մտնելով կը բաժնէ բնութիւնը, Աստուածային սէրը վրայ Հասնելով կը յաղթէ ախտաւոր սիրոյն. աւետարանին Համար նոյնիսկ մերձակորները սկսան իրարմէ բաժնուիլ: Ծշմարտուեցաւ Տիրոջմէ Հաստատուած այն խօսքը ըստ որում այն որ սիրէ Հայրը կամ մայրը, կամ գաւակը կամ դուստրը ինձմէ աւելի, չէ ինձ արժանի: Այս պատճառաւ պատերազմ եղաւ Հաւատացեալներու և անհաւատներու միջև, աւետարանի նոր ծնունդները բաժնուեցան Հիներէն.

54.- Երբոր արեմուտքէն ամպեր Հաւաքուին, կ'ըսէք թէ անձրև պիտի գայ, այնպէս ալ կ'ըլլայ իսկ երբոր Հովը Հարակէն փչէ, կ'ըսէք թէ խորշակ պիտի ըլլայ, այնպէս ալ կը պատահի: Կեղծաւորներ, երկնի և երկրի երևոյթները զիտէք մեկնել, իսկ այս ճակատագրական ժամանակը ի՞նչպէս չէք մեկնաբաներ: Ըսել ուզելով անշուշտ որ իր գալստեան մասին մարգարէներու կանխասացութեան ժամանակը աւարտած է. ինչ որ գուշակեցին, պատահեցաւ. ի՞նչպէս չէք Հասկնար այս ժամանակը թէ ձեր փրկութիւնը մօտ է: Որովհետեւ ըսաւ նաև թէ խաղաղութիւն բերելու չեկայ, այլ սուր: Որպէսզի չկարծենք թէ իրմէ է խռովութիւնը, ճշդենք թէ իրմով է երկնային խաղաղութիւնը որովհետեւ ըստ Պօղոս Առաքեալի Եփեսացոց գրած նամակին, "աւետարանեց խաղաղութիւն Հեռաւորաց և մերձակորաց": Եփես. 2:20: Իսկ երկրաւոր չարութիւնները երկնային խաղաղութեան դէմ պատերազմեցան: Ինքզինք ամպի կը նմանեցնէ նաև անոնք որոնք զրկուեցան իր կողմէ. առաքեալները Աստուծոյ խօսքը սերմանեցին աշխարհի վրայ. նաև ըստ Եսայայ մարգարէի որ կ'ըսէ - պատուէր պիտի տամ ամպերուս որպէսզի անձրև տեղան այգիիս վրան: Եսա. 5:6: Արդ՝ Յիսուս իր մարմնին ամպով ծագեցաւ արեմուտքէն, կեանքի անձրևը Հոսեցուց: Ընդդէմ այս անձրևին որ մեր մէջ առաքինութեան զեղեցիկ բոյսը կը բուսցնէ, չարը, խարդը, սովորութիւն ըրաւ փորձութիւն շնչել, որպէսզի ինչ որ անձրևը սնուցանեց, խորշակով Հնձէ: Արդէն յայտնի է, երբոր սկսաւ աւետարանին շնորհը ցօղել մարդոց վրայ, սատանան բռնակորներուն չարութիւնը յարոյց, պատերազմելու Համար ճշմարտութեան Հաւատքին դէմ:

“Մարմնոյս անդամներուն մէջ ուրիշ օրէնք մը կայ. որ կը կոուի մտքիս համակերպած օրէնքներուն դէմ, զիս օրէնքին կալանաւորը դարձնելով որ անդամներուս մէջ է, այսինքն օրէնք մեղաց”։ Հոով.7.23: Վնասը ամպէն չէր, այլ հարաւային խորշակախառն հողմէն: Նմանապէս մեր Տէրը սուր չբերաւ այս աշխարհ, այլ անոնք որոնք սատանայէն դրդուեցան, սուր բարձրացուցին բարեպաշտներուն դէմ: Յիսուս սորվեցուց չարին չհակառակիլ. զարնողին, միւս երեսն ալ դարձնել: Առաքեալն ալ կը յակելու, վճարել տուրքերը: - “Ձեր պարտաւորութիւնները կատարեցէք, հարկերը, մաքսերը վճարեցէք, ով որ պատուի արժանի է, պատիւ ըրէք”։ Հոով.13.7 : Նաև “ծառայի տեսուն չէ պարտ կուուիլ”։ 2 Տիմ2.24: “ Եթէ ունէ մեկը կ'ուզէ հակառակիլ, ո՛չ Աստուծոյ եկեղեցիները, ոչ ալ մենք այդպիսի սովորութիւն չունինք”։ Կորնթ. 11.16: Թէև պարտաւորեցուց ինքզինք ըսելով – խաղաղութիւն չբերի այլ սուր, սակայն այնուամենայնիւ, ինչպէս օրինակով ալ ցոյց տուաւ, անպարտ է. մեղքը կամ վնասը ամպինը չէր, այլ հարաւային խորշակին: Ապա

57.- Ընդէ՞ր ոչ յանձնէ իսկ ընտրէք զարժանն: Այսինքն, ինչո՞ւ դուք չէք կրնար դատել ուղիղ ընթացքը: Կ'ուզէ որ անոնք խորհրդագէտներ և ճանաչողներ ըլլան, հասկնալու համար թէ կ'առատացնէ պտուղները անձրևներով ու կորուստ կ'ըլլայ խորշակով: Ուրեմն մեր Տէրը կը բարեգործէ, իսկ անոնք վատթարութեամբ սուր կը գործած են:

58.- Երբոր ոսոխիդ Հետ դատարան կ'երթաս, կարգադրութիւն ըրէ զերծանելու անկէ, մի դուցէ քեզ դատաւորին տանի, ան ալ քեզ բանտ ղրկէ:

Կը խրատէ իրաւախոհ ըլլալ ու ոսոխին Հետ հաշտուիլ և թշնամութեամբ անոր Հետ դատաւորներուն առջև չերթալ որպէսզի իբրև խոզվարար բանտ չընեն: Այսպէս սորվեցուց վասնզի խաղաղասէր է: Հաշիւը պէտք է մաքրել սատանային Հետ որպէսզի զերծանինք անկէ. չըլլայ թէ ձեռք ու ոտք կապուած մեզ Հաննե արտաքին խաւարին:

ՋԱԻԷՆ ԱՐՔ. ՁԻՆՁԻՆԵԱՆ

Անառակ որդու առակը

«Հայր մեղանչեցի երկմքի դեմ ու քո առջեւ,
այլես արժանի չեմ քո որդին կոչուելու»:
Դուկ. ԺԵ:21

Սիրելի հաստացեալ ժողովուրդ: Մեծ Պահոց այս կիրակին կրում է «Անառակի կիրակի» անուանումը: Մեզ բոլորիս քաջածանօթ այս առակից է վերցրած քարոզչությունը բնաբանը: Այո՛, ծանօթ է մեզ առակը իր բոլոր մանրամասնութիւններով: Բայց չգիտեմ, կա՞յ աշխարհում մի որեւէ դէպք կամ երեւոյթ, որն ինչքան ուսումնասիրում, կարգում ու մեկնում ես, այնքան անիւի է դառնում անհուն ու անմեկնելի: Եթէ չկայ այդ երեւոյթը, ապա «Անառակ որդու» առակը այդպիսին է: Պարզ, ինչպէս տուն դարձող որդու աչքերից գլորուող արցունք, ցանկալի՛ ինչպէս հորեմակամ տա՛մ ու անպանոյն տունը, բայց բարդ ու առեղծուածային՝ ինչպէս իմը կեանքը:

Հայրը ունէր երկու զաւակ: Նրանցից կրտսերը հորից պահանջեց իրեն բաժին հասնող ժառանգութիւնը: Հայրն իր ունեցուածքը բաժանեց նրանց: Կրտսեր որդին ծախեց իրեն հասանելիէրը, դրամի վերածեց ու գնաց հեռու երկրներ: Կեանքի ցոփութիւն ու հանդիմներ սիրող երիտասարդը շուտով վատնեց իր ողջ դրամն ու ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանք էր վարում: Այս երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա չբարութեան մէջ ընկաւ: Ստիպուած էր դիմել այդ երկրի քաղաքացիներին՝ աշխատանք խնդրելու համար: Նրանցից մէկն իր պարարկն ուղարկեց թշուառ երիտասարդին, որպէսզի խոզեր արածեցնէ: Սովն ու կարիքը ստիպում էին նրան, որպէսզի գտնէ խոզերին տրուող կերակուրով որովայնը լցնէր, բայց դա էլ չէին տալիս իրեն:

Եւ յիշեց անառակ որդին հայրենի տունը, իր հայրը, եղբայրը: Յիշե՞ց, որ անյնխկ վարձկանները կուշտ փորով հաց էին ուտում իրենց յարկի տակ, իսկ ինքն այստեղ սովամահ է լինում: Եւ որոշեց անառակ որդին տուն վերադառնալ: Ու ճամբայ ընկաւ դէպի տուն արտասուքն աչքերին: Ծաւից ու յոգնածութիւնից քայլում էր անառակ որդին հորեմակամ տուն տանող ճանապարհով՝ մտաբանելով ու գլխահակ: Նա իր մտքերի հետ է. յիշում է, թէ ինչպէս տարիներ առաջ լեց տունը, ինչպէս գերող հանդիմներն ու խօլական շուայտութիւնները զինք կեանքի ծովի յատակը մետեցին: Մտածում ու փնտրում է արդարացումներ, հոր սիրտը շարժող խօսքեր:

Հայրը հեռուից տեսնում է որդուն եւ վազում դէպի նա: Հայրն էլ իր հերթին մտածում խօսքեր: Լեզուն ու միտքը թելադրում են նրան բռնորդ յանդիմանանքի ու մախաթիմի: Բայց սիրտը կրկնում է անընդհատ. «Ես սպասում էի քո վերադարձին, ես վազում եմ քեզ ընդառաջ, որովհետեւ սիրում եմ քեզ»:

Եւ հասնում են իրար հայր ու որդի: Եւ ի՛նչ: Նախատիմի խօսքե՞ր, ինքնարդարացման ճառե՞ր, յանդիմանա՞նք, ինքնապաշտպանութի՞ւն: Ոչ մէկը, ոչ միւսը եւ ոչ էլ երրորդը:

Փլուրդ է անառակ որդին իր այնքան կարօտած գիրկը հայրական, ինչպէս պտուղը հարազատ ծառից, գրկում է հայրը մտաբանող որդուն այնքա՛ն ջերմութեամբ ու գորովամեքով: Եւ լուրջիւն: Միայն երկար լուրջութիւնից յետոյ. «Հայր մեղանչեցի երկմքի ու քո առջեւ, այլես արժանի չեմ քո որդի կոչուելու»:

Հայրը որդուն չի պատասխանում, այլ դիմում է ծառաներին. «Հանեցէ՛ք մախիկն պատմուհանը եւ հագցրէ՛ք նորը, մատանին դրէ՛ք մատը, իսկ ոտքերին՝ կօշիկներ: Բերէ՛ք պարարտ եզր, մորթեցէ՛ք, ուտեմք եւ ուրախանանք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ ողջացաւ, կորսուած էր եւ գտնուեց»:

Դժգոհ է միայն աւագ որդին. «Հայր, ես քանի՞ տարի է ծառայել եմ քեզ լուռ ու անտրտուն, մի ուլ անգամ չես մորթել ինձ համար: Իսկ քո շառչատան որդին, որ մսից իր ունեցուածքը, դու պարարտ եզր նրա համար մորթեցիր»: Հայրը պատասխանեց. «Որդի՛ս, դու միշտ ինձ հետ ես եղել, եւ ինչ իմն է, քանն է: Բայց այսօր պէտք է ուրախանանք, որովհետեւ քո եղբայրը մեռած էր եւ ողջացաւ, կորսուած էր եւ գտնուեց»:

Սա է առակի քովանդակութիւնը: Առաջին հայացքից պարզ, ինչպէս մի կարծի ջուր, բայց եւ անխմանայի բարդ, ինչպէս ծովի անհունը: Փորձենք իջնել յառակը ծովի եւ այնտեղից համել այն իմաստութեան մարգարիտները, որոնք մեզ առակն է սովորեցնում:

Մախ հօր մեծ սերն ու ներումը կարելի է տեսնել հենց առակի սկզբից. «Եւ հայրը բաժանեց իր ունեցումները...»: Յետո՞յ ինչ, կ'ստէ՞ դու: Յետոյ այն, որ ըստ հրեական օրենքի ունեցումները եւ ժառանգութիւնը հայրը բաժանում է իր մահուան սեմին: Հակառակ դէպքում ժառանգութիւնը շուտ պահանջող որդին ցանկանում է հօր մահը եւ արժանի է անէծքի ու պարսաւանքի, նոյնիսկ քարոծման: «Իսկ հայրը լուռ բաժանում է իր ունեցումները»:

Առակի միւս մարգարիտը: Հայրը չի համոզում որդուն տանը մնալու, չի գնում որդու ետեւից, մարդիկ չի ուղարկում փնտռելու նրան: Մինչդեռ միւս առակներում հավիւր գնում եւ փնտռում է կորած ոչխարը, կինը ճրագով փնտռում եւ ալիով գտնում է կորած դրամը, որոնք նոյնպէս մոլորեալ հոգիներն են խորհրդանշում: Իսկ այստե՞ր: Միւս երկու առակներում կորածներն անգիտակից էին եւ ետդարձի ճանապարհ չէին կարող ունենալ: Իսկ այստեղ հայրը տալիս է որդուն իր ազատ ընտրութեան իրաւունքը: Նա չի կարող բռնանալ որդու վրայ, դա անարդար կը լինէր: Դա կը լինէր որդիական սեր ու հնազանդութիւն մուրայ: Դա կը մտնուէր նրան, որ մեծ էր նեւ մէկին ստիպելիք որ մեզ սիրի: Դա չի լինի: Աէրը պարտադրանք ու ստիպողականութիւն չէ, այլ՝ ինքնաբերական դրսեւորում: Եւ հայրը տալիս է իր որոշումը. «Գնա՛ ու փորձու՛ի՛ր»: Իսկ սրտի մի թափան անկիւնում փայփայում որդու վերադարձի յոյսը: Հայրը միշտ կրտսեր որդու հետ է եղել մտքորով: Նա սպասել է անհամբեր: Որդին պէտք է վերադառնայ, նա անպայման կը վերադառնայ: Եւ անա փոշոտ փողոցում նա տեսնում է իր մոլորեալ որդուն: Եւ հայրը վագում է դէպի նա: Հայրը վագում է ...

Աւագ որդին փարիսեցու կերպար է: Ինչպէս փարիսեցին է իր հաւատքը չափելու յարմար ձեւ որոշել, այն համեմատելով ուրիշների հետ, այնպէս էլ աւագ որդին իր հայրը սիրելու չափանիշ է վերցրել կրտսեր եղբոր անառակութիւնը: Աւագ որդին հօր մօտ մնում է ոչ թէ հօրը սիրելուց, այլ աւելի որդիական պարտականութիւնից դրդուած, օրենքից ելնելով: Իսկ օրենքը փրկութիւն չէ:

Այլ է կրտսեր որդին: Նա գալիս է հօր գիրկը կեանքի հանելուկը լուծած, աշխարհի թռի ու բռնի մէջ թրծուած: Նրա դարձ վերջնական է, անբեկանելի: Նա սիրում է իր հայրը, նա տուն է դառնում...

Տունդարձ: Որժա՛ն Բողոք է այդ քառը հնչում: Այս յարիւրներու աշխարհում վագր եւ առիւծ, ձուկ ու թռչուն, ծառ ու ծաղիկ իրենց տեղը գտել են կարծես: Միայն մարդն է դեգեներում ու փնտռում, եւ չի գտնում իր տեղը: Միայն մեծն ենք որ ոչ մի կերպ չենք յարմարում այս աշխարհին: Ինչու՞: Որովհետեւ մեծն այս աշխարհի համար չենք ստեղծուած: Զե՛ք նկատել. մեծն միշտ փնտռում ենք մի տեղ, մի վայր, մի երկիր, ուր մեզ վստահ ենք, որ երջանիկ ենք գգայու: Մեծն մոլորեալ փեւակի մէջ ենք, որովհետեւ մեծն այստեղի համար չենք, մեծն այս աշխարհի անառակ որդիներն ենք: Մեծն մի ուրիշ վայրի համար էլիք ստեղծուած ուր երջանիկ էլինք: Մտոացել ենք, մոլորուել ենք, բայց փորձենք իշոյն, փորձենք աշխատեցնել մեր թւրած ուղեղն ու յիշողութիւնը: «Եւ Աստուած Սղեմի մէջ պարտեզ տնկեց եւ իր ստեղծած մարդը դրեց այնտեղ: Եւ երջանիկ էր մարդն այնտեղ...»:

Այնտեղ է մեր տունը, եւ մեր Հայրը սպասում է մեզ աշխարհի թռի ու բռնի, կեանքի խելայեղ վագրի մէջ խարխափող իր մոլորեալ որդիների վերադարձին: Փնտռենք ու գտնենք արժայութիւն առաջնորդող մեր մնայուն տան ճանապարհը:

Տունդարձի ժամանակն է... Ժամանակն է աղաչագին ու ծնկածոծ ընկնել մեր Հօր գիրկը ներում հայցելով, որին վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւիտենից, ամէն:

ՆՈՐԱԾԻՆ ԱՐՔԱՆ ԵՒ ՄԱՆԿԱՍՊԱՆ ՀԵՐՈՎՂԻԵՍԸ

Արդարեւ, ատելավառ կիրքը այն աստիճան շարժային ցնցում կը ստեղծէ մարդուն մէջ, որ կը կորսնցնէ իր ներքին տեսողութիւնը եւ մտագար կը դարձնէ գայն:

Յատկանշական է, Հերոսվոյէս թագաւորին եղբրական արարքը: Երբ կը լսէ մոգերուն բերնէն նոր թագաւորի մը ծնունդը՝ կ'անձկոտի ու ահ ու դողի կը մատնուի:

Ի՞նչ բանն է, որ կ'ահաբեկէ ու կը սարսէ իր թագաւորութիւնը, ի՞նչն է, որ կը խռովէ իր խաղաղութիւնը եւ փունը կը վանէ կոպերնէ:

Անգոր երախայ մը, ի՞նչ վտանգ կարող է սպառնալ իր ամբանիստ գահին: Յիմարութիւն չէ՞ թօթանասունամեայ թագաւոր մը դողայ երախայի մը ծնունդէն: Չի՞ մտածեր ըտպէ մը, որ այդ նորածինը մինչեւ որ ահի մօրը գրկին մէջ, արդէն ինքը չուած կ'ըլլայ աշխարհէն:

Կիրքը սակայն, հանդարտ չի թողուր գիճմ ու կը մղէ դիւային ծրագիրներ յղանալու, քնաջնջման միջոցներու վրայ մտածելու: Չի կրնար տրամաբանութիւնը հսկակշռել եւ աշխարհի իրողութիւններու առջեւ ճշմարտօրէն դիրքաւորուիլ:

Հիմնովին անհիմաստ է իր վախը եւ անարդարացուցիչ իր տագնապը:

Եթէ ողջմիտ ու պաղարիւն մտածողութեամբ ուսումնասիրէր նորածին թագաւորին յայտնութեան պարագան, վստահօրէն պիտի տարհամոզուէր ճշմարտութենէ քոյրովին վրիպած ըլլալուն:

Այո՛, ծնած էր հրէից թագաւորը, ո՛չ թէ միայն հրեաներուն, այլ ամբողջ մարդկութեան համար: Իր թագաւորութիւնը պիտի չսահմանափակուէր Հրէաստանի նեղ սահմաններուն մէջ, այլ պիտի տարածուէր ու ընդգրկէր բովանդակ աշխարհը,

որովհետեւ՝ Ան չեկաւ երկիրներու եւ ժողովուրդներու վրայ թագաւորելու, այլ սիրտերու եւ հոգիներու մէջ իր գահը հաստատելու:

Չեկաւ Հերովոյէսի փաղափարան իշխանութեան դէմ պայքարելու եւ ոչ ալ ստուերածելու իր թագաւորութիւնը տարակոյսի ֆօղով:

Իր հույսկած սուրբ պատերազմը՝ մեղքի բռնակալին աշխարհակործման իշխանութեան դէմ էր: Հերովոյէս, նաեւ հրեայ կրօնական եւ փաղափարան իշխանութիւնները չհասկցան մեծ ճշմարտութիւնը եւ յծուեցան անողոք ու աննահանջ պայքարի: Բոլորն ալ համոզուած էին, որ Հերովոյէս պէտք է դանակները ի սպաս դնէր եւ ձեռքերը ներկէր քիւրաւոր անմեղ մանուկներու արիւնով, որպէս զի այդ համատարած սպանդին մէջ ջնջուէր երկրի երեսնէ նորածին Թագաւորը:

Միայն արիւնառուշտ մենատէրը չէր, որ առաջին ըտպէին իսկ թշնամակամ դիրք բռնեց Աստուածային երախային դէմ, այլ բերին անոր իրենց մոլեգին զօրակցութիւնը փահանայապետներն ու դպիրները, որ անյսպաղ գործադրուէր պատմութեան մէջ աննախընթաց ոճրային մախիթը:

Հրեայ ժողովուրդը առաջին օրէն՝ մինչեւ այսօր չհասկցաւ իր ծոցէն ծնած երկնային Երախային աստուածութիւնը:

Այդ օրերու իրենց կոյր Եսականութիւնը չհանչցաւ ուրիշ հեղինակութիւն, բացի, իրենց ախտավարակ մոլեռանդութենէն:

Եղան անշուշտ, փարիսեցիներու ժամանակակից եւ ճշմարտութիւնը փնտռող քարեհոգի հովիւներ, իմաստուն մոգեր եւ գիտութեան ներկայացուցիչներ, որոնք երկար տարիներէ ի վեր կը սպասէին Փրկչին գալստեան:

Այդ երկար ուղեւորութեան ընթացքին մոզքերը՝ արհամարհեցին իրենց կեանքին սպառնացող բոլոր վտանգները: Մինչեւ իսկ բոսքէ մը կանգ պիտի չ'առնէին, եթէ զիրենք առաջնորդող Աստուղը դադրէր իրենց ուղեցոյց ըլլալէ:

Տեսան երկնային երախան իր մօրը՝ Մարիամին գորովայից գրկին մէջ: Երկիւղածութեամբ խոնարհեցան ու իրենց գանձերը բանալով՝ մատուցին նուէրները, ոսկի, կնդրուկ եւ գմուռս: Ոչ մէկ արտաքին շողարձակում, մտաւրէն չչլացուց անոնց ստեղծութիւնը: Ամէն ինչ, ի տեսան պարզութեան մէջ, հիաստանջ էր ու զարմանահրաշ:

Այսպէս էր երէկ, երկու հազար տարի առաջ, այցելուներու փոքրաթիւ ներկայութիւնը, եւ նոյնն է այսօր Բիչերու այցելութիւնը Նորածին Արքային մտաւրին առջեւ: Մարդկային մեծ թագմութիւնները կ'անցնէին անոր առջեւէն, կարծես սովորական երախայի մը օրօրոցը ըլլար:

Աստուծոյ արքայութեան մէջ տեղ չունին կեղծաւորները, փարիսեցիները եւ սնապարծները, այլ միայն անոնք, որ մանկական սիրտ ունին ու հառազայթի պէս անբիծ հոգի:

Նոր Արքային ծնունդը՝ տօնն է խաղաղութեան եւ փրկութեան: Լոյսը՝ փարստեց իսաւրը եւ սուրբ գիշերը, արտաքին գիշերը հոգիներէն ու բերաւ արշալոյսը ողջ մարդկութեան:

Յիսուսի ծնունդը՝ բոլորովին տարբեր է միւս բոլոր ծնունդներէն: Այկիբն է Քրիստոնէութեան եւ սկիզբը՝ փրկչական թուականին:

Անպարագրելի սէրը եկաւ խոնարհագոյն համեստութեամբ ու գահակալեց սիրտներու մէջ: Աստուած մարդացաւ, որ մարդը աստուածամայ, երկնային ծնունդը խոնարհեցաւ, որ մարդ

էակը երկինք բարձրանայ:

Ո՞վ կրնար երեակայել, որ աստուածային շնորհներով օժտուած մահկանացուն, պիտի իջնէր այնքան ցած, որ գետնամած սողուններու հաւասարէր:

Սուզուեցաւ թանձր մթութեան մէջ ու երկիրը վերածեց իսաւարակուռ ֆոսփի, ուրկէ ելք մը չի գտնէր դուրս գալու:

Երբ մարդուն եսապաշտութիւնը փորձեց փոխարինել Աստուծոյ փառքը եւ գօրութիւնը ու դարձաւ կուռքերու երկրպագու, նուաստացուց ինքզինքը ու անպատուեց իր Արարիչը:

Արարածը՝ որ կը ծնրադրէ ու կ'իտկոպագէ ստեղծագործութեան առջեւ եւ ոչ յի ստեղծողին, այլեւս՝ այդ արգահատելի հանգրուանին վրայ՝ կը դադրի մարդ ըլլալէ եւ կը դառնայ չորփոտանիներու աշխարհին բնակիչ: Երկրի վրայ Փրկչին յայտնութեամբ լուծուեցան մարդուն հոգին այնկողնող բոլոր հարցերը: Առասպելական Սփինքսը անբերութեացաւ երկրի երեսէն, հայածուած Բեթլեհէմի մտուրիին յուսայորդ հառազայթներէն:

Բարեպաշտ ու Աստուածավախ մարդը գտաւ զինք տանջող բոլոր հարցերուն ու հարցումներուն հշգրիտ պատասխանը: Հասկցաւ թէ ի՞նչ է այս անցաւոր կեանքին նպատակը, ի՞նչ է երկրի վրայ իր առաքելութիւնը եւ իր նախասահմանումը, ուրկէ՞ կու գայ եւ ո՞ւր կ'երթայ:

Շուարած ու մոլորած համբորդ մը չէ այլեւս անլուսին գիշերուան մէջ: Այ պիտի չապրի կեանքը աննպատակ ու անսկզբունք:

Գիտէ թէ Փրկիչը անգիտամայով՝ կ'անգիտամայ ոչ միայն զԱստուած, այլ նոյնինքն իր ինքնութիւնը, որպէս մարդ եւ որպէս անձնաւորութիւն:

Իր կեանքին ու հակառակորդին ապահովութիւնը ստանձնած է երկինքը, այն բոլոր փորձութիւններուն դէմ, որոնք երկրէն կու գան:

Աստուծոյ մարդացումը՝ կը նշանակէ մարդուն աստուածացումը: Երկինքը կ'ըլլայ երկիր ու երկիրը երկինք: Աշխարհաբառաբանի՝ կը դառնայ երկնաբանացի:

Քրիստոս չեկա աշխարհ, որ ժողովուրդները կրթէ եւ քաղաքակրթութիւնը բարեփոխէ, այլ եկա ու շնորհեց մեզի առաւել թանկագին բան մը, որ ոչ մէկը իրմէ առաջ տուած էր: Շնորհեց ՓՐԿՈՒԹԻՒՆԸ, մեղքին կապանքներէն մեր ազատագրումը:

Շատ շատեր այսօր կը ծոխն մտորին առջեւ, որ տեսնեն Նորածին Յիսուսը: Բայց իրենց շփումը այնքան պաղ է ու անարիւն, որ չի գպչիր երկնային երախային հոգիին:

Այսօր ամենասուրբ օրն է Յիսուսի հաւատոքով ջահաւորուած հաւատացեալներուն համար, որ մտնանք եւ ընծայենք Անոր ոչ թէ ոսկի, կնդրուկ եւ գմուռ, այլ մեր գործած մեծ ու պատիկ մեղքերը:

Գրիգոր Նարեկացին, հայութեան անզուգական գաւակը, ծնունդի նախորդ

գիշերը երագին մէջ կը տեսնէ Յիսուս Մանուկը, որուն մտորին առջեւ երկրպագելու եկած են բիւրաւոր մարդիկ իրենց նուէրներով:

Երբ նուիրատուներու երկար շարքը կը սպառի ու կարգը կու գայ Նարեկացիին, Նորածինը հասուն մարդու հասակը կ'առնէ եւ կ'ըստ անոր,

- Գրիգոր, ի՞նչ նուէր բերիր իմ ծննդեանս առթիւ:

'Նարեկացին՝ շուարած ու երկիւղած Յիսուսի կ'երկարէ իր հոչակաւոր Աղօթամատեանը, ըսելով.

- Տէր, չունիմ ոսկի, կնդրուկ եւ գմուռ, որ քեզի նուիրեմ, այս աղօթամատեանը բերի, որ կը պարունակէ իմ անբաւելի մեղքերս:

- Ամենաթանկագին նուէրը կու տաս ինծի, երանի թէ աշխարհի բոլոր մարդիկ ու օրինակիդ հետեւին ու ինծի բերեն իրենց մեղքերը, որոնց քաւութեան համար իմ Երկնաւոր Հայրս գիս երկիր դրկեց:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔԷՆՅ. ՏԻՆԿԵՐԵԱՆ

ՎԵՅԱՊԱՆԾ ՃԱՄԲԱՆ՝ Ս Է Ր Ը

Եթէ խօսիմ մարդոց և հրեշտակներուն լեզուները, բայց սէր չունենամ,

Հաւատի՛ առ Աստուած, արուեստի բոլոր մարզերուն մէջ, դարձած է բանաստեղծութիւն, ֆանդակ, իմաստասիրութիւն նկարչութիւն, գրականութիւն կամ գեղարուեստ: Բանաստեղծութիւնը շնորհի մըն է, որուն կ'արժանանան սակաւաթիւ ընտրեալներ: Բանաստեղծութիւնը կ'ազդէ մեր զգացումներուն և երեւակայութեան: Զրիստոնէութիւնը, մաքրելով հեթանոս աստուածութեան, ծանօթութիւնը, ստեղծեց երկրպագական և աղօթող ճշմարիտ բանաստեղծութիւնը: Առանց լուսասփիւռ բանաստեղծութեան, չկայ դիմագիծ ունեցող ազգութիւն: Վկայ՝ ազգերը իրենց Հոմերոսներով, Վիրկիլիոսներով, Տանդէներով, Շէֆսպիրներով և Կէօթէներով: Իսկ «Աստուածաշունչը պարզ թարգմանութիւն մը չէ, այլ հայ բանաստեղծութեան, հայ ստեղծագործութեան շտեմարան մը, թագուհին թարգմանութեանց, և գոհարը հայ գրականութեան»: --Գրիգոր Մխալեան:

Աստուածաշունչ՝ ա՛յս Մատենանէն կ'ուզեմ մեկնաբանել Պօղոս առաքեալի հոգեշունչ և աստուածիմաստ ֆերթուածը, որ կը գտնուի Ա. Կորնթացոց նամակին ԺԳ. գլխուն մէջ:

Մարդ արարած կ'ուզէ դառնալ երկինքին հետ խօսակից և ընկեր մարդոց հետ զրուցակից: Պաղատախառն խօսակցութիւն մը Աստուծոյ հետ ունի իր պարտադիր երկու եզրերը՝ «խօսիչ» և «մտիկ ընել»: Յոյներ և Հռոմայեցիներ մեծ շեշտ կը դնէին արտայայտիչ արուեստներու վրայ, այսինքն տրամաբանութեան, հոնտորութեան և պերճախօսութեան:

1. Կիկերոն, Տակիտոս և Կուինտիլեան նախնեաց ուսման ամբողջ ծրագիրը պարփակուած է բեմբասացութեան մէջ:
2. Արտայայտութեան արուեստը բարձրագոյն կարողութիւնն էր:
3. Ամէն տպաւորութիւն հարկ էր որ արտայայտուէր:
4. Ուսման թագն ու պսակն էր կարողութիւն խօսելու կամ գրելու: Կենդանի լեզուն, մարդկային ներքին աշխարհի ամենանուրբ

Թիւերուն կրնայ խօսիլ: Խորհիլը՝ անձայն խօսիլ է, խօսիլը՝ բարձրաձայն խորհիլ է: Մարդկային մարմինը հրաշարուեստ պատեան մըն է, որ կը շարժի և կը խօսի. սակայն Անհունին ծարան զգացող հոգի մը ունի ան: Մարդ երբեք խաւարին հետ չի խօսիր, այլ Լոյսին հետ: Խօսի՛նք Աստուծոյ հետ, որ խօսի՛լ սորվինք:

Մարդոց ջանքը միշտ եղած է հրեշտակներու՝ լեզուով խօսիլ, հոետորներու՝ լեզուով խօսիլ, պերճախօսօրէն տրամաբանականօրէն համոզումով և ապացոյցերով կամ դիւանագիտական ամէն տեսակ խաբէութեամբ: Սակայն առանց սիրոյ, առանց զգացումի, առանց արցունքի, առանց անձնագոհութեան և առանց տառապելու, խօսքը ունայն է:

Ի՞նչ կը նշանակէ սէ՛ր ունենալ: Ի՞նչ կը նշանակէ սիրե՛լ: Սիրել գաղափար մը չէ՛, Վարկած մը չէ՛, տեսութիւն մը չէ, այլ սիրել՝ ազատագրել է մարդը: Սիրել՝ սրբագործել է չարիքը ներողամտութեամբ: Սիրելը տառապի՛լ է: Սիրել՝ մօտենալ է Աստուծոյ Հոգւոյն: Բազմաթիւ Բրիտանացիներ կը սիրեն Բրիտոս մը, որ նկար մըն է լոկ, կամ գաճէ արձան մը: Սիրեցէք այն Բրիտոսը՝ որ խաչուեցաւ փրկելու համար համայն աշխարհը:

Աստուած ստեղծեց աշխարհը և անոր լիութիւնը: Ան ստեղծեց գեղեցիկ, շնորհալի՛ ու սիրազեղ կենդանի՛ աշխարհ մը ուր կեանքը կը ցոլափայլէր և կը հրավառէր և կրնար խորանալ իր իմաստին մէջ: Աստուած չլքեց ու չհեռացաւ աշխարհէն, զբաղելու համար ուրիշ գործերով: Ան սիրա՛ծ էր աշխարհը իր ամբողջութեամբ: Ան շնորհած էր աշխարհին ա՛յն հանգամանքը, որ Իր սեփականութիւնն էր, այսինքն Իր Շունչը, ոգին ու իսկութիւնը՝ Իր ՍԷՐԸ:

Ս. Խաչելութիւնը, աստուածային այն արարքն է որ ցոյց կու տայ թէ Աստուած խօսելով հանդերձ հրեշտակային լեզուով, չբաւականացաւ համոզել մարդկութիւնը և դարձնել դէպի Իրեն: Աստուած այնքան սիրած էր Իր աշխարհը, մինչեւ Իր Միածին Որդին դրկեց: Ան գործածեց Վեհապանծ Ճանապարհը, որ միակ կամուրջն է առաջնորդելու մարդը դէպի երկինք: Սիրոյ արցունքներն էին որ հաշտեցուցին Անառակ Որդին իր հօրը հետ: Խաչելութեան սուրբ Արիւնն էր, մի միայն որ դարձի պիտի բերէր մեղաւորը ու զայն դարձնէր երկնքի քաղաքացի: Ուստի, Պօղոս առաքեալ կը շարունակէ ըսելով.

**«Կը նմանիմ պղինձի մը՝ որ կը հնչէ,
կամ ծնծղասներու՝ որ կը ղօղանջեն»:**

Խաւարը կը խորհրդանշէ անսահման անծանօթը և սպառնացող պարապութիւնն ու ունայնութիւնը, որ նման է պղինձի մը ոչ թէ հնչիւնին, այլ *աղմուկին*: Առանց սիրոյ կատարուած աշխատանքն ու գործունէութիւնը նման են օճառի պղպշակներէ շինուած համբաւներու, գողութեամբ վսեմացած ազնուաշուքներու, ունայնութեան վրայ կառուցուած արժանիքներու: Կեանքէն հիասթափած մարդուն համար ամէն ինչ ունայնութիւն կը թուի, սակայն կա՛յր բան մը՝ որ չէ՛ ընդունայն, *Սրբութիւնն* ու *ՍԷՐՆ* են անոնք:

Ս. Մեսրոպ այբենգիմի գիւտը ըրաւ հայուն տալու համար այդ Գիրքը՝ Աստուածաշունը, որ կը սորվեցնէ. «Սիրեցէ՛ք զմիմիանս»: Հարկ է որ հաղորդուինք այդ Ոգիին, ու ըլլանք արժանաւոր որդիները մեր նախահայրերուն ու հաւատարիմ ծառաները մեր ազգին: Յիսուսը խաչեցին, որովհետեւ Ան ուսուց ա՛յն տեսակ սէր մը, որ վտանգաւոր էր հասարակ մարդուն, սէր մը որ ամբողջակա՛ն նուիրում և անձնատուութիւն կը պահանջէր:

Կարմիր բանակին յաղթարշաւ գնացքին, Համայնավարները կը փնտռէին կայսերական բանակին պատկանող կին մը որ երկու երախաներ ունէր: Իրիկուն մը երիտասարդ կին մը, Նաթալի անունով՝ որ նոյն իր տարիքը ունէր, զարկաւ այս կնոջ տան դուռը և հարցուց, թէ ինք այս ինչ կի՞նն է: Նաթալին զգուշացուց այս մայրը թէ ինք ճանչցուած է ու այս գիշեր պիտի գնդակահարուի: Նաթալին խրատեց որ փախչի: Մայրը նայեցաւ իր զաւակներուն և ըսաւ. "ի՞նչպէս":

Նաթալին որ մինչ այդ թաղին մէջ անծանօթ կին մըն էր միայն, ըսաւ. "Դուն պիտի կարենաս փախչիլ, որովհետեւ ե՛ս պիտի կենամ հոս և յայտարարեմ որ ես ձեր փնտռած կինն եմ": Մայրը ըսաւ. "Բայց պիտի գնդակահարեն բեզ": Նաթալին պատասխանեց. "Ես զաւակներ չունիմ":

Յիսուս նոյնը ըրաւ Գեթսեմանիի պարտէզին մէջ:
 «Աւելի մեծ սէր ո՛չ ոք ունի, քան այն՝ որ մէկը իր կեանքը կու տայ իր բարեկամներուն համար»:

**«Եթէ մարգարէութեան պարգեւը ունենամ,
 կարենամ բոլոր խորհուրդներու խորքը թափանցել և հասնիմ ամբողջական գիտութեան...»**

Մարգարէներուն անձնական կենսագրութիւնները չունինք, այլ միայն անոնց պատգամը: "Մարգարէ" յունարէն լեզուով կը նշանակէ. «Ան որ Աստուծոյ ներշնչումով կը խօսի»: Տիտան

դեմքեր էին մարգարէները՝ *Նաթան, Եղիա, Եղիսէ, Ամովս, Եսայի և Երեմիայ*: Աստուածաշունչին մէջ, մարգարէն Աստուծոյ պատգամախօսն է, որ պատմական որոշակի կացութեան մը մէջ Ս. Հոգիին ներշնչումով Աստուծոյ կամքն ու վճիռները կը յայտնէ Անոր ժողովուրդին: Յովհաննէս Մկրտիչ քարոզեց ոչ որպէս քահանայական սերունդէ սերած քարոզիչ, այլ որպէս աստուածառաք մարգարէ: Յովհաննէս Մկրտիչի պատգամը արեւի վախճանական էր: Ապաշխարութեամբ և կեանքի փոխակերպութեամբ մարդ կարելիութիւնը ունի ազատուելու Աստուծոյ դատաստանէն: Ներքին Գերմարդկային Ձայն մը կոչած է միշտ մեծ մարգարէները: Անոնք բարոյական սկզբունքը արեւի վեր դասած են պաշտամունքային անիմաստ ծեսերէն և կենդանիներու զոհաբերութենէն՝ մատաղներէն:

Հայերէն *մարգարէ* համեմատական կցորդն է Լատիններէն *Mercurius*-ի որ Հռոմէական դից քանազնացն էր: Իբր քանազնաց Աստուծոյ, պաշտօնեայ և կրօնապետ: Մարգարէներու գիրքերը քաջարի արտայայտութիւններն են Հին Կտակարանի կրօնական քաջ ռահվիրաներուն: Անոնք կը շեշտեն չորս յոյժ կարեւոր իրողութիւններ՝

1. Աստուած ամենակալ Տէր է, Ղեկավար «բնութեան և մարդկային պատմութեան»:
2. Աստուած սուրբ է, և սրբութիւն ու արդարութիւն կը պահանջէ մարդոցմէ:
3. Մեղքը բաժանում է Աստուծմէ, և մեղքն է անհատներուն, ժողովուրդներուն և ազգերուն կործանման բուն պատճառը:
4. Մեղքը չի ջնջուիր կենդանիներու զոհերով և նուէրներով, այլ կը ներուի առ Աստուած վերադարձով՝ զղջումով, խոստովանութիւնով ու խոնարհութիւնով՝ ապաշխարութեամբ:

Հրեայ մարգարէներուկ պատգամը կը սկսէր. «Տէր Աստուած այսպէս կ'ըսէ», իսկ Յիսուս Ջրիստոս պատգամեց. «Ես կ'ըսեմ ձեզի»: «Մովսէսի Օրէնքը և մարգարէներու ուսուցումները մինչև Յովհաննէս ի զօրու էին»--Յիսուս--Ղուկ. ԺԶ. 16: Աստուած աստիճանաբար (*progressively*) յայտնացուցուց սկզբնական արարչագործութեան խորհուրդը և ինքզինք Հին Կտակարանի մարգարէներուն: Հին Կտակարանի մէջ աստուածայայտնութիւնը կը սկսի Մովսէսի օրէնքներով, կը զարգանայ Սաղմոսներու մէջ, կը բարձրանայ և կը յառաջդիմէ երկնաբարձ գազաթներ մարգարէութեան մէջ ու գերագոյն կատարին կը հասնի Յիսուսի Մարդեղութեամբ, Անոր ապրումով և զոհողութեամբ՝ սրբարար խաչելութեամբ:

«Յիսուսի մասին, խօսում ու կեանքով վկայելն է բուն մարգարեության հոգին», Գրաբարը ունի. «Որովհետև այդ տեսիլքը և մարգարեական հոգին Յիսուսի կողմէ հաստատուեցաւ, քանի որ մարգարէներ Սուրբ Հոգիին միջոցաւ էր որ Յիսուսի մասին վկայութիւն տուին»:--Յայտ. ԺԹ 10:

Աստուած մարդը հաւասար ստեղծած է, սակայն իւրաքանչիւրին զանազան պարգեւներ և կարողութիւններ տուած է: Մարգարեութիւնը նոյնպէս Աստուծոյ սպասաւորներուն տրուած յաւելեալ շնորհ մըն է: Պարգեւ ընդունիլ, միաժամանակ, *պատասխանատուութիւն* ստանձնել կը նշանակէ: Մարդկային միտքը գերագոյն և գեղեցկագոյն պարգեւներէն մէկն է, որ Աստուած շնորհած է իր սիրած մարդուն:

Մարդ, երբ իր մտածողութեամբ հպումը ունենայ Տիեզերական Մտփին, այն ժամանակ կը թափանցէ խորհուրդներու խորքը հասկնալու համար ամբողջական գիտութիւնը: Պօղոս առաքեալ իր համատարած տեսիլքին մէջ իսկ ականատես կ'ըլլայ վեհագոյն արժանիքին ու կը կոչէ զայն **ՍԷՐ**:

Ինչո՞ւ սէրը գերագոյն բարեմասնութիւնն է Բրիստոնեային:

Սէրը այն հզօրագոյն միջոցն է, որով բնութիւնը կ'ապահովէ կեանքի շարունակութիւնը սերունդէ սերունդ: Աստուծոյ Միտքը յայտնուած է իր սիրոյն մէջ և Աստուած խօսեցաւ աշխարհի հետ սիրոյ՝ լեզուով՝ Յիսուս Բրիստոսի անձնանուէր ու անձնագոհ ապրումով, խոնարհութեամբ ու ծառայութեամբ: Գողգոթան՝ դարձաւ վիշտին սրբութիւնը, հաւատփին զօրութիւնը և սիրոյ ծննդագործող երկունքը: Յիսուսի Մարդեղութիւնը՝ խորհրդագրաց յայտնագրութիւնն է անհնձելի Հօր Աստուծոյ Բազմաբանաց ու խորածածուկ խորհուրդին: Յիսուսի Ս. Խաչելութեամբ, պատուեցաւ հազար տարիներու երուսաղէմ տաճարին խաւառակուռ վարագոյրը, յայտնաբերելու համար Աստուծոյ սէրը:

Աստուածային ստեղծագործ սէրը ինչպէս որ խոնարհեցաւ (իջաւ), աշխարհ պարգեւելու սէր և իմացական կեանք մարդ արարածին, մարդ՝ ի՛նքն եւս նոյնպէս բարձրանալու է դէպի տիեզերական Սէրը և Կեանքը ուր պիտի գտնէ իր Արարիչը և Տէրը: Սէր բառը չէ եղած *Բարոզուելու* համար, այլ՝ *կիրարկուելու* համար: Սիրոյ համար գոյութիւն չունին ժամանակ, տեղ, ազգութիւն, կրօն, գաղափար, վիճակ, տարիք և գեղեցկութիւն:

«Եւ հասնիմ ամբողջական գիտութեան»...

20րդ Դարը դարձած է "գիտութեան" դարը: Գիտութիւն բառը չակերտուած գրած եմ, որովհետեւ 20րդ Դարու գիտութիւնը, միայն նիւթապաշտակա՛ն գիտութեան Դարն է: Մարդիկ փոխանակ ուսումնասիրելու հոգեւոր, բարոյական, գաղափարական և ընկեր-սիրական գիտութիւնը, մշակեցին ու զարգացուցին նիւթի՛ն գիտութիւնը և անոր զօրութեամբ ստեղծեցին հանրավնաս նուաճումներ: Գիտաշխարհը, այսօր, լծուած է արդիական զէնքեր արտադրելու (մարդ սպաննելու) գործին:

Անաստուածներ աւելի փաստ և բացատրութիւն կը փնտռեն կամ կը հետապնդեն, քան թէ յայտնութիւն, ապացոյց և վկայութիւն: Գիտնականներ իբր թէ ձեռք ձգած են 13 հազար տարի առաջ Հրատէն զատուած և չորսուկէս միլիառ տարի հնութիւն ունեցող երկնափար մը, գետնախնձորի մեծութեամբ, որ կը պարունակէ բրածոյ մանրաճճիներ... : Այս մշուշապատ, անստուգելի, ենթադրութիւններու վրայ հիմնուած տեղեկութիւնն է որ աշխարհի գիտունները իրար անցուցած է: Ի՞նչ շահ կայ Հրատի վրայ կեանք գտնելու մէջ: Ըստ "գիտարար"ներուն, ատիկա պիտի փաստէ թէ ան, կրնայ որեւէ տեղ *ինքնիրեն* ծագում առնել: Ուրեմն Աստուծոյ միջամտութիւնը աւելորդ է, և Աստուած գոյութիւն չունի... :

ԺԹ. Դարուն դիցաբանութիւնը կը մեռնի և գիտութեան առջեւ կը բացուի միջոցին անհունութիւնը: Բասզալ կը կոչէ. «Այս անհուն միջոցներուն յաւերժական լուութիւնը զիս կ'ահաբեկէ»: Գիտութեան պարգեւած բարիքներու հետ միատեղ կը տեսնենք նաեւ բնութեան չարաշահումը, մթնոլորտի ապականումը, նոր սերունդին մէջ տիրող սանձարձակ կեանքի ձեւերը, ընտանիքներու քայքայումը, մեծերու հանդէպ յարգանքի պակասը և տխուր ու մտահոգի վիճակներ:

Գիտութիւնը որպէս դրակա՛ն յատկանիշ, թէ՛ փափաքելի է և թէ՛ մաղթելի: Մեր Տէրը Յիսուս Քրիստոս ըսաւ.

**«Վա՛յ ձեզի, Օրէնքի՝ ուսուցիչներ, որ
գիտութեան դրան բանալին կը պահէք.
դուք չէք մտնել և կ'արգիլէք անոնց՝
որ կ'ուզեն մտնել»--Ղուկ. ԺԱ. 52:**

Ի՞նչ կը նշանակէ գիտութիւն: Գիտութիւնը, բնութեան, հասարակութեան և մտածողութեան զարգացման մէջ եղած օրինաչափութեան և մեզ շրջապատող աշխարհի վրայ ծրագրուած կերպով ազդելու գիտելիքներու սիսդէմն է: Գիտակցութեան գործունէու-

թիւնն է, որու կեդրոնական նպատակն է ըմբռնել իրականութիւնը և իմացութիւնը: Մարդ կ'ապրի աշխարհի մը մէջ ուր ոչ միայն գոյ է աչքով տեսանելի նիւթը, այլ նաեւ բարոյական ու հոգեկան իրողութիւններ, (սէր, պատիւ, ճշմարիտն և սուտը, բարին և չարը կեղծն ու իրականը) որոնք տեսանելիէն ու շօշափելիէն անդին են ու անմերձենալի, այսինքն հանդերձեալը: Անցեալը գիտենք, ներկային ականատես ենք, բայց հանդերձեալը՝ գալիքը մութ է մեզ համար:

Ներկայ գիտութիւնը և գիտութեան բուրմերուն արտայայտութիւնները կը պատկանին ու կը պատկերեն միայն շօշափելին ու աչքով տեսանելին: Երկնառաք Յիսուս՝ «Մարդեղեալ Աստուածածին» յայտնաբանեց մարդկութեան ա՛յն ինչ որ նիւթի գիտութիւնէն անդին է ու յաւերժական իրականութիւն: Պօղոս Առաքեալ, իր բանաստեղծութեամբ կը վսեմացնէ ՍԷՐԸ բարոյական ու անդենական գիտութենէն:

Ինչո՞ւ, որովհետեւ մարդ ունի կարելիութիւնը ամբարելու գիտութիւնը առանց զայն գործածելու կամ արդիւնաբերելու: Նման այն ծառային որ ստանալով մէկ տաղանդը գնաց ու զայն պահեց հողին տակ առանց արդիւնաւորելու կամ պտղաբերելու: Մարդ չի կրնար ամբարել սէր կամ սիրել անձ մը առանց արտայայտելու իր սէրը, որ սիրոյ կը վերածուի, փոխադարձօրէն սիրուելով: Տալն ու տրուիլը սիրոյ արտայայտութիւններ են: Հնարաւոր չէ մէկու մը համար աճիլ բարոյապէս և հոգեւորապէս՝ առանց տալու շնորհին: Մեր աճումին չափանիշը՝ մեր սիրելուն և տալուն մէջ կը կայանայ:

**«Նոյնիսկ լեռները տեղափոխելու չափ
գօրաւոր հաւատք ունենամ, բայց
սէր չունենամ, ոչինչ կ'արժեն»:**

Ի՞նչ է հաւատքը:

Վերլուծութեան և «բանականութեան» օրէնքներու չենթարկուող ամենամեծ երեւոյթներէն մէկը **հաւատալն** է, հաւատալ Աստուծոյ գոյութեան և Ասոր Հայրութեան: Բրիստոնեայի մը դերը՝ **հաւատալ, տառապիլ և սպասել է:** Հաւատալ՝ խորհուրդի մը տիրացումն է որուն ստուգութեան փորձանիշը ինքն իր մէջն է: Ստուգութեան անդիմադրելի զգացումն է որ խանդավառ կը դարձնէ Բրիստոնեան:

Ազգութենէ, լեզուէ և ցեղային պատկանելիութենէ գերիվեր և հասարակական է աներկեւան հաւատքը, որ յայտնուեցաւ Մարդեղեալ

Քրիստոսով: Գաղափարական այս հաւատքը ամէն Հայու մօտ հաւասար ուժգնութիւնը չունի և, հաւասար զօրութեամբ չ'արտայայտուիր. որովհետեւ, ամէն հայ մարդ, միեւնոյն չափով հաւատքի ոյժին հասողութիւնը չունի: Մարդ էակը շեղած է իր կոչումէն, սիրոյ գաղափարականը զոհելով առարկայականին: «Ես»ի և փառամուլութեան հակադրութիւնը՝ հաւատքի՝ աշխարհն է, գաղափարականի և բարոյական գեղեցկութեան աշխարհը:

Սեբենական աշխարհահայեացք ունեցողներու համար, հաւատքը զառանցանք է, մինչ հաւատաւորի համար՝ կեանք է, զօրութիւն և փրկութիւն, որուն առջեւ գիտութիւնը կը խոնարհի և փիլիսոփայութիւնը կը լռէ: Քրիստոսի կեանքի բանալին եւս հաւատք և սէր էր դէպի Աստուած: Հաւատքը արտայայտելու կերպը և զայն բացատրելու եղանակը պարտի ըլլալ սիրոյ՝ ազբիւրէն: Այն մարդը, որ տիեզերական հրաշալոյս գեղեցկութիւններուն մէջ չի տեսներ Արարիչը, անոր մէջ կը պակսի ոչ թէ հաւատքը, այլ ՍԷՐԸ:

Հաւատքը մարդուն մէջ աստուածային սիրոյ պատկերին վերակենդանացումն է, որովհետեւ սէրը կը հերոսանայ, հաւատքը կը սրբանայ, զոհողութիւնը կը դիւցագնանայ: Անառակ Որդին, իր հօրը սիրոյն վրայ ունեցած հաւատքն էր, որ զինքը կը տանէր քաջ առ քաջ դէպի տուն: Յիսուս Քրիստոսի կեանքն ու գործունէութիւնը ակադեմական հարց մը ըլլալու չէ՝, այլ հաւատքի, սիրոյ և յօժարելու խնդիր մը: Լուսինէ Ջաֆարեան, շնորհիւ իր ջերմեռանդ հաւատքին և սիրոյն, եկեղեցական երաժշտութիւնը բեմ փոխադրեց:

Մովսէս Խորենացին կը վկայէ թէ. «Մեսրոպ Մաշտոց հրեշտակի տեսք ունէր, բեղմնաւոր միտք, պայծառ էր խօսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորութիւններով աննման, խորհրդակցութեամբ մեծ, հաւաքով ուղիղ, յոյսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձրոյթ»¹: Մեծ գործեր արդիւնաբերողներու **հաւատքն ու սէրը** միշտ միատեղ քալած են:

Հաւատալ կը նշանակէ նոյնանալ թէ հաւատացածին և թէ բոլոր հաւատացեալներուն հետ. որոնք կը հաւատան Բու հաւատացածիդ՝ Աստուծոյ: Եթէ կը հաւատանք Աստուծոյ, պարտական ենք վստահիլ ու սիրել նաեւ անոնց որոնք կը հաւատան: Յովհաննու Աւետարանին մէջ առաքեալը կը շեշտէ **"հաւատալ"ը** աւելի քան "հաւատքը", որովհետեւ **"հաւատքը"** կրնայ միայն **"գիտութիւն"** մը ըլլալ, իսկ **"հաւատալը"** գործօն արարք մըն է: Հաւատալու առաջին նշանը աղօթելն է: Հաւատալու զօրոյթը, ո՛չ թէ **հաւատքի՝** մէջն է, այլ **չհաւատալո՛ւ** ազատութիւնը ունենալով հանդերձ, **հաւատալո՛ւն** մէջն է:

Յիսուսի հմայագեղ առակները պատկերացումներն են իր հայրենի հողին և բնութեան համակրութեան: Ան դիտեց և ուշադրութիւն դարձուց աղբատին ու հարուստին, հրեային ու հեթանոսին որոնք Բալեցին Հրեաստանի ծամբաները: Հայ ժողովուրդը հաւատարմօրէն համախմբուած մնաց իր եկեղեցիին շուրջ և անխախտօրէն կապուած՝ իր հաւատքին:

Քրիստոնեան՝ տառապանք տեսած, երազներ կորսնցուցած, կարօտի և սիրոյ հուրերով այրուած հաւատացեալ մըն է: Հաւատալ ու սիրել այն զոյգ ճառագայթարձակ շողերն են, որոնք կը սրբացնեն մարդը և տեսանելի կը դարձնեն Անտեսանելին: Աստուծոյ վսեմ ներկայութիւնն ու անգերազանցելի սրբութիւնը կ'արտացոլայ Յիսուս Քրիստոսի անձնագոհ սիրոյն մէջ ու կ'ակնկալուի իրաբանչիւր հաւատացեալէ: Յիսուս Քրիստոսի մահը *Բաւշարար* մահ մը դարձաւ, Հօր Աստուծոյ *Բաւշարար սիրոյն* համար:

Հաւատացեալները կը դիմակալեն անյաղթահարելի դժուարութիւնները, կը յաղթահարեն հազարաւոր խռընդոտներ, կը ծաղրուին, կը վտարուին, կը սպանուին ու սակայն կը շարունակեն հաւատարիմ մնալ իրենց Տիրոջ Յիսուս Քրիստոսի, որովհետեւ իրենց հաւատքին զուգահեռ մշակած են աստուածահաղորդ սերը:

**«Ի՞նչ օգուտ, եթէ բոլոր ինչքերս աղբատնե-
րուն տամ և նոյնիսկ մարմինս կրակի մատ-
նեմ. եթէ սէր չունիմ՝ ոչինչով կ'օգտուիմ:**

Ի՞նչպէս կարելի է, որ հաւատացեալ մը իր բոլոր ինչքերը աղբատներուն բաժնէ և նոյնիսկ նահատակուի, ու այս բոլոր զոհողութիւնները ոչինչ սեպուին: Պէտք է մոռնալ, որ Քրիստոսի հաւատալը, Մարդեղեալին Աստուածայայտնութիւնը, հեթանոս կրօնի տեսութիւն և վարդապետութիւն մը-չէր: Քրիստոսի հաւատալ, Անոր աշակերտիլ *սրբարար ապրումի* ծանապարհ մըն է, ու ո՛չ միայն դաւանական հաւատալիք մը: Յիսուսի աշակերտելու պայմանը. «եթէ մէկը կ'ուզէ Իմ ետեւէս գալ՝ թող ուրանայ իր անձը, թող իր խաչը առնէ և իմ ետեւէս գայ. որովհետեւ ով որ ուզէ փրկել իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն. իսկ ով որ կորսնցնէ իր անձը Աւետարանին համար՝ պիտի փրկէ զայն»--Մարկոս Ը. 35, է. 13:

Քրիստոնէութեան մէջ ամենադժուար իրագործումը, ո՛չ բոլոր ունեցածը աղբատներուն բաժնելն է, ու ո՛չ ալ նահատակութիւնը, այլ՝ *անձը ուրանալ* է: Մարդ արարած կրնայ հրաժարիլ իր ստացուածքէն ու նոյնիսկ իր մարմինէն բայց շատ դժուար է հրա-

ծարիլ **ԻՐ ԱՆՃԷՆ**: Անձը իրա գոյութիւն ունեցող ենթական է, այսինքն հակադիրը ոչնչութեան: Անձի մը անձեռնմխելիութեան իրաւունքը կը ստեղծէ անոր անհատականութիւնը և իսկութիւնը: Զրիստոսի աշակերտիլ կը նշանակէ «ես»էն հրաժարիլ և ամբողջականօրէն նուիրուիլ Աստուծոյ: Անձին «ես»ը՝ հոգին, տիեզերքի աննիւթական ենթանիւթն է: Մոռնալ իր անձը՝ իր պահանջներով, և աշխարհը իր բոլոր հեշտանքներով, աշակերտիլ է Յիսուսի: Յիսուս **Իր անձին և ապրումին** միջոցաւ ցոյց տուաւ Աստուծոյ սիրոյ Դիմագիծը:

Յիսուս Զրիստոս **Իր** աշակերտները ճգնաւորութեան չհրաւիրեց, որովհետեւ Անոր մէջ աղբատութեան սէրը ճգնաւորական ցուցամոլութեան ամբարտաւան զգեստ մը չէր: Հինգերորդ Դարը թէեւ մտաւորական մոլորութեան դէմ պայքարողներու Դարն էր ճգնաւորական հանգամանքով, սակայն ճգնաւորութեան մէջ ես ի յայտ եկաւ խոնարհութեան հպարտութիւնը... :

Ճգնաւորները պայքարեցան երեւոյթապէս հաւատացեալ ազգին անհաւատութեան դէմ, և երեւոյթապէս բարոյական ազգին անբարոյութեան դէմ, գիրով, գիրքով, խօսքով, գործով, գրականութեամբ, Աստուածաշունչով, Բարոզութեամբ, ճգնութեամբ, հալածուելով, բայց չկրցան *փառասիրութեան* փորձութենէն ազատուիլ: Աստուծոյ ուզածը, ո՛չ թէ մեր աշխարհէ բաժնուիլն է, այլ Անոր ծառայել՝ է նման Աննա մարգարէուհիի--Ղուկ. Բ. 25-36: Տիրամայրը Բաջբար կեանքը ընդգրկող մէկն էր և ոչ թէ կեանքէ փախուստ տուող մը:

Սրբացումով նիւթականը՝ հոգեւորին, հունաւորը՝ անհունին, և ժամանակաւորը՝ Անժամանցելիին հաղորդակից կը դառնան: Յիսուս՝ **Իր** սրբութեան ոգեշնչեց առաքեալները: Հոգեկան լոյսն է, որ Մագդաղենացին իր աղտոտ կեանքէն բարձրացուց անբասիր սրբութեան: Աղօթքի և սրբութեան զօրութիւնով բիրտ Բարը կը խոնարհի ու կը դառնայ խաչքար: Սատանան որոմի հատիկներ կը նետէ մեր մտածումներուն մէջ արգելք ըլլալու համար մեր սրբութեան և ուղղամտութեան: Ճգնակեցութեամբ չենք կրնար փախչիլ փորձութենէն:

Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացիի. «Սրտի սրբութիւնը այն է, որով սիրտը կը մաքրուի և կը պայծառանայ կարենալ տեսնելու և ջերմեռանդօրէն սիրելու համար զԱստուած»: Անոնք են սուրբ, որոնք ապրելով հանդերձ աշխարհին մէջ, կը մնան աշխարհէն վեր: Ճշմարտութիւն, սէր և սրբութիւն պիտի կարենան պահել եկեղեցին հաստատուն: Սրբութիւնը Աստուծոյ ներկայութիւնն է անձի մը հոգիին մէջ. Աստուծոյ շնորհքը, լոյսը, մտերմութիւնը, Անոր

կամֆի ն գործադրութիւնը ամէն գնով, միշտ ու ամէն տեղ: Որոնց կեանքի նպատակն է՝ *եկեացէ Արքայութիւն Քր:*

Սրբութիւնը գաղափար, յորդոր ու օրէնքի ամբողջութիւն ըլլալէ աւելի կեանք և վարք է: Սրբութիւնը կ'իրագործուի կեանքով ու այդ կեանքին ճառագայթը եղող *ծառայութեամբ*: Սրբութիւնը ապրող մարդը իր նիւթեղէն, հողեղէն էութենէն կը վերածնի հոգեղենի, բարձրացնելով զայն առ Աստուած աղօթքով ու անձնուրացութեամբ: Աստուծոյ սրբութիւնը այն անթափանցելի տարածքն է, որ նարեկացին կը կոչէ անմերձենալի: Աստուծոյ վսեմ ներկայութիւնն ու անգերազանցելի սրբութիւնը կ'արտացոլայ Յիսուս Քրիստոսի մէջ ու կ'ակնկալուի իւրաքանչիւր հաւատացեալէ:

Պօղոս առաքեալ իր "ես"ը կը նմանցնէ խղճալի անյոյս անձնաւորութեան մը որ կը գոչէ, ըսելով. *«Ի՛նչ խղճալի մարդ եմ: Ո՞վ զիս պիտի փրկէ մահուան դատապարտուած այս մարմինէն»* -- Հռոմ. է. 24: Միայն *սրբութիւնն* է որ կրնայ ազատել մարդը իր անկումէն:

**«Սէր ունեցողը համբերատար
կ'ըլլայ և քաղցրաբարոյ»:**

Համբերել, երկայնամիտ ըլլալ է, լուռ մնալ մանաւանդ վա՛տ արարի մը նկատմամբ: Ներողամտաբար վերաբերուիլ, թոյլ տալ: Համբերատար ըլլալ ոյժ կը պահանջէ չարիք մը կրելու, դիմանալու և տոկալու: Տոկալու այդ զօրոյթը կու գայ մի միայն Սիրոյ ակնադրիւրէն՝ Աստուծմէ:

Քրիստոնեան ինչո՞ւ համբերատար ըլլալու է: Յիսուսի աշակերտողը ցուցումն է իր վարդապետին: Բոլոր հաւատացեալ քրիստոնեաներ կը պատկերեն իրենց Տէրը Յիսուս Քրիստոս: Բայց դժբախտաբար սխալ կը ներկայացնեն իրենց Տէրը յաչս աշխարհի:

Հաւատացեալ քրիստոնեայ հայրապետներ անճիշտ ներկայացուցին իրենց Տէրն ու Փրկիչը գրեթէ բոլոր Տիեզերական ժողովներու մէջ, զրպարտելով ու նախանձելով իրենց հակառակորդներուն, ու նզովելով զանոնք: Պօղոս առաքեալ նախատեսելով, որ մարդկային կիրքերու զոհ կրնան երթալ ապագայի եկեղեցականները, զանոնք կը զգուշացնէ անտեղի դատաստաններ տեսնելէ ու անսէր վճիռներ արձակելէ:

Անհերքելի պատմական իրողութիւն է, որ Նիկիոյ Տիեզերական ժողովէն յետոյ, Քրիստոսի եկեղեցին փոխանակ աշխարհածաւալ դառնալու, սկսաւ դանդաղիլ ու կասիլ: Իւրաքանչիւր Տիեզերական ժողով, փոխանակ *խթա՛ն* մը ըլլալու, եղաւ հարուած մը ու

պատուհաս եկեղեցւոյ յառաջացման:

Միաբնակ և Երկաբնակ վարդապետութեան համար, Բիւզանդիոն անտարբեր մնաց և իր օգնութիւնը զլացաւ Վարդանանցի Ճակատամարտին 451-ին: Նոյնը պատահեցաւ նաեւ Մանազկերտի մօտ Տողոտափ վայրին, Օգոստոս 19-ին: Բիւզանդիոն ժԱ Դարուն, աստիճանաբար ոչնչացնելով հայկական պետական միաւորումները (Վասպուրականի, Արծրունյաց Ճիրակի ու Վանանդի Բագրատունեաց թագաւորութիւնները), լուծարփի ենթարկեց հայկական ռազմական ուժերը, որով հայ բանակը անկարող դարձաւ ներխուժող Սելջուկ-թրքական հորդանները վտարել Հայաստանէն ու պարտուեցաւ: Նոյն պատճառաւ, Բիւզանդիոն կորսնցուց նաեւ Եգիպտոսը արաբական բանակին դէմ: Եգիպտոսի անկումը պատճառ եղաւ որ հիւսիսային Ափրիկէի բոլոր երկիրներն ու ժողովուրդը Իսլամանան:

Սիրով, համբերութեամբ ու քաղցրալի խօսակցութեամբ շատ աւելի օգտակար գործադրումներ կարելի էր կատարել, քան թէ Տիեզերական ժողովներու նզովով ու բանադրանքով: Եկեղեցին կը գտնուի այսօր ալ նոյնանման ընտրանքներու սեմին: Ականջ տանք առաքեալին խօսքերուն որ կը զանգէ անդադար, ըսելով.

«Սէր ունեցողը համբերատար կ'ըլլայ և Բաղդաբարոյ»:

Սէրն ու յարգանքը, համբերութիւնը, փոխադարձ զիջումներն ու հանդուրժողութիւնները կը ստեղծեն անդորր ու յաղթարշաւ եկեղեցի ուր մարդիկ փոխանակ գայթակղելու կը դառնան դէպի հաւատփի և յոյսի Օճախը:

**«Սէր ունեցողը չի նախանձիր,
չի գոռոզանար, չի հպարտանար»...**

Վերոյիշեալ պատուէրը տրուած է թէ՛ անհատներու և թէ՛ եկեղեցիներու: Ո՛չ թէ քարէ կառոյցներուն, այլ վարչութիւններուն: Ի՞նչ է նախանձը:

Նախանձը տիրութիւն, սրտնեղութիւն, չար զգացում է, որ մարդիկ կ'ունենան տեսնելով ուրիշի մը յաջողութիւնը կամ բախտաւորութիւնը, որմէ ինք զուրկ է: «Ուր որ կայ հակառակութիւն և նախանձ՝ այնտեղ կայ անկարգութիւն և ամէն չար բան: Մինչդեռ երկնային իմաստութիւնը ունեցող մարդը նախ մաքուր կ'ըլլայ, ապա նաեւ՝ խաղաղարար, ազնիւ, բարեացակամ, ողորմած և բարի գործերով արդիւնաւոր, անկողմնակալ և անկեղծ: Իսկ իր շուրջ խաղաղութիւն սերմանողը՝ արդարութիւն կը հնձէ»-Յակ. Գ. 16-18:

Նախանձ, փառասիրութիւն, եսամոլութիւն և հպարտութիւն՝

մարդը վայրագ գազան կը դարձնեն: «Փափափիլը չէ արգիլուած: 1. Փափափ ունենալու ենք՝ ստրվելու և նկարագիր կերտելու: 2. Այս փափափը հայերս կը կոչենք «Բարի Նախանձ»: Հաւատացեալը Նախանձախնդիր կերպով տէր կանգնելու է իր հաւատփին ու սրբութեան: Ո՞ր է հայ հաւատացեալին նախանձախնդրութիւնը իր Մայր եկեղեցիին հանդէպ:

Նախանձը Կայենէն ծնունդ առած՝ դժուար է մարդկութենէն արմատախիլ ընել: Նախանձը կրակէ կաթիլ է: Նախանձը կրնայ դժոխքը փոխադրել մարդոց սրտերէն ներս: Անգլիական գրականութեան տիտան Շէքսպիր նախանձը կը պատկերացնէ որպէս «կանաչ աչքով հրէշ մը, որ հեզանսով կը դիտէ»: Օթէլլօի ողբերգութեան առանցքը, կը կազմէ Օթէլլօի նախանձը: Ղազար Փարպեցիի ստացած արտաբոյ կարգի ժողովրդականութիւնը, հակառակ եղող աբեղաներու նախանձը շարժեց ու զայն վարկաբեկելու համար ամէն ջանք բանեցուցին: 1. հաւատն ու բարոյականը խժբժեցին: 2. «Ազանդար» անուն փակցուցին:

Արեւելեան եկեղեցիներու՝ Բիզանդիոնի, Անտիոքի, Աղեւսանդրիայի, Երուսաղէմի գծտութիւնը և իրարու միջեւ եղած պառակտումն ու նախանձը, Հռոմի եկեղեցին, ակամայ, դարձուցած էին հաշտարարի դերը խաղալու: Այս հաշտարարի դերը ի վերջոյ Հռոմի եկեղեցին դարձուց մեծաւոր եպիսկոպոս:

Նախանձը կը ծնի ու հասակ կ'առնէ մարդուն հետ: Ան բնագոյ մըն է, արմատացած մարդուն մէջ և կարելի չէ արմատախիլել. բայց հնարաւոր է զայն փոխակերպել և վերածել բարեացալիցի՝ «դարձնելով բարի նախանձ և ազնիւ մրցակցութիւն»: Նախանձի պարագային, ենթական իր անձը, իր ետը, կ'ուզէ գոհացնել, փայփայել, շոյել՝ գործածելով, կործանելով, փծացնելով իր դիմացինը: Նախանձող ու ցանկասէր մարդը ինք իր թշնամին է և ինքը իր ձեռնով կը կործանէ ինքնզինք: Նախանձը, Բրիստոնէական հասկացողութեամբ, մեղք է:

«Անոնք որոնք Բրիստոսի կը պատկանին՝ իրենց մարդկային կիրքերն ցանկութիւնները խաչին վրայ մահացուցին»--Գաղ. Ե. 24: Յիսուս տիրական ու իշխանական հեղինակութեամբ բացատրեց որ հարստութիւնը կրնայ մրցող և նախանձող դառնալ Աստուծոյ:

Ի՞նչ դեր կը խաղայ **հպարտութիւնը**:

Առանց հաւատփի և հոգիի լոյսին, մտփի լոյսը սեզ ու հպարտ, ամբարտաւան, պատուհաս ու անէծք է աշխարհի: Արուեստը կեանքէն կու գայ, կրկնելով անոր բոլոր ծփանքներն ու երանգաւորումները: Տեւողութեան մշտանորոգ պաստառին վրայ կը գծուին, կը մաշին,

կը պատուին, իբրեւ փոշի հովին կ'անցնին բոլոր հպարտ, կոկոզավիզ, փարթամ ճաշակները: Ազգեր կան, որ կը հպարտանան պատերազմներ ընելով: Մենք հայերս հպարտանք կը զգանք մեր ըրած հոգեկան նուաճումներով: Հոգեկան մեծ "աֆդ" մը կատարեցինք թարգմանելով Աստուածաշունչը, որ հաւաքածոյ մըն է մարդկային բարբերու և աստուածային խորհուրդներու:

«Դուք հայերդ հաւաքուած էք այսօր ձեր մեծ դարադարձը տօնելու համար, գիտե՞ք թէ որքան իրաւունք ունիք հպարտ ըլլալու: Ուրիշ ժողովուրդներ ալ տօներ ունին, բայց անոնք կը տօնեն աւելի իրենց յաղթանակները ուրիշ ազգերու վրայ, իրենց զէնքի յաջողութիւնները, պատերազմներուն փառքը: Այո՛, ժողովուրդներ կան որ բռնութեան յաղթանակը պաշտամունք ըրած են իրենց: Բայց ի՞նչ գեղեցիկ է երբ ձերինին նման հին և մեծ ժողովուրդ մը ոչ թէ կը մտածէ իր մղած պատերազմները տօնել կամ իր կրած տառապանքները, այլ կը տօնէ իր հոգեկան նուաճումները: Աստուածաշունչի ձեր թարգմանութիւնը, ասկէ 15 դար առաջ, մէկն է ամէնէն մեծ հոգեկան յաղթանակներէն՝ զորս երբեւիցէ ժողովուրդ մը կրնայ տարած ըլլալ պատմութեան մէջ»--Փրօֆ. Ն. Եօրկա:

«Գիտութիւնը կը հպարտացնէ, մինչ սէրը հաւատքը կ'ամրապնդէ»--Ա. Կորնթ. Ը. 1:

«Ով որ ինքզինք կը բարձրացնէ՝ պիտի խոնարհի, և ով որ ինքզինք խոնարհեցնէ՝ պիտի բարձրանայ»--Ղուկ. ԺԴ. 11:

Խոնարհութիւնը Բրիտտոնէական այն չինաղ առաքիչութիւնն է, որով անհատ մը իր անձին գիտակցութիւնը և սահմանումը ունի:

1. Ան կը գիտակցի թէ ի՛նչ որ ունի, ի՛նչ որ է, Արարչին տուրֆն է, Աստուծոյ շնորհքը:
2. Խոնարհութիւնը շփոթելով՝ չէ նուաստութեան հետ, ցածութեան կամ վախկոտութեան հետ:
3. Զաջութիւնն ալ Բրիտտոնէական առաքիչութիւն մըն է, հոգիի ծշմարիտ և արդարադատ արիութիւնը:
4. Արիութիւն՝ ստութեան դէմ, Բաջութիւն՝ սատանայի և մեղքին դէմ:
5. Արիութիւն՝ տկարներու և հալածուածներու պաշտպանութեան համար:

Խոնարհը ի՛նչ անոյշ, ի՛նչ գրաւիչ դէմք մը, համեստութեան ի՛նչ հրապոյր մը ունի զինք կը սիրես, իր ներկայութեանէն կ'ախորժիս ու հոգիդ կը ներշնչուի:

1. Արդարեւ հեզերը, խոնարհներն են որ պիտի տիրեն երկրին, որ պիտի ժառանգեն զայն, ու իշխեն մարդոց սրտերուն:

2. Աստուած կը սիրէ խոնարհ հոգիները, Աստուած կը սիրէ մեղաւոր հոգիները որոնք սրբուիլ կ'ուզեն, որոնք խոնարհիլ գիտեն իր սրբութեան առջեւ (Փարիսեցիներ ու Մաքսաւորը) որոնք տաճար գացին աղօթելու:
3. Հոգեւոյս եղիշէ Պատրիարք Դուրեան. համեստութեան և խոնարհութեան սրբափայլ տիպար մըն էր:
4. Տէրը լուաց էր ծառաներուն ոտները, ամենէն նուաստ ծառայութիւնը: Դործը աւելի ազդեցիկ է, քան թէ խօսքը:

Քրիստոնէութիւնը հիմնուած է հեղութեան, խոնարհութեան, ծառայութեան, զոհաբերութեան, արդարութեան, սիրոյ և ճշմարտութեան վրայ: «Թող ձեր հեղութիւնը յայտնի ըլլայ մարդոց»--Փիլպ. Դ. Քրիստոս կը յաղթահարէ Սիոնի (Եկեղեցիին) *հպարտութիւնը* ո՛չ խորամանկութեամբ և ոչ ալ վայրագութեամբ, այլ *խոնարհութեամբ*, հեծած իշու մը վրայ ու փառաբանուելով մանուկներէ և պարզունակ ժողովուրդին կողմէ:

1. Անբարտաւանութիւնը իր հետ կ'ունենայ նաեւ ցուցամոլութիւն, կեղծատրութիւն, արհամարհանք և ծաղրանք հանդէպ ուրիշին Մեր Փրօքը խոնարհութեան Աստուած է, խոնարհ հոգիներուն Աստուածն է, որ կ'ըսէ.

«Իմ լուծս ձեր վրայ առէք և սորվեցէք ինձմէ, հեզ եմ և սրտով խոնարհ... Իմ լուծս բաղք է և իմ բոսս թեթեւ»--Մատթ. ԺԱ. 29:

Քրիստոս կը յաղթահարէ Եկեղեցիներու *հպարտութիւնը* Մաղկազարդի օրը, ո՛չ խորամանկութեամբ և ոչ ալ վայրագութեամբ, այլ *խոնարհութեամբ* հեծած իշու մը վրայ ու փառաբանուելով մանուկներէ և պարզունակ ժողովուրդին կողմէ:

**Սէրը անպատշաճ վարմունք չ'ունենար,
միայն ինքզինք չի մտածեր,**

Հաւատացեալ Բրիստոնեայի մը անվայել է ունենալ անպատշաճ և տմարդի վերաբերմունքներ: Իր բերնէն ոչ մէկ անվայել խօսք կամ կանացի պատիւը վիրաւորող կատակ լսուելու է: Պօղոս առաքեալ կը պատուիրէ ըսելով. «Ինչ որ կ'ընէք՝ թող վայելուչ ու կարգ կանոնով ըլլայ»--Ա. Կոր. ԺԴ. 39: Վայելչութիւն պէտք է պահել ինչպէս ուրախութեան, նոյնպէս և վիշտի մէջ: Առանց պատասխանատուութեան պարտականութեան՝ իրաւունք չկայ և առանց աշխատութեան՝ վարձատրութիւն չկայ, առանց ծիգի՝ հոգեկան

վայելի չի կրնար ըլլալ Հաւատացեալ մը կը մտնէ. Զրիստոսի ամենամտերիմ և էական հաղորդակցութեան մէջ և հոն կը մնայ, կ'ամրանայ ու կը սորվի հոգեկան վայելչութիւններ ու շնորհներ:

«ԵՄ»-ը կը յարատեւ որքան տան որ իր Գերադասին փառաց կը սպասաւորէ: «ԵՄ»-ը մարդ էակին բարոյական նախասիրութիւնն է. երեւոյթին ետին թափշոյղ Աներեւոյթը ա յնճան գրաւած էր թարգմանիչները, որ անոնք *մոռցան իրենց անձերը*, և բնկզմեցին իրենց անհատականութիւնը այդ Չօրութեան հոսանքին մէջ:

Յիսուսի աշակերտող մը «*Միայն ինզիմ չի մտածեր*», այլ նախ ուրիշներու կ'ուզէ օգտակար ըլլալ: Նխթապաշտ «ԵՄ»-ի մարդ արարածը՝ հոգեւոր սնանկութիւն մըն է:

Չօրդ Դարուն, Աստուածաշունչի լեզուն փոխուած է արդի հոգեբանութեան լեզուին:

1. Փոխանակ Յիսուսի անձնութեան պատուրին, աւետարանական Բարոյիչները կ'անսան հոգեբաններուն խորհուրդին:
2. Փոխանակ ժուժկալութեան, ուշադիր են անձին առողջապահութեան:
3. Մեր Դարը մարդկային "ԵՄ"ին պաշտամունքի դարը դարձած է: "ԵՄ"ին զոհացման դարն է:
4. "ԵՄ"ի բազիլիս դարն է, մանաւանդ "իմ" հանգստութեան աստուծոյս դարը, ի՛մ "յաջողութեանս" դարը, ի՛մ յաղթանակիս դարը:

Չկայ բարոյական փլուզում մը ա՛յնքան փսոսալի, որքան՝ երբ մարդ կը հաստատէ նուիրատուին զոհաբերութեան մէջ իր եսական տրամադրութիւնը: Հակառակ մարդկային ազնիւ գաղափարախօսութիւններու, մենք կ'ապրինք այնպիսի երկրի մը մէջ, ուր նիւթապաշտութիւնը, դրամապաշտութիւնը, աւելին, ա՛լ աւելին ունենալու տենչանքը կը հասնին իրենց զագաթնակէտին: Կը ստեղծուին պայմաններ անձը դարձնելու ինքնակեդրոն, եսասէր, այլամերժ, ընդունելու այն վիճակը զոր ուրիշներ կանխաւ վճռած են, առանց իր հաւանութեան: Կ'ուրանայ իր մարդկութիւնը ու անզգալաբար կ'ընտրէ դառնալ մենենայ:

Եսասիրութիւն ցանցիք ու ահա առանձնութիւն պիտի հնձէք:

Շահասիրութիւն ցանցիք և ահա զրկանք պիտի հնձէք:

Խռովութիւն և կոխ՝ և ահա կրակ պիտի հնձէք:

Եսասիրութեամբ մարդ կը մեկուսանայ ընկերութենէն և կ'անջատուի Աստուծմէ:

ԿՈՅՍԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Գրեց՝ ԽԱԼԻԼ ՄԻՊՐԱՆ ԽԵԷՔԱԼ
Թրգ.՝ ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Մազիկ մըն էր անհպելի
Որ ապրեցաւ ու մեռաւ...
Նման կոյսի»:

Գերզանց ըլլալով թիւը՝ թշնամի գորֆերում, գորավարը այլ ելք չունենալով, հետեւեալը հրահանգեց իր զինուորներում.

«Մնայելու համար կենսաբեր եւ զինամթերք, հարկ է նահանջել կարգապահօրէն, քաղաք մը մտակայ, որ անծանօթ է թշնամիին եւ հոն ծրագրել ռազմավարութիւն մը նոր»:

«Պիտի քայլեր անապատի մէջէն, որ նախընտրելի է որպէս լաւազոյն միջոց, քան իյնալ ձեռքը թշնամիին: Պիտի անցնիւք մենաստաններէ եւ վանքերէ եւ որ ստիպուած ենք գլուխելու. միայն՝ կերակուր եւ պաշար ապահովելու համար»:

Ջօրքը չվարանցաւ. որովհետեւ ուրիշ մար չկար ազատելու համար այս վտանգաւոր կացութեանէն:

Օրերով ֆալեցիմ անոնք անապատի մէջէն. ուժասպառ, անօթի ու ծարաւ:

Օր մը տեսան հրաշալի կառոյց մը որ կը մնամէր հիմ ամրոցի մը, որուն դարպասը մեծ էր պարսպապատ քաղաքի մը դրան:

Այս տեսարանը մեծ գոհունակութիւն բերաւ իրենց սրտերուն: Ու մտաբերեցին, որ մեծաստան մը ըլլալու էր, ուր պիտի հանգչէին եւ կերակուր գտնէին:

Երբ դուռը բացին, ո՛չ մէկը եկաւ զիրենք դիմաւորելու: Քիչ ետք, ազնուական կիմ մը, սեւեր հագած, որուն մարմնին վրայ միայն դէմքը տեսանելի էր, երեւցաւ դրան մօտ:

Ան հրամանատարին բացատրեց, որ վայրը՝ կուսանոց մըն էր եւ հարկ էր որ գործը պատշաճ վերաբերում ունենար, ոչ մէկ վնաս հասցնելով մայրապետներուն:

Ջօրավարը խոստացաւ լրիւ պաշտպանել բոլոր կուսականներուն, ապա՝ կերակուր խնդրեց իր գորֆերում համար:

Բոլոր մարդիկ հիւրասիրուեցան մեծաստանի ընդարձակ պարտէզին մէջ:

Հրամանատարը մա՛րդ մըն էր քառասունի մօտ. ստորին նկարագրով եւ անպարկեշտ:

Իր պրկումը եւ յոգնութիւնը մեղմացնելու միտումով, փափաքեցաւ կիմ մը՝ որ զինք հանգչեցնէր, եւ բոշեց կուսանի մը վրայ ոյծ բանեցնելով...

Ուստի նեղգամիտ ցանկութիւնը առաջնորդեց զինք պղծելու այն սուրբ վայրը, ուր կուսաններ հաստատուած էին հաղորդակցելու Աստուծոյ հետ, եւ Ամենակալին առաքելու անվերջ աղօթքներով... հեռո՛ւ այս փունք եւ ապականած աշխարհէն:

Հաւաստիացուցած ըլլալով Մայր Մեծաւորութիւն, նեղգամիտ հրամանատարը բարձրացաւ սանդուխնեղէն վեր, որ առաջնորդեց զինք կուսանի մը առանձնասենեակը, որ տեսած էր ան պատուհանէն:

Տարիներու անվերջ աղօթքները եւ մեծակեաց անձնութիւնը
digitised by A.R.A.R.@

չէին յաջողած ջնջել կանացի գեղեցկութիւնը անմեղունակ կուսանի դեմքին վրայ:

Եկած էր ան ալստեղ ապաստանելու մեղսալի աշխարհէն եւ պաշտելու զԱստուած, անջատուած միջավայրէն:

Սեմնակէն մերս մտնելով, ռնյագործը սուրը քաշեց եւ սպառնաց սպաննել զայն եթէ ան օգնութիւն աղաղակէր...

Կրօնաւորուիին ժպտեցաւ եւ լուս մնաց, համարելով թէ պիտի յօժարէր իր փափաքին:

Յետոյ մայեցաւ անոր ու ըսաւ.

«Նստի՛ր եւ հանգչի՛ր. շատ յոգնած կ'երեւիս...»

Զօրավարը մատաւ կուսանին մօտ, վստահ ըլլալով իր գոհին:

Եւ կուսամը ըսաւ անոր. *«Ես կը զարմանամ ձեզի՝ պատերազմիկ մարդոց վրայ, որ չէք վախնար դուք ձեզ նետելով մահուան գիրկը...»*

Որուն քթամիտ վախկոտը պատասխանեց. *«Պարագանն'ը կը ստիպեն ձեզ պատերազմի երթալու. եթէ մարդիկ զիս վախկոտ չկոչեն, ես կը փախչիմ նախքան հաւանութիւնս տալու առաջնորդելու համար բանակ մը նզովեալ...»:*

Կրօնաւորուիին ժպտեցաւ անոր ու ըսաւ. *«Միթէ չե՞ս գիտեր թէ այս սրբավայրին մէջ մենք ունինք բալասան մը, որ մարմնիդ վրայ քսելով կը փրկուիս նոյնիսկ ամենասուր թուրի հարուածէն»:*

«Զարմանալի. ո՞ւր է այս բալասանը. վստահաբար ես կրնամ գործածել այդ», ըսաւ զօրավարը:

«Հա՛ւ. հիմա քեզի քիչ մը կու տաս՝ ատկէ», պատասխանեց կուսանը:

Ապրելով ժամանակաշրջանի մը մէջ, երբ մարդիկ տակաւին կը հաւատային անպաշտութեան, զօրավարը չկասկածեցաւ մաքրակեանցադ կոյսին վրայ...:

Կրօնաւորուիին բացաւ սափոր մը, եւ ցոյց տուաւ անոր ներմակ բալասանը:

Տեսնելով այդ, զօրավարը շուտով ոկսաւ կասկածի «նիւթին» վրայ...

Կրօնաւորուիին առաւ քիչ մը անկէ, եւ քսեց իր վզին շուրջ ու դառնալով զօրավարին ըսաւ.

«Եթէ չես հաւատար ինծի, ես կրնամ ապացուցանել քեզի. քաշէ՛ սուրդ եւ բոլոր ուժովդ հարուածէ վիզս»:

Զօրավարը տատանեցաւ. քայց կուսանը կը շարունակէր ստիպել զինք, որ ուժգին հարուածէր իր վիզը, եւ որ վերջապէս կատարեց ան...:

Քիչ մնաց որ զօրավարը գետին իյնար եւ մուռէր, երբ տեսաւ կուսանի գլխին գլորումը իր մարմնէն, որ սնշունջ ինկաւ գետին:

Յետոյ հասկցաւ ան, խորամանկութիւնը կոյսին, որ յաջողած էր փրկել ինքզինք պղծութենէ:

Կրօնաւորուիին մեռած էր, եւ հրաւանատարը ոչինչ կը տեսնէր այժմ իր առջեւ, բացի երկու բանէ.

Կոյսին դիակը, եւ բալասանին սափորը...

Ան սկսաւ իր աչքերը յարել բալասանին... յետոյ անգլուխ մարմնին...

Ապա՝ կորսնցնելով իր ուշքը, դուռը բացաւ եւ դուրս վագեց ճեմելով արիւնոտ սուրը եւ քարձրածայն աղաղակելով իր զօրքին. *«Աճապարեցէ՛ք, աճապարեցէ՛ք, պէ՛տք է ձգենք այս վայրը...»*

Ան կը շարունակէր վագել, մինչեւ իր մարդիկը հասան իրեն ու գտան զինք, մինչ ան կը շարունակէր աղաղակել, մտան անզգայ երեխայի մը.

«Ե՛ս սպաննեցի՛ր՝ զինք», «Ե՛ս սպաննեցի՛ր՝ զինք»:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԵԹԷ ՃԻՇԴ Է

Եթէ ճիշդ է Աստուած իմ, որ Դուք ըզմեզ համաձայն
Ըստեղծեցիր պատկերիդ. տըւիր հանոյքն իսկական
Սիրելու խոր, սիրունելու՛. ըստեղծեցիր մե՛զ համար
Հարուստ դաշտե՛յն հանոյքի, եւ ըլնութի՛ւնը փարթամ,

Եթէ նոյնիսկ վերջստին Քեզ գտնելու համա՛ր էր,
Որ մահն ըրիր առաքեալ անմահութեան ճամբուն վրայ,
Ու խոստացար արդարին հոգեխննոյք անվախեան,
Երախտագէտ աղօթքներն՝ անբաւարար են շնորհիդ:

Բայց Դուք դըրիր հրեւումնին դիմաց վշտի բազկաթոռն,
Եւ մեծ սիրոյ յանդիման՝ քէնքեր, ու կիրք ու ոճիր,
Ըրիր մէկ ձեռքը մերին առատահոն ու բարի,
Միւսն ալ՝ ժըլատ, չարագործ: Խոնարհութեան ծայրագոյն՝

Դեմ կանգնեցիր նոյն հետայն հըպարտութեան արձաններ,
Ու սէրերու կողքին ալ՝ նախանձի օ՛ճը դըրիր.
Եւ հիւսուեցան վատ գարդեր մեր բարութեան գորգին մէջ:
Մինչ մեմք դարձանք կիրքերու հիւրասըրահ ահաւոր.

Դուք անտարբեր վեհութեամբ աչքերդ մեծ փակեցիր:
Ա՞յս է Քու սէրդ անսահման: Եթէ մտքիդ՝ հայրական
Ծածկեալ խորհուրդ մը ունիս, շնորհէ՛ ինձ գէ՛թ՝ այն ատեն
Անօրինակ կոյր հաւատք, որ անհարցում՝ Քե՛զ պաշտեմ:

ԱՆԵՆ,

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը բող ինձնից հեռու անցնի, բայց ոչ ինչպես ես եմ կամեցում, այլ ինչպես դու» (Մատթ. 26:39):

Դաժան կեանքի պատարագման սկիզբը ձեռքին
Անեղծ բնութեան անդորրի մէջ գիշերային
մրրկայոյզ սրտի տրոփով եւ հոգիով
Անցնում էր Նա Գեթսեմանի ճանապարհով:

Երկարել էր՝ ճանապարհին այդ, օրն առաւել,
Կարծես կեանքի ընթացք լինէր բազմաբախդ,
Հասնել այնտեղ՝ Գեթսեմանի, ուր առուակներն
Իր Հոգիին պիտի հեղէր Հօր ըստեղծած
Բնութեան մէջ, ի տես Նրա...

Մտորալից, թախծաթաթաւ անցնում էր Նա
Ի՛հէպ սեղանը, զոհասեղանը մարդկութեան,
Հաւատարիմ իր սուրբ ուխտին՝ Հօր հետ կնքած,
Խոնարհութեամբ ծնրադրելու Նրա փառքի
եւ Զօրութեան առաջ անմար...

Ի՞նչն էր արդեօք ալեկոծել Նրա հոգին Աստուածային.
Որ ապրել էր տառապալից կեա՛նք մարդկային,
Եւ անցել էր դժոխային այդ կապանո՛վ
Եւ չէր խամրել նրա հոգում գթութեան հուրը շառագուն,
Որից յորդորում էր անհուն սէր եւ ճողփում էր նրա սրտում երկնային:

Ու սփռելով անսահման իր սիրոյն ցոլքն ամէն դի,
Անցնում էր Նա ճանապարհով Գեթսեմանի ձորակին
Որ տանում էր խաչ ու շիրմի հանգրուանն իր,
Որ անտրտունջ, ի սէր մարդկանց, պիտի կրէր իր ուսերին:

ԶԱՐԵՀ ԱԲՂ. ԿԱԲԱՂԵԱՆ
(ԿԱՄՄԱՐԱԿԱՆ)

ԻՄ ԱՍՏՂԻՆ

4+3+4+3

Ու դռ՛ւն՝ գիշե՛ր Պաղտատի, Փետրուարի աստղին տակ.

Երեսիդ մութն է նստեր, հե՛փաթ նայուածքդ յստակ
Մոռցընելու չափ ճեզմէ, գի ցերեկին հովը տա՛մ՝
Փռչի, խորշակ տարածել ուզեց ամալ թախիծով.
Դուն անձայ, անձրե՛ւ, պատմութե՛ան, սուտին, մեղկին դեմ խըռով...:

Դռ՛ւն՝ մերկ գիշեր, կը սիրես կըծու ֆամին՝ կորովով,
Որ նուագի ծոյլ ամրան եւ յօրանջփին աղը ծով,
Բջիջներուն մէջ մարդոց որ նըստի սերմը առողջ՝
Անկեղծութեան ու գեղի, ուր բանա՛ս դուն սիրտդ ամբողջ...:

Գի՛շեր, աչերդ այն ատեն յստա՛կ, ու ի՛նչ գորովատ...
Սակայն ֆիջե՛ր դուրս ելլող՝ ուժ ու գեղիդ գայու մօտ:
Եւ աստղերուդ տրտմայուշ հարքն ամպերուն ընդմէջէն

Կախած՝ թախիծդ իբրեւ, ծաղկըւորի դուն կ'ուզես
Արեւներու հովին մէջ, նորէ՛ն, գարուն սրտերէն
Մշտանորոգ հըրապոյր հագնող պարման տղու պէս...:

Գի՛շեր, ըսին, աստղի՛դ տակ մայրըս տղա՛յ մ'է ծըներ...:

ՇԷՆ-ՄԱՀ

ԱՐԱՐԱՏԻՆ

Դուն մօտիկ ես սակայն հեռու
 Ուր որ երթամ իմ առաջ ես...
 Ուր որ մայիմ մօտիկ, հեռու
 Դուն այնտեղ ես յաղթողի պէս...:

Ձիւնը ընդմիշտ պսակ գլխուդ
 Դար ու դարեր հոն էր այսպէս...
 Նստած ես լուռ եւ ուսերուդ
 Վիշտն է մստած սպիտակեղէն:

Որդեկորոյս դուն մօր մը պէս
 Յափշտակուած տունիդ ճամբուն
 Բիր օրհնանքով դուն կը սպասես
 Ջաւակիդ որ դառնայ իր տուն:

Դուն հոն ես միշտ, դուն դեռ գերի...
 Թէկուզ ամպերն փառքըդ խեղդեն,
 Ու զարնեն քեզ հաստ շղթայի,
 Բայց ըզգեսնել քեզ՝ կարող չեն...:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ԶԱՓԱԾՈՅԻ ՌԻԹՄԸ ԵՒ ՏԱՂԱԶԱՓԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ա. Ազատ եւ Կանոնաւոր Ոտանաւորների տաղաչափական Զեւերը

Գեռեսս անցեալ դարի վերջին Ա. Բահաթրեանը համոզուած յայտարարում էր, որ Նարեկացու «երկերը բերթուածներ են», որ նրանց մէջ «մեր աշխիւն կաչում է մի յայտնի տաղաչափական նշան, այն է՝ հնգավանկ անդամների այնքան չափագանց առատութիւնը, որ նոցա մամուլութեամբ անկարելի է գտնել մի այլ արձակ գրուածքի մէջ»(1): Բահաթրեանը նկատի ունէր ոչ միայն Նարեկացու տաղերն ու զանձերը, այլեւ ներթողները եւ Մատեանը: Տաղերի եւ զանձերի համար որպէս ապացոյց նա յղում է նրանցից ոմանց տնագլուխ տառերի «Գրիգորի երգ» բնակապը, իսկ Մատեանի համար՝ *ողորբոգական վերադիրը*, որը Բահաթրեանի կարծիքով՝ «նշանակում է այնպիսի երկ որ ողորկան է»(2): Բահաթրեանն իրաւացի է նաեւ, որ «Նարեկացու բերթուածքների թէ՛ անուանակոչութեան եւ թէ՛ յօրինուածութեան բնաւորութիւնից կարելի է մակարեռել, որ բերթողը իւր մանր երգերը որեւէ երածշտական հղանակի էր յարմարում, քայց աղօթքները հաւանական է, թէ ընթերցանուում էին ունէ եղանակաւոր ձայնիւ այնքան ազատութեամբ, ինչքան որ նոցա աղօթական եւ տաղաչափական ազատ պայմանները կը ներէին»(3):

Որ Մատեանը չափաժող տաղերագործութիւն է, Բահաթրեանը կարող էր վկայակոչել հենց Նարեկացուն.

Եւ գի՞նջ է ինձ սակաւս եւ
նուազագոյնս յաւդել

Սահմանս կսկծելիս չափաբերականս,

*Մինչ անցեալ է ըստ քանակութիւնս
եւ վրիպեալ ըստ բժշկութիւնս:*

(Բան Ե, դ)

Այստեղ Նարեկացին իր երկը կոչել է *չափաբերական*, այլ առիթներով՝ *ողորբի նուագ* («այս պատուէր նկարագրական նորոգ մատենի ողորց նուագի» (Բան Գ, ր), ուղղակի՝ *երգ* («Եւ այժմ՝ գլխացիցն յանախութիւն ողորմելի ձայնիւ յերգ արկի»՝ Բան ԻԶ, գ) եւ այլն:

Հարցի լուսարանմանն աւելի հանգամանօրէն անդրադարձել է Մ. Աբեղեանը: Ըստ նրա՝ Նարեկացու զանձերը, մասամբ ներթողները եւ Մատեանի բնարական հատուածների մեծ մասը յօրինուած են «ազատ ոտանաւորներով, որոնց մէջ իշխող է հնգավանկ սնդամը»(4): Եւ ապա՝ Նարեկեանն ոտանաւորը հոգեւոր երգերի նոյն տեսակի ոտանաւորից չունի այլ տարբերութիւն, քան այն, որ հոգեւոր երգերը մեծ մասամբ համաթիւ տողեր ունեցող փոքր տներով են յօրինուած, մինչդեռ Մատեանում ասացուածները ընդարձակելով՝ ծաւալում են մի շարք համեմատաբար երկար տողերի մէջ եւ միաւորում են մի գօրեղ մտքի մէջ՝ առանց որեւէ կանոնաւորութեան, առանց ձգուման՝ այդ հատուածները նոյնաթիւ տողերից կամ մօտակարարապէս հաւասարաչափ կազմելու: Անշուշտ, այնպէս, ինչպէս տպագրուած են իբրեւ արձակ գրուածքներ, ո՛չ Նարեկացու յիշուած երկերը եւ

ո՛չ էլ մեր հոգեւոր երգերից շատերը, կարդալիս անմիջապէս չեն թողնում յանախ ոտանաւորի տպաւորութիւն: Հարկաւոր է, նախ՝ այդ բանաստեղծութիւնները տողատել, ապա՝ որոշել, թէ ո՞ր բառերի վրայ են խօսքի զգացական շեշտերը, եւ յետոյ նոր կարդալ, եւ այնուհետեւ նոր կը զգացուի մեծ թափով յօրինուած այդ բանաստեղծութեան ռիթմը»(5): Մ. Արեղեանն իրաւացի է նաեւ նշելով, որ Մատեանում «Կան, հարկաւ, եւ արձակ կտորներ», որոնք «խսկապէս ազատ ռիթմական կամ գեղարուեստական պրոզա են»(6):

Իրականացել է մեծանուն հայագէտի պահանջը. այսօր տողատուած հրատարակութեամբ եւ ձեռագրերի գիտաֆնանկան համեմատութեամբ հրապարակի վրայ են դրուած Նարեկացու ինչպէս տաղերն ու գանձերը, այնպէս էլ Մատեանը: Այդ հրատարակութիւններն էլ հնարաւորութիւն են ընձեռում համակողմանի ֆննելու հայ հիմ եւ միջնադարեան բանաստեղծութեան տաղաչափական համակարգի, ռիթմիկ միաւորների կազմակերպման, չափի եւ կշռոյթի, յանգի եւ յարակից այլ հարցեր, որոնք թէեւ արդէն հարիւր յիսուն տարի առաջ հետաքրքրել են հայագէտներին, բայց այսօր էլ յարուցում են վէճեր, մղում գիտական նոր լուսարմաւորութիւնների եւ ճշտման: Այս իմաստով վերջին շրջանի հետազօտութիւնների մէջ առանձնանում է էդ. Ջրբաշեանի «Լեզու եւ ոտանաւոր» ուսումնասիրութիւնը՝ նուիրուած հայկական տաղաչափութեան քննոյթի հարցերին: Ջրբաշեանը վերստին պաշտպանում է հայկական տաղաչափութեան վանկական համակարգի տեսութիւնը, ի տարբերութիւն Մ. Արեղեանի, որը գտնում էր, թէ հայկական ոտանաւորը «պատկանում է շեշտական կոչուած ոտանաւորների տեսակին»(7): Քննելով յեզուի եւ ոտանաւորի դիալեկտիկական

բարդ փոխարարներութիւնը, Ջրբաշեանն իրաւացիօրէն գտնում է, որ «Իր ընդհանուր գծերով ոտանաւորն անպայման բիում է: ազգային լեզուի տարբերից, պայմանաւորուած է նրա կառուցուածքային պրոսոդիական յատկանիշներով»(8), այսինքն՝ լեզուի հնչուարանական եւ շեշտադրութեան առանձնայատկութիւններով: Լեզուների մէջ թափնուած են տաղաչափական բազմազան հնարաւորութիւններ, որոնք «կեանքի եւ կոչում եւ իրականացում են, մի կողմից, բանաստեղծական բազմազանութեան մշտական եւ քնական ձգտման եւ, միւս կողմից, նրանց միջազգային փոխանցման եւ ազդեցութիւններին շնորհիւ»(9): Վանկա-շեշտական ոտանաւորներ կան նաեւ հայկական բանաստեղծութեան մէջ, հաւաստում է Ջրբաշեանը, սակայն «հայկական ոտանաւորն իր գերակշռող քննոյթով անպայման վանկական է, այսինքն՝ հիմնուած է ոչ թէ շեշտերի կանոնաւոր դասաւորութեան, այլ վանկերի թուի հաւասարութեան վրայ՝ տողերում եւ, մանաւանդ, աւելի փոքր ռիթմական միաւորների՝ կիսատողերի եւ անդամների մէջ»(10): Ընդունելի է նաեւ Ջրբաշեանի այն պահանջը, որ պէտք է հրաժարուել «ոտանաւորի մէջ շեշտերի օրինաչափ եւ կանոնաւոր կարգ որոնելու փորձերից եւ չափածոյի ու ռիթմի հիմը տեսնել տողերի եւ անդամների վանկային-ֆանկական ցուցանիշների ու ռիթմական հատածների մէջ»(11): Հետեւաբար՝ հայկական ոտանաւորի չափի հիմքը Ջրբաշեանը տեսնում է նրա անդամների եւ կայուն հատածների վանկական-ֆանկական հաւասարութեան մէջ: Այդ հիմքը նա համարում է ոչ թէ շեշտերի դասաւորութիւնը, այլ «չափական միաւորների վանկային հաւասարութիւնը», (12) (ընդգծումն իմն է - Ա. Ղ.):

Այս բոլորը ճիշտ է: Բայց ճիշտ է

նաեւ այն, որ այս դրոյթները վերաբերում են կանոնաւոր տաղաչափական կառուցուածքներ ունեցող ոտանաւորներին, որոնք երեւան են եկել 11-12րդ դարերում՝ Գրիգոր Մագիստրոսի եւ Ներսէս Շնորհալու ստեղծագործութիւնների մէջ: «Իսկ աւելի վաղ ստեղծուած երկերը, այդ թւում նաեւ Գրիգոր Նարեկացու գործերը – գրում է Ջրբաշեանը մէկ այլ առիթով – չունեն (փոքր քանառութեամբ) վանկերով հաւասար տողերի եւ կիսատողերի պարբերական կրկնութիւնից առաջացող ռիթմ, զարգանում են խօսքի անհասարակ տառերի խառը յաջորդականութեամբ»(13): Նշանակում է՝ հայկական տաղաչափութիւնը այլ բնոյթ է ունեցել 5-11րդ դարերում: Բնական է, որ հայոց հին տաղաչափութեան բնոյթը դառնար ուսումնասիրութեան առարկայ եւ, իսկպպէս, 19րդ դարի առաջին կէսից այդ հարցի բնութեան անդրադարձել են շուրջ՝ Ա. Բագրատունի, Ա. Այտընեան, Զ. Գաթըրեան, Գ. Զարբանալեան, Ղ. Յովնանեան, Ա. Բահաթրեան, Ստ. Մալխասեանց, Մ. Աբեղեան եւ ուրիշներ: Եւ այնուհանդերձ շատ հարցեր դեռեւս չեն ստացել իրենց վերջնական պատասխանը:

Յայտնի է, որ արձակ եւ չափածոյ խօսքի տարբերակման սկզբունքը հիմնուած է նրանց ռիթմական յատկանիշի վրայ: Արձակն աւելի մօտ է խօսքի բնական կառուցուածքին, մինչդեռ չափածոն յատուկ սկզբունքով կառուցուած խօսք է, պարփակուած առանձին ձեւական կանոնների մէջ, բաժանուած հաւասար միաւորների, որոնց կանոնաւոր կրկնութիւնից էլ առաջ է գալիս ռիթմի կանոնաւորութիւնը: Ռիթմի հիմնական միաւորը տողն է: Հետեւաբար, չափածոյ խօսքի առաջին յատկանիշն այն է, որ նա յստակօրէն բաժանուած է որոշակի տողերի, իսկ երկրորդ յատկանիշը կապուած է տողի չափի, հատածի, անդամների թուի

հետ: Հատածների եւ անդամների հաւասարութիւնը ստեղծում է տողի ռիթմը: Տողաւարտն ունի արտասահական դադար: Յաջորդ տողը կրկին վերադառնում է նոյն չափին: Տողերի ռիթմական հաւասարութիւնն էլ քերականութեամբ քան տեքստի ռիթմական հաւասարութիւն: Յանգաւոր քանաստեղծութեան մէջ դա աւելի ակնբերելի, քան անյանգ, առաւել եւս՝ ազատ ոտանաւորով գրուած քանաստեղծութեան մէջ: Թէեւ ոտանաւորը ծագում է երգից, եւ երգն էլ իրենից ներկայացրել է խօսքի եւ երաժշտութեան միասնութիւն, քայց հետագայում երգն ու ոտանաւորը բաժանուել են իրարից, հետեւաբար, ոտանաւորի ռիթմը չպէտք է նոյնացնել երաժշտութեան տակտի հետ: Ոտանաւորի ռիթմական միջոցները յենուած են խօսքի եւ ոչ թէ երաժշտութեան ռիթմի սկզբունքների վրայ:

Տաղաչափագիտական հնագոյն հասկացութիւնները հայ իրականութեան մէջ տեղ են գտել Դիոնիսիոս Թրակացու ֆերականութեան գրքում: Յունարէնը ունի կարն եւ երկար ձայնաւորներ: Լատինները՝ եւս: Ոտքի միաւորը համարուել է կարն վանկի երկարութիւնը: Միւս ոտքերը կազմուել են կարն եւ երկար վանկերի գուգորդութիւններից: Հայ թարգմանիչը յունարէն ոտքերի այս իւրայատկութիւնը տարածել է հայերէն ոտանաւորի բնոյթի վրայ: Երկար վանկը հաւասար է երկու կարն վանկի: Ոտքերը կարող են լինել երկվանկ կամ եռվանկ: Միւս բոլոր գուգորդութիւնները առաջ են գալիս այդ ոտքերից: Ահա թէ ինչու Աբեղեանը հայկական ոտանաւորների քաղմանը ձեւերը վերածում է տաղաչափական հիմնական երեք տեսակի. ա) յամբական, բ) անապետեան եւ գ)յամբ-անապետեան: «Էական արժէք չունի, քանատրում է

Արեղեանը- թէ ոտանաւորը պարզ ուրեքով է, թէ անդամներով, կամ յամբական ոտանաւորն անապետեան խառնուրդով է կամ, ընդհակառակն, անապետեանը յամբականի խառնուրդով եւ կամ թէ տող մէջ նոյն ուրեքով, կամ անդամները, երկու հատ են, թէ երեք կամ չորս, օրինակ՝ 3+3, 3+3+3, 3+3+3+3, 4+4, 4+4+4, 4+4+4+4, 4+3, 4+4+3, 4+4+4+3, 5+5, 5+5+5 եւ նմանները» (14):

Ինչպէս տեսանք, էդ. Ջրաշեանը հայկական ոտանաւորը համարում է վանկական, նրա ռիթմի պայմանը չի համարում շեշտերի դասաւորութիւնը, այլ չափական միաւորների վանկային հաւասարութիւնը եւ գտնում է, որ «հայկական ոտանաւորի կառուցուածքը ճիշտ հասկանալու համար պէտք է, նախ եւ առաջ, հրաժարուել, աւօրեայ եւ գիտական գործածութիւնից հանել յամբ-անապետեան խառն ուրեքի մասին յաճախակի հանդիպող դատողութիւնները» (15): Եւ ապա՝ 5, 10 / 5+5/, 15/ 5+5+5/ եւ 20 / 5+5+5+5/ վանկանի տողերով գրուած գործերը Մ. Արեղեանն անուանում է յամբ-անապետեան ոտանաւորներ, նրանց մէջ որոնելով շեշտերի ինչ-որ կարգ: Այնինչ դրանք պարզապէս 5 վանկանի անդամներով զարգացող ոտանաւորներ են, որոնց հիմքը միայն ու միայն հաւասար անդամներն ու կայուն հատածներն են» (16): Հրաժարուենք յամբ-անապետեան ոտեքը ասելուց, քայց եւ ուշադրութիւն դարձնենք Արեղեանի մի դիտողութեան վրայ եւս. «Մեր չափերը ոչ միայն հիմնական ձեւերով, այլ նաեւ իրենց ենթատեսակներով ամենամեծ մասամբ գործածուած գտնում ենք 7-11րդ դարերում»: Եւ ապա՝ «Հետագայում 11րդ դարից մինչեւ 20րդ դարը եւ մինչեւ վերջին տարիներս, գործածել են այդ չափերը մի քանի երկրորդական ձեւափոխութիւններ միայն եւ ենթատեսակներ

առաջ քերելով» (17): Ստացում է այնպէս, որ հայոց հին քանաստեղծութեան չափերը եւս եղել են էապէս նոյնը, ինչ հին դասական եւ միջնադարեան տաղերգութեան ոտանաւորների չափերը: Եթէ սա ճիշտ է, կանոնաւոր տաղաչափութիւն ունեցող ոտանաւորների համար, որոնց ռիթմական պայմանը նրանց չափական միաւորների վանկային-ֆանկական հաւասարութիւնն է, իսկ տարբեր երկարութեան անդամները ռիթմական կանոնաւորութիւն ստեղծելու համար պէտք է հանդէս գան հարեւան տողերի միեւնոյն տեղում, ապա հայոց հին քանաստեղծութիւնն ունի պատկանելի ֆանկութեամբ հոգեւոր երգեր, տաղեր եւ գանձեր, որոնք կարող են ընկալուել իբրեւ սովորական արձակ խօսք, եթէ մենք չթափանցենք այդ երգերի տաղաչափական կառուցուածքի իւրայատկութիւնների մէջ:

Ա. Ղազինեան

ԱՂԻԻՆԵՆԻՆԻ ԵՒ ԾԱՆՕԹԱԿՎՈՒԹԻՒՆՆԵՐ՝

- 1.- Ա. Բահարբեան, Հին հայոց տաղաչափական արուեստը, Երևան, 1984, էջ 105:
- 2.- Նոյն տեղում, էջ 107:
- 3.- Նոյն տեղում:
- 4.- Մ. Արեղեան, երկեր, հ. Ե, Երևան, 1971, էջ 323:
- 5.- Նոյն տեղում, էջ 324:
- 6.- Մ. Արեղեան, հ. Գ, էջ 617:
- 7.- Մ. Արեղեան, հ. Ե, էջ 391:
- 8.- էդ. Ջրաշեան, Պոետիկայի հարցեր, Երևան, 1976, էջ 164:
- 9.- Նոյն տեղում, էջ 159:
- 10.- Նոյն տեղում, էջ 170:
- 11.- Նոյն տեղում, էջ 266:
- 12.- Նոյն տեղում, էջ 178:
- 13.- Տես՝ Ա. Բահարբեան, նշվ. աշխ. էջ 41:
- 14.- Մ. Արեղեան, հ. Ե, էջ 329:
- 15.- էդ. Ջրաշեան, Պոետիկայի հարցեր, էջ 174:
- 16.- Նոյն տեղում, էջ 266:
- 17.- Մ. Արեղեան, հ. Ե, էջ 332 եւ 333:

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ՍՓԻԻՌԻԿԱԶԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ
ՈՒՐՈՒԱԳԾԵՐ

Հատոր երկրորդ, 1946-1985

Հեղինակ՝ Գեղամ Սեւան

Հովանաւոր՝ Յարութիւն Սիմոնեան

Հետագայ 1950-1960-ական թուականների վիճակի մասին Գ. Սեւանը գրում է. «Վերջին տասնամյակներում մեզ մօտ կատարուել են առաջին փայթերը: Հրապարակի վրայ արդէն կան սփիւռ ֆահայ այս կամ այն ամսագրին ու գրական պարբերականին նուիրուած ուսումնասիրութիւններ, հեղինակների գրական դիմագիծը պարզօր մեկագրութիւններ, ինչպէս նաեւ գրուել են սոցիալ-ֆալաֆական կեանքը լուսարանող ուշագրաւ աշխատութիւններ:

Բացի այդ, Սփիւռփի գրականութեան ուսումնասիրման համար մեծ խթան եղաւ հայ գրականութեան այդ հատուածի առաւել աչի ընկնող երկերի հրատարակութիւնը Սովետական Հայաստանում: Բայց այդ քոյորը, մանաւանդ գրականութեան պատմութեան իմաստով, անբաւարար է: Դեռեւս ասպարեզի վրայ չկայ ժամանակի գրական պրոցեսը իր բարդութիւններով ու ներքին հակասութիւններով ամբողջացնող գիտական ուսումնասիրութիւնը:

Վիճակի սոյն ախտաճանաչումին հետեւում էր իր անելիքի հիմնական ուղղութիւնն ու ծրագիրը, գոր այսպէս է բանաձեւել հեղինակը. «Սփիւռֆահայ գրականութեան պատմութիւնը ուրուագծելու միտող ներկայ աշխատութեան մէջ մենք ընթացանք նրա առաջին հատորում որդեգրած սկզբունքով: Այսինքն՝ տալ նշուած գրականութեան՝ մեզ համար

առաւել հիմնական ու էական թուացող միտումները, այն էլ գլխաւոր գծերի մէջ, հենց նշուած միտումներում նրա առաւել աչի ընկած հեղինակների ու գործերի վերլուծումով»:

Հակառակ իր «անելիքի» մասին խօսելիս ցուցաբերած նկատելի համեստութեան, Գ. Սեւանը առաջադրած ծրագիրը կատարել է հնարաւոր առաւելագոյն յաջողութեամբ եւ նախանձելի արդիւնաւէտութեամբ: Որպէս գիտասուածը չը թուայ պատշաճի յայտարարութիւն, պէտք է վերադառնամ իմ նախորդ հարցադրումին, թէ երկրորդ այս աշխատութեան հեղինակը ի՞նչ գժուարութիւններ է յաղթահարել եւ ինչի՞ է հասել ի վերջոյ:

Գեղամ Սեւանը, մէկ անհատ հեղինակ կարողացել է յաղթահարել սփիւռֆահայ գրականութեան ներկայացրած աշխարհագրական մեծ անպատեհութիւնը՝ նրա ցրուած-փոռածութիւնը աշխարհով մէկ: Այսինքն՝ հաւաքել, ի մի է բերել ւելի քան 200 գրողների եւ նրանց 65 տարիների երկար ժամանակաշրջանում ստեղծուած բազմապատիկ ւելի մեծ թուով գրքեր: Եւ գրականութեան պատմաբանի եւ բանասէրի համբերատար լրջութեամբ նա կարդացել է այդ ամէնը եւ կուտակել հսկայածաւալ նիւթ, ապա՝ դասդասել, համակարգել, մանրակրկիտ ուսումնասիրել եւ բարեխղիքօրէն արժեւորել

է այն:

Բացի այդ, Գ. Սեւանը անձանձիր ջանասիրութեամբ պրպտել, գտել, կարդացել է 65 տարիների ընթացքում աշխարհացրիւ հայ մամուլի էջերում սփռուած եւ սփիւռֆահայ գրականութեանը վերաբերող գրաֆննադատական ողջ նւթը՝ գրախօսականներ, առաջաբաններ, ֆննադատութիւններ, ուսումնասիրութիւններ ու մեկնադրութիւններ: Կարդացել է, խորհել, ծանրութեթե արել երկար եւ կարծիքների, գնահատականների ծայրայեղ հակասական, յաճախ կողմնակալ, իրար բացասող հեղեղի մէջ պահպանել է մտածումի եւ դատումի անկախութիւնը:

Ճիշտ է, որ «Ուրուագծեր» աշխատութեան ստեղծման տարիներին արդէն չկար Ստալինը: Սակայն, Մարքսիստական Գրականագիտութեան դեռ գործող ուժ ունեցող լոգուեզների մէջ ապրում էր ստալինիզմը: Այդ պայմաններում խօսել է եւ արժեւորել արտասահմանեան գրողներ, այդ թւում նաեւ «գաղափարական ընդդիմադիր թշնամիներ», «ամբիոն տալ նրանց բուրժուական վտանգաւոր գաղափարների», թեկուզ եւ ֆննադատելով, անմախաղէպ երեսուրթ էր Սովետական իրականութեան մէջ: Գ. Սեւանը, յանուն Սփիւռֆահայ Գրականութեան ճանաչման ու տարածման, դէմ գնաց այդ վտանգին. Նա յանդգնութեամբ շրջանցեց այդ պատմէշը: Սա անմախաղէպ իրիզատում էր եւ յաղթանակ:

Այսպէս աշխատել է նա անընդմէջ 27 տարի, համարեայ մի ամբողջ կեանք: Գործով յաճախ էինք հանդիպում միշտ էլ գգում էի, որ շտապում է: «Անսկիզբ-անվերջ գործ է (ասում կրկնում էր, ակնարկելով «Ուրուագծեր»ին) վախեւում եմ չհասցնեմ...»: Գիշերները ցերեկ դարձրեց ու հասցրեց աւարտել: Տարիների դժուար տֆնութեան համար, սակայն,

ափսոսալու առիթ չունենք այսօր, քանի որ արդիւնքում «Սփիւռֆահայ Գրականութեան Պատմութեան Ուրուագծեր» պատկանելի, իր տեսակի մէջ առաջին հիմնարար աշխատութիւնն է, որի հիմքի վրայ համեմատաբար աւելի դիւրին եւ աւելի ապահով կը բարձրանայ ապագայ Սփիւռֆահայ Գրականութեան յիսկատար պատմութիւնը՝ Գ. Սեւանի վերջնական նպատակը եւ ցանկալի երազը:

Եւ այնուամենայնիւ, այսպիսի դժուար տֆնանք ու գոհողութիւններով ստեղծուած «Ուրուագծեր»ով Գեղամ Սեւանը ինչի՞ հասաւ, ի՞նչ ծառայութիւն մատուցեց Սփիւռֆահայ Գրականութեանը նրա սկզբնաւորման 80-ամեակի նախօրէին: Որպէս պատասխան՝ ահա մի քանի հաստատումներ:

Սփիւռֆահայ Գրականութեան 78ամեայ պատմութեան մէջ առաջին անգամ 700 էջ ծաւալի մէջ եւ մէկ վերնագրի տակ ամփոփեց, համադրեց եւ համակարգեց Սփիւռֆահայ Գրականութեան ընդհանուր զատակի՝ բանաստեղծութիւն եւ վիպերգ, նորավէպ, վիպակ ու վէպ բաժինը լրիւ ընդգրկուեով:

Հայութեան երկու հատուածների գիտակցութեան մէջ հիմնաւորեց եւ ամրագրեց պատմականօրէն հշմարիտ այն գաղափարը, թէ Սփիւռֆահայ գրականութիւնը իր ոգով ու էութեամբ դարաւոր հայ գրականութեան անբաժանելի եւ հաւասարարժէք մասն է:

Ցոյց տուեց, որ Սփիւռֆահայ գրականութիւնը ոչնչով չի զիջում արեւմտահայ եւ արեւելահայ գրականութիւններին, թէ սա եւս ստեղծել է համազգային արժէքներ, ինչպիսիք են Համաստեղի, Մեծուրու, Շահան, Շահնուրի, Վ. Շուշանեանի, Կ. Զարեանի, Զ. Ասատուրեանի, Ա. Անդրեասեանի, Ա. Հակոբյանի, Բ. Նուրիկեանի, Զահրատի, Խրախունու եւ այլոց ստեղծագործութիւնները: Թէ

1920–1985-ի հայ գրականութիւնը սփիւռահայ եւ սովետահայ պայմանական անուններով յայտնի գրականութիւնների միասնական, անտրոհելի գումարն է:

Գիտական մանրագնմին ֆննութեամբ պարզել, իմաստաւորել է արտաքին ազդեցութիւնների մշտապէս ենթակայ չափազանց խայտաբղետ Սփիւռահայ Գրականութեան ընդհանուր էական միտումները, ցոյց տուել ու խրախուսել նրանց մէջ այն առողջը, կենսունակը, արժէքաւորը, որ համասեռ է մեր արեան կարգին, որ հաշտ է ազգային, մարդասիրական ու քաղաքական մեր ըմբռնումներին: Միաժամանակ, որպէս արթուն ու անաչառ ֆննադատ, մերժել, ձաղկել է հայ գրականութեան հայրենասիրական, մարդասիրական ու լաւատեսական էութեանն անյարիր արատաւորը, կասկածելիւն եւ ապագայիւնը. Սեւանի զգաստացնող ձայնը, որ լսում է նրա բոլոր աշխատութիւնների եւ «Ուրուագծեր»-ի էջերից, մանե գալի՞ում պիտի օգնի սփիւռահայ գրողներին անսայթափ եւ աւելի վստահ անցնելու իրենց ստեղծագործական ճանապարհը:

Իրրեւ Սփիւռահայ գրականութեան պատմաբան ու տեսաբան Գեղամ Սեւանի մատուցած ծառայութիւնների մէջ կարեւորագոյններից մէկը պիտի համարել այդ գրականութեան ֆննութեան ու արժեւորման ժամանակի գաղափարական սահմանափակումից դուրս, ազատ, լայնախոհ, իւրովի մտեցումը: Այս իրողութիւնը պիտի ընդգծել, երբ խօսքը վերաբերում է յատկապէս Սփիւռահայ Գրականութեան համար կենսական ազգային միտումին: Գրականութեան մէջ առողջ, շինիչ, կենսահաստատ ազգայինը Գ. Սեւանը որոշապէս տարբերեց թրու ազգայնամոլութիւնից, ազգային բացառիկութեան սնափառութիւնից. տարբերեց իրաւ մարդասիրութիւնը սոցիալիզմի

լոզունգային, սուտ ու պատիր եղբայրութիւնից: «Ուրուագծեր» աշխատութեան «Մարդեբզութիւն» գլխում Գեղամ Սեւանը իրաւացիօրէն պնդում–ապացուցում է, որ հայ գրականութեան գլխաւոր բոլոր միտումների բուն ոգին ու էութիւնը եղել ու մնում է դարերի հոլովոյթում բիւրեղացած մարդասիրութիւնը. իրողութիւն, որ պատմական բախտի նոյնութեան բերումով եւ ժառանգաբար, այսօր շարունակում է սփիւռահայ իրօք տաղանդաւոր գրողների լաւագոյն ստեղծագործութիւնների մէջ. «Մեր մարդեբզութիւն որակած միտումը եղել է հայ ժողովրդին յատուկ զգացողութիւն: Սփիւռահայ գրականութիւնը դրա օրինակները միշտ ունեցել է իր հիմքում, վկայում է հեղինակը, եւ որպէս օրինակ «Սփիւռահայ Գրականութեան փայլուն բերքից» նա յիշում է Վ. Շուշանեանի «Օրերը գեղեցիկ չեն», Յակոբ Մեծուրու «Արմաղան», «Կապոյտ Լոյսը», «Կոունկ, ուստի՞ կու գաս», Բ. Նուրիկեանի «Այգեկութիւն», Վահէ–Հայկի «Հայրենի Ծխան», Յակոբ Ասատուրեանի «Յովակիմի Թոնները», Զահրատի «Մեծ Քաղաք», «Գունաւոր Սահմաններ», «Կանաչ Հող» եւ շատ այլոց հիւանալի ստեղծագործութիւնները: «Այդ բոլոր ստեղծագործութիւնների ոգու, ազգային ոգու խտացումն է» ընդգծելով եզրակացում է Գ. Սեւանը:

«Ուրուագծեր»ում կան փայլուն գրուած գլուխներ՝ «Կարօտի Գրականութիւն», «Նահանջի Երգը», «Նոր Կարօտի Գրականութիւն», «Մարդեբզութիւն», «Յանուն Հայրենիքի» եւ գրողների յաջող ուրուագծուած, սեղմ, պիրկ, տպաւորիչ դիմանկարների՝ Համաստեղ, Մեծուրի, Վ. Շուշանեան, Ա. Հայկազ, Զահրատ, Ռոբեր Հատտեանեան: Հոգեբանական խոր յուզումների, համակողմանի վերլուծութեան եւ համարձակ ու խելացի ընդհանրացման վարպետ գրչով արուած

արժեքաւոր օրինակներ բոլորն էլ, որոնց աւելյալութիւնը զգալապէս մեծացնում է իր աշխատութեան քանակական, գեղագիտական եւ գրականագիտական արժեքների գումարը եւ ընդլայնում Գեղամ Սեւանի Սփիւռեահայ Գրականութեանը մատուցած ծառայութիւնների շրջանակը:

Անշուշտ, աշխատութիւնը գերծ չէ նաեւ որոշ թերութիւններից. նկատելին են կրկնութիւններ, բաց թողումներ, թերագնահատման մասնակի փաստեր, որոնք պայմանաւորուած են նիւթի մեծ ծաւալով ցրուածութեամբ, ժամանակի մտայնութեամբ, կամայ վրիպումներով ու նաեւ գուտ անձնական նախասիրութեամբ: Ինձ թւում է, օրինակ, որ որոշ թիրազնահատումներ են թույլ տրուել Արամ Արմանի, Անդրանիկ Թերզեանի եւ առանձնապէս Զարեհ Մեփոնեանի գրական վաստակի մասին խօսելիս: Այդ ամէնը, սակայն, որոշիչ չեն եւ չեն ազդել հիմնարար աշխատութեան ընդհանուր արժեքի վրայ:

Երեւ տասնամեակ անընդմէջ գրած բազմաթիւ յօդուածներով, գրախօսութիւններով, գրքերի առաջաբաններով, հայ գրականութեան պատմութեան հատորներում տպագրած ուսումնասիրութիւններով, «Վ. Շուշանեան» եւ «Մեծուրի» մեկագրութիւններով, «Սփիւռեահայ գրականութիւն» ծաւալուն ղոկոտորական թեգով եւ վերջապէս «Ուրուագծեր» խորագրուած սոյն հիմնարար աշխատութեամբ Գ. Սեւանը *զգալապէս մեծացրեց հետախոսութիւնը Սփիւռեահայ Գրականութեան նկատմամբ, մեծապէս խթանեց նրա ուսումնասիրութեան գործը, լայնացրեց նրա հանաչման աշխարհագրական սահմանները եւ, որ շատ կարեւոր էր, գիտական կայուն ու համոզկեր հիմքեր տուեց նրա արժանի գնահատման համար:*

Եւ շնորհիւ ՅՅ ամեայ յօծարակամ

ու համբերատար տննանքի Սփիւռեահայ Գրականութիւնը ամփոփուած ու գիտականօրէն համակարգուած մտաւ հայոց գրականութեան յաւերժական ընթացքի մէջ: Յիշարժան իրողութիւն, որի համար հայ գրականութիւնը երախտապարտ պիտի լինի գրող, գրականագէտ եւ Սփիւռեահայ գրականութեան անսակարկ նուիրեալ Գեղամ Սեւանին, ապա՛ նաեւ Յարութիւն Սիմոնեանին, անտիպ մնացած եւ հրատարակութիւնների գորոցներում լոյս եւ ընթերցող երագող ձեռագիր գրքերի արհեստավարժ հետախոյզին եւ սրտացաւ բարեկամին, որ արեւ ու լոյս տեսցրեց «Ուրուագծեր» հիմնարար աշխատութեան սոյն երկրորդ հատորին:

Ուզում եմ խօսու աւարտել Յարութիւն Սիմոնեանի գործնական մի առաջարկութեամբ. այն է՝ կոչ անել այն կազմակերպութիւններին, հիմնարկներին, հեղինակներին, նրանց հարազատներին եւ անհատներին, որոնց մօտ պահում են «լոյս աշխարհ գալ երագող» աւարտուն ձեռագիր գիրք կամ գրքեր, բարի լինեն պարբերաբար հրապարակային յայտարարութիւն անեն նրանց մասին, որպէս զի մեր գրասէր բարեւարները, անհատներ կամ կազմակերպութիւններ, դրանցից ընտրեն ու հովանաւորեն իրենց նախասիրածը:

Ինձ թւում է, որ առաջարկութիւնը բացի գործնական լինելուց, նաեւ խոստումնալից է: Ճիշտ տեղն է կրկնելու. «Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ...»:

ՍԱՐԳԻՍ ԵԱՓՈՒՋԵԱՆ

«Ի ՄՏԱՆԵԼ ԱՐԵԳԱԿԱՆ»

Հեղինակ՝ ԱՆԵԼ

... Մայրամուտի շողերուն մէջ ոսկեթոյր
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Միշտ դժուարացեր եմ պատասխան մը գտնելու այն հարցումին թէ քանստեղծութիւնը կը ներկայացուի՞, կը բացատրուի՞, երբ ի յառաջագունէ գիտենիք թէ ըստ էութեան՝ բանաստեղծութիւնը բացատրութիւն է, մեկնութիւն ու լուծում, պատասխան է հարցումներուն, որոնք մտատանջեր են մեզ: Այլ իօսելու համար բանաստեղծին մասին, նախապայման է ներկայացնել բանաստեղծութիւնը, երբ գիտենիք թէ ո՞րը՝ մարդն է եւ թէ անելի լայն ու ամբողջական առումով՝ գործը կը նոյնանայ հեղինակին հետ, որով եւ գործը ներկայացնել կը նշանակէ ներկայացնել մարդը, բանաստեղծը:

Ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է իր ինքնութիւնը, իր էութիւնը, եւ իր առաքելութիւնը: Ունի՞ առաքելութիւն մը, եւ եթէ այո՛, զայն ո՞վ վստահեր է իրեն, եւ վերջին հարցում՝ ինք հաւասար է իրեն, իր ստեղծագործութիւնները կը համապատասխանեն՞ իր իսկ սահմանած ու հռչակած առաջադրանքներուն, իր պատկերած սեփական կերպարին: Բանաստեղծը կը յաջողի իր առաքելութեան մէջ, եթէ կ'իրագործէ այդ առաջադրանքները, եթէ իր գործերուն մէջ յաջողած է ցուցնել ու ծաղկեցնել իր փառած ճառագայթները:

«Ի մտանել արեգական» բանաստեղծութեանց հատորը (*) կարդալու համար

հարկ է դիմել գարտուղի գործընթացի մը. պէտք է բարձրանալ մինչեւ էջ 71ի վրայ դրուած ֆերթուածը, որ վերնագրուած է... «Բանաստեղծը»: Գրքին ակունքը կը գտնուի հոն, գրքին բանալին, բանաստեղծի սրտին բանալին: Տոբ. Կարօ Կարապետեան, բանաստեղծ Անել հոն կը ներկայացնէ ինքնութիւնն ու առաքելութիւնը բանաստեղծին, 4+3 եւ 4+3 վանկերու կշռոյթով, փառասուն տողերէ կազմուած ֆերթուածով մը, որ կատարեալ բնութագրումն է բանաստեղծին:

Իր նախընտրած դրութիւնն է 4+3ը, որ Փօլ Վերլենէն ի վեր երկար ճամբայ կորած է արդէն, եւ հնչեալը: Շարունակելով նուիրագործուած ականդութիւնը, ան կը մնայ դասական: Ասիկա յարգանքի ձեւ մըն է հանդէպ ֆերթողական արուեստին կանոններուն: Իր մօտ պատկերին գեղեցկութիւնը որքան հմայիչ է, նոյնքան յուզական, խռովիչ, խոր է գագուտը, մտածումը: Անթերի, կատարեալ.

*Վայրաշարժի սուլոցին փշած
ձայնէ պատերուն...*

*Մինչ շոգեկառք ու սուլոց միջոցին
մէջ կ'անհետին. (էջ 77)*

Այսպէս ան կը գծէ կերպարանքը... վերացականին.

*Կեանքը ամբողջ վախերու անտառ
մըն է խռովիչ,*

Երեւելի եւ իրաւ, աներեւոյթ սակայն գոյ:

Վախեք ամէն հասակի, ամէն գոյնի, տեսակի, (էջ 81)

Պատգամը կը փոխանցուի հեշտութեամբ, որովհետեւ ընթերցողին եւ բանաստեղծին միջեւ կապը կը ստեղծուի մատուցուողին եւ ընկալողին զգացումներուն եւ պատկերացումներուն, մտածումներուն, գոյներուն, երաժշտականութեան հարազատութեան գծով: Մատուցուողին հարազատութիւնը կը համապատասխանէ ընթերցողին ակնկալութեան, կանոններուն յարգումին իսկ պատճառով չի խանգարեր այ գայն: Այն ատեն ընթերցումը կը բարձրամայ վայելի մակարդակին, ու կը վերածուի գալիքի օրերուն մէջ յուշարար արձագանգի: *Անվերջ, հանդարտ կը ձիւնէ, տրտում, լոյն վեհութեամբ.*

Խոշոր, մաքուր փաթիլներ անփոշոյ կ'իջնեն երկինքէն... (էջ 96)

Կոտորակուած մէքքերումը բաւարար է գաղափար, ճաշակ մը տալու համար ամբողջական պատկերացումին մասին, սա հիմնական առաւելութեամբ թէ բանաստեղծը չի գոհանար պարզ ու մտոյելի նկարագրութեամբ, այլ միշտ ու միշտ երեւոյթը ներդաշնակօրէն կը կապէ ու կը միաձուլէ ապրումին: Երեւոյթին խորհրդանշական նկարագրութիւնը պատուակ ու միջոց է՝ անցնելու զգացումին դրսեւորման, որուն կ'ըսենք՝ ապրում. մեր մէջ կ'ապրին նկարագրութիւնը: Երեւոյթին ներգործութիւնը հոգեկանին վրայ քաջայայտ է, հաւասար՝ նոյն մակարդակի վրայ: Ան կը յաջողի - գեղեցիկին գաղտնիքը հոս է - երջանկօրէն հաշտեցնել վերացականը նիւթականին, եւ նիւթականը վերացականին հետ, կը միաձուլէ զանոնք հարազատ ու ամբողջական պատկերացում մը տալու համար: Այս պատճառով է որ իր փերթուածները կատարեալ խորութիւն

մը կը ստանան:

«Ցուրտ հովեր» (էջ 65), «Լավան» (67), «Ձիւնհալ» (69), «Խաղաղութիւն» (76), «Մեկնումներ» (77), «Զմեռ» (79), «Կը Ձիւնէ» (96), «Ո՛չ, աշուն չէ տակաւին» (112), այս շատ սահմանափակ վերաբառը խորագիրներուն՝ կը տրուի միայն իբր ուղեցոյց կամ փաստ՝ ըսուածը ստուգող եւ հաստատող: Սահմանափակ՝ որովհետեւ հարկ պիտի ըլլար արտայայտուած իրաքանչիւր տեսակետին դիմաց մէքքերել փերթուած մը, փերթուածները: Եւ այն ատեն վերարտադրութիւնը պիտի դառնար գրաւոր... ընթերցանութիւն մը: Զեռով մը լայն հասարակութեան առջեւ բանալու եւ կարդալու գիրքը: Փորձութիւնը կը մնայ զօրաւոր, երբ մանաւանդ այս փերթուածները բնաւ մեկնութեան չեն կարօտիր, - այնքան հաղորդական են զգացումներուն ջերմութեամբ, մաքուր գոյներուն գեղեցկութեամբ, եւ երրորդ հիմնական տուեալ՝ իրենց երաժշտականութեամբ: Գիրքերու յեղուով ո՛չ միայն կը գծէ ու կը պատկերէ, այլ անոնց մէջ ներգրուած անապական շունչով կը յօրինէ երաժշտութիւն, կադապարելով մտածումն ու զգացումը:

Հանգստաւէտ ու խաղաղ տուներ ամէն կողմ սհա

Շրջապատուած ծառերով, ծաղիկներով բազմերանգ. (87)

Բոլորովին աշուն չէ, բայց տերեւներն աշունին

Գարնան եւ հուսկ ամառուած, իմաստութիւնն իրենց մէջ (112)

Կարելի չէ չիտովիլ կարդալով «Անտառակը» (119), եւ չտարուիլ բանաստեղծին հետ.

Հոգիս այնտեղ անեցաւ

Այդ պուրակին մէջ մի՛նակ.

Եւ սեկեղծօրէն սրբապօծութիւն վը թուի հարկադրաբար կրճատել մէքքերումը, այնքան փափաքը անդիմադրելի է գայն

ամբողջութեամբ արտագրելու: Այս գզացումը զսպում է ի գործ կը մնայ բոլոր մէջքերումներուն համար:

Ապա, բանաստեղծին գզացական աշխարհին արագաբայ շրջապատը կատարելու պահուն: Կարելի չէ գրկուիլ գուարթացած ակնարկ մը, նայուածք մը ուղղելէ «Օ՛, աղջիկներ» (68) եւ «Մայրապետը» (97) բերթուածներուն:

Ու տակաւին կը մնայ խօսիլ բանաստեղծին հաւատքին մասին, իբր ոչ՝ աստուածաբանի, այլ իբր պարզ, սոսկական անհատի, ճիշդ այն հաւատքին՝ գոր հայը ժառանգած կը մնայ հիմէն ի վեր, եւ կը փոխադրէ իր էութեան խորը, ուղղակի կայով, հանդիսաւոր արարողութիւններէն առաջ ու անդին, մեծաւոր, կամաւոր, առանձնացումով ի՛ր Աստուծոյն, հայրն Աստուծոյն հետ, որ կը հասկնայ մախընտրաբար, նախապատիւ հայերէն գիրերը, առանց միջնորդի ու միջնորդութեան, հայերէն գիրերու վերածուած աղօթքով:

Հաւատքի գիրք է այս մտտեանը, փաստուած՝ այն հագուած է պ ինքնավստահութեամբ, որ բանաստեղծին ուժ կու տայ աներկայ հոչակելու, - «Երուսաղէմը ե՛ս եմ» (100). մտտեան մը՝ որ մեզ կը հաշտեցնէ մեր հոգեկան անցեալին հետ, մեզի թոյլատրելով վերագտնել այն հաւատքը, գոր ճանցքեր էինք մեր մանկութեան օրերէն: Սիրոյ այս մտտեանը, սքանչացումի պահեր ընծայող, արդէն կ'եզրափակուի երկարաշունչ մեծախօսութեամբ մը - ոչ՝ երկխօսութեամբ մը, այլ մեծախօսութեամբ մը - ընդմէջ արարեալին ու Արարչին. «Եւ ինձ՝ բազմամեղիս» (250) սրտակեղեփ երկար ճիշ մըն է բանաստեղծին սրտէն արձակուած առ Աստուած:

*Որ կարենամ այսուհետեւ
Փուն աշխարհի մէջէն անցնիլ
Վընի՛տ հոգւով, խիղճով անխա՛յթ,
Հասնիլ Բե՛զի
- Նաւահանգիստ խաղաղութեան:*

Ճիշդ է թէ նուազուն արձագանգներ կը յամենան հոս-հոն, Վահան Թէֆեանէն (78), երբ սիրոյ մասին է խօսքը, կամ Եղիվարդէն (100), երբ բանաստեղծ Անել կը հոչակէ իր այսուհետեւ անմոռանալի՝ «Երուսաղէմը ե՛ս եմ» ըլլալով բայց անոնք անխուսափելի արձագանգներ են, որոնք կու գան միշտ հարագատութեան գծով, բանաստեղծէ բանաստեղծ, այլ փաստելով գորութիւնը կային, ժառանգութեան, եւ առողջութիւնը իր բերթողական արուեստին, բանաստեղծը ըլլալով նախապատիւ ժառանգորդը ժամանակի խորերէն եկող անկորնչելի աւանդին:

Բանաստեղծի հոգեկան աշխարհին շուրջ այս մտորումները պակասաւոր պիտի մնային, եթէ չլիշտակէինք ազգին ու հայրենիքին առկայութիւնը գրքին էջերուն երկայնքին:

Այսպէս լիացած՝ խոկումներով եւ յոյգերովը բանաստեղծին, կը վերադառնանք մեկնակետին. գրքին բանալին, եւ կը համեմատենք վաստակը խոստումներուն հետ: Կը ստուգուի՝ ակնկալութեան համապատասխանող իր հոգեկան առատածեռութիւնը, իր ինքնավստահ եւ հասուն կարողութիւնը տրուած խոստումները յարգելու, իր խոստումներու մակարդակին հասնելու:

Ան սրտաց կը բաշխէ իր գանձերը բոլորին, զանոնք յանձնելով ժամանակի հովերուն:

ՆԱԶԱՐԷԹ ԹՕՓԱՆԵԱՆ

(*) «Ի մտանել արեգակն», հեղինակ՝ Անել (Կարո Կարապետեան), 262 էջ, կը պարունակէ 206 բերթուածներ, գունատիպ կողմէ՝ փարիզահայ արուեստագէտ Կարո Կարոյեան, Տպարան Սրբոց Յակոբեանց Երուսաղէմ, 1997:

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱԼ

ԻՆՉՈՒԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԿՐՑԱԻ ԱՐՇԱԽՈՂ ԹՈՒՐԲ-ԹԱԹԱՐ ՑԵՂԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՑՆԵԼ

Թաթարները Միջին Արեւելք արշաւելէ յետոյ, ու մէկ դարու չափ տատանումներէ ետք՝, Հեթանոսութեան, Քրիստոնէութեան և Իսլամութեան միջեւ, ի վերջոյ երես դարձուցին Քրիստոնէութեան և ընդունեցին Իսլամութիւնը: Թաթարները միաստուածութիւնը կը ծանչնային, բայց պաշտամունքի դրուծիւն չունէին: Թուրանացիք, որոնք Թուրք անունով յայտնի են, հաստատուեցան Սերք. Արեւելք: Իսկ անոնք որ Թաթար անունով ծանօթ են, հաստատուեցան Ռուսիա: Մոնկոլ անունով ծանչցուածները մնացին Չինաստանի մերձակայքը:

Ճէնկիզխան անկրօն ապրեցաւ, բայց Մահմետական թաղուեցաւ: Թաթարները և Սելճուր Թուրքները դիւրին գտան Իսլամութիւնը և պետականօրէն ընդունեցին զայն Տուրքիլի և Ալիսաւանի օրով: Թաթարները՝ իրենց նախորդող Արաբներու նման՝ իրենց սուրբ թաթխած չէին հաւատքի և ուխտի աւազանին մէջ: ԺԱ. Դարուն յունացած Քրիստոնեայ Փոքր Ասիան պիտի անհետանար Թուրանական արշաւանքներէն ու դառնար օրրանը կատաղի և մուլուանդ Իսլամ Խալիֆայութեան, ու անհամար քրիստոնեաներ պիտի ապրէին Թուրանական ժողովուրդներու գրաման բոլոր սարսափները:

Սելճուր Թուրքեր հեղեղեցին ամբողջ Փոքր Ասիան և Ջարդերով, կողոպտաներով և Բանդումներով բնաջնջեցին աշխարհի ամենէն հարուստ շրջաններէն մէկը: Թաթարները ներխուժեցին Կարին, կողոպտեցին *«սասուածայի գրեանքը»* և ծախեցին չնչին գիներով, իսկ մնացածը գործածեցին իբրեւ վառելանիւթ--կը հաստատէ Կիրակոս Գանձակեցիւն: Ստեփաննոս Օրբելեանի վկայութեամբ Սիւնեաց Բաղաբերդ ամրոցին, 1170-ին Սելջուկները աւարի տուած են 10,000 ձեռագրեր:

Ը. Դարէն մինչեւ ԺԱ. Դար՝ Արաբական արշաւանքը, հիւսիսային Ափրիկէի բոլոր Քրիստոնեաները և Ապանիան արդէն իսլամացուցած էր: Միջին Արեւելքի բոլոր Քրիստոնեաները ենթարկուած էին արաբական իշխանութեան: Միակ զօրաւոր կարծուած Պապական Կաթողիկէ և Յունական Ուղղափառ Եկեղեցիները Բաղաբականապէս ուժեղ էին հակադարձելու ներխուժող անկրօն վաչկատուն հորդանները: 14րդ Դարու վերջին Բառորդէն մինչեւ 18րդ Դարու երկրորդ Բառորդը Հայաստան դարձաւ թիրախ բարբարոս ցեղերու և արիւնարբու հորդաններու զազանաբարոյ արշաւանքներուն: Մոնկոլիայէ արշաւող Թուրքները Պաղատաի խալիֆայութեան վերջ դրին 1258-ին: Մէկ դար իշխեցին Պարսկաստանի և Իրաքի վրայ (1258-1336): Մոնկոլները Քրիստոնէութեան հանդէպ նախապաշարուն մը չունէին. յայտնապէս անոնք կը նախընտրէին զայն Իսլամութենէն: Բայց իրենց գացող միսիոնարները բացորոշ կերպով կը հետապնդէին՝ Յիսուսի մեծ ուսուցումներուն ուժը օգտագործել, առաւելապէս համաշխարհային գերիշխանութեան մասին, Պապական պաճանջները յառաջացնելու համար. Բան Քրիստոնէութիւնը տարածելու: Մոնղոլական արշաւանքները բնակչութեան զանգուածային կոտորածներով, արաբաութեամբ, Բաղաբներու և գիւղերու ամայացմամբ, մշակութային արժէքներու ոչնչացմամբ կատարուեցան:

Առաքեալներու անձնուրաց, սրբակենցաղ ու նահատակութեամբ հիմնուած Յիսուսի Եկեղեցին, արդեօք ինչո՞ւ չկրցաւ Քրիստոսի հաւատքը ներարկել Մոնկոլիայէն արշաւող զանազան հորդաններուն: Նախապէս ալ եկած էին անկրօն ու հեթանոս հորդաններ

Արեւելէն, որոնք կոտորած ու փշրած էին Մեծն Հոռմի կայսրութիւնն ու Բաղաբակը թուրքները: Սակայն յետոյ սոյն հեթանոս հորդանները ընդունեցին Բրիտանական հաւատքը ու դարձան Արեւմտեան աշխարհի Բաղաբակը թուրք հաւատացեալները:

Ինչո՞ւ արդեօք այդ առաջին հեթանոս, անկրօն և վայրագ հորդանները փոխարկուեցան Բրիտանոսի հաւատքին, իսկ Մոնկոլիայէն եկողներ դարձան Իսլամ կրօնի մոլեռանդ երկրպագուներ: Չէ՞ որ սոյն զոյգ արշաւող զանազան ցեղերը անկրօն և չէզոք էին հանդէպ Իսլամութեան և Բրիտանոսութեան: Նկատողութեան ուրիշ կէտ մը եւս, Արեւելէն ներխուժող առաջին բարբարոս ու հեթանոս հորդաններու ժամանակ, Եւրոպա չունէր կազմակերպուած Բրիտանական պետականացած ուժ, իսկ 12-րդ Դարուն, բարբարոս արշաւողներու շրջանին կարճ զօրաւոր Բիւզանդիոն «Բրիտանոսայ» կայսրութիւնը իր աշխարհաբնակ Այա-Սօֆիա եկեղեցիով և Պապական հզօր Կաթոլիկ եկեղեցին իր հազարաւոր միաբաններով: Չմոռնանք նաեւ Հայ պետականութիւնը, թէիւ փոքր բաղդատմամբ միւս տիտան հարեան եկեղեցիներուն, ունէր Անի մարտաբազմը և հպարտ էր իր հազար ու մէկ եկեղեցիներով:

Վերոյիշեալ վիճակագրական հզօր զօրութեամբ, եկեղեցին ինչո՞ւ կորսնցուց ոսկեղէն առիթ մը, հաւատքի լոյսը շնորհելու նաեւ անկրօն, սակայն չէզոք և Բրիտանոսութեան հանդէպ աննախապաշար բարբարոսներուն:

Այս ափսոսալի խոստովանութիւնը որպէս Բրիտանոսի աշակերտող մը, պարտ ենք համեստօրէն ընդունիլ, թէ թերութիւնը կը ծանրանայ Բրիտանոսայ եկեղեցւոյ վրան: Որքան ալ պատճառաբանենք ըսելով թէ Իսլամութիւնը շատ անլի դիրքի՝ հաւատք է և ունի մարմնական հեշտանքի հրապոյրներ, սակայն այդ բոլոր փաստարկութիւնները ոչինչ պատրուակներ են, որովհետեւ անցեալի եկեղեցին յաղթահարած էր նման պատճառաբանութիւնները:

Բրիտանոսի եկեղեցւոյն աղէտալի պարտութեան պատճառը փնտելու ենք մեր սխալ ըմբռնումին և անտարբերութեան մէջ: Ինչո՞ւ և ո՞ր բարոյական շեղումին մէջ:

Թող ներուիս ինձ յետագայ մի Բանի մտածումներս, որոնք խորհրդածութիւններ են լոկ, ու ո՛չ դատումներ:

Բրիտանոսի եկեղեցւոյ թեմումը և խոտորումը սկսաւ չորրորդ Դարուն, երբ Տիեզերական Հաւատքի Ժողովներու հայրապետներ, հաւատքը սկսան վերածել վիճակագրութեան, մրցակցութեան և դաւանանքի, փոխանակ շարունակելու զայն, որպէս սուրբ ու հարազատ ապրումը և վկայութիւնը իրենց Տիրոջ Յիսուս Բրիտանոսի: Տիեզերական Ժողովները, եկեղեցւոյ հաւատքը դարձուցին փիլիսոփայական դաւանանքի՝ և աստուածաբանութեան, փոխանակ շարունակելու Բրիտանոսի սիրոյն Աստուածայայտնութեան: Առաքելական դարէն սկսեալ, Բրիտանոսի հաւատքը, որ կը կոչուէր «Ճամբան», սկսուած էր աշխարհական Բարոզիչներու միջոցաւ, որոնք ունէին աստուածայայտ տեսիլք, սրբակենցաղ ապրում, անձնուրաց նուիրում և ջերմեռանդ սէր հանդէպ անհաւատ հեթանոսներուն որոնք իրենց նման չէին մտածեր և չէին խորհրդեր:

Կ'ընդունիմք որ, Աւետարանի աշխարհական Բարոզիչ առաքելներն ալ արիւնահեղութեան պատճառ եղան, բայց ո՛չ թշնամիի՝ արիւնահեղութեան, այլ՝ անոնք իրենց արիւնը շողախեցին իրենց հաւատքին ու նահատակուեցան իրենց առաքելութեան ծանապարհին, ու ո՛չ իրենց փառասիրութեան համար:

Առաքելագիր Աւետարանը կ'ըսէ. «Եւ Բանը մարմին եղաւ ու բնակեցաւ մեր մէջ»: «Բան» բառը յունարէն լեզուի մէջ գրաւոր «Խօսք»-ը չենթադրեր, այլ խօսքն, արտայայտիչ և լեզուաբարբառ խօսք: Արաբերէն գիտող հայորդիներ անլի դիրքաւ կրնան հասկնալ արաբերէն «Բէլամ» բառը գրաւոր խօսքի համար չգործածուիլ, այլ բերանացի զրոյցի համար:

Եկեղեցիներու բաժանման հիմքը կը կազմեն դաւանաբանական տարակարծութիւնները: Այս հակասութիւններու գլխաւոր և կեդրոնական նիւթը՝ Բրիտանոսաբանական

խնդիրները եղած են. այսինքն՝ թէ ինչպես այս կամ այն եկեղեցին կը դաւանի Յիսուս Քրիստոսը: «Եկեղեցւոյ այս ողբերգական պատակտումին պատճառաւ է որ Քաղկեդոնի ժողովը, մերժուեցաւ և սուր քննադատութեան ենթարկուեցաւ, Աղեքսանդրեան դպրոցի աւանդներուն հարազատ մնացած Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու կողմէ».-Մեսրոպ ԲՅՆ. Արամեան:

«Յաճախ նահատակներու արիւն թափուած է յանուն հաւատքի մաքրութեան...»: Յիսուս արիւն թափել չի՞ պահանջեր, այլ աէ՛ր ցոյց տալ: Պօղոս առաքեալ կը գրէ. «Եթէ իմ ամբողջ ստացուաբն տամ աղքատներուն ու իմ այս մարմինս մատնեմ այրուելու, **բայց սէր չունենամ՝ ոչինչ կը շահիմ**».-Ա. Կորնթ. ԺԳ. 3: Տիեզերական ժողովներու մէջ, եթէ հայրապետներ իրար սիրէին, այսօր համայն աշխարհի բրիտանեայ դարձած պիտի ըլլար: Տիեզերական ժողովներու մէջ, հայրապետներ աւելի իրենց անձե՛րը ցուցաբերած են, իրենց նախանձը և վրէժ-խնդրութիւնը ու ո՛չ երբեք Քրիստոսի սէրը: Քրիստոս դաւանանքէ մը բարձր ու վարդապետութիւնէ մը վսեմ **ապրում մը և Կեանք է**: Իսկ Իսլամութիւնը կրցաւ իր հաւատացողներուն մէջ մղձկնաբան եղբայրական զօրաւոր զգացում մը, որով առանց պատակտումի անոնք կրցան համաշխարհային կայսրութիւն և կրօնք մը դառնալ: Պատճառը, որովհետեւ Իսլամները աւելի մեծարեցին իրենց մարգարէն ու Գուր՛անը փոխանակ կրօնական դաւանանքին իմաստասիրական վերուժութեան:

Տիեզերական ժողովները, Յիսուս Քրիստոսը, երկրորդ անգամ ըլլալով խաչեցին ու ջանացին թաղել: Աստուած, միթէ առարկա՞յ մը կամ ի՛ր մըն է որ մեզի նման ճըճիներ մենք մեզ կը կոչենք "աստուածաբան": Աստուածաբան ըլլալէ առաջ նախ սորվինք **զիրար սիրել**, որմէ յետոյ "աստուածաբան" ըլլալէ պիտի հրաժարինք ու դառնանք "աշակերտ": Առաքեալներէն ո՛չ մէկը կոչուեցաւ "աստուածաբան", այլ բոլորն ալ կոչուած են "**աշակերտ**":

«Գործնականին գալով, Հայ եկեղեցին կը ճանչնայ թէ տիեզերական ժողովներու բարձր հեղինակութիւնը գործադրուեցաւ միայն առաջին երեք սուրբ ժողովներու մէջ, և թէ անկէ ետք առիթ չեղաւ նմանօրինակ հեղինակութիւն մը գործածելու, զանազան եկեղեցիներու միջեւ սկսած հակառակութեան և բաժանման պատճառով».-Մաղաքիա Օրմանեան:

Հաւատքը կարելի չէ՞ դաւանանքի վերածել, այլ՝ հաւատքը միայն **ապրումի՛** կարելի է փոխակերպել և ո՛չ դաւանանքի և ո՛չ ալ վարդապետութեան: Եկեղեցական հայրերը երբ փորձեցին հաւատքը փոխել դաւանանքի, կորսնցուցին իրենց Տէրն ու Փրկիչը Յիսուս Քրիստոս: Դարդեցաւ բրիտանեայցեան յառաջխաղացքը և եկեղեցիները դարձան իրարու մրցակիցներ...:

Դաւանանքն ու վարդապետութիւնը երբ հաւատքի մանրամասնութիւններու կ'երթան, կը կորսնցնեն իրենց արժեւորումը ու կը դառնան "ես"-ի բունտօրկարան արարներ: 1054 թուին Ջատիկ օր մը, Կարտինալ Հունգրոյ ու եպիսկոպոս Քանտուա, Հռոմէն ժամանեցին Պուլայ Այա-Սոֆիա եկեղեցին: Անոնք բարձրացան սուրբ Խորան ու բանադրեցին Բիզանդիոնի պատրիարքը՝ Միխայէլ Սէրիվարիոսն ու նզովեցին Արեւելեան եկեղեցիները, որովհետեւ անոնք չէին ընդունած Լատին եկեղեցւոյ աւելցուցած երկու բառերը՝ «**և Որդւոյն**» բառերը: Հիմնարկուած եկեղեցիները ֆարացած էին ու դարձած **բառապաշտ** փոխանակ ըլլալու Աստուածապաշտ:

«Եւ Որդւոյն» բառերը Հռոմի եկեղեցին նիկիոյ Տիեզերական ժողովէն յետոյ (325 թ.) սկսաւ գործածել բերանացի կերպով նիկիական Հանգանակին մէջ: Տարիներ յետոյ ան արձանագրեց սոյն բառերը **գրաւոր կերպով** Հանգանակին մէջ, ու 1054 թուականին պարտադրել ջանաց բոլոր համաշխարհային եկեղեցիներուն:

«**Երկարեակ և միաբնակ**» կրօնական տեսութիւն, դաւանանք, որուն համաձայն Յիսուսի

մէջ երկու բնութիւն անջատ անջատ գոյութիւն ունին: Մին՝ Աստուածային, միւսը՝ մարդկային: «Երկու բնութիւն, երկու կամք, երկու ներգործութիւն» բանաձեւումով: Այս որոշումը անուեցաւ Բազիլեդոնի Տիեզերական Ժողովի ընթացքին երբ Հայեր կենաց ու մահուան պայմարամարտ կը մղէին Աւարայրի Ճակատամարտին: Սոյն բանաձեւը, 451-ին, վաւերացուեցաւ նաեւ Հռոմի Յուստինիանոս կայսեր կողմէ: Միաբնակներ՝ Հայեր, Եգիպտացիներ ու Հայէշներ չընդունեցին սոյն բանաձեւը և շարունակեցին «Միաբնակ» նախորդ տեսութեան դաւանանքը: Արեւելեան Եկեղեցիներ, ընդհանրապէս աւելի գերադասութիւն տուած են Արիստոտելի սպգբունեցիներ, իսկ երկաբնակները՝ Պապական և Յունական Եկեղեցիները, աւելի միտած են Պղատոնի գաղափարներուն: Արդեօք որո՞նք *միտեցան Քրիստոսի Հոգիին*՝ եղբայրասիրութեան...:

Ներկայիս, Բանի՞ հաւատացեալներ նկատի կ'առնեն վերոյիշեալ Բանի մը բառերը, որոնք պառակտեցին եկեղեցիները ու պատճառ դարձան Յիսուս Քրիստոսի եկեղեցւոյ կասեցման և բաժան-բաժան ըլլալուն: Յարգելով հանդերձ հայրապետներուն մտահոգութիւնը, անոնք չունեցան Յիսուսի *սիրոյ Ոգին* ու *տեսիլքը* և ցուցաբերեցին իրենց մտատրական ու իմաստասիրական փառասիրութիւնը ու ցանած եղան *չարին որոմները*, որոնք ցարդ կը պառակտեն Քրիստոսի եկեղեցին...:

Վերոյիշեալ երկպառակութիւններն ու անհամերաշխութիւնները պատճառ եղան, որ Քրիստոնեայ կարծուած ազգեր, երկար դարեր իրար շարդեն, իրար կործանեն ու Քրիստոսի Կեսնի Լոյսը մնայ ծածկուած: Աստուած ողորմի պատասխանատու փառաւեր կղերականներուն:

Չինաստանի Մեծ Կուրլայ Խան Վենետիկցի Մարգո Փօլոնները ետ հռոմ կը ղրկէ, Բրիտոնեայ Երոզպա, իբրեւ պատգամաւորներ, խնդրելով որ սրբազան Պապը հարիւր ուսեալ մարդիկ ղրկէ Մոնկոլ աշխարհին, ուսուցանելու համար կրօնք, գիտութիւն ու գեղարուեստ: Ի՞նչ հրաշալի և աստուածային պատեհութիւն մըն էր այս, որ կը ներկայանար Քրիստոնեայ աշխարհին աւետարանելու աշխարհի ամենաբազմամարդ երկիրը:

Մարգո Փօլոնները երբ կը հասնին Երոզպա կը տեսնեն թէ Պապական Եկեղեցին խաչակրութեան մէջ է ազատելու համար Երուսաղէմ Բաղաբը, որպէսզի հաւատացեալներ կարենան ուխտագնացութեան երթալ: Փօլոնները կը մօտենան Պապին փոխանորդին ու կը ներկայացնեն Կուրլայ Խանին խնդրանքը: Հարիւր հազարաւոր խաչակիրներու մէջէն, Պապին փոխանորդը, *միայն երեք վարդապետ կը ղրկէ Չինաստան* որ տարածեն միլիոնաւոր չինացիներուն Յիսուս Քրիստոսի Լոյս Աւետարանը...:

Այս դէպքը, Քրիստոնէական պատմութեան մէջ, պարտ է արձանագրուիլ որպէս *ամենատխուր և ձախանք արարքը* որ երբեք կատարուած է Բրիտոնէական պատմագրութեան մէջ: Փօլոններն ու վարդապետները երբ կը հասնին Հայաստան, վարդապետին մին ծամբու դժուարութիւններուն պատճառաւ կը վերադառնան Պաղեստին: Երկրորդ վարդապետը կէս ծամբայէն կը վերադառնայ ու Փօլոնները մի միայն մէկ վարդապետով կը հասնին Չինաստան: Ոչ միայն տխուր դէպք մըն է այս կորսուած առիթը, այլ Քրիստոսի եկեղեցւոյ *ամենատխուր ողբերգութիւնը*:

Մի՞ հարցնէք թէ ինչո՞ւ Թուրքերը, Մոնկոլները և Բաբարները արշաւեցին դէպի Արեւմուտք ու կործանեցին Պարսկական, Արաբական, Հայկական ու Բիւզանդական Բաղաբարթութիւնը: Քրիստոնայ աշխարհը ղրկեց մի միայն *մէկ վարդապետ* Բրիտոնէացնելու միլիոնաւոր չինացիներն ու մոնկոլները, իսկ ազատագրելու Երուսաղէմ Բաղաբը, եկեղեցին ղրկեց հարիւր հազարաւոր զինուորներ: Մի՞ հարցնէք թէ Աստուած ո՞ր էր Մեծ Եղեռնին, Ան տարիներ առաջ ազատելու համար Միջին Արեւելի Քրիստոնեաները, աղաջեց ու պաղատեցաւ

իր Եկեղեցիներուն, որ անոնք ղրկեն Բարոզիչներ և ուսուցիչներ Բրիտանոնեայ դարձնելու մոնկոլներն ու չինացիները: Բայց աւա՜ղ Քրիստոսի Եկեղեցին դասանաբի բաւերո՛վ կ'ուզէր հիմնել այն Լուսեղէն Կառոյցը որ կը կերտուի նահատակութեամբ, անձնատուրութեամբ ու սիրո՛յ ծառայութեամբ:

"Անառակ Որդի" առակին մէջ անօթի ու կիսամերկ որդին "ինքզինքին" եկաւ, ու ոչ թէ ուրիշը դատապարտեց իր ողբերգութեան համար: Եկեղեցիները իրե՛նց փառասիրութեան, իրենց թուլութեան ու կարծատեսութեան պատճառա՛ւ է, որ տառապեցան ո՛ւ կը տառապին նաեւ այսօր: Մարդ արարած ամբարտաւան է, գոռո՛գ է, չուզէր ընդունիլ իր յանցանքը, չուզէր ինքզինքին գալ, կ'ուզէ միշտ ուրի՛շը յանցաւոր գտնել:

«Ինչո՞ւ Եկեղեցին չկրցաւ արշաւող Թուրք-Թաթար ցեղերը Բրիտանոնեացնել» հարցումին, պիտի խնդրէի, որ ընթերցողը ի՛նք պատասխանէ անկեղծութեամբ, իբրաւ՛մբ և խոստովանութեամբ:

Ա.ԼՊԷՌ ԾՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՆՐԱՆՈՒ ԽՕՄԲԵՐԸ

(A G R A P H A)

Ընթերցողներուն թերևս գործածք պատճառ յոգսուածիս վերնացրին ընթերցումը: Վտաճարար Հարց ասն առնէք թէ միթէ կանոնական շարս Աւետարանները չե՞ն պարփակեր Քրիստոսի բոլոր խօսքերը, և եթէ ոչ՝ ինչո՞ւ համար անոնք դուրս ձգուած են Աւետարանէն: Վերայիշուել Հարցումները ինքնօրէրարար կը պատասխանուին երբ ի մտի ունենանք հետևեալները.—

1. Երկար մամանակ Քրիստոսի կեանքին ու գործունէութեան պատմութիւնը և սուսցումները բերանացի կըսն: Առաքեալներն ու աշակերանները Քրիստոսի վարդապետութիւնը բերանացի կը տարածէին Փոքր Ասիոյ երկիրներուն, Յունաստանի և Իտալիոյ մէջ: Վարդապետը դուրս ուսնող չձգեց իր հետևորդներուն. բայց, Յ. Ք. 65 թուականին, Ներսիս Հայրնաբէրն ու հրամայած կոտորածէն Լուք, այլ մտայած քրիստոնէականը հասարակայ տեսան թէ իրենց եղբայրներուն կարևոր մէկ մասը սպաննուած էր, ինչպէս օրինակ Պետրոս Առաքեալ: Անոնք իմաստութիւն սեպեցին զբի ստեղծ Յիսուսի պատմութիւնը և այլ կարևոր գործը յանձնեցին Մարկոսի: Մարկոս Առաքեալ, ստաջին անցած ըլլալով հասարեց ու զբի ստա Յիսուսի կեանքին ու գործունէութեան մասին զոչ կոչ ստանդարթիւնները:

2. Մարկոսի Աւետարանին հրատարակութիւնը մեծ ընդունելութիւն գտաւ նորագործ թրխտոնեաներուն մօտ: Ուրիշներ եւս հետեւելով Մարկոսի օրինակին, սկսան նիւթեր հաւաքել Քրիստոսի անձին, ապրելակերպին, հրաշագործութիւններուն եւ վարդապետութեանց մասին: Կարճ ժամանակի ընթացքին, բազմաչափ քրիստոնեայ շրջանակներ ունեցան իրենց Աւետարանը, աշնպէս որ Բ. դարու կիսուն, քրիստոնեայ եկեղեցին ստիպուեցաւ քննել շրջան ընող Աւետարանները եւ օրինակները վաւերացնել: Անոնք կը կազմեն մեր այսօրուան Աւետարանները, ըստ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննէսի: Քանի որ կանոնական հռչակում չորս Աւետարաններ իրենց մէջ չէին պարփակած Քրիստոսի լայր խօսքերը եւ ուսուցումները, միւս աւետարանները եւս շրջապայտութեան մէջ էին սկզբնական շրջանի քրիստոնէական աշխարհին մէջ:

Քրիստոսի անձանօթ խօսքերը, որոնք կը ճանչցուին յունարէն *Aggrapha* անունով, կանոնական Աւետարաններէն անջատ՝ կը գտնուին նաև այլ հեղինակութիւններու մէջ, զորս պիտի տեսնենք:

AGRAPHA-ի ԳԻՒՏԸ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

1889 թուականէն սկսեալ Քրիստոսի անձանօթ խօսքերը ուսումնասիրութեան նիւթ դարձան:

Aggrapha-ներու հաւաքումը գմտարին գործը կատարած է Alfred Resch: Իսկ, 1896ին, ամերիկացի գիտնական J. H. Ropes -ի կը պարտինք Resch-ի հաւաքած *Aggrapha*-ներուն քննադատական ուսումնասիրութիւնը, որ ցարգ մնացած է յիշեալ նիւթը շօշափող դասական գործը:

1897-ին, անգլիացի երկու հնախօսներ՝ B. P. Grenfell եւ A. S. Hunt, *Oxyrhynchus* քաղաքի (այժմու. Behnesa, Միջին Եգիպտոս) իրենց պեղումներուն ընթացքին, Բ. դարի պատահանող պապիրոս մը գտան, որուն երկու երևանքը զբւււած էին: Պատկերով ընթերցումէն ի յայտ կու գար որ ան մաս կը կազմէր Քրիստոսի խօսքերու հաւաքածոյի մը:

Դարձեալ նոյն հնախօսներուն կը պարտինք գիւտը Թովմատի Աւետարանին եւ յաւելեալ երեք պապիրոսներու:

Բանասէրներու համար հետաքրքրական էր պիտանալ թէ Դ. դարէն ստաջ ինչպէ՞ս կազմուած էին այս վտօրը գրքերը (8.5x7 սմ.): Բարերախտարար, բացատրութիւն մը կը գրուենք Մր. Յովհան Ոսկերեան Հայրապետին քարոզներէն մէկուն մէջ, որ կը յիշուի թէ «կիներ եւ վտօրեր ստորութիւն ունին հմայեակի տեղ վտօր աւետարան մը կրել իրենց վրէժն»:

Aggrapha պապիրոսներու յաջորդ գիւտը կը կատարուի 1935 թուականին, H. I. Bell եւ T. C. Skeat գիտնականներուն կողմէ:

Սակայն, 1945-46 տարիներուն, հիւսիսային Եգիպտոսի մէջ գտնուող Գորթական մատենադարանի մը ձեռագիրներուն ի յայտ գտար, պերագանցեց վերոյիշեալ նախորդ գիւտերը:

Քսանձեւ չորս մատերաթուղթեր գտնուեցան կուժի մը մէջ. անոնք թէև կ'իջնան Նոր Կտակարանի պարսկանոն զբերբու շարքին, բայց կը բովանդակեն Քրիստոսի մեղի անձանոթ խօսքերը:

Քրիստոսի անձանոթ խօսքերու պիտին ամենահարեւորը եւ հետաքրքրականը Քովմասի աւետարանն է: Ան Երեսուրի կեանքի մասին պատմութիւն մը բլլալէ աւելի՝ հասարածոյ մըն է Քրիստոսի խօսքերուն(1):

Սկզբնաղբիւրները որոնցմէ՝ քաղուած են Քրիստոսի ամ-
ձանօր խօսքերը:

Ա.— Նոր Կտակարան

Նոր Կտակարանի մէջ Քրիստոսի երկու խօսքերուն կը հանդիպինք, որոնք արձանագրուած չեն չորս Աւետարան-
ներու մէջ:

ա.— Պօղոս Առաքեալ մէջբերում մը կ'ընէ Երեսուրի խօսքին կրք հրատեւոյ կ'առնէր Եփեսոսի երէցներէն.—

«Ամէն բան ձեզի ցուցուցի, թէ այսպէս պէտք է աշխա-
տիլ ու աղարներուն օգնութիւն ընել, եւ միտք բերել Տէր Երեսուրի խօսքը՝ զոր ինք բառ . Աւելի երանելի է տարբ քան թէ առնելը» (Գործք Առաքելաց, Ի. 35):

բ.— Պօղոս առ Թեսաղոնիկացոց ուղղած Առաջին Թուղթին մէջ կը գրէ, թէ մեռելները որ յարութիւն պիտի առնեն, սղբերուն հետ միանալով կ'ընենք պիտի բարձրանան Քրիս-
տոսի երկրորդ գալուտեան.—

«Եւտքը մենք այ որ սղջ մնացած ենք՝ անոնցմով մէկ-
տեղ պիտի յափշտակուինք ամպերով Տէրջբ առջիւ կլլելու
օղին մէջ, եւ այնպէս յախտեան Տէրջբ հետ պիտի բլլանք»
(Գ. 16):

Գ.— Աւետարանի Ձեռագիրներուն մէջ զոյ յաւելումներն
ու տարբերակները

Առաջին. Երեսուրի պատմութեան վերաբերեալ գրութիւն
մը Յովհաննու Աւետարանին մէջ է:

Երկրորդ. Ղուկասի կողմէ արձանագրուած երկու խօս-
քեր՝ որոնք թէև կը պակասին նախնական բնաղբերներու մէջ,
սակաջն գործածուած են հին ձեռագիրներու մէջ:

Անոնք, սկզբնական շրջաններուն գրուած բլլալով ձեռա-
ղբիւրներու մէջ, այժմ կը գտնուին Ներկայի իրենց տեղը Աւե-
տարաններուն մէջ:

(1) Քովմասի աւետարանին ուսումնասիրութիւնը եւ քարգեանութիւնը կատարած է Դերեմիլի Եսյս. Փոլստեան: Տե՛ս. «Աւետարան Հատ Քովմասու . Իրեւան համրուած եղիպ-
տական Ռորագիտ պատիրոսներէ», Պէշրուր, 1960:

«Եւ ամէն մէկը իր տանը դնաց :

Եւ Յիսուս Ձիթենեաց յևար զնաց : Ու առաւանդն նորէն տաճարը կհատ յւ բոյսը ժողովարդը իրեն կու գար . ու ինք կը նստէր ու կը սորվեցնէր անոնց : Եւ զպիտաները ու փարիսեցիները շնորթեան մէջ քննուած կին մը բերին անոր , ու զանկեալ մէջտեղը կոյնեցնելով՝ բռին իրեն , Վարդապետ , այս կինը շնորթեան մէջ այս մեղքը գործած առեհը բանուեցաւ : Եւ օրէնքին մէջ Մոյսէս մեղի պատուիրեց այսպիսիները քարկոծել . Հիմա դուն ի՞նչ կ'ըսես առոր Համար : Չայս կ'ըսէին՝ զանկեալ փորձելով՝ որպէսցի անոր վրայ ամբաստանութիւն բնկաւ . առիթ մը անենան . բայց Յիսուս զկպի վար ծռելով՝ մատուցը գետնին վրայ կը գրէր : Սակայն էր վրան ինկան՝ հարցնելով իրեն , վեր նայեցաւ . ու բաւ անոնց , Չեղմէ անմեղ եղոցր՝ առաջ անկեալ թող քար ձյզ առոր վրայ : Եւ նորէն զկպի վար ծռելով՝ գետնին վրայ կը գրէր : Եւ անոնք դայս յսելով ու իրենց խղճմտանքն յանդիմանուելով՝ մէկիկ մէկիկ գուրս կ'ելլէին , ձերբերկն սկսած մինչև յետինները . Եւ Յիսուս վեր նայելով՝ բաւ անոր : Ով կին , ս'ըր են անոնք որ քու վրայից ամբաստանութիւն կ'ընէին . մէկը քեզ չդատապարտեց : Եւ անկեալ բաւ , Ոչ մէկը , Տէր . ու Յիսուս բաւ անոր , Եւ այ չեմ դատապարտեր քեզ . զնա ու ապէ կուտես մեղք մի գործեր» (Յովհ . Է . 53-Ը . 11) :

«Եւ բաւ Յիսուս , Հայր , թողութիւն տուր առնոց , վասնզի չեն գիտեր ինչ կ'ընեն» (Ղուկաս , ԻԳ . 34ա) :

«Եւ զարձաւ յանդիմանեց զանոնք՝ յսելով , Չէք գիտեր թէ ինչ հոգիի տէր էք դուք . վասնզի Որդին մարդոյ չեկաւ մարդոց հարկները կորսնցնելու , հապա փրկելու» (Ղուկաս , Թ . 55-56ա) :

Գ. — Պարակաճոն Աւետարաններ Եւ այլ պարակաճոն գրուք իւրեր

Պարակաճոն Աւետարաններէն ամենակարեւորն է Նազովրեցիներու Աւետարանը , որուն մէջ բաւական թիւով խօսքեր կան որոնք չենք զաներ Կանոնական Աւետարաններուն մէջ . օրինակ , կը կարդանք թէ Յիսուս իր անմեղութեան համար կը մերժէ մկրտուիլ Յովհաննէս Մկրտիչէն . ան կ'ըսէ .

«Ե՞րբ մեղահաճեմ եմ Եւ որ պարտուոր եմ Երթայ Եւ իրմէ մկրտուիլ» :

Այլ Պարակաճոն Աւետարանները որոնց մէջ կը հանդիպինք Agrapha-ներու հետեւորներն են . —

- Ebionites
- Կնոստիկեան
- Թովմասի
- Յակոբոսի
- Կեղծ Մատթէոսի Եւ
- Նիկիոցեմոսի :

Պարակաճոն գրութիւններէն կարեւոր են

— *Թղթակցութիւն Եղեւթոյ Արդար Թաղասրին և Երասուր միջև :*

— *Epistula Apostolorum, որ խօսակցութիւն (dialogue) մըն է Երասուր և անոր աշակերտներուն միջև, Քրիստոսի Յարութենէն ետք տեղի ունեցած :*

— *Պատմութիւն Հիւսն Յովսէփի, զոր Յիսուս ձիթէնդներու լերան վրայ իր առաքելայնորան պատմած է իր հօր կեանքին և մահուան մասին :*

— *Յայտնութիւն Պետրոսի :*

— *Թուղթ Տրտոսի և այլն :*

Դ.— *Սկիզբակամ Հայրերու գործերուն մէջ*

— *Բարեաթի*

— *Կղեմէս Բ.—ի*

— *Յաստինաթի*

— *Երանաթի*

— *Կղեմէս Աղեքսանդրացիի*

— *Տերտուղիանոսի և այլն :*

Ե.— *Պատարագամատոյցներ և սկիզբակամ կանոններ*

Որոնց մէջ շատ քիչ թիւով Agrapha կը գտնուին: Աղեքսանդրիոյ Պատարագամատոյցին մէջ, Տէրունական աղօթքին մէջ կը կարդանք հետեւեալ յաւելումը.

«Եւ մեզ փորձութեան մի տանիր որ կարող չենք տանելու» :

Իսկ Եկեղեցական Կանոններէն Լն.

— *Didache Բ. գար*

— *Syrian Didascalia Գ. գար*

— *Apostolic Constitutions Դ. գար :*

Զ.— *Կնոստիկեան յայտնութեան կամ քրիստոսի և իր իր*

Կնոստիկեան Աւատարանէն անկախ կան նաև հետեւեալ Կնոստիկեան գրութիւնները.

— *Book of Thomas the Athlete*

— *Apocryphon of John*

— *Pistis Sophia*

— *The Two Books of Jeu*

— *Memoria Apostolorum*

— *Questions of Mary*

— *Excerpta ex Theodoto*

— *Kephalaia*

— *Book of Mysteries*

— *Odes of Solomon և այլն :*

Է.— *Թալմուտ*

Թալմուտական գրականութեան մէջ միայն երկու տեղ կը հանդիպենք Երասուր անձանոց անուններու:

ա. — Արամէական խօսքը Մտտթէստի Ե. Գլ. 17րդ. համարին թէ՛ մի կարծէք թէ ևս եկայ օրէնքը կամ մարգարէնէրը արելու, չեկայ արելու հապա կատարելու :

բ. — Մեծ հօշակ վայելող Եղիազար Հիւրիանոս Հրեայ աստուածարանին մէկ գրութեան մէջ, ուր վերջինը կը նկարագրէ իր տեսակցութիւնը Գալիլիացի Յակոբոս անունով անձի մը հետ : Յակոբոս հետեւեալ հարցումը կ'ընէ հիւրիանոսին. «Ձեր օրէնքին մէջ գրուած է, դուն պտտնիկին վարձքը պէտք չէ բերես Աստուծոյ տունը, ուրեմն, օրինաւոր է այս տեսակի գրամ գործածել Գահանայական խորհրդական մը հոգաբարձ : Երբ Եղիազար տալու պատտախան մը չի գտներ, Յակոբոս իրեն կ'ըսէ. «Այսպէս սորվեցայ ինձի Նազարէթի Յիսուսը. Պտտնիկի մը վարձքն հատարած գումարը պիտի վերադառնայ պտտնիկի մը վարձքին : Աղակաւ թէնէ եկածը պիտի վերադառնայ պակաս թէն» :

Ը. — Իպլամական հեղինակներ

Իսլամ հեղինակներու մօտ, մասնաւորապէս իսլամ աստուածարան Էյ-Ղազալիի գրութիւններուն և Գուրանին մէջ կը գտնուին շատ մը պարականոն սուրբ ու Agrapha-ներ :

Իսլամներ Երեսուրի պատմութեան ու վարդապետութեան ծանօթացան Քրիստոսեւեայ կրօնաւորներու միջոցաւ : Ապա թայիպ Էյ-Մարքի, գալտրանեայ խնարհութեան աստիճաններ, Երեսուրի մասին գրած է հետեւեալը. «Ան բառ. Իսրայէլի գաւակներն, ո՞ր կը մեծնայ Հանար. հոգին մէջ : Ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, իմաստութիւնը միայն կրնայ աճիլ մարդու սրտին մէջ, երբ ան հոգի վերածուած է» :

Ազրար մեծ Մոնկոյ թագաւորը (1547-1605) պատերազմէ մը ետք յաղթական մտաբ կը գործէ իր մայրաքաղաքը Fathpursikri (Հեղկատտան) և այդ ասթիւ մզկիթին հարաւային դրան վրայ կ'արձանագրէ Երեսուրի հետեւեալ խօսքը. «Յիսուս, խաղաղութիւն թող բլրայ իր վրայ, բաժն է և Այս աշխարհը կամուրջ մըն է, անցիր անոր վրայէն, բայց հոն մի բնակիր» :

Նոյն իմաստով Երբայեցոց Թուղթին մէջ կը կարդանք. «Վասնորի մենք հոս մտայուն քաղաք չունինք, հապա հանդերձեայր կը վնտունք» (ԺԳ. 14) :

Քրիստոսի՛ մեղի անձանօթ եզոց խօսքերուն ուսումնասիրութիւնը և յայտնարեւոյթը ոչինչ նուազեցուց կանոնական չորս Աւետարաններու արժէքէն, այլ իր օգուտը անեցաւ՝ յայտնելու և տառելու տեղեկութիւններ տալու. Երեսուրի Գրատարի կեանքին և ուսուցումներուն մասին :

Աղբիւրներ

ԲԱՐԳԷՆ ՎՐԻ. ԹՕՓԱԼԵԱՆ

JAMES HASTINGS — A Dictionary of Christ and the Gospels, N. Y., 1912.

JOACHIM JEREMIAS — Unknown Sayings of Jesus, London, 1964.

ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՃՆՈՅ ԴԻՑԱԶՆԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 78-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԹԻԻ

**ԵՐԷԿ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԲԾԹԱԲԵՐ
ՍՈՒՐՀԱՆԳԱԿՆԵՐԸ ՈՒԹԸ ԱՄԻՍՆԵՐԷ Ի ՎԵՐ
ՊԱՏՆԷՇԻ ՎՐԱՅ ԿԵՑՈՂ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՀԱՄԸՆԻ
ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԳՈՒԺԵՑԻՆ**

Թշնամի բազմաթիւ ուժեր մեծ թնդանօթներով
կը յարձակին Դիլցազներու բոյնին վրայ եւ
ումբերու տարափին տակ պատնէշները խորտակելէ յետոյ,
ներս կը խուժեն ու ահիւնայ կը կոտորեն բնակչութիւնը,
ւոյն իսկ ձերերը, կիներն ու մանուկները:

**ՆԱԽԱՏԻՆՔ ՏԿԱՐՆԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ
ԱՆՈՒՆՈՎ ՇԱՀՈՒԱԾ ՅԱՂԹԱՆԱԿԻՆ
ՆԱԽԱՏԻՆՔ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՇԽԱՐՀԻՆ**

Այսպէս կը գումէ անկումը հերոսական Հաճընի Ատանա հրատա-
րակուող «Կիլիկիա» օրաթերթը, իր Կիրակի, 24 Հոկտեմբեր 1920 թիւին
մէջ, ու նախատինք կը կարդայ արևմուտքի պետութեանց, անոնց հայու-
թեան հանդէպ ցոյց տուած կեղակարծ պաշտպանութեան, բարոյագորկ
յաղթանակի ու չարութեան քրիստոնէութեան համար:

Հաճըն, աշխարհագրական անուն մը չէ սոսկ տեղանքի կամ քա-
ղաքի, այլ արեամբ ու վկայութեամբ նուիրագործուած պատմութիւն, գի-
տակցուած ինքնութիւն հերոսական անցեալի մը կամ իրական հպարտու-
թիւն ներշնչող ինքնութիւն մը ներկայի՝ չանցած անցեալի մը նուիրական
յիշատակին վրայ:

Արծառքունիկ մըն էր Հաճըն Կիլիկեան Տարսուս ժայռուտ լանջե-
րուն: ԺԱ. դարէն ու յատկապէս Կիլիկիոյ հայկական թագաւորութեան ան-
կումէն (1375) ետք հոն բնակութիւն հաստատած հայութիւնը, իր բնաշ-
խարհի խրոխտ ու բարձրաբերձ դիրքով պայմանաւորուած նկարագրով՝
հպարտ էր ու ազատատենչ. ունէր խիստ բնորոշ եւ իրայատուկ բարբառ
մը, հայաբոյր բարբեր, պաշտամունքի վայրեր ու շէն կրթօճախներ,
որոնցմէ յիշատակելի են՝ Ս. Յակոբայ վանքը (ԺԱ. դար), Ս. Աստուա-
ծածին, Ս. Գէորգ, Ս. Թորոս եկեղեցիները, Կեդրոնական Վարժարանը,
Աղջկանց Մահակ - Մենարպեան Վարժարանը, Հաճըն Home School կամ
Աղջկանց Բարձրագոյն Վարժարանը՝ հիմնուած 1880 թուականին Միսիս
Կաֆիկի կողմէ, ապա Մանչերո Բարձրագոյն Վարժարանը կամ Հա-
ճընի Ակադեմիան՝ հաստատուած 1892-ին, Տօթթ. Շան Մարթիկի կողմէ:

Հակառակ իր լեռնային ու անմատչելի թուացող դիրքին, մարդկա-
յին քաղաքակրթութեան հետո, արտաքին աշխարհէն կտրուած խաւար-
չտին քաղաք մը չէր Հաճըն, այլ շնորհիւ իր կապերուն դէպի Կ. Պոլսոյ
ազգային անտանի կրթօճախները, ընդհարմարէն եւ Երոսայի լուսաւորու-

թեան կեդրոնները, Կիլիկիոյ հայութեան համար աճ կը ներկայանար որպէս գիտութեան եւ տոհմիկ մշակոյթի վառ օճախ մը:

Բայց կեանքի, աիւնը ստեղծագործելու, քարէն ու հողէն հաց քսմելու եւ մարդկային քաղաքակրթութեան թանգարանին մէջ, ի թիւս մշակոյթի այլ ազգերու եւ ժողովուրդներու, իր այնքան լուսեղէն ու ինքնորոշ դիմանկարը կախելու տենչը հայուն, սրտի անմարսելի մաղը դարձած էր անագորոյն թուրքին:

Ինչպէս կ'ըլլար որ հսկայ Օսմանեան կայսրութիւն մը, որու սահմանները կ'ընդգրկէին Միջերկրականի գրեթէ ամբողջ արեւելեան ասագանը, Փոքր-Ասիա եւ Բալքանեան երկիրներ, չունէր ստեղծագործ մտքի այնպիսի արգասիք մը, որպիսին ունէր հայը իր աւելի քան երեքհազարամեայ պատմութեամբ, ազգային ու հոգեւոր բիրեղացած ինքնագիտակցութեամբ, ուրճացած ծով մշակոյթով եւ աստուածեղէն այբուբենով, որու յօրինման 1500-ամեակը կը տօնախմբէր հայութիւնն ամբողջ 1912 թըւականին, Կ. Պոլսոյ թաղերուն մէջ:

Ահաւասիկ, մշակոյթի այսպիսի սքանչելի ժողովուրդ մը բնաջինջ ընելու դիւային ծրագիրը կ'որոճայ երիտասարդ թուրքը իր հիւանդ ուղեղին մէջ, ու օգտուելով Ա. Համաշխարհային Պատերազմի ընդհանուր արհաւիրքէն, սպանդի ու տարագրութեան վարեց հայ ժողովուրդի աւելի քան մէկ ու կէս միլիոն զաւակները:

Վտարանդի իր պապենական հողերէն, Տէր Զօրի մահաճոտ ասագոտները կ'աքսորուի նաեւ Հաճընի բնակչութիւնը, թիով աւելի քան 30-35 հազար հոգի:

1918 թուականին, երբ Թուրքիա ջախջախիչ պարտութիւն կը կրէ դաշնակից պետութեանց կողմէ, իր հայրենի բուռնի կը վերադառնայ Տէր Զօրը վերապրող ընդամենը 8000 հաճընցիներու թիւ մը, որ հակառակ կեանքի բոլոր դառնութեանց, կրած ահաւոր խժոժութիւններուն, սովին, լլկումին, կ'ողջունէր այնուամենայնիւ ներկայի շնորհած բարիքը, եւ իր յուսալից հայեացքը կը սեւեռէր դէպի լուսաշող ապագան:

Կ'ապրէր Հաճըն, հայու օրհնընկալ երթիքէն կը բարձրանար կեանքի ծուխը, կը դօղացջէին նորէն Ս. Յակոբայ վանքին հինաւորց զանգերը, ջրկիր կանայք կարգի կը սպասէին թաղի սառնորակ աղբիւրին քով, սարի լանջերով հովիւր վեր կ'առաջնորդէր հօտը քաղաքին արածելու, ուսումնասէր տղաք ու աղջիկներ աշխոյժ կը վազէին քաղաքի զանազան դպրոցները սորվելու, հարսներ, կեցած ճարճատող կրակին քով կը խառնէին կաթսան Հաճնոյ օրհնաբաշխ ճիտապարհին, իսկ ժամկոչը, ժամկո՛չը եկեղեցու բակին ձայն կու տար հայ մամիկին:

«Օրհնեալ ես Աստուած,
Գովեալ ես Աստուած,
Փառաւորեալ ես Աստուած,
Ով բայի քըյիստոնեաք,
ի ծոմ հըյամիցէք:

Մի պայկիք, մի ույանէք,
Սուրբ աղօթնուդ ետ մի սենէք,
Ով բայի քըյիստոնեաք,
ի ծոմ հըյամիցէք»:

Տես. սակայն վերիվարումը ճակատագրին, անբարոյականութիւնը քաղաքականութեան եւ սնանկութիւնը արեւմտաւոր քրիստոնէութեան:

Մուսթաֆա Քէմալ, որ հետագային «Աթու-Յուրք» կոչուեցաւ իր ժողովուրդին կողմէ, այսինքն՝ հայրը թորքերու, իր բարոյալքում թանկով նստած Անատոլիի խորքը, սկիզբ կու տայ սօցալանկան նոր շարժումի մը, բնական է, համապատասխան օժանդակութիւն գտնելով արեւմուտքէն:

Արդարեւ, դիւանագիտութիւնը արեւմտեցի մտահոգ էր Ռուսոյ մէջ տեղի ունեցած 1917-թուականի կարմիր յեղափոխութեամբ, ու կը միտէր արագ կասեցնել հետզհետէ դէպի Միջերկրականի աւազանը յառաջացող համայնավարութեան վտանգը՝ «Ռուսոյի հիւանդ ոչխարը» վերածելով առողջ գայլի մը:

Կլիկիկա, որ ըստ 1918 թուականի «Սայրս-Բիքոյի» դաշնագրի կը գտնուէր այսպէս կոչուած «կապոյտ» ֆրանսական ոլորտի մէջ, ներքին համաձայնութեամբ կը յանձնուէր թորքին, իրագործած ըլլալու համար վերոյիշեալ նպատակը:

Օգտուելով առիթէն, Քէմալ ուղղակի կ'անցնի Կլիկիկան հայութեանէ պարպելու ռազմական գործողութեան:

1920-ին Հաճըն կը հասնի բօթաբեր գոյժը Մարաշի 10 հազար հայութեան ահռելի սպանդի: Անյապաղ կազմելով բարձրագոյն խորհուրդ մը, հաճընցիք կ'որոշեն դիմադրել թշնամիին, սրսշտպանել հայրենի տունը, թէն թշնամիին գերակշռող ուժերու նկատմամբ անհամեմատելիօրէն տկար, սակայն ապաւինիլ սեփական զէնքին ու կամքին վրայ, ընդունիլ մահը իբրեւ փառապանծ պատկ յաղթանակի, քան ծոյլ եւ երկշոտ գիշումներով վատութիւն խառնել արիւթեան մէջ:

«Հաճընոյ Ինքնապաշտպանութեան Բարձրագոյն Խորհուրդ»ը դիմադրութեան ընդհանուր հրամանատար կը կարգէ Սեփօխ Մէպէճեան, փորձառու զինուորական մը Զօրավար Անդրանիկի բանակէն, որը Հաճընոյ զինուորական ոյժը կը բաժնէ 4 հիմնական վաշտերու.

- | | |
|----------------------|--------------------|
| Ա. Վաշտի հրամանատար՝ | Կարապետ Օղիւմզեան |
| Բ. Վաշտի հրամանատար՝ | Մեսրոպ Շիրստեան |
| Գ. Վաշտի հրամանատար՝ | Մկրտիչ Միսնատերեան |
| Դ. Վաշտի հրամանատար՝ | Տիգրան Միլէրճեան |

Իսկ Արամ Կայծակ, իբրեւ փոխ-հրամանատար իր «Վրէժ» խումբով կը նշանակուի պաշտպանելու կեդրոնական դիրքերը և փոխադարձ յարձակումներ կատարելու թշնամիին վրայ:

1920 Մարտ 23-էն, թուրք չէթէներու Հաճընի վրայ կատարած առաջին գրոհներէն մինչեւ 1920 Հոկտեմբեր 15, Հաճըն կը մղէ եօթ երկար ամիսներու վրայ տարածուող ինքնապաշտպանութեան փայլուն դիցագոնամարտ մը: Հաճըն պաշարուած էր: Դուրսէն կարելի չէր որելէ շօշափելի օգնութիւն սպասել, բացի մերթ քաջալերական խօսքերէ եւ մերթ յանձնուելու վերաբերեալ անհամոզիչ խորհուրդներէ: Հաճընի կողմնակներ հասցուցած ծանր կորուստը եւ իր շարքերուն նօսրացումը թշնամիին կը լրացնէր նոր ուժերով, քուրտը, թուրքն ու չէթէն խառնելով անոնց մէջ: Թշնամին իր տրամադրութեան տակ ունէր բազմաթիւ թնդանօթներ, մինչդէռ Հաճընցիք այդ թնդանօթներու արձակած կործանարար ռումբերուն դէմ վահան ունէին իրենց պատիւը, անհաճանք սէրը հանդէպ հայրենիքի եւ ինքնամտոց հերոսութիւնը:

Բազմաթիւ ապարդիւն գրոհներ ետ մղելէ ետք, 1920 Օգոստոս 6-ի գիշերը, Արամ Կայծակին և իրեն հետևող 200 հերոսներուն կը յաջողի նոյնիսկ գրաւել թրքական թնդանօթ մը ումբերով, արագահարուած հրացաններ, փամփուշտ ելլն.: Խոճապահար թշնամին մարտադաշտին վրայ կը թողու 200 մեռեալ, իսկ հաճընցիք կ'ունենան միայն 15 քաջերու կորուստ:

Սեպտեմբեր 2-ի գիշերը, աննկատ անցնելով թշնամիին օղակէն, նորէն Արամ Կայծակ, Հաճընի այս անմահական հերոսը իր վրիժառու քաջերով կը յարձակի թրքաբնակ երկու գիւղերու վրայ, կը կոտորէ բնակչութիւնը եւ իր հետ քաղաք կը բերէ բազմաթիւ ձիեր, եղջերաւոր անասուններ, 12 սալլ ցորեն քաղաքի սովահար ժողովուրդին իրեն սնունդ:

Ահաւասիկ «Գործք արութեան արժանի գրոց յիշատակի» պիտի ըսէր մեր Քերթոզահայրը Խորենացին, 15 երկար դարերու պատմութենէ վերջ:

Հայկի խրոխտ և անպարտելի սերունդն էր որ իր հերոսամարտը կը մղէր այս անգամ Տարսուսի բարձունքներուն, ընդդէմ բոնակալ նոր հելէնքոս: Եթէ պիտի յաղթէր, պիտի յաղթէր քաջութեամբ, իսկ եթէ պիտի յաղթուէր, պիտի յաղթուէր ան ոչ թէ թույլարտութեամբ, այլ հպարտութեամբ որպէս գեղեցիկն Արա՝ ընդդէմ այլասերումի, լլկումի եւ գազանաբարոյ կիրքերու:

1920 Հոկտեմբեր 15, տխուր թուականը հերոսական Հաճընի անկման: Վաղ առաւօտեան, թնդանօթներու օգնութեամբ թշնամին կը ներխուժէ քաղաք, հրոյ ճարակ կը դարձնէ գայն ու անխնայ կը կոտորէ անգէն բնակչութիւնը՝ ծծկեր մանուկներ, մայրեր, դեռատի աղջիկներ, սովատանջ հիւանդ ծերունիներ ու մամիկներ կ'ենթարկուին անասելի խժժութիւններու: Հարսներ ու կոյսեր իրենց երկար ծամերը կը կտրէին հապճեպով, որպէսզի տանջահար չքաշկուտուէին հեշտամուլ գազանի ճիրաններուն մէջ. ուրիշներ, իրենց մարմնի զարդն ու ոսկին կու տային անոնց փոխարէնը խնդրելով գէթ փամփուշտով մը վերջ տալ իրենց անբաղձալի կենանքերուն: Մահը սեւ կը սաւառներ Հաճընի վրայ: Արիւնոտիւս գայլը գորշ հայու արեամբ արբեցած հարսնիք էր բոճեր մահուան հետ: Եղո՛ւկ կենանքին, Տարսուսի կարեւր կորիւնին, եղո՛ւկ հերոսական Հաճընին:

1920 Նոյմբեր 21-ին, Կիլիկիոյ վշտակած Կաթողիկոսը՝ Սահակ Բ. Խապայեան՝ «Ի հանգիստ Հաճընի նահատակաց» սրտառուջ խօսք կը վերցնէ, ու դառնալով իր ժողովուրդին, հետեւեալ յորդորը կը կարդայ հաճընցիներու մասին.

«Պէտք է միախորտած պահենք և ապրեցնենք Հաճընի վերապրողները. հացի պատարներու և զգեստի նոր կամ հին կտորներու հրաւեր չէ, որովհետև նոքա մորացկաններ և աղքատներ չեն. նոքա Հայրենիքի հարազատները և հերոսներն են: Մեր լաւագոյնը պէտք է տանք, որովհետև մի՛ ցաւիք, եթէ ըսեմ, նոքա մեզմէ լաւագոյններն են: Վտանգի պահուն՝ մեզմէ շատերը, որ Կիլիկիայով կ'երէնուին, յարթութեան և իքուն Կիլիկիա կ'երգէին, ուրացան Կիլիկիան և իրենց հանգիստն ու ապահովութիւնը այլուր փնտռեցին: Հաճընցիք չդաւանանցեցին. Հայրենիքի սիրոյն, կեղծ չէր իրենց սէրը, այլ աստուածային (...) Հաճընցիք այս սիրով զինուած հրեշտակակերպ պատերազմեցան մինչեւ ողջակիզումի օրը»:

Արդարեւ, 8000 հայաշունչ բնակչութիւն ունեցող Հաճընէն, միայն 365 հոգիի յաջողած էր, առաջնորդութեամբ Արամ Կայծակի, հերոսական նահանջով մը հասնի Ատանա և ազատիլ ստոյգ մահէն:

Հինաւորք ողբերգ մը, մանկական տխուր օրօրի մը պէս կը յուզէ, միաժամանակ՝ էութիւնս կը կոփէ ամէն անգամ, երբ կը մտածեմ իմ անցեալի, ծագումիս, ցեղային արմատներուս, գոյութեանս, անվեճեր պատկերուս ու հերոսական Հաճընի մասին.

«Պարապ է աւա՛ղ հարուստ Ատանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկիան,
Միայն ապրեցաւ Հաճընը սիրուն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զէյթուն»:

Այո՛, ապրեցա՛ւ Հաճըն, վասնզի հաճընցիւն գիտցաւ սիրել Հայրենիքը և իր ծննդավայրը սիրուն ու անոնց պաշտպանութեան համար զոհել ամէն ինչ, ընդհուպ իր կեանքը:

Ապրեցաւ Հաճըն, որովհետեւ Հաճընի կտրիճ կորիւններն ու վրէժի առիժները դիմադրելով ողջակիզուեցան, մարտնչելով նահատակուեցան, քաջաբար գարկին անվրէս, յաղթեցին անվեճեր, իսկ երբ թշնամիին զօրքերէն անհամար և ռազմական գերակշռող ուժերէն յաղթուեցան, ճակատաբաց և օրինակելի հպարտութեամբ մը յաղթուեցան, ու արիութեան մէջ վատութիւն չխառնեցին երբեք:

Կ՛ապրի Հաճըն ու դեռ վաղը շատ աւելի՛ պիտ՛ ապրի, Հաճընի վերընձիւղած սերունդներն այսօր ի Հայաստան և ի Սփիւոս աշխարհի, գիտեն պանծացնել նոիրական յիշատակը իրենց քաջատոհմիկ նախնեաց:

Թող հպարտանայ Հաճընցիւն իր սուրբ ցեղին քաջադի աւիւնով ու խոնարհութեամբ համբուրէ փառապանձ ճակատը իր հերոսածին Հայրերուն:

ԱԲԵԼ ՔԷՆՅ. ՕՂՈՒԳԵԱՆ



Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԲԷԳԵԱՆ

ԱԶԳԱՊԱՏՈՒՄԻ Դ. ՀԱՏՈՐԻ Բ. ԳԻՒԲԷՆ

3482. ԽՈՐԷՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Ս. Էջմիածնի իր բնակարանին մէջ 1938 ապրիլ 8ի լուս 8ի գիշերը իտրֆոյաւոր պայմաններո ներքե յանկարծական մահուամբ կր վախճանէր Խորէն Ա. ամենայն Հայոց կաթողիկոսը 85 տարեկանին (ԵՐՁ. 17): Մայր Աթոսայ տեղակալ Գեղոյ արքեպիսկոպոս Ձէօրեքճեանն է ապրիլ 11ի առաւօտուն ասացուած անթուակիր Հեաղիր մը՝ ուղղեալ Երուսաղէմի Հայոց Թորգոմ պատրիարք Գուշակեանին, կը Հաղորդէր յանկարծական վախճանումը ամենայն Հայոց կաթողիկոս Խորէն Ա. Մուրազբէգեանի՝ պատահած ճարտի կաթուածից: Հեաղիրը ոչ միայն թուական շունչեր, այլ նաեւ շէք յիշէր կաթողիկոսի մահուան օրն ու ժամը, որուն Հետեանքով Թորգոմ պատրիարք կ'ենթադրէր որ կաթողիկոսը վախճանած պիտի ըլլար նախորդ օրը՝ ապրիլ 10ին: Հեաղիրը՝ շատ Հակիրճ, լստին տուեղով եւ Հայերէն բառերով, Հետեանց էր «Ըշտով յայտնեմ թէ Խորէն կաթողիկոս ի Տէր Հանգեաւ արտի կաթուածից խնդրեմ տնօրինել պատշաճը (Հաղորդեղու) բոլոր տեղերին: Տեղակալ Գեղոյ արքեպիսկոպոս» (38.ՍԻՌ.138): Անակնկալ գլոյժէն սզդուած, պատրիարքը իր մօտ կը կանչէր Ս. Աթոսայ Մեղրոյ Նշանեան եւ Մկրտիչ Աղաւնուի արքեպիսկոպոսները, մայր տաճարին մեծ վանդը Հնչեղնէ կուտար, ծանուցանելով միաբանութեան մեծ սուզը, եւ նոյն երեկոյ Ս. Յակոբեանց մայր տաճարին մէջ կը կատարէր առաջին Հոգեհանգիտութ: Պատրիարքը շուտով երեսուն Հեաղիրներ կը յղէր

տիրուքի բոլոր թեմակալ առաջնորդներուն, հովիտներուն, Հ. Բ. Ը. Միտթեան, եւ ազգային բարեգար Գալուստ Կիւլպէնկեանին: Առանձին Հեաղիրներով ալ լուրը կը Հաղորդէր Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Կ. Պոլսոյ պատրիարքութեան (Ա.Ն.Դ): Յաջորդ Հեաղիրք Թորգոմ պատրիարք Փրանսուրէն լեզուով փութացուց Էջմիածին, տեղակալ Գեղոյ արքեպիսկոպոսին, Հետեալ բովանդակութեամբ. «Ընկճուած ենք տխուր լուրէն՝ զգացուած արտի խորին ցաւակցութիւններ կ'արժեճենք Ս. Եկեղեցոյ Համար ի ներ յուտով թէ Գեղազոյն Հոգեար Խորուրդը կը տնօրինէ կարեաղը ի Հոգածութիւն Մայր Աթոսոյ. կը պատենք մանրամասնութեանց Հաղորդեցինք բոլոր թեմերուն» (Ա.Ն.Դ): Ի պատասխան պատրիարքի ուղղած առաջին Հեաղիրին, տիրուքի բոլոր թեմերէն Հեաղրաւ պատասխանած են իրեն, ցաւակցական զգացումներ յայտնելով: «Միտն»ի մէջ յիշուած են բոլորը յարտանէ (Ա.Ն.Դ): Մայր Աթոսայ նուիրակ Գարեգին արքեպիսկոպոս Յովսէփեան այր օրերուն Միացեալ Նահանգներ կը գտնուէր, որուն ուղղակի Էջմիածնէն շէք Հեաղրոսով, «յանկարծական յուզում ինսչով եւ Մամբրէ եպիսկոպոս Գալֆայեանն խնդրելով որ զգուշութեամբ իմացնէ» (Ա.Ն.Դ): Երուսաղէմ եւ տիրուք ի զուր պատեցին վախճանեալ կաթողիկոսի յուղարկաւորութեան կարգադրութեանց մանրամասնութիւնները լսելու Համար: Լման ախա ու կէս անց, մայր 24

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԻԳԵԱՆ

Թուակիր, Մայր Աթոռէն երուսաղէմ կը հասնէր առաջին թիվթակոյ թիւը՝ յանուն Գեղարդոյն Հոգեւոր Խորհուրդին, ստորագրուած սեղանապ Գէորդ եւ անդամ Արուսէն արքեպիսկոպոսնոսէն ուր, այսքան ուշ, կը ճշդուէր կաթողիկոսի մահաւան ստոյգ թուակար «Ասլիդի լոյս Յի պիշելը» (ԱՆԴ 249), եւ ոչ թէ՛ սպրիլ 10, ինչպէս կ'ենթադրէր թորգոմ պատրիարք: Նամակը շատ անորոշ ակնազով յայտնած էր թէ՛ «Մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ կատարուեցաւ հանդուցեալի օծումը եւ թաղումը», առանց թուական տալու եւ թաղման տեղը յայտնելու: Ասոնց փոփոխէն պիղը կը հաստատուէր թէ՛ կաթողիկոսի մահուան օրը երեւանէն բժիշկներ իջմածին պալով «մանրագ նին քննութիւննից յետոյ յայտարարեցին թէ՛ հանգուցեալ Հայրապետի մահը տեղի է ունեցել սրտի կաթմածից», եւ թէ՛ բժիշկները ճանդամահատեցին հանգուցեալին դին, որով վախճանապէս հաստատուեցաւ թէ՛ Խորէն Ա. կաթողիկոսի մահը հետեւանք է եղել սրտի կաթմածի» (ԱՆԴ): Ենդրահակական պատշաճ խօսքերէ ետք, նամակը կը փակուէր յոյս յայտնելով որ շուտով ազգային-եկեղեցական ժողովը կը գումարուէր իջմածնի մէջ՝ ընդորձու համար նոր կաթողիկոսը, որուն համար ալ «Խորհրդային Հայաստանի հանրապետութեան քարեհան վերաբերմունքը հաստատուն գրասական» կը նկատուէր: Հուակ ուրեմն կը յիշեցուէր նաեւ որ 1936 սպրիլ 18ի Հայրապետական կոնգրակով, հանգուցեալ Խորէն Ա. ամենայն հայոց կաթողիկոսի սեղանապ նշանակուած էր Գէորդ արքեպիսկոպոսը Ձեօրեքճեան, նեղակնելով նաեւ յիշեալ կոնգրակին պատճենը (ԱՆԴ 250): Այս վերջին կէտը կրկնութիւն էր սպրիլ 23 թուակիր հեռագրին զոր իջմածին յղած էր Երուսաղէմ եւ անոր միջոցաւ ալ ակիւոսքի նուիրակաւական ակմունքուն եւ թեմեթուն (ԱՆԴ 139): Հայածանքի այդ տարինեթուն յայտնի չէր եւ ամբայն հետագային կամբած չմաց որ Խորէն կաթողիկոսի մահը մաս կը

կազմէր Խորհրդային Միութեան մէջ գոյս-թիւն ունեցող համասոցած վասնային եւ եկեղեցինորս ու հոգեւորականներու գէմ տարուած անդութ հայածանքին: Հայիրստոր հայ եւ օտար հոգեւորականներ արտորուած էին ու շատեր ալ դատարարար նուստակուած: Հայաստանի պետութիւնը եւս, հլու հպատակ կեղորնի հակակրօն քաղաքականութեան, պիտու կատարէր իրեն վրայ ինքած բաժինը, փակելով հայ եկեղեցինոր եւ ցրուելով անոնց հովուները: Ընդհանուր այս հետաներպին մէջ դատութեամբ կարելի էր տեսնել ու նշյնակ հաստատել որ հայոց հոգեւոր պետու վախճանած էր տարօրինակ եւ խորհրդաւոր պայմաններու ներքեւ, եւ ինչպէս հետագային միայն կարելի եղաւ վկայութիւններ լսել ակահատես անձերէ, հէք հայրապետը բունի իսեղամահ: Եղած էր իր տաւանձնատնեակը մտած մարդոց ձեռքով, եւ ոչ թէ՛ մեռած արտի կաթմածից»: Մեր վերեւ արտմած տուեալներէն դատելով նշյնակ, կը տեսնենք թէ՛ որքան անպարտ եւ սպորտով եղած են առաջին տեղեկութիւնները, երբ անթուակիր, բողորովին անորոշ եւ տարապայմանօրէն ուշացած լուրերը կը մատնէին կատարուած անկուր ոճիլը, ու Մայր Աթոռ լուկեայն կ'ուզէր ասել ու անցել կատարուած եղեւնագործութեան վրայէն, անշուշտ հակնայի պատճառներով: Այդ նոյն օրեթուն ո'չ որ պիտու համարձակէր ձայն քարձոցնեկ Ստալինի բառնատիրութեան գէմ, երբ ամէն կողմ ժողովուրդը արաստիի եւ արտորի մատնուած էր: Հարկ էր փակել հարցը առանց մանրամասնութիւնները գննելու, որպէսզի Մայր Աթոռը կարենար գէթ պահել իր ստակական գոյութիւնը տրտած արաստիկի պայմաններուն տակ: Առաջին կամբածողը եղած էր նոյն ինքն թորգոմ պատրիարք որ ի զուր արպակց որ նոր հետագրով կը ծանուցուէր կաթողիկոսի յուղարկուորութեան օրը, որուն պատճառաւ ալ ենթարդարար սպրիլ 16ի շարաթթ օր կատարել կուտար հոգեհանգուտեան պատարագը

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԲԷԳԵԱՆ

Ս. Ծաղրբեանց մայր տաճարին մէջ, խորհեով որ նոյն օրն ալ պիտի կատարուէր թաղումը Ս. Էջմիածնի մայր տաճարին մէջ (ՅԲ. ՍԻՌ. 139): Օրուան հանդիսաւոր պատարագին ներգայ կ'ըլլային պետական անձինք, օտար յարատւանութեանց պետեր եւ հիւպատոսներ, որոնց պատիւաւոր ջանքը յանուանէ կը տեսնուի «Սիրն»ի մէջ (ԱՆԴ): Մինչդեռ Երուսաղէմի մէջ «ամէն ինչ եղաւ մեծաւոր եւ տպարդիչ, եւ հոգեհանգիստի պատճառով ամէնուն սիրուեցաւ լուրջաւ մտերոջն՝ սեւ շղայեով ժայռախրտած» (ԱՆԴ), անդին Մայր Աթոռի մէջ չէր կատարուէր նոյնպէս կատարական պատանդն ու յետին քահանայի մը վերջին օժման կարգը, ինչպէս յետոյ կը հաստատուէր: Թողարմ պատգիարք չէր ծածկեր իր կտակածը երբ կ'ընէր թէ «չենք գիտեր նոյնպէս թէ ե՞րբ կատարուեցաւ իր յուրարեւոյթութիւնը, որուն մասին՝ Հակառակ սովորութեան՝ լուած էր գուժարան Հետապիլը», հայցականի տակ դնելով անոր պատճառը եւ լուեկայն մեղադրելով Գեղարցոյն Հոգեւոր Խորհուրդը, որ ճասնել եւ միջոց չունենալով» իրեն թողած էր գոյժը «ընդ ամենայն կողմանս հայոցուկու պարտականութիւնը» (ԱՆԴ 134): Պատրիարքը իր «Մեծ Սուգը» խորհրդակալը կը վրակէր ներքին աւեր գաւջողութեանը մը, կրահեղով Հայրապետին կեանքին դէմ եւ մուծիւն մէջ գործուած խորհրդաւոր բան մը, հանգուցեալը վերաձայնելով «Սուրբ Հայրապետ»: Նախնական կտակածները մտայնի թաքուն մինչեւ հետագայ տարիներուն, երբ բաղաբարան միջնորդը աւելի մեղմացաւ Սուպիին մահէն ետք, ու անխառն վրաներ արարան գաղտնորէն խօսիլ ու յայտնի դարձնել խեղճան, կամ լուեսա շատ հաւանական պատճառները Խորհն կաթողիկոսի մահուան: Ելքու վարձածներէն աւաջինը կաթողիկոսին յանկարծամահ ըլլալն էր, որ չդիմանալով բռնութեանց եւ պետական պատանդներուն, ըստ որոնց երբ պետական անձինք Էջմիածնի գալով կաթողիկոսէն բուսի

բանալիներ կը պահանջէին զանձատան իրեղէնները տանելու համար, դարձած էր ջղագրգիռ: Այս վարձածը կը հիմնուէր Գեղարցոյն Հոգեւոր Խորհուրդի սպիրիթ թեթուակի պաշտօնագրին վրայ, ստորագրուած Արսէն արքեպիսկոպոսէն (ՎԱՄ. 327.) ուր կ'ընէր թէ կաթողիկոսը «վերջին տասն օրուայ ընթացքում» կը գանգատէր իր սրտի անկանոն գործունէութենէն, եւ սակայն «միշտ հրատարուեց թշկաման օգնութեան դիմել» յուսալով որ քստերն անցողական են, քանի որ այլ անգամներ չէ պատահել: Ըստ նոյն պաշտօնագրին, մահը սրտի կաթոռածի հետեանք եղած է, ինչ որ դիագնոստիկան ալ «սպասուցեց», որուն ճանձամբ ներգայ» եղեր է Արսէն սրբալան իբր անդամ Խորհուրդին (ԱՆԴ): Իսկ երկրորդը, որ անկէի ճշմարտացի է քան թէ նմանաբան, այն է որ կաթողիկոսը բռնութեամբ խեղդամահ ըրած են իր քնակալանին մէջ: Վերեւ յիշուած շարժի Գեղարը մայրուն պաշտպանն էր Խորհն կաթողիկոսին, որուն թոյլտուութեամբ մայն այցելողներ կաթողիկոսին մօտ կ'եղծային: Ժամանակակից վրաներու պատմածին համաձայն, 1938 սպիրիթ 4ի երեւոյցան Ս. Էջմիածնի վանքը կը մտնեն երէք անձանցներ, անուցմէ մին կին մը Փեղուզ անուամով, ու պարտնագին կը մօտենան Գեղարին որ պարտէզն էր ու շորջած ճիւղերը կը հաւաքէր: Անոնց մտածումն էր վանքէն հետացնել Գեղարը ու ասնձարձակ մտնել կաթողիկոսին ստանձնանենեակը: Սկիզբը չեն յաջողիր: Գեղամ մտահոգ կը մտնէ կաթողիկոսին սենեակը, թէչէ պատարակէ ու կը մեկնի, ինքնորէն ըսելով՝ «Թէեւ վեհա սենեակից դուրս եկայ ծանր նախագ ցացումով, բայց երբեք մտքովս չանցաւ որ վեհախորին վերջին անգամ եմ տեսնում» (91.ԵՉԵ.Կ.36): Շուտով կ'եղծայ միայն Մատթէոս վարդապետ Աճեմեանի մօտ որ նոյնպէս կաթողիկոսին մօտն էր միշտ եւ անոր գրուցակիցը: Ինք եւս ըսած է Գեղարին

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԲԷԳԵԱՆ

որ նոյն անձանօք մարդիկը սպառնացած են իրեն որ կամօղիկութիւն մօտ չեղծայ: «Դեռ մէկ օր էլ չէր անցել», կ'ըսէր Գեղամ, «որ լուր տարածուեց թէ կամօղիկութեւ մահացել է» (Ա.Ն.Դ): Գեղամ կը փութայ կամօղիկութիւն մօտ ու գինք մտած կը գտնէ անկողնին մէջ, իր մօտն ունենալով Մասթէշու վարդապետը, որ «գլուխը դրած կամօղիկութի կրծքին, ոչ տղամարդավայել Հեծեծանքով ողորմէր նրա մահը» (Ա.Ն.Դ): Հոն շէին ո՛չ տեղակալ Գէորդ արքեպիսկոպոս եւ ո՛չ ալ Գեղաստանի Հոգեւոր Խորհուրդի եպիսկոպոսներէն մին կամ միւր: Տեղակալ Գէորդ արքեպիսկոպոս «իրեն Հասապուղունքից խոյս տալու Համար թարնուել էր մեր մեծ բանաստեղծ Աւետիք խաճակեանի՝ Ղուկասեան փողոցի վրայ գտնուող բնակարանի նկուղում» (Ա.Ն.Դ. 37): Գեղամի վկայութեամբ, երբ ինք կամօղիկութի սենեակէն դէպի մեծ դահլճն կ'անցնէր, Հոն կը նշմարէր. եկէտրական լարերու կոտորանքներ, գարմանակով որ ինչու անունք Հոն մնացել է: Գեղամ իրեն պարզօք Համարեց կամօղիկութի մարմինը լուսւ, մաքուր զգեստներով ու նաեւ «Հոգեւոր զգեստներով» պատել ու «անցնէր նկուղի վայն դահլճի մէջ: Եւ սակայն «ողագնեկու ժամանակ մարմնական վնասուածքներ չտեսայ, միայն դէմքն էր կապտած, եւ վզի շուրջ՝ մաշկի վրայ երկարատուն շերտ-շերտ կապտատուն Հետքեր կային, իսկ Հետքերի սակ' արեան մանր բծեր» (Ա.Ն.Դ): Պահ մը ետք ներս կը մտնէր Գեղաստանի Հոգեւոր Խորհուրդի անդամ ու կամօղիկութի անձնական բժիշկը՝ Հայկ Եղիազարեան «որ պատահար լսելով Վեհափառի մահը, Երեսնից վեկ էր Մայր Աթոռ»: Ուշադրութեամբ նայելով Հանգուցեային, կատարեց Հարկ եղած քննութիւնը, «եւ Հարաչելով՝ ցածր ձայնով ասաց կամբած շկա, կամօղիկութի խեղդել են» (Ա.Ն.Դ): Խորէն կամօղիկութի վերջին նամակը գրած է 11 մարտ թուականով՝ ուղեպ Նիւ Եորքի Ս. Ուշա Եկեղեցու Հոգաբարձութեան, ի պատաս-

խան վերջնայ յղած սրտագին շնորհանուրով ինններուն, Վարդանանց սօնի նախօրէին, կամօղիկութի անտանակող թեան սօնին առիթով: Իր այդ նամակին մէջ կրօնօղիկութեւ յատկապէս կը լիջէր իր նախակր' Գարեգին արքեպիսկոպոս «որ սրբութեամբ կատարելով իր նախարան պարտաճանաթի նմանքը, միայնարամ է Սեր ժողովրդին իր Հոգեւորնը քաղով ներով» (Ա.Ն.Դ. 326):

3483. ՄԱՀԷՆ ԵՏԲ

Խորէն կամօղիկութի անակնկալ մահէն ետք Գեղաստանի Հոգեւոր Խորհուրդի կեօտ անդամներ Հապճեպ Հայրապետութի նմանով կը տեղեկացնէին Գէորդ արքեպիսկոպոսի տեղակալութեան մասին, այդ ձևով Մայր Աթոռի Հոգեւոր վեկին իշխանութիւնը փոխանցած ցուցնելով Հայ Եկեղեցու թեանը: Տեղակալին ուղղակի կրօնօղիկութի որպէս կտակ կը մտար անյայտ մինչև նշանակեալին Մայր Աթոռ վերադարձը, կր' ան կ'իմանար կրօնակի մտօին թէ ինք նշանակուած էր ամենայն Հոյս կամօղիկութի տեղակալ (ԵՄՎ. 18): Գեղաստանի Խորհուրդի Ապրիլ 19ի սրտստագրէն կը Հանգուցի որ կամօղիկութի մահէն անմիջապէս ետք Արամ արքեպիսկոպոս պատման անձկութեւ վախճանեալին սենեակը մտած են ու կեօտան Հանած 1936 սուրբ 18 թուակից ու Համար 620 սցն կրօնակի որ տեղակալ կը նշանակէր Գէորդ արքեպիսկոպոս (Վ.Ա.Ի. 188): Արամ անձամբ իր մօտ պահած է կրօնակի դայն յանձնելու Համար իր սկզբը, ու դայն յանձնած է Գէորդ արքեպիսկոպոսին անդր Մայր Աթոռ վերադարձին՝ որ ան կեօտ էր «Հայրապետի մահուան ստիճի անհրաժեշտ Հետազոտական տեղեկութիւններն անկու» (Ա.Ն.Դ. 328): Կամօղիկութի թուաման զքրօնատ պարագան երեսան կ'իլլէ Հատուպ սուրբանեկուն միայն, եւ ըստ սրտած վկայութեանց Խորէն Ա.ի թուաման յատուկ ասանդակն

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԲԷԳԵԱՆ

արարողությունները չեն կատարած, մանաւանդ որ, ինչպէս անդարձեցնք վերը, տեղակալն իսկ անձամբ քաղաքայ էր այդ օրերուն Մայր Աթոռէն, իբր թէ պաշտօնով Լենինականն է թիֆլիս մեկնած (ԵՐՋ-48), եւ սուրբն իրականին մէջ թաքնուած կը մնար Երեւանի մէջ, իսկ սալով իրեն դէմ եւս եղած Հայածանքէն (91.ԵՋԵ.Է-37): Երբ Մայր Աթոռի մէջ ո՛չ տեղակալ կար եւ ո՛չ ալ եպիսկոպոս՝ կաթողիկոսի մահուան վաղորդայնին, ինչպէս կարելի պիտի ըլլար կատարման կարգով եւ պատարագի մատուցմամբ վերջին օժոմը կատարել Հանգուցեալին ու թաղել զայն Նախկին Հայրապետներու շարքին՝ մայր սահմարի գանգալատան կողքին: Հայածանքի այդ օրերուն կը մնար պարօրջն վերցնել կաթողիկոսին մարմինը եւ Հայճեպ, պատահական անձերու ձեռքով, թաղել աննշան տեղ մը: Ինչպէս դրած է Հետագային ակնաւատներէ լսած պատմաւորը, «անարդարար, շատ քիչ մարդկանց ներկայութեամբ, մեծ մասամբ պատանների, թաղում են Ար. Հովհովո՞՞ն Եկեղեցու մօտ գտնուող Համայնական գերեզմանոցում» (ԱՆԴ 36): 1943ին տեղակալ Գէորգ արքեպիսկոպոսի կարգադրութեամբ կարելի կ'ըլլայ ինչն կաթողիկոսի անխնայներ տեղափոխել Ս. Գայանէի վանքի Ըովանիին ներքեւ ու թաղել կաթողիկոսներու յատուկ դամբարանին մէջ՝ չիմարար մըն ալ զեւտելով վրան: Կաթողիկոսի մահուան օրերուն տեղակալ Գէորգ արքեպիսկոպոսի Երեւան սպասարանը տարիներ ետք միայն յայտնի եղաւ բանատեղծ Աւետիք Իսահակեանի կողմ Սոֆիայի վկայութեամբ: Տիկին Աւետիքեան յայտնած է Հարցնելով, որ զիսկ դուք դիտէ՞ք որ լուսահողի ինչն Ա. կաթողիկոսի մահուան օրերին Գէորգ սրբազանը թաքնուած էր մեր բնակարանում, ուր մնաց մէկ ու կէս ամիս» (ԱՆԴ 37): Բակելով իր յիշողութեան մյուսը, Սոֆիա ըսած է թէ դաժան էին այդ օրերը 1938 տարւոյն, երբ մտադրմաններ եւ գրողներ շարքով կը

ձերբակառուէին ու բանտ կը տարուէին: Կարգը պիտի դար նաեւ իր ամուսնոյն՝ Աւետիք Իսահակեանի որ մտահոգ իր կնոջ կը զգուշացնէր, ըսելով «Ձե՛ս տեսում ինչ է կատարում գրողների Հետ, մի օր էլ ինձ են տանելու» (ԱՆԴ): Գիշեր մը Իսահակեաններու դուռը կը զարնուէր Սոֆիա դուռով եւ վախով կը մօտենար դրան, կը բանար ու կը տեսնէր բնակարանի սեմին Գէորգ արքեպիսկոպոս Ձեօրեքեանն որ մտահոգ կ'ըսէր տիկնոջ օրը Հաստատ տեղեկութիւն ունի, որ ուզում են իրեն բանտարկել: Աւետիք Իսահակեան անկողնէն ելլելով կը Հանդարտեցնէր սրբազանը ու կը թվարկէր իրենց մօտ մնալ ատեն մը, «որքան կը ցանկանաս, քանի եւ տանն եմ, քեզ ոչ մի բան չի պատահի» (ԱՆԴ): Այս կերպ կը բացատրուէր Գէորգ սրբազանի էջմիածին չգտնուելը երբ ինչն կաթողիկոս յանձարած կը վախճանէր ու թաղման կարգը Հարկ էր կատարել: Երբ իր թաքստոցէն մէկ ու կէս ամիս ետք Մայր Աթոռ վերադարձաւ, տեղակալը ձեռնարկեց շատ բարդ եւ զգալուն իր դործին պարտքի եւ պարտականութեան ամենատար գիտակցութեամբ» (ԵՐՋ-48): 1940ի զարնան դարձեալ մասն Հետապնդել տեղակալը, երբ օր մը Երեւանէն երեք պետական անձեր մայր Աթոռ երան, վեհարան տան ու ներգայացան Գէորգ տեղակալին (91.ԵՋԵ.Է-24): Խոսակցութեան Հազիւ մրսած, մին անտեսմէ կոպտօրէն առաջարկած է տեղակալին Հրատարկել էջմիածին բնակիչ, «Ինչ ո՛ւ Նստել եւ այս շրջապատեցի մէջ», ըսելով եւ առաջարկելով որ Երեւան փոխադրուի, Հոն մնայուն բնակութիւն Հաստատել որպէս դառապիտու եղած շտաբիսկեան կամ Հայադիտութեան: Իր կողմի պատասխանով տեղակալը ըսած է վճարար թէ իր եպիսկոպոսական ուխտը չէր դրժեղ, եւ երջմնացանց ըլլալով իր սքոռը չէր լքել: Դժուարին օրերը յաղթահարելով, սարդի մը անց, 1941ին տեղակալը կը յաջողէր ազգային-Եկեղեցական ժողովի Հրահր ուղղել

S. S. ԽՈՒՆԻՆ Ա. ՄՈՒՐԱՏԿԵԳԵԱՆ

վեճերու ու նույնիսկ բնայունից սրտայտման փնտրելէն շատեր, պարսր օրինաւոր ժայռով խակ գումարեցին Էջմիածնի մէջ իր նախագահութեանը ներքեւ. գինքր Ակգրնաօր Տեղակալ բնարեցին Ամենայն Հայոց կաթողիկոսութեան, ի՛նչ խակ այդ ժայռօր բաւարար չեղաւ նոր կաթողիկոսի բնորոշութիւն կոտորելու. այց հարկ եղաւ շրտաւորմանը եւր լիարյունար ժողովի հրահրակ ու այն առեւն միայն կոտորակ կաթողիկոսութեան բնորոշութիւնը:

ՅՁԹ. ԷՋՄՈՒԾԻՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ

Քողմն Ա.ի վախճանումէն անմիջապէս եւր Հայաստանի կոտորակութիւնը ձեւնարկեց Էջմիածնի վանքն ու կաթողիկոսարարն փակելու անարդ գործին, դիմելով Քորհրային Միութեան կեդրոնական կոտորակութեան: Հայ եկեղեցւոյ վարկը իրեքս, վանքը անուէրոնջ, կրօնական հայածանքը իր ահարելիչ ընթացքը գտած, կր պարտային Հայաստանաց եկեղեցւոյ գոյութեան խակ 1938 թուականի յուլիսէն սկսեալ: Հայաստանի «մարտնչող անաստեանների միութիւն»ը անցաւ գործին գլուխը եւ Երեւանի մէջ ստեղծեցին նոյնիսկ իրենց անուումով քաղաքային խորհուրդ (ՍՏԵ-125) ու կազմակերպեաւ աշխատանք տարին ճանաստեաններ պատրաստելու համար», օրտուելով կաթողիկոսական ամբողջ թափուր վիճակէն: Նոյն թուականի յուլիս Ծին անաստեաններու միութիւնը հանրապետական համադրմար հրահրելու պատրաստութիւն տեսաւ ու լրջօրէն ձեւնարկեց Հայ եկեղեցւոյ հարցին «վերջնական» լուծման, «ձգտելով մէկը նոյնիսկ լուծել այն» (ԱՆԴ 126): Ընթացք տալով յիշեալ միութեան ամբարիտ օրոշումին, այս անգամ Հայաստանի ներքին գոյոնց նախարարութեան անուումով, վիկարը իվորտեստանն ու ընկերները «Քիտաւ գաղտին» մակագրութեամբ սուին Հայ եկեղեցւոյ դասակճիւրը, ըստ օրտն, «քանի որ ունեցած

նիվիկըր մերկոյնում մէն Էջմիածնի կաթողիկոսութիւնը հայ ժայռօրից եւ Քորհրային իշխանութիւններից կէմ սկսելով սրտաբարտ», փակել վանքը ու գոյն թնտրարարնի վեճով, շարտանդով նոր կաթողիկոսի բնորոշութիւն եւ սկսեցնել հայոց հոյն օրտականութեան կենտրոն Էջմիածնի կաթողիկոսութիւնը» (ԱՆԴ): Այս եղեղութեան դասավանդելու կո գէլն որ Հայաստանի կեդրոնական կոմիտէն յոտասակը: Նոյն օրն իոյ պաշտօնաղիքը գրեւ այքա Քորհրային Միութեան առաջին քարտուղար Իովիճ (Ստայնին), գրադարակով Հայաստանի նախինն դեմուկարութեան պատճանարան գործելից օրտը կր մերկայեցնել կաթողիկոսութեան հակադրհրային գործուելութիւնը: Հայ հայեղութեանները լրտես անուանելով, նամակը «այսնակցութեան կոտորակութեան սկսելով անդամ» կ'որակէր նորոց վախճանեալ Քողմն Ա. կաթողիկոսը, որ տարի մը առաջ գործակցած էր գեղակահարտած Ալաաի Քանճեանի եւ Սահակ Տէր Գարրիէլեանի հետ (ԱՆԴ 127): Այս յուրըր տակայն ինքնախաբեղութեան հասարար ցանկութիւններ մնացին հայ համայնակար կաթողիկոսութեան համար, որովհետեւ ինչպէս կրնար Քորհրային Միութիւնը անտեսել հայ եկեղեցւոյ նաեւ սրտասահմանի անդամակցութիւնը որ բովանդակ իր ձայնը կը բարձրացնէր պահելու էջմիածնիը որպէս համադրային հոյեղոր կեդրոնը Հայ եկեղեցւոյ, պահանջելով որ յաջորդ կաթողիկոսը ընտրուէր սնյարար: Առնուած այդ վառ օրոշման ըմբացք շարտեցաւ Քորհրային Միութեանն, ու կաթողիկոսարարն ըմբացել գործելուն գլուխը անցաւ հանդուցեալ կաթողիկոսէն նշանակուած տեղակալը՝ Գեղորգ արքեպիկոսարար Չեղեքճեան, որ 1938 սարիչ 11ին Լէնինականէն Էջմիածին վեղարարճած էր, Քողմն Ա.ի վախճանումէն եւ թողումէն անմիջապէս եւր, առանց կարեւորու նոյնիսկ հայաստանի թողման նախադասելու: Ան կը նախատեսէր

Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԷԳԵԱՆ

կաթմողիկության ընտրություն կատարել 1939 թմականի մայիս 25ին ու սու այց արևհրենր ուղղած էր այց կեղեցուց կեք նուիրապետական պիտուներուն եւ 31 թեմակալ սոսջնորդներուն (ԱՆԴ 129): 1940ի սկիզբը այց կեղեցուց հանդէպ եղած հպամանքը սկստ ստակ տիրանալ ինր-յոչային իշխանութեանց քաղաքականութեան հաշուցն, արտօնելով որ էջմիածնի տեղակալ Գէորդ արեւիակոպոս ճանաչում տաւար պետութեանց, որպէս լիստ ար ներքայտոց ցիղը ամենայն հայոց կաթմողիկութեան թէ՛ Հայաստանի եւ թէ՛ արտասահմանի մէջ: Նոյն թմականի փետրոս ար 7ին տեղակալ Գէորդ արեւիակոպոս բնդուտու եղաւ Հայաստանի վերադարձի իրօտութի նախագահ՝ Մաքակ Պաքեանի կողմէ որմէ ան կրցաւ արտօնութիւն առնել ալ պայիւնեկեղ եղական ժողով գումարելու՝ ընտրելու համար յաջորդ կաթմողիկոպը (ԱՆԴ 134): Այս բողոքով միասին սակայն 1939 թմականի վերջադրութեան վերաբերող պետական որոշմանց արձանագրութիւնները կը հաստատուին ստնտած յաջորդ քայլ եղը, արդիկով որ պատմական վանքերուն մէջ ուխտադնայութիւն եւ ծխակատարութիւն չկատարուի, յիշեցնելով որ ճողոր յուշարձանների բանայիները գըտնըում են մեր հսկիչների ձեռքին»: Զաքար Սուքեան վարդապետ Հայայեանի պարագան կը յիշուի որ ինդովիտայի վանքին վանահայրն էր ու ամէն կեղալ կը ջանար բաց պահել վանքը համարակ եղած բունտարութեան: Իր այս քաջարի կեցածքին համար, Հայայեան դէպի իր ծննդավայր Հայրատ եղմուն ճարուն վրայ գը նկել է գնեցրի տակ եւ մահացել», որուն ընկերները վերցնելով անոր մարմնը փոխարքեր էին Ուղուկար (Օձուն) գիղը ու հուն թաղած: Արբանալից այս վախճանը կամբումով դիտած են մայրիկ, որովհետեւ Հայայեան ինդովիտայի ջղով պաւտպանն էր եւ իր ծննդավայր Լուրի շրջանի գանքերուն մեծ պաւտպանն ու ջատարմով, պահանջելով միլ ս

արեւիակոպոսն վերադարձը հաստատակալ ժողովուրդին:

3485. Կ. ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԱՐԳՈՒԹԻՒՆԸ

Կ. Պոլսոյ հայոց պատրիարք Մեարոպ արեւիակոպոս Նարոյեան իր պատշոնին ձեռնարկեց 1927ին քաղաքական դժուարին պայմաններու տակ, ստանց յայտնի գործ մը արձանագրելու Ան կրցաւ իր կարեկին ընկ պահելու համար տակական գոյութիկոնր իր պատմական պիտուին՝ Կ. Պոլսոյ հայոց պատրիարքութեան: Ակնարկելով իր 1927 յունիս 26ի պատրիարք ընտրութեան, Մեարոպ Նարոյեան իր անդրանկի կողակին մէջ բաւած էր թէ ձկապիլն մը Թուրք Հանդակտութեան հայրանամ հովանադրութեան ներքեւ, եւ թէ Թուրքիա ճայլական իմաստուն քալը շրջումով մը քաղաքակիրթ մեծ ազգի մը աստիճանին վրայ դրաւ դայն» (ՆՇՆՊ-247): Պատրիարքը պարտաւ որ էր դրտապիլը հիսնելու նորանկախ Հանդակտութեան որ մեր ազգը բնաջնելու յուեղոյն ծրագիրը գործադրած էր միայն ստանտակ մը ստաջ, աչքին ստջն նոյն ինքն Մեարոպ պատրիարքի, որուն վրայ այս անգամ կը դրտուր նոր պարտադրութիւններ որոնք այլեւս նախկին պատրիարքութեան ո՛չ վարչական եւ ո՛չ ալ քաղաքական հետք պիտի կրէին իրենց վրայ: Կը մնար տակ կրտական պարտադրութիւնը զոր հազիկ պիտի կարենար պատրիարքը գործադրել ահուկի կաշկանդումներու գիտով: Նարոյեանի 17 տարիներու պատրիարքութիւնը յիշուի եղաւ աննչան, անաղմուկ եւ հարկադրարար ապարդիւն, որովհետեւ Կ. Պոլսոյ հայոց պատրիարքութիւնը այլեւս ամփոփուած էր հին մայրաքաղաքի, նոր անտնով Իսթանպուլի, սահմաններուն մէջ, պահելով թերեւս նախկին հմայքը միայն եւ իր պատմական յիշատակը: Աթոլը՝ 1927-1944ի ընթացքին կը գտնուէր այնպիսի փոփոխակ պայմաններու տակ որ իր գոյութեան իսպիւր

S. S. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԷԳԵԱՆ

միայն Հայ էկեղեցւոյ զաւակներուն գորգու-
 մունքն ու սրբանշնորք կը կրպ մէկին: Մեարտ
 Նարոյեան եղաւ իր ժամանակին մարդը որ
 կըրտ մալ անխոյզելի, կրակածելի շահերէ
 վեր, նկարագրով բարձր, որուն շնորհիւ յար-
 գելի դարձուց իր նվուն ամբողջ: Պետութեան
 աշքին, նոր Հանրապետութեան Հուշակոմով,
 փոքրամասնութեանց Հոգեւոր պետերը կը
 դադրէին պետութեանն ռոճիկ եւ մեծարանք
 ստանալէ: Անոնք անկարեւոր անձինք կը նկա-
 տուէին այլեւս, նոյնիսկ անբարձալի, որուն
 խօսքը ո՛չ կըլիտ ունէր եւ ո՛չ արժէք: Մեարտ
 պատրիարք, գլխավոր այս բողոքին, մնաց
 անշշուկ իր գուտ էկեղեցական ծխակատա-
 րական սահմանին մէջ, պայծառ պահեց Իս-
 թանարդի երեւունք աւելի էկեղեցիները, անոնց
 կեց դպրոցները ու էկեղեցեաց դպրոց դասերը,
 սրտնալէ դուրս պրիվէ մշակութային ո՛չ մէկ
 ակնառու յայտագիր կըրտ գործադրէ: Բարե-
 բախտութիւն մը կըլէ կար այն ալ Ազգային
 Սահմանադրութեան ստակոխին ի գօտը ըլլալն
 էր, որուն շնորհիւ տնօրինուած վարչական
 մարմինները դէշ աղէկ կը գործէին ու
 գօրպիկ կ'ըլլային պատրիարքին, Հակառակ
 անոր որ վանապան պատճառներով այդ մար-
 մինները ՀետզՀետէ լուծուեցան եւ նոյնիսկ
 ալ գային վարչութիւնն ալ Համալիարհային
 երկրորդ պատերազմին բեռնով ինքնին ան-
 գործութեան մատուեցաւ: Մեարտ պատրիարք
 կը մնար լուռ եւ սակայն մտահոգ, երբ սուգ-
 նապէտ իրարա կը յաջողէին: Ան ունեցաւ
 միշտ Հայ ժողովուրդի սէրն ու վստահու-
 թիւնը որոնցմով դիմաւորեց պատահարները,
 չհեւարաւ իր ամբողջն, անաղարտ պահեց իրեն
 յանձնուած աւանդը ու անոր Հետ կարուած
 որոշ իրաւունքները: Իր «Նշխարներ» Հատորին
 մէջ, ուր Մեարտ պատրիարք բարոյագիտական
 եւ կրօնագիտական շարք մը յօդուածներ
 ամփոփած է երբեմն Հարմակ ծածկանունով,
 իր կենսագիրը յատկանշական կերպով ըսած է
 թէ՛ արտոգրաբար արար թարգմանի մը իրա-
 տւունքները միայն ունէր յաշ երկրին օրէնքին»

(ԱՆԴ 12), զոր սակայն նուաստութիւն
 չնկատեց ինք, այլ ընդունեց որպէս զո-
 Հարեութեան սեղան, ուրիկ իր դիւրագած,
 Համետ եւ բարեմոյն անձը Հոգեկան արիւ-
 թեամբ Հակեց պատրիարքարանի անունին եւ
 դիրքին վրայ: Նարոյեան փայլեցաւ իր գրիչով
 առուելարար զոր կարելի է Հաստատել
 «Նշխարներ» գրական գործերու իր յիշեալ
 Հաւաքածոյէն, յետ մահու Հրատարարուած՝
 1948ին: Հոն «բարոյագիտական ոգին է որ
 ողնայարը կը կազմէ իր գրականութեան, որ
 կը բխի իր խառնուածքէն ու նկարագրէն»
 (ԱՆԴ 5): Արժան է յիշատակել մի քանին
 այդ գեղահիւս յօդուածներէն, ինչպէս,
 «Բարոյին ըմբռնումը մեր մէջ» (1901),
 «Նկարագիրը» (1901), «Դաստարարութեան
 ըմբռնումը» (1901), «Ներշնչումը» (1902), «Ս-
 Սահակ եւ Ս. Մեարտ» (1902), «Օտար աղ-
 դեցութիւնը մեր գրականութեան մէջ» (1902),
 «Վեանքը՝ Ջատիկ խոհեր» (1903), «Կրօնք եւ
 բարոյական» (1903), «Կրօնք եւ քաղաքակր-
 թութիւն» (1903), «Ներկայի պահանջքը»
 (1905), «Ընդհանրական էկեղեցին եւ եպիսկո-
 պոսութիւնը» (1905), «Հայ էկեղեցին՝ ընդ-
 Հանուր ակնարկ մը» (1905), «Հին Կոստայանի
 ծագումը» (1906), «Շնորհքի մարդը», «Գեղե-
 ցիկն ու բարին», «Մայրը», «Կնոջ բարձրա-
 ցումը Աւետարանով», իր անդրանիկ կրօնակը՝
 1927 օգոստոս 14 թուակիր: Իր օրով վերա-
 շինուեցաւ Ֆերդիդի Ս. Վարդանանց էկե-
 դեցին: Պետական սեղմումներու շարքին,
 1935ին, Թուրք պետութիւնը Հրատարակեց
 2762 թիւ վազը ֆներու օրէնքը որուն ուժով
 Համայնքային Հաստատութիւններու մատակա-
 րարութիւնը կ'ենթարկուէ «Էվգաֆի» վար-
 չութեան Հակաշոհին (62-ՇՈՂ.Բ.73): Յա-
 ջողող տասնամեակներուն պատրիարքութեան
 դիմագիրը մնաց միեւնոյնը, առանց դողն
 չամով վերադարձաւ առանձնաշնորհներու
 եւ կամ թոյլատու վերաբերմունքի: Ինչպէս
 Յունաց, նոյնպէս Հայոց պատրիարքութիւնը
 մնաց իր պատեանին մէջ:

ԴՈԿՏ. Զ. ԶԱԽԷՆ ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՄԱՅՐ ՏԱՀԱՐԸ ԴԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ

Բ. Մաս

Նոր Շրջան

Ս. Յակոբի Վերակառուցումը

Ս. Յակոբեանց Մայր Տաճարի վերաշինութեան հշգրիտ թուական չենք գիտեր: Ներկայիս անոր վերաշինութեան ընդունուած ժամանակը ցոյց կը տրուի ժԲ. դար, խաչակրաց ժամանակ:

Օտար կարգ մը հնագետներ և պատմաբաններ գայն կը վերագրեն վրացական (ԺԱ. դարու) կառուցուածքի: Ատոնցմէ են Eugene Hoade, "Holy Land" Jerusalem reprinted 1996, p. 280: Jerome Murphy-O'Connor, "The Holy Land", G. Britain, 1980, p. 49: Սոյն հեղինակները կ'աւելցնեն ըսելով թէ ետքը հայերը գայն Վրացիներէն վարձով առին կամ գնեցին Eugene Hoade, "Guide To The Holy Land", 1996, p. 458: Նաև Արեժ էլ Արեժ, «Թարիխ էլ-Գուտս» («Պատմութիւն Երուսաղէմի»), Երուսաղէմ էլ Մաղարեժ 1986, էջ 533:

Անգլիացի կարեւոր հեղինակ մը՝ John Carswell & C.K.K. Dowsett, "Kutahya Tiles and Pottery from the Armenian Cathedral of St. James, Jerusalem", Vol. I Oxford, 1972, p.1-2, կը գրէ թէ այս վեհը լուծուեցաւ երբ միջնադարեան ուխտաւոր մը՝ ձոհն ոժ վերոգալարկը (Գերմանացի Նպա. մը) 1165ին կ'այցելէ Ս. Երկիր և Երուսաղէմ, և Հայոց նոր կառուցուած Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը և կը գրէ թէ Հայոց Եկեղեցւոյ մէջ թաղուած է Ս. Յակոբ Առաքնալի գուռը և մարմինը կը գտնուի Գոմբոսդէլլա-յի մէջ (Սպանիա): (Տես նաև Kevork Hintlian "History of the

Armenians in the Holy Land", p. 52 & 54):

Օտար կարգ մը հեղինակներու վրացական վարկածը կարելի չէ հաստատել փաստերու վրայ, քանի որ չունին փաստացի վաւերագիրներ:

«1835ին Ս. Յակոբի վերնատան շինութեան առթիւ հին պատերը քանդուած ժամանակ քանդակագործ իտալացի մը երեւան կ'ելլէ, հետեւեալ յիշատակարանագրութեամբ:

«Ի Թուրքի շահին Ո (1151) »: Այս իտալացի մը այժմ ազուցուած է նոյն վերնատան արեւմտեան արտաքին պատին վրայ:

Նոյն վերնատան հիւսիսային արտաքին պատին վրայ ազուցուած է հնագոյն իտալացի մը հետեւեալ թերի արձանագրութեամբ,

«ԲՍ. Ողորմեա ... հոգւոյն ամէն.

ՈՐ (1153): (Տ. Հ. Թ. Սաւալանեանց, «Պատմութիւն Երուսաղէմի», Բ. Հատոր, Երուսաղէմ, 1931, էջ 1219):

Այս հին և թանկարժէք իտալացիները իրենց շատ կարեւոր և արժէքաւոր արձանագրութեանց պատճառաւ (մասնաւոր 1151 և 1153 թուականներու գոյութեան պարագաները) մեզի բան մը պէտք է որ ըսեն եկեղեցւոյ վերակառուցման պարագաներու մասին:

Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի վերաշինութեան ժամանակաշրջանը կարելի է դնել 1142-1162 թուականներու միջեւ, երբ Կիլիկիայէն Գրիգոր Պապիւսը

Ամենայն Հայոց կաթոժիկոսը կ'այցելէ Երուսաղէմ Ջատկի Տօնին եւ մասնակցելու Սիոնի մէջ գումարուած ժողովին, պարգեւու համար Հայոց հաւատալի՜քը եւ դաւանութիւնը: Տակաւին այդ ատեն Ս. Յակոբը յուռէր իր ներկայ քարտապետական ձեւը: («Armenian Art Treasures of Jerusalem». Ed. by B. Narkiss, New York, 1979, p. 121: Մ. Եպս. Աղաւնունի, «Միաբանք եւ Այցելուք...», Երուսաղէմ, 1929, էջ 77):

Գրիգոր Կթղ. Պատկաւունի շատ հաւանաբար ինք կ'ըլլայ Ս. Յակոբի ընկարածակման եւ վերակառուցման պատասխանատուն, եւ վանքի մէջ Ռիտաւորաց ընդունման հիւրանոցին: («Armenian Art Treasures...»: Անդ՝ ք. 121.) Joshua Praverի առաջարկութեան համաձայն կրնայ ըլլայ որ Կիլիկիոյ Հայոց Թորոս Բ. Թագաւորի (իշխանապետ) հովանաւորութեամբ եղած ըլլայ Ս. Յակոբի վերաշինութիւնը, երբ ան 1163ին կ'այցելէր Երուսաղէմ, Ամալրիկ Ա. Թագաւորի իշխանութեան օրօք: Դարձեալ հոս ալ կը հաստատուի ձոնն ո՞ք Վիւրդպալըկի փաստը թէ Ս. Յակոբ եկեղեցին մեծ է, վանքը բնակուած է Հայ վանական-եկեղեցականներով, ինչպէս նաեւ նոյն վանքին մէջ կայ մեծ հիւրանոց մը: Հետագայ ուղեգիր-ուխտաւորները որոնք այցելած են Երուսաղէմ հաստատած են որ Ս. Յակոբ եկեղեցին Հայոց է եւ գոված են անոր գեղեցկութիւնը, ինչպէս Ֆրա Նիգգոլոս տա Բոկկիպոնկի, հեղինակ. «Ճամբորդութիւն Ծովերէն անդին»: (1346-1350), ան իր գիրքին մէջ նկարագրած է Ս. Յակոբը որպէս. — «...մեծ եւ գեղեցիկ եկեղեցի, երկու փոքր դուռեր եւ մուտքին ջրհոր մը, եկեղեցիին կէսին կայ պատ մը եւ կիսաբոլորակին մէջ է գեղեցիկ խորանը, խորանին տակ մեծ քար մը կարմիր մարմարէ, կլոր ծակ մը չորս մատ լայն եւ մէկ ակ քարձր. եւ հոս գլխատուած է Ս.

Յակոբ, ուր կայ երեք կանթեղ մշտավառ. ան Հայոց կը պատկանի»:

Ուրիշ օտար ուխտաւոր մը, ձոնն Բոլոնէր, «Նկարագրութիւն Ս. Երկրի», (1422). իր գիրքին մէջ ան կը գրէ թէ «...մեր համրու ընթացքին (դէպի Դաւթի բերդը) նախ կու գայ Հայոց եկեղեցին (Ս. Յակոբ): Այս եկեղեցին կլոր է, հաստ պատերով, կանգնուած կամարակապ տանիք, կեդրոնական չորս քառակուսի սիւներով, ջրամերկ ապակի պատուհան մը, բայց կան երկու հարիւրէ աւելի կանթեղներ: Իմ այցելութեան ժամանակ 120 կանթեղներ կը վառէին եկեղեցւոյ մէջ մէկ շարանէն, ես կրթեք չտեսայ կամ չլսեցի ժողովրդի այսֆան նուիրում: Եկեղեցւոյ ձախ կողմը ցոյց կը տրուի Ս. Յակոբ Մեծի գլխատման տեղը»: Այս մէջքերումները առնուած են «Armenian Art Treasures...»էն էջ 121:

Այստեղ նկատելի է ուխտաւոր ուղեգիրներու սիւսկ նշումը՝ Ս. Յակոբ Առաքեալի որպէս գլխատման վայր, փոխանակ Առաքեալի գլուխի թաղման վայր կամ գերեզման ըսելու:

Երուսաղէմի միաբան եւ կարեւոր պատմագիր, Մկրտիչ Եպս. Աղաւնունի նկարագրելով եկեղեցւոյ կառուցողական ոճը կը շեշտէ անոր հայկականութիւնը.— «Սրոց Յակոբեանց Մայր Տաճարը կառուցուած է հայկական քարտապետական ոճով, չորս քառակուսի լայնանիստ սիւններ եւ որում վրայ կը հանգչի գմբեթը, այս ցոյց կու տայ շէնքին հայկականութիւնը: Ան նման է ճիշդ հնագոյն հայ եկեղեցիներուն եւ կառուցուած է Մայր Մաշտոցի հրահանգներու համաձայն, ամբողջ տաճարին երկայնութիւնը 22 մեթր է, աւագ դուռէն մինչեւ Աւագ սեղանի ետեւի կիսաբոլորակը, իսկ լայնութիւնը հարաւէն հիւսիս միջին հաշուով 16 մեթր, որ կուտայ իբր 650 քառակուսի մեթր տարածութիւն»: («Հայկ.

Հին վանքեր եւ Եկեղեցիներ...» 1931, էջ 252: Տես նաեւ «Հայկական Երուսաղեմ», Օրմանեան էջ 13) :

Տահարի կեդրոնական գմբեթի ներքնամասին կիրառութիւնը խաչածեւ ձգուած կամարներ են. նման Ժ. դարուն Հայաստանի Հայրատ եկեղեցոյ գմբեթի ներքնամասի: («History of the Armenians, in the Holy Land», K. Hintlian, Jerusalem, 1976, p. 52:)

ԺԲ. դարուն կարգ մը ճարտարապետական ոճեր կը վերագրուին խաչակրական զարդախմբակներու ոճերու, ինչպէս սխմբու վրայի խոյակներէն ոմանք, («Armenian Art Treasures of Jerusalem էջ 122-123):

1957ին Ս. Յակոբայ Մայր Տահարի յատակի սալարկումի բնթացքին կարգ մը իւղաներկ պատկերները վար կ'առնուին Ս. Յակոբի Միաբանական կեանքէն դարերէն եկող հին գրոյցը ստուգելու համար, թէ տահարի իւղաներկ պատկերներու տակ կան հարագատ նոյն պատկերներու հին որմնանկարները (ֆրեսֆոներ): Կը քացուին Ս. Գլխադրի բով «Տեառնական» եւ «Քառասուն մանկանց» պատկերները: «Տեառնական» պատկերին վրայ արձանագրութիւն մը կայ որ Ս. Գրական պարզ քացատրողական մըն է միայն երեք դէմքերու գլուխներուն վերեւ եւ այդ գրուածները մէկը միւսին շարունակութիւն եւ յրացուցիչ են պարզապէս. — «Յօժարը մպողոքն գրաժակն արեան Սր. Տեարքն մեր Որդիքն Որոտման: Փրկիչն քազմի յաթողն փառաց սոցա տայ գփառս ըստ մօրն հայցմանց»: Որմնանկարին վրայ նկարիչի անուն կամ ոեւէ թուական չկայ: Նոյն շրջանին եւ ապա ետ ծածկուած են սոյն որմնանկարները նախկին խոշոր իւղանկարները անոնց վրայ դրուելով (Շնորհիք Նպս., «Սիոն», 1958, էջ 235-238): Այս որմնանկարները շատ հին են ինչպէս Սրբազան հեղինակն ալ յիշած էր

1958 «Սիոն» ամսագրի յօդուածին մէջ: Կը խորհիմ թէ անոնք միջնադարու մէջ գծուած են Ս. Յակոբի նորակառոյց տահարի աւարտուէն ետք ԺԲ.-ԺԳ. դարերուն ընթացքին հաւանաբար: Որմնակներուն ոճը շատ յատկանշական է տունալ զարաշրջանին:

Հին աւանդական գրոյց մը կը պատմուի Ս. Յակոբի մէջ թէ պատկերները իրարու հետ իսսած են: Ուրեմն այս կը հաստատէ թէ ինքն ի վեր Ս. Յակոբեանց Տահարի պատերը սրբապատկերներով ծածկուած եղած են: Այսպիսի գրոյց մը կը պատմուի թէ 1223 թուականին Իրաշախի խօսակցութիւն մը տեղի կ'ունենայ Ս. Գարրիէլ Հրեշտակապետի եւ Ս. Կոյսի Աւետման սլատկերներուն միջեւ. Աւետման տօնին օրը, Ապրիլ 7ին: Կ'ըսուի թէ այս Իրաշախի դէպքին ականատես եղած է հայ մենակնց ուխտաւոր մը՝ Գառնեցի Յովիանէսը: («ժամանակագր. Պատմ. Ս. Երէմի.» Հատոր Ա. Տէր Յովիանէսեանց, 1890, էջ 181): Մ. Նպս. Աղաւունի, «Ս. Երկրին Սրբավայրերու Աւանդութիւնները», 1936, էջ 123-124: Յովիանէս (Հաննէ) Վրդ. Երուսաղեմացին այս դէպքին տարբերակը ունի թէ Սր. Գարրիէլ Հրեշտակապետի եւ Ս. Կոյսի պատկերներու խօսակցութիւնը նկարագրող եւ ականատես եղող անձը Երուսաղեմ բնակող Պօղոս Վրդ.-ի առաջինի սպասաւորն է (անուն չի յիշուիր): («Պատմութիւն Երուսաղեմի ...», 1807, էջ 83-84):

Ս. Յակոբայ իւղաներկ պատկերները 18րդ դարէն ետք են: Ինչպէս տեսնմք ասկէ առաջ եղած են որմնանկարները: Հնուագայ դարերուն հաւանաբար ապահովութեան համար, որմնանկարներու նոյնիմ վերարտադրութիւնը կատարուած է պաստառներու վրայ եւ դրուած որմնանկարներու վրայ:

(Շարունակելի)

ԲԱՐՍԵՂ ՎՐԻ. ԳԱԼԷՄՏԷՐԵԱՆ

ՅՈՒՆԱԳՐԱԿԱՆ

ՍԻՐԱԾ ՄԵԾՈՒԹԻՒՆՆԵՐԷՍ՝ ՇԱՀԱՆ ՌԷԹԷՈՍ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Խորունկ սիրով եւ յարգանքով կ'ոգեկոչեմ խնկելի յիշատակը ուսուցչիս, հայ մշակոյթի ազնուագոյն երախտաւորներէն՝ Շահան Ռ. Պէրպէրեանիին, որ որպէս ուսուցիչ, դասախօս եւ մանկավարժ, իմաստասէր, գեղագէտ եւ արուեստաբան, երգահան եւ երաժշտագէտ, պարադորդ եւ թատերադորդ, իր սերունդին նուիրեալները յատկանշող գաղափարապաշտութեամբ, խոնարհամտութեամբ եւ անձնուիրութեամբ՝ կէս դար ամբողջ ծառայեց իր ազգին:

Այս պահուն, յուզումով եւ երախտագէտ սրտով կը մտածեմ այս մեծ հայուն անասկարկ նուիրումին, կրթական եւ մշակութային բեղում գործունէութեան, քաղմակողմանի կարողութիւններուն, իսնդավառութիւններուն եւ հետաքրքրութիւններուն, քացառիկ հմտութեան, իմացականութեան եւ քաղցր անհատականութեան ու մեզի բաշխած անփոխարինելի քարիքներուն եւ վաստակին մասին:

Ռէթէոս Պէրպէրեանի գաւակը ծնած ըլլալու քախտաւորութիւնը եւ ուրեմն իր ոգեկան ու իմացական հարուստ ժառանգութիւնը, դարասկիզբի Հայ Պոլիսը իր արգաւանդ բարեխառնութեամբ, Փարիզի Սորպոնը իր իմացական եւ գեղարուեստական շողարձակումներով, ազգակները եղան իր կեանքի պատրաստութեան եւ մտաւորականի փթթումին: Պէրպէրեան տունին մշակութային մթնոլորտին մէջ աճեցաւ եւ ունեցաւ գեղեցիկին, քարիին եւ ճշմարիտին հանդէպ իր պաշտամունքը: Ինքզինք նոր գոտած Հայ Պոլիսը ստեղծարար

տենդագին թափի մը մէջ տուաւ իրեն հպարտանքը ցեղին ոգեկան եւ իմացական ոյժին եւ սարսուռը Հայ Հոգիին գեղեցկութիւններուն, եւ գիտակից խանդավառութիւնը՝ ամբողջովին նուիրուելու Հայ մշակոյթի ծաղկումին: Սորպոնը զարգացուց կեանքը իր եութեան մէջ ընկալելու եւ վերծանելու կարողութիւնները: Որպէս ուշիմ եւ խորագնձին ուսանող, ան, անյագուրդ ծարաւով հետեւեցաւ Պերկսօնի՝ փիլիսոփայութեան, Տիւրմալի՝ հոգեբանութեան, Տիւրքիայի՝ ընկերաբանութեան, ինչպէս նաեւ, բարոյագիտութեան, մանկավարժութեան, գեղագիտութեան, գրականութեան, թատերապարի եւ երգահանութեան դասընթացներուն: Շատ երիտասարդ տարիքէն սկսեալ, որպէս ուսուցիչ, դասախօս, գեղագէտ, իմաստասէր, գրագէտ, երգահան, երաժշտագէտ, թատերադորդ եւ պարտադորդ եւ երգչախումբի ղեկավար, ան, Պոլսոյ, Գահիրէի, Երուսաղէմի, Անթիլիասի եւ Պէյրութի մէջ՝ հայ դպրոցին եւ հայ մշակոյթին բաշխեց իր կեանքը:

Շահան Պէրպէրեանին անձնապէս ծանօթանալու առիթը ինծի ներկայացաւ 1934ին, երբ Հայ Երուսաղէմի երջանկայիշատակ Պատրիարք՝ Թորգոմ Արք. Գուշակեանը, ժառանգաւորացի եւ Ընծայարանի որպէս ուսուցիչ միեւնոյն առեն հրաւիրեց Յակոբ Օշականը եւ Շահան Պէրպէրեանը (Գահիրէի Պէրպէրեան Ճեմարանին փակուելէն ետք): Այս երկու պատուական ուսուցիչներուն ջանքերով եւ հոգելոյս Տիրան Արք. Ներսոյեանի (ետքէն

ընտրելով պատրիարք) ներշնչող տեսչության տակ՝ Արքեպիսկոպոս Յակոբեանց Միաբանությունը օժտուեցաւ զարգացած եւ շնորհալի նորընթացներու հոյով մը, որուն արժանաւորագոյն ներկայացուցիչը՝ Ս. Աթոռի ներկայ գահակալն է: Երջանկայիշատակ Պատրիարքին այս քարեխնամ կարգադրութեան քարիքը տարածուեցաւ սաղմահայ սերունդին այ վրայ: Յ. Օշական եւ Շ. Պէրպէրեան, իրենց ուշադրութեան առարկայ դարձուցին ուսման ծարաւի երիտասարդութիւնը եւ 1940ին՝ գթասրտօրէն հիմնեցին Երուսաղէմի Հայ Մշակութային Միութիւնը՝ հայեցի քարձր որակի կրթութիւն մը չամբելու օտար երկրորդական վարժարան յանախող ուսանողներու եւ գրասէր երիտասարդներու, միեւնոյն ատեն խթանելու ուրիշ երկիրներու մէջ ապրող երէց սերունդի հայ մտաւորականները, որ հետեւին իրենց քարի օրինակին:

Այս երկու մեծ ուսուցիչները, անգլիական չոր ու ցամաք ուսումով տափակցած մեր միտքերը լուսաւորեցին եւ մեզի համար մինչեւ այն ատեն թա՛ռն մնացած գեղեցկութիւններով մեր հոգիները հոխացուցին: Յ. Օշական, Հայ Գրականութիւն դասախօսեց եւ գրական վերլուծումի եւ շարադրութեան աշխատանքները վարեց: Շ. Պէրպէրեան Աւագ Արուեստները դասախօսեց եւ Ատենամարզանքի, Արտասանութեան եւ Թատերադրութեան: աշխատանքները վարեց:

Յուզումով եւ կարօտով կը թերթատեմ մեր Մշակութային Միութեան՝ կէս դար առաջ հրատարակուած, չորս Տեղեկաբեր Պրակները եւ այ՛է կ'անցնեմ Շ. Պէրպէրեանի դասախօսութիւններու իր կողմէ շարադրուած համառօտագրութիւնները, եւ գաղափար մը տալու համար այդ դասընթացքին տարողութեան եւ որակին մասին, կ'արտագրեմ անոնց վերնագիրները:

- Դասընթացք Ընդհանուր Մշակոյթի. - Աւագ արուեստները - իրենց գործօնները եւ Սեանքը:

Ընդհանուր Ներածական եւ Դասաւորում Աւագ Արուեստներու.-

- Ա) Ճարտարապետութիւն, Բ) Քանդակագործութիւն, Գ) Նկարչութիւն, Դ) Պար, Ե) Բիւսնահիւսութիւն (Սօսֆ եւ Գիրք)
- Ձ) Երաժշտութիւն, եւ անոնց գործօնները - գաղափարը, նիւթը, յօրինուածքը, նիւթեղէնը, հարտարութիւնը (թէքնիկ) եւ ոճը:

Արուեստագիտական Ուղղութիւնները

- ա) Դասականութիւն (classicism) ք)
- Վիպականութիւն (Romanticism), Գ)
- Իրապաշտութիւն (realism). դ)
- Խորհրդանշանականութիւն (symbolism), Ե)
- Արդիականութիւն (modernism):

Արուեստը իրագործման իր փուլերուն

մէջ.-

- ա) Արուեստագիտական ստեղծագործութեան քննութիւնը (հանճար եւ յիմարութիւն)
 - բ) Հանճարին հոգեբանութիւնը
 - գ) Հանճարին ընկերաբանութիւնը
 - դ) Գեղարուեստական ստեղծման գործողութիւնը
 - Ե) Արուեստագիտական գործադրութիւնը ընդհանրապէս
 - զ) Գործադրող Արուեստագէտը
 - է) արուեստագիտական գործադրութիւնը իր պրոցես
 - ը) Արուեստի ճաշակումն ու վայլումը
 - թ) Ճաշակումի պայմանները եւ ճաշակի կազմիչ տարրերը
 - ժ) Գեղարուեստական արժէքի դատումը (սխալ ստուգանիշներ դատաստանի):
- Գեղագիտական Արժէքը իր էութեան
եւ Յարաբերութիւններուն մէջ
- ա) Արուեստին էութիւնը
 - բ) Ապարուեստը
 - գ) Գեղեցիկին էութիւնը
 - դ) Տգեղութիւնը

ընտրեալ պատրիարք) ներշնչող տեսչութեան տակ՝ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը օժտուեցաւ զարգացած եւ շնորհալի նորընծաներու հոյրով մը, որուն արժանաւորագոյն ներկայացուցիչը՝ Ս. Աթոռի ներկայ գահակայն է: Երջանկայիշատակ Պատրիարքին այս բարեխնամ կարգադրութեան բարիքը տարածուեցաւ սահմանափակ սերունդին այ վրայ: Յ. Օշական եւ Շ. Պէրպէրեան, իրենց ուշադրութեան առարկայ դարձուցին ուսման ծարաւի երիտասարդութիւնը եւ 1940ին՝ գթասրտօրէն հիմնեցին Երուսաղէմի Հայ Մշակութային Միութիւնը՝ հայեցի բարձր որակի կրթութիւն մը ջամբելու օտար երկրորդական վարժարան յամախող ուսանողներու եւ գրասէր երիտասարդներու, միեւնոյն ատեն իթանելու ուրիշ երկիրներու մէջ ապրող երէց սերունդի հայ մտաւորականները, որ հետեւին իրենց բարի օրինակին:

Այս երկու մեծ ուսուցիչները, անգլիական չոր ու ցամաք ուսումով տափակցած մեր միտքերը յուսաւորեցին եւ մեզի համար մինչեւ այն ատեն թափուն մնացած գեղեցկութիւններով մեր հոգիները հոխացուցին: Յ. Օշական, Հայ Գրականութիւն դասախօսեց եւ գրական վերլուծումի եւ շարագրութեան աշխատանքները վարեց: Շ. Պէրպէրեան Աւագ Արուեստները դասախօսեց եւ Ատենամարզանքի, Արտասանութեան եւ Թատերագրութեան: աշխատանքները վարեց:

Յուզումով եւ կարօտով կը թերթատեմ մեր Մշակութային Միութեան՝ կէս դար առաջ հրատարակուած, չորս Տեղեկաբեր Պրակնները եւ այժմ կ'անցնեմ Շ. Պէրպէրեանի դասախօսութիւններու իր կողմէ շարագրուած համառօտագրութիւնները, եւ գաղափար մը տալու համար այդ դասընթացքին տարողութեան եւ որակին մասին, կ'արտագրեմ անոնց վերնագիրները:

- Դասընթացք Ընդհանուր Մշակութիւն - Աւագ արուեստները - իրենց գործօնները եւ Սեռերը:

Ընդհանուր Ներածական եւ Դասաւորում Աւագ Արուեստներու.- Աւ Ճարտարապետութիւն, Բ) Քանդակագործութիւն, Գ) Նկարչութիւն, Դ) Պար, Ե) Բանահիւսութիւն (Պօսթ եւ Գիր) Զ) Երաժշտութիւն, եւ անոնց գործօնները - գաղափարը, նիւթը, յօրինուածքը, նիւթեղէնը, նարտարութիւնը (թէֆնիկ) եւ ոճը:

Արուեստագիտական Ուղղութիւնները
 ա) Դասականութիւն (classicism) բ) Վիպականութիւն (Romanticism), Գ) Իրապաշտութիւն (realism), դ) Խորհրդանշանականութիւն (symbolism), ե) Արդիականութիւն (modernism):

Արուեստը իրագործման իր փուլերուն մէջ.-

- ա) Արուեստագիտական ստեղծագործութեան բնութիւնը (հակնար եւ յիմարութիւն)
 - բ) Հանճարին հոգեբանութիւնը
 - գ) Հանճարին ընկերաբանութիւնը
 - դ) Գեղարուեստական ստեղծման գործողութիւնը
 - ե) Արուեստագիտական գործադրութիւնը ընդհանրապէս
 - զ) Գործադրող Արուեստագետը
- է արուեստագիտական գործադրութիւնը իբր պրոցես
- ը) Արուեստի հաշկումն ու վալյումը
 - թ) Ճաշկումի պայմանները եւ հաշկի կազմիչ տարրերը
 - ժ) Գեղարուեստական արժէքի դատումը (սխալ ստուգանիշներ դատաստանի):

Գեղագիտական Արժէքը իր էութեան եւ Յարաբերութիւններուն մէջ

- ա) Արուեստին էութիւնը
- բ) Ապարուեստը
- գ) Գեղեցիկին էութիւնը
- դ) Տգեղութիւնը

- բ) Գեղեցիկին ու Արուեստագիտականին համադրումը
- գ) Գեղեցիկը և ճշմարիտը (Արուեստ և Գիտութիւն և Բնագանցութիւն)
- է) Գեղեցկութեան էարանութիւնը
- ը) Արուեստ և Բարոյական
- թ) Արուեստը և Կրօնքը

Անհրապոյր և անտարբեր ձեւով դասախօսութեան մօթերը կարդացող և նիւթի մը մասին գոր գիտելիքներ մատուցող դասախօսի սովորական տիպարէն այնքան տարբեր է ան: Իր խոր հմտութեան կը միացներ՝ իր խօսքը սրտին ջերմութեամբ տալցնելու կարողութիւնը, որ բնականօրէն կ'արտածուէր իր տիմամիք անձնատրոս-թեմէն: Միտքէ միտք իր հաղորդութեան միջոցը, հին օրերու Յոյն փիլիսոփայաներուն նման, կենդանի խօսքն էր, որուն անվիճելի վարպետը, կախարհն էր ինք: Դասախօսութիւններու ընթացքին, երբեք մօթերու օգնութեան չէր դիմեր: Իր ամէն մէկ խօսքը, անմիջական ապրումի մը հզօր ներշնչուէն թելադրուած՝ իմացական երկունք էր և հարազատ ստեղծում: Իր ամէն մէկ խօսքը, մեր մտքին առջեւ յառնող հարտարապետական անթերի կառոյց էր իր համեմատութիւններով և յարդարանքով ու տանարի մը վեհութիւնը կը զգենուր երբ գեղեցիկին, ճշմարտիւնին երկրպագու այս քրմապետը՝ մեզի կը խօսէր Արուեստէն: Այն պահուն երբ կը դողային իր շրթունքները, շունչը կը հեւար և դէմքը կը շառագունէր ու իր պերճախօս ձեռքերը իմաստնօրէն կը պարէին և ինք կը վերանար՝ կը զգայինք յուսապակտիլը իր լայն ճակատին, և միեւնոյն ատեն, կը զգայինք փիլիսոփայ միտքն ու հոգին բանտող պատերուն, և լայննալը՝ մեր մտաւեսութեան հորիզոններուն: Մեր միտքը, անոր խորհողութեան առջեւէն հլուութեամբ կ'ընթանար և առաջադրուած եզրակացութեան կը յանգէր: Իր խօսքը կը ներգրաւէր,

կ'առիճներ մեզ: Խօսքը ոգի կը դառնար և իմացական ոյժի կը վերածուէր: Այս մոգական կարողութեան մէջ կը կայանար ներշնչող ուսուցանողի իր բացառիկ արժանիքը:

Հոյակապ դասախօսութիւններուն առընթեր՝ իր վարած ատենախօսութեան, արտասանութեան և թատերադրութեան աշխատարանները՝ անելի մտերմական մթնոլորտի մը մէջ՝ գործօն մասնակցութեան առիթներ ստեղծեցին և մեզմէ անոնք, որ լրջօրէն կը հետաքրքրուէին և ձիրք ունէին խօսելու, արտասանելու և թատերադրելու մեծապէս օգտուեցան: Այս պարագային ալ, Շ. Պերպէրեան, մեթոտիկ կերպով բացատրեց ատենախօսական արուեստին նկարագիրը, ատենախօսութեան պատրաստութեան ձեւը, նիւթին ընդլայնումը և խօսքին գործադրումը: Վարժութեան համար վիճարանութեան նիւթեր դարձան.՝ Սփիւռքի հայ գրականութիւնը ապագայ ունի՞ր թէ ոչ.՝ Գրականութիւնը և Արուեստները կը շահի՞նք թէ կը կորսնցնեն տնտեսական ասպարէզներ դառնալով: Առաջարկողներն և առարկողներն ետք, ներկաներուն ալ առիթը տրուեցաւ իրենց մասնակցութիւնը բերելու: Հաւաքոյթները աւարտեցան վարիչին շինիչ դիտարկումներով:

Արտասանութեան աշխատարանի սկիզբը, Շ. Պերպէրեան անդրադարձաւ արտասանութեան ներքին վերիրագործումին (պատրաստութեան) և ապա արտաքին վերիրագործումին. (ըուն իսկ արտասանութեան) և բերթուածի մը իմացական, զօրութեանկան և զգայնական տարրերուն արտայայտումին: Վարիչը վերլուծեց Պետրոս Դուրեանի «Տրտուցքը» և Դանիէլ Վարուժանի «Առկայծ ձրագը» և յաջորդաբար փորձեցինք արտասանել այս երկու կտորները: Շ. Պերպէրեան, մեր ձեւով արտասանեց ու դիտել տուաւ, որ անգլիական վարժարան յանախողները,

սկսած էինք կորսնցնել մեր հնչումին և առողջամտության հայկական հարագատու-թիւնը:

Աւելի յաջող էր և հետաքրքրական Կոստան Ջարեանի՝ «Աւացուած մեռած բանաստեղծի համար» քերթուածին խմբական արտասանութիւնը արական և իգական ձայներով: Արտասանութեան փորձերու միւս կազմեցին, Ե. Տէմիրճիպաշեանի՝ Պոսփորը, Վ. Թէֆեանի՝ Հայաստանին, Երեմ Կոչերը, և Տ. Զրաֆեանի՝ Հովին Հետ քերթուածները:

Թատերական աշխատանքներն ալ սկսան միեւնոյն սիսթեմաթիֆ ձեւով: Շ. Պերպերեան դասախօսեց թատերական Արուեստը, բեմյարդարանքը, դերակատարութիւնը, բեմավարութիւնը և թատերական համադրութիւնը միւսերուն մասին և ապա ձեռնարկեցինք Յ. Օշականի՝ «Սասունցի Դաւիթ» ֆնարախաղին բեմադրութեան: Նախապատրաստական աշխատանքները տարուեցան և փորձերը սկսան Շ. Պերպերեանի ղեկավարութեան տակ: Դժբախտաբար, այս ծրագիրը կարելի չեղաւ իրականացնել. սակայն, Երուսաղէմի Հայ Մշակութային Միութեան թատերախումբը յաջողեցաւ Y.M.C.A.ի թատերասրահին մէջ բեմադրել Յ. Օշականի «Մինչև Ուրը», Կոստան Ջարեանի «Կեանքին Տաւը», յոյս տեսած հայրենիք Ամսագրի մէջ, և, թատերախումբին համար յատկապէս գրած Յ. Օշականի «Ափիլէսի Կրունկ»ը ողբերգութիւնը, թատերադրու-թեամբ և խաղարկութեամբ՝ այս տողերը գրողին:

Ուշագրաւ յաջողութիւններ էին ժա-ռանգաւորացէն և Ընծայարանէն ներս Շ. Պերպերեանի ինֆնատիպ բեմադրութիւն-ները՝ աշակերտներու խանդավառ մասնակցութեամբ:

Աշխատարաններու մտերմութեան մէջ, Շ. Պերպերեանը աւելի մօտէն հանցնալու առիթներ ներկայացան և հետզհետէ աւելի

սիրեցի ու յարգեցի բարի, կենցաղագէտ, նրբորէն զուարթախոտ, միշտ փայտաժպիտ ուսուցիչս, որուն քերմէն ոչ մէկ ամազնիւ խօսք լսած եմ, և ոչ մէկ ամազնիւ արարք տեսած:

Կը յիշեմ օր մը գեղարուեստական վերլուծումի վարժութեան համար Y.M.C.A.ի նրբանցներէն կախ՝ նկար մը փոխ առնմք և դասարան քերմնք: Մաթ գոյներով իւղաներկ կենդանակար մըն էր, գործը ամերիկացի նկարիչի մը, որ կը ներկայացնէր ամերիկեան ժայռոտ տեսարանի մը մէջտեղ չորս վայրի ձիեր՝ տարբեր գոյներով: Ճերմակ յովատակ մը (Stallion), քաշը հովին տուած իր առջեւի սրունքներով աշխտ ձիու մը կողմնակի կռքնած՝ ամբողջ հասակով ցցուած էր և կը տիրապետէր տեսարանին: Շ. Պերպերեան, ներկաներուն տպաւորութիւն-ները ուզեց փաղել նկարին մասին. նկարչուհի Հայկուհի Ղազերեանը իր վերապահութիւնը յայտնեց նկարին կազմութեան (composition) և ոճին մասին. քանի մը հոգի վեհերտուութեամբ նպաստաւոր և աննպաստ կարծիքներ յայտնեցին: Մթնոլորտը քիչ մը զուարթացնելու նպատակով յայտնեցի թէ իմ նստած անկիւնէն՝ նկարը կ'արտայայտէր վայրի ձիերու ընդվզումը մարդուն կողմէ ստրկացման, և մարտահրաւէր մըն էր ի ինդիր անկաշկանդ ազատութեան: Շ. Պերպերեան, համբերութեամբ լսելէ ետք խանդավառ պաշտպանողական, ժպտեցաւ և նուրբ հեղանակով ըսաւ. «Առիկա գրականութիւն է, հիմա վերադառնանք նկարչութեան» և մի առ մի ներկայացուց նկարին բաղկացուցիչ գործօնները - գաղափարը, միւսը, միւսերէնը, հարտարութիւնը, յորինուածքը և ոճը, ու մատնանշեց ատոր թերութիւնները: Ձիերու ազատութեան ի նպաստ ճիգս՝ ի դերեւելու:

Նկարներու գեղագիտական

գնահատումի առնչութեամբ, կը յիշեմ, Շ. Ռ. Պերպլերեանին անունին կապուած յատկանշական մանրադէպ մը: 1940ական թուականներուն սկիզբը, Հայոց Պատրիարքարանը Ս. Յարութեան Տաճարին մէջ Գրիգոր Լուսաւորչի եկեղեցին նկարագարողու նպատակով եգիպտահայ գեղանկարիչ Օճնիկ Աւետիսեանը Երուսաղէմ հրաւիրած էր:

Իր աշխատանքին մէջ աժիսներու տխնայան աշխատանքէն ետք, տաղանդաւոր արուեստագէտը, իր ստեղծագործած Ս. Գրական նկարները ցուցադրեց քննիչ յանձնախումբին որ կազմուած էր հոգեւոր հայրերէ եւ Շ. Պերպլերեանէն որպէս արուեստաբան:

Նկարներէն մին կը ներկայացնէր Յիսուսի Մկրտութիւնը Յովհաննու Մկրտիչին ձեռամբ Յորդանան Գետին մէջ: Արտասովոր նկար մը, իրապաշտ թէքնիքով եւ գոյներու ժուժկալ գործածութեամբ: Շ. Պերպլերեան, կը գնահատէ նկարին յորինուածքը, հարազատութիւնը եւ հայկական ոճին ինքնատուրփիւնը, բայց Յանձնախումբին անդամները անակնկալի կը մատնուին եւ Ս. Յակոբայ Տաճարին ծերունագարդ ժամօրհնողը, որ իր առհաւական հաւատփին ասեղի ծակէն միայն կը նայէր կեանքին եւ Արուեստին, իր յուսախարութիւնը կ'արտայայտէ քացկանչելով. «Բայց ասիկա քնա՛ Յիսուսին չի նմանիր»:

Շ. Պերպլերեան, միշտ բարեկիրք եւ ինքնգոհուսպ կը հարցնէ. «Կը ներէ՛ք, հայր սուրբ, դուք Յիսուսը տեսա՞՞ք է՞ք»:

Դժբախտաբար, Օճնիկ Աւետիսեանի ստեղծումները, Յանձնախումբին կողմէ մերժուեցան եւ նկարագարողու գործը յանձնուեցաւ, «Յիսուս տեսած» ճարտարապետ-նկարիչ եւ իտալական դպրոցի հետեւորդ՝ Մարտիրոս Ալթունեանին:

Տարիներ ետք, Առաքելական

Աթոռոյ ներկայ Գահակալին հրամանով. Աւետիսեանի արուեստի գործերը փրկուեցան վանքի խոնար մառանի մը մէջ իրե՛նց անփառուն վրէժմէն:

Ուրիշ առիթով մը, նոյն արժեպիներով քննութեան տակ առաւ, Նոր Արուեստի՛ Սինեծապաւենի՛ Waterloo Bridge անունով ուշագրաւ արտադրութիւնը – ամերիկացի գինուորի մը եւ անգլիացի պարուհիի մը սիրային եղերական պատմութիւնը պատերազմի ընթացքին – եւ ապացուցեց արուեստի գործ մը դատելու կերպին ընդհանրական նկարագիրը:

Շ. Պերպլերեան Գ՛ԱԳԷՏԸ, եզակի դէմք մըն է արդի հայ գրականութեան մէջ. Յակոբ Օշականի հաստատումով: Գեղարուեստական հանդէսներու մէջ ցրուած իր հմտայից յօղուածներով ան յարողեցաւ կերտել լեզու մը եւ ոճ մը՝ սեղմօրէն եւ նշգրտօրէն կարենալ արտայայտելու համար իմացական բարդ յղացքները եւ նրբութիւնները արեւմտեան մտածողութեան եւ զգացողութեան: Իրմէ՛ մեր լեզուն ժառանգած է իմաստասիրութեան, ընկերային գիտութեանց եւ գեղագիտութեան կայունածներէն ներս մասնագիտական բառապաշար մը եւ ըսելակերպ մը: Հաշակ մը տալու համար իր հարտարապետած լեզուին՝ կը մէջբերեմ Արուեստի վեց Աւագ սեւերու մասին իր սահմանումները: (Միջնաբերդ Բ. տարի):

– Եօքը սահման, ըսելու՛ Արուեստը իր վեց Աւագ տեսակներով. ի՞նչ է Հարտարապետութիւն մը.– Շինանկութեան նուաճուած անջրպետ մը, որ կը գոյաւորէ ընկերային մարմնի մը Ձեւը ուր ոգի մը – այդ կեանքին իսկ – կը յայտնուի: Ի՞նչ է Գանդակագործութիւն մը.– քարով, փայտով կամ մետաղով նուաճուած ծաւալ մը, որով կը գոյաւորուի կենսային կերպարանքի մը Ձեւը ուր Ոգի մը զանգուած կ'առնէ: Ի՞նչ է Նկարչութիւն մը.– գոյնով ու գիծերով նուաճուած

մակարդակ մը. որով տեսողութեան կ'ընծայուի Տեսիլքի Ձեւ մը ուր Ոգի մը կը սփռուի: Ի՞նչ է Պարագրութիւն մը.— նոյն ատեն անջրպետ մը եւ տեսողութիւն մը նուաճող մարդկային մարմնի շարժումներու Ձեւ մը ուր Ոգի մը կ'ապրի: Ի՞նչ է Բանահիւսութիւն մը.— բառերով նուաճուած ու որակաւորուած գիտակցութեան անջրպետի մը եւ տեսողութեան մը Ձեւը ուր Ոգի մը կը շրջի:

Ի՞նչ է Երաժշտութիւն մը.— Ջուտ ձայներով գոյաւորուող լինելութեան Ձեւ մը ուր Ոգի մը կը յաւերժանայ:

Ի՞նչ է Արուեստ մը.— Գործ՝ որով կը գոյաւորուի զգալի Ձեւ մը ուր Ոգի մը կը շնչէ կամ Ոգի մը որ Ջգալի Ձեւի մը մէջ իրագործուած է—:

Նոյնքան ինքնատիպ է ԳԵՂԱԳԼՏ Շահան Պէրպէրեանը: Արուեստի եւ Գեղեցիկի էութեան մասին իր պատրաստած թէզը եւ Աւագ Արուեստներու տարածակաւէն՝ տեսողայինին իր իւրայատուկ դասաւորումը եւ մեկնաբանութիւնը ուշագրաւ աշխատանք մըն է արեւմտեան գեղագիտութեան չափանիշերով: Մեզի համար քացառիկ արժէք մը կը ներկայացնէ Հայ Արուեստի գեղագիտական էութիւնը ըմբռնելու եւ հայկական ոգին յատկանիշները բնորոշելու իր քեզու աշխատանքը:

Շ. Պէրպէրեանն էր որ հոգիիս առջեւ քացաւ Արուեստի կախարդական աշխարհը եւ անոր կը պարտիմ նկարչութեան եւ ֆանդակագործութեան, երաժշտութեան եւ թատերապարի արուեստներուն հանդէպ զգացած սէրս եւ զարգացումը հաշակիս:

ԻՄԱՍՏԱՍԷՂԻ Շահան Պէրպէրեանը իորաթափանց մեկնաբանն էր արեւմտեան իմաստասիրութեան՝ Յոյն փիլիսոփայութեանն սկսեալ: Դժբախտաբար, ես գրկուեցայ այդ դասընթացքին հետեւելու քախտաւորութենէն: Համալսարաններու մէջ

իմաստասիրութեան ճիւղին հետեւած իր նախկին ուսանողները, խոր հիացումով, բնագաւնցական գիտութիւններու իր համադրական դասաւորումը արժէքաւոր աշխատանք կը նկատեն, ինչպէս նաեւ՝ իր կատարած իմաստասիրական շահեկան վերլուծումները:

Եւ վերջապէս, ԵՐԳԱՀԱՆ եւ ԵՐԱԺՇՏԱԳԼՏ Շահան Պէրպէրեանը, որ ասպարէզով երաժիշտ չէր, այլ, սիրող մը որ կ'երգէր եւ կը ստեղծէր, նախ ինք իր հաճոյքին համար իր խուցիկ մտերմութեանը մէջ: Իր երգերը արտասովոր յուզականութեամբ եւ քաղցրութեամբ կ'օժուէին, երբ կ'ելլէին իր իսկ հագագէն եւ ստեղծաշարին վրայ մատնեւորուած հայրմէն: Իր ներշնչումի աղբիւրներն են արեւմտահայ եւ արեւելահայ բանաստեղծներու՝ Վ. Թէֆէեանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարեւցի, Ռ. Սեւակի, Մ. Զարիֆեանի, Յ. Օշականի, Նղիվարդի, Յ. Թումանեանի, Ա. Իսահակեանի եւ Վ. Տէրեանի հոգեգրաւ բխումները, եւ ժողովրդային ու կրօնական երգեր. շուրջ հարիւր յօրինումներ՝ մեծ մասը միաձայն եւ տասնեակ մը բազմաձայն: Երգի մը մեղեդիին երաժշտական գրաւութենէն աւելի, քերթուածային իմաստին վրայ ան կը դնէ շեշտը եւ այդ իսկ պատճառով, իր յօրինումները աւելի արտասանական (recitative) են եւ նուազ մեղեդիական (melodic): Երգ մը, կտորի մը բանաստեղծական երեսները ընդգրկող ամբողջական իրագործում մըն է որ կը խորշի եղանակին տունէ տուն քաշկռտուէն: Այդ յօրինումները շեշտուածօրէն անհատական դրոշմ մը կրելով հանդերձ, խորապէս հայկական են իրենց ոգին պարզութեամբ, խորութեամբ, ժուժկալութեամբ եւ վեհութեամբ, ու անտեղի եւ անարդար կը համարեմ անոնց հասցէին ուղղուած պուրժուայական եւ մեղկ սալոնական վերագրումը:

Երաժշտութեան մարզին մէջ Մ. Պերպերեան երկու շատ կարեւոր յանձնարարութիւններ իրագործեց Երուսաղէմի մէջ: Հիմնեց Հայ Երաժշտական Միութիւնը եւ կազմեց բժախնդրորէն ընտրուած եւ մարգուած վաթսուռ հոգիէ բաղկացեալ երկսեռ երգչախումբ մը եւ ծանօթացուց Կոմիտասեան երաժշտութիւնը հայ եւ օտար երաժշտասէր շրջանակներուն: Իր տարեկան համերգները, բարձրորակ գեղարուեստական հանդէսներ էին, որոնց ընթացքին քառաձայն երգեցողութեամբ անմահական «Գարուն աճ», «Գուրբան երգը», «Անձրեւն եկաւ շաղպէն», «Սոնա Եարը», «Լուսնակն ամուշը», «Առաւօտուն Բարի Լոյսը» իրարու ետեւէ կը գլգլային, կը կարկաչէին իրենց սրտառուչ գեղեցկութեամբ ու շքեղութեամբ: Կը յիշեմ, որ այս համերգներէն վերջնայն յայտագրի մէջ տեղ տուած էր թատերապարի մը, եթէ չեմ սխալիր՝ ժամերու իմաստին նուիրուած: Գողտրիկ այդ խորհրդապատկերը իր պարային շարժումներով, երաժշտութեամբ եւ լուսներանգաւորումով՝ առաջին առիթը ընծայեց սաղմմահայերուս թատերապարի արուեստին ծանօթանալու:

Մ. Պերպերեանի մատուցած երկրորդ ծառայութիւնը, մեր սրբազան երաժշտութեան գտումի եւ բիւրեղացումի աշխատանքն էր, գործակցութեամբ Պսակ Վրդ. Թումայեանին (եոփէն Արփեպիսկոպոս), որ այդ շրջանին Ս. Յակոբայ տաճարին դպրապետն էր: Յաջողեցան մեր եկեղեցական երաժշտութիւնը ձեռքազատել թրքական շարժիներու եւ արաբական 'եպիլներու՝ յատուկ կիսաձայներուն եւ քառորդ ձայներու մեղկացուցիչ ազդեցութենէն եւ վերադարձնել անոր առոյգ առգանութիւնը եւ ճշգրտութիւնը:

Երաժշտագետ Մ. Պերպերեանի կարեւոր ներդրումները կը նկատուին ընդհանուր երաժշտութեան եւ հայ

երաժշտութեան մասին գրած յօդուածները եւ յատկապէս «Կոմիտաս Վարդապետի Անձը եւ Գործը» մենագրութիւնը, որ հանգամանօրէն կը ներկայացնէ Մեծ Վարպետին կեանքը, եւ երաժիշտը, տեսարանը, յօրինողը, իմրավարը, երգիչը եւ անձը, ու կ'արտայայտէ Կոմիտասի հանդէպ Մ. Պերպերեանի զգացած համարումը, հիացումը եւ խանդաղատանքը: Հայ Պետիրատի կողմէ Կոմիտասի մասին հրատարակուած այս ժողովածուին մէջ մէկտեղուած գանազան երաժշտագետներու յօդուածներուն մէջ բարձր գագաթ մըն էր այս մենագրութիւնը՝ իր տարողութեամբ եւ խորութեամբ:

Իր մահէն շուրջ տասնեակ տարիներ ետք, սրտի անհուն նմրումով կը մտածեմ տաղանգաւոր այս մեծութեան տրուած նակատագրին եւ մեզի թողած վտիտ ժառանգին մասին: Ինչո՞ւ Մ. Պերպերեան անծանօթ մնացած է իր ժողովուրդի գանգուածին: Ինչո՞ւ իրժ. Նիհար գիրք մը ունինք միայն, 'Երկու ժամանակներ' անունով, որ ժամացուցային եւ ներքին վերապրումի ժամանակի տեսողութեան մասին իմաստասիրական խորհրդածութիւն մըն է Ամանորի սեմին: Թէեւ գրական գեղարուեստական արժեքաւոր վերլուծական յօդուածներ եւ երկխօսութիւններ երեւցած են իր ստորագրութեամբ Սիոնի եւ այլ յուրջ հանդէսներու մէջ, անուրանալի է որ իր տուածը անհուսաար է իր տաղանդին: Հայ ուսուցչի իր անստոյգ եւ տարապայման վիճակը եւ ամենօրեայ մտահոգութիւնները, կենդանի իսթիւն հանդէպ իր նախասիրութիւնը եւ տպուած գիրին հանդէպ իր ծայրայեղ քծախնդրութիւնը, ինքնաբերական խտութիւնը եւ համեստութիւնը, ստեղծագործական այլ գրադուներ՝ երգահանութիւն, թատերապար, թատերագրութիւն, արգելիչ պատճառները եղան իր գրական աշխատանքին: Եւ մտածել, որ մի միայն

Երուսաղէմի Հայ Մշակութային Միութիւնը զգաց անհրաժեշտութիւնը հրատարակելու իր գեղագիտական դասախօսութիւններուն՝ եւ աշխատարաններուն իր կողմէ համա- ոտագրուած թանկարժէք մօթերը: Բարեբախտաբար, Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեանը, հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի իր առաջնորդութեան շրջանին, 1983ին, մեծ խնամքով եւ ճշակով հրատարակեց իր սիրեցեալ ուսուցչին յիսուն երգերը երկու գեղեցիկ հատորներու մէջ: Անթիլիասի աշակերտներէն Արտաշէս Ռաչատուրեան 1969ին, Պէյրութի մէջ հրատարակեց Շ. Պէրպէրեանի կենսագրութիւնը եւ մատենագրութիւնը ամփոփող գրքոյկը եւ Սիմոն Հովիւեան հրատարակեց Շահան Պէրպէրեանի իմաստասիրութեան եւ

հոգեբանութեան դասընթացներուն իր նօթերուն ընդօրինակութիւնները:

Շ. Ռ. Պէրպէրեանի մահուան 42րդ տարեկիցին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Երուսաղէմի Պատրիարքութեան լուսամիտ եւ շնորհագարդ գահակալները միասնաբար եւ կամ առանձին նուիրական եւ երախտալի պարտականութիւն մը կատարած պիտի ըլլան երբ յանձն առնեն հովանաւորել ճշակաւոր մատենաշարով մը՝ հաւաքումը եւ հրատարակումը թերթերու մէջ կորսուած գրական վաստակին այս մեծ հայուն իր ժամանակին ամէնէն ներդաշնակօրէն քաղմակողմանի իսկական հայ մտաւորականին: Սէր եւ յարգամբ Հայ Մշակոյթի եւ Հայ Դպրութեան իր անմնացորդ նուիրումին եւ վաստակին:

ԿԱՊՊԻՍ ԵՍԱՅԵԱՆ

ԵՆՈՐՀԱՌՈՐԱԼԵ

Քրիստոսի Ս. Մննդեան Տօնին առիթով, շնորհաւորանքի եւ բարի մաղթանաց գիրք եւ հեռագրեր առաւուրեցան Հոգեւոր եւ Կառավարական պետերուն եւ Առաջնորդներուն, որոնց շնորհաւորագիրքը ստացած է Պատրիարք Սրբազան Հայրը. —

— Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսին:

— Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին:

— Հռովմէական Կաթոլիկ Եկեղեցւոյ Քահանայապետին՝ Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ. Պապին:

— Մոսկուայի եւ Ռուսիոյ Օրթոտոքս Եկեղեցւոյ Ամեն. Տ. Ալէքսէյ Բ. Սրբազան Պատրիարքին:

— Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Մուրաֆեան Սրբազան Պատրիարքին:

— Յորդանանի Վեմ. Ապտուլլահ Թագաւորին (Մարտ 18):

— Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Նախագահ Տիար Միխայէլ Եսայեանին:

— Թեմակալ Առաջնորդներուն, Պետական եւ Ազգային Հաստատութեանց ղեկավարներուն:

— Ցաւակցական մամակ Յորդանանի Վեմ. Հիւսէյն Թագաւորի մահուան առիթով. (Փետր. 9):

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԺ
ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՒ Ս. ԷՋՄԻԱՏԵՆ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱ ՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ
Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՍՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐԺ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱ ՂԷՄԻ

ԵՐՈՒՍԱ ՂԷՄ

Սիրելի եղբայր ի Քրիստոս,

Ահա նոր Տարին կը բացուի 1999 թուականով: Սա վերջին տարին է քրիստոնէական պատմութեան 2000-ամեակին: Փառք և գոհութիւն կ'ընծայենք Աստուծոյ, որ 20-րդ դարը՝ որ տառապանքով և աքսորի ու ցեղասպանութեան մահացուցիչ սև դրուագներով բացուեցաւ մեր ժողովուրդի պատմութեան մէջ, կը փակուի ազատ ու անկախ Հայրենի պետութեամբ և մեր ազգի տնտեսական, կրթական, գիտական, մտաւորական, մշակութային զարգացման յուսադրիչ տուեալներով ամենուրեք: «Փառք քեզ Աստուած, յաղագս ամենայնի փառք քեզ»:

Ահա այս կերպարանափոխութեան մթնոլորտին մէջ այս տարի կ'ողջունենք մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի ծննդեան և աստուածայայտնութեան 1999-րդ տարեդարձը: Յաջորդ տարի ողջ քրիստոնեայ աշխարհը մեծ իրադարձութիւններով պիտի նշէ 2000-րդ տարեդարձը և մենք Հայերս լիովին մասնակցելով 2000-ամեակի տօնակատարութեանց՝ կը պատրաստուինք երրորդ հազարամեակը բանալ 2001-ին տօնախմբելով մեր Եկեղեցւոյ պաշտօնական հիմնադրութեան 1700-ամեակը:

Այս բացառիկ դէպքերը կը մղեն մեզ բոլորս հոգևոր և ազգային բարենորոգութեան կամքով տոգորուիլ և առաւել զարգացման տեսիլքով ապրիլ մեր կեանքը՝ մեր սուրբ Եկեղեցւոյ Հոգեշէն սննդատու դերը լաւագոյնս կատարելով: Թող խաղաղութեան շունչը և միութեան ոգին տիրապետեն ամենուրեք:

Հոգեկան այս տրամադրութեամբ և առաջադրութեամբ՝ կ'ողջունենք Ձեզ և Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը և հաւատացեալ ժողովուրդը: Մեր Եկեղեցւոյ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ կ'աղօթենք առ մարդացեալ Փրկիչն մեր որ խաղաղութեան և ի մարդիկ հաճութեան Իր բարիքները առատօրէն հեղու Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան և զինուորեալ Միաբանութեան և անոր հոգևոր ինամքին յանձնուած ժողովուրդին կեանքին մէջ, որպէսզի առաւել ևս ծաղկի Հայոց Եկեղեցին ի սպաս հայ ժողովուրդին և ողջ մարդկութեան ու մարդացեալ Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի:

«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»

Վերածնինք և մենք Քրիստոսի սիրոյն և շնորհքին զօրութեամբը:

Մնամք եղբայրական սիրով

Աղօթակից



ԳԱՐԵԳԻՆ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆՆ ՄԵԾԻՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ՄԱԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Թիւ 406/98

Անթիլիաս . Ս. Մհուր, 1998

Ամենապատիւ
Տ. Թորգոմ Արքեպսկ. Մանուկեան
Պատրիարք Հայոց Երուսաղէմի
Երուսաղէմ.

Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

Փառք եւ գոհութիւն կու տանք Ամենակալ Աստուծոյ, որ անգամ մը եւս արժանի ըրաւ մեզ բոլորս միասնաբար դիմաւորելու գալիք Նոր Տարին եւ տօնելու մեր Փրկչին Յիսուս Քրիստոսի սուրբ Մնունդը:

365 օրեր միայն կը բաժնեն մեզ այն մեծագոյն տօնախմբութենէն, որով պիտի նշենք 2000-ամեակը Աստուծոյ մարդեղութեամբ երկրի վրայ կատարուած սրբազան յեղաշրջումին: Յեղաշրջում մը, որ լուսաւորեց մարդուն կեանքը եւ յոյսով գորացուց մարդկութիւնն ամբողջ: Մեր մաղթանքն է, որ մեր առջեւ քացուող 1999 տարին բոլորիս համար ըլլայ խոկումի եւ հաշուետուութեան շրջան մը, որպէսզի նոյն տարուան աւարտին, երբ դիմաւորենք երրորդ հազարամեակը, պատրաստ ըլլանք ըսելու մեր Տիրոջ՝ "Մտաայք անպիտանք եմք, գոր պարտէմքն առնել արարաք" (ՂովկնՍ ԺԷ. 10):

Նոր Տարուան սեմին եւ Աստուծոյ Որդւոյն մարդեղութեան նախօրեակին ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեզ, արեւտելով՝

*"Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզի մեզի մեծ արեւտիս":*

Կ'աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Ձեզի եւ Ս. Յակոբեանց Միաբանութեան բոլոր անդամներուն պարգեւէ քաջաողջութիւն եւ եկեղեցաշէն ու ազգաշէն իրագործումներով հարուստ տարի մը:

Եղբայրական սիրոյ ջերմ ողջունիւ,

Աղօթակից՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵՇԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ



SECRETARIAT OF STATE

No. 446.000/G.N.

From the Vatican, 21 January 1999

Your Beatitude,

His Holiness Pope John Paul II has received the good wishes which you sent for Christmas and the New Year, and he has asked me to thank you on his behalf.

The eternal life that was with the Father has been revealed to us (cf. 1 Jn 1:2). This is the source of the joy and hope we share. As the new Christian millennium draws closer let us pray and work untiringly so that a world of greater justice and solidarity may no longer be only an aspiration but become reality (cf. Pope John Paul II, *Message for World Day of Peace*, 1 January 1999).

I take this opportunity to add my own sincere good wishes to Your Beatitude for the coming year.

Yours sincerely in Christ,

Secretary of State

His Beatitude Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem
Armenian Patriarchate
St James Monastery
P. O. Box 14235
91141 Jerusalem



Патриарх
Московский
и всея Руси

119034 Москва, Чистый пер 5

Его Блаженству,
Блаженнейшему ТОРКОМУ II,
Армянскому Патриарху Иерусалима

Ваше Блаженство !

Прославляя великую благочестия тайну воплощения Сына Божия (1 Тим. 3, 16), Своим пришествием в мир просветившего сидящих во тьме и сени смертной (Ис. 9, 2; Мф. 4, 16) и соделавшего людей наследниками Божиими (Гал. 4,7), сердечно поздравляю Вас с радостным и спасительным праздником Рождества Христова.

Ныне сердца всех христиан обращены к Вифлеемским яслям Богомладенца, Который, будучи образом Божиим, по величайшему Своему смирению и неизреченной любви к роду человеческому принял образ раба, сделавшись подобным человеку (Флп. 2, 6-7).

Приближаясь к тому знаменательному времени, когда весь христианский мир будет встречать 2000-ю годовщину Рождества Христова и когда христиане вступят в новое тысячелетие своей истории, мы с особым духовным трепетом обращаем свои взоры к местам земной жизни Спасителя.

Родившийся Избавитель мира да соделает грядущий 1999 год годом мирным и благословенным и да ниспошлет Вам Свою небесную помощь в высоком церковном служении.

С любовью о Христе Родившемся

ПАТРИАРХ МОСКОВСКИЙ И ВСЕЯ РУСИ

Рождество Христово
1998/1999 г.
Москва



ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ

*«Պոլիսկ մուրդեան օրհնակը
յի վանն մեր մուրմուսցաւ»*

ԱՌ-

**Ն.Ա.Յ. ԹՈՐԳՈՐ Բ ՊԱՏՐԻԱՐՔ
ԱՌՎԱԲԵԼԱԿՈՒ Ս. ԱՐՈՈՒՅ
ԵՐՈՍԱՂՍՄՅՑ**

Ամբաստանի Արքայազն Էսայի,

Տեսնո՞ւմ սերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնին առթիւ, կը մտաբերենք ճիշդ 1600 տարիներ առաջ Կ. Պոլսոյ Պատրիարք ընտրուած Ս. Յովնան Ռակեբրանի բնծայից աղօթքը. «Տէր Աստուած մեր... գերկնատր Հացդ զՏէրն մեր Յիսուս Քրիստոս, գկերակուրդ ամենայն աշխարհի, առաքեցեր Փրկիչ եւ Կեցուցիչ եւ Բարեբար, օրհնել եւ սրբել զձեզ...»: Իսկ նահատակուել անմիջապէս առաջ, Ռակեբրան Հայրապետի վերջին խօսքը կըլաւ «Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ, յաղագս ամենայնի Տէր, փառք Քեզ» փառատրութիւնը:

Արդայն, ինչպէս որ ի Բերդեհեմ մամնացեալ Նրկնատր Հացը աշխարհի փրկութեան համար օյս մը պիտի բեկամուէր, այնպէս եւ Փրկիչ-Կեցուցիչ-Բարեբար Քրիստոսի ժառանգակիցներն ի պահանջել հարկին իրենց կեանքի գինով պիտի շարունակէին քարոզել Արքայութեան Անտարանը: Այս հաւատքով է, որ, փառք Բարձրեկայն, մեր մտղովորդը այլ հին ազգերու կարգին հասաւ Նրդայայ Հազարամեակի սեմին:

Ձերմագիծս կը շնորհատրեմ Ձերայ Ամենապատուութեան եւ Սրբոց Յակովբեանց Միաբանութեան բոլոր առաքելագործ հայրերուն եւ եղբայրներուն Ամանորը, Ս. Ծննդեան և Աստուածայայտնութեան տօները, հայցելով ի Տեսնո՞ւմ, Երջանկութիւն, արեւշատութիւն, առողջութիւն և բոլոր եկեղեցանուէր եւ ազօգոտ առաքելութեանց յաջողութիւն:

Աղօթակից ի Տէր.

**+ՄԵՍՐՈՊ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ**

Ա. Ծնունդ 98/99

Armenian Patriarchate



ՊԱՏՐԻԱՐԿԱՏՈՍ ՀԱՅՈՑ

بطريركية الأرمن

القدس في ١٨ آذار ١٩٩٩

الى مولانا صاحب الجلالة الملك عبد الله بن الحسين المعظم
ملك المملكة الاردنية الهاشمية - عمان

بالإصالة عن نفسي وبالنيابة عن أخوية مار يعقوب والطائفة الأرمنية في الديار المقدسة والاردن وكافة
انحاء المعمورة يسعدني أن أتقدم الى مقامكم السامي وإلى العائلة الهاشمية المالكة وإلى الحكومة الاردنية
وإلى الشعب الأردني الكريم بخالص التهاني والتبريكات بمناسبة حلول عيد الاضحى المبارك أعاده الله عليكم
وعلى الأمة العربية والإسلامية بالصحة والسعادة.

Արեւիկա
Սափա Տորկոմ Կոմուջ
Մանուկյան
Հայաստանի Առաքելական Եկեղեցու
Սրբապետական Կենտրոն
Երուսաղեմ



HIS BEATITUDE PATRIARCH TORKOM MANOOGIAN
ARMENIAN PATRIARCHATE IN JERUSALEM
POST BOX 14235
OLD CITY
JERUSALEM ISRAEL

I WISH YOU ALL THE BEST OF HEALTH, COURAGE AND STRENGTH OF SPIRIT IN
THE ACCOMPLISHMENT OF YOUR ACTIVITIES DEVOTED TO OUR HOLY CHURCH ON
THE OCCASION OF THE NEW YEAR AND THE HOLY NATIVITY. YOU ARE ALWAYS
IN OUR THOUGHTS AND OUR PRAYERS.
WITH RESPECTFUL REGARDS AND ALL GOOD WISHES,
MIKHAEL ESSAYAN

Armenian Patriarchate



ՊԱՏՐԻԱՐԿԱՐԱՆԻ ՀԱՅՈՅ

بطريركية الأرمين

سيادة السفير عمر الرفاعي الكلي الاحترام سفير المملكة الأردنية الهاشمية

لم أتمكن من ارسال التعزية قبل هذا اليوم بسبب تواجدي في الأردن للمشاركة في مراسم تشييع جثمان فقيدكم وفقيدنا صاحب الجلالة المغفور له الملك حسين بن طلال ملك المملكة الأردنية الهاشمية طيب الله ثراه أما بعد،

بقلوب مؤمنة بقضاء الله وقدره ثلقينا والحزن يعتصر قلوبنا نبأ وفاة العاهل الأردني المغفور له الملك حسين بن طلال هذا الرجل العظيم الزعيم والقائد الملهم الذي أحبته الجماهير ليس على الصعيد الأردني فقط وإنما على الصعيد العالمي لما كان يتحلى به من مناقب أسرت قلوب الشعوب في كافة انحاء العالم.

إننا فقدنا من بين ظهرانينا ليس ملكا حكيما فحسب بل فقدنا الملك الانسان الذي دخل قلوب الناس وأضحى رمزا للإنسانية والسلام. لقد وقع علينا نبال رحيله إلى الرفيق الأعلى وقع الصاعقة ونحن إذ نفتقد قائدا ذا فكر نير متماسح نرفع باسمنا وبالنيابة عن أخوية مار يعقوب والطائفة الأرمنية في الديار المقدسة والأردن وكافة انحاء العالم إلى صاحب الجلالة الملك عبد الله بن الحسين وإلى صاحبة الجلالة الملكة نور الحسين وإلى كافة الأسرة الهاشمية المالكة وإلى حكومة المملكة الأردنية الهاشمية وإلى الأسرة الأردنية بأصدق مشاعر المواساة الأخوية والتعازي القلبية الحارة ونضرع إلى الله عز وجل أن يتغمد المغفور له بوسع رحمته ويسكنه فسيح جناته ويلهمكم جميل الصبر والسلوان.

Armenian Patriarchate



ՊԱՏՐԻԱՐԿԱՐԱՆ ՀԱՅՈՅ

بطريكية الأرمين

ورغم ان رحيل جلالته مصاب جمل لنا جميعا فإننا على يقين بأن الأردن الشقيق بقيادة صاحب الجلالة الملك عبد الله بن الحسين سيكون مخلصا للرسالة التي آمن وناضل من أجلها والده العظيم داعين الله أن يحفظه ويرعاه من كل سوء ويمده بعونه في مواصلة مسيرة الخير والعطاء.

لنا مع الصلوات ومع الدعوات والتعازي أمل في أن يظل الأردن صامدا أيبا متماسكا يجتاز الصعاب والمحن مستمدا من صاحب الجلالة المغفور له الحكمة والعزة والتسامح.

وختاما نجدد تعاطفنا مع اشقائنا في الأردن وعزائنا برحيله أن روحه الطاهرة ستبقى دوماً في قلوبنا وعقولنا.

رحم الله الحسين الأب الأخ الملك القائد والانسان.

وإننا لله وإنا إليه راجعون.

الطيريك طوركوم مانوكرياه
رئيس الاساقفة طوركوم مانوكيان
بطيريك الأرمين في البيار المقدسة والأردن



القنص في ٨ شباط ١٩٩٩

ՃԱՂՈՐԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԳԻՏԵԼԻՔ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐՈՒՆ

Մարտի, 5 Մարտ 1947

Բարձրաշնորհ
Տ. Տիրան Եպիսկոպոս Ներսայան
Առաջնորդ Հայոց Միացեալ Նահանգաց
Ամերիկայի

Սրբազան Հայր,

Հանդիմանում եմ անհայտ ստանալու յաջորդաբար Ձեր վերջին զոյգ մամակները: Ներեցէ՛ք որ ուշացայ պատասխանել: Ձեր առաջարկած նոր աշխատանքները խորհիլ տուին քիչ մը: Ձեր դրած 7 պայմաններէն 5ին մասին մասնաւոր առարկութիւն մը չունիմ, իսկ անոնցմէ երկուքին մասին կը փութամ իմ կարծիքը յայտնել քանի մը մանրամասնութիւն խնդրելով:

Ա. Ուզած է՛ք աւելցնել երգեցողի քաժին մը, մէկ տողի վրայ, իմ կողմէ յօրինելի: Այդ յաւելուածական տողին պահանջը անհրաժեշտ չգտայ ես: Ոնէ՛ք երգեցողի կրնայ առաջնորդուիլ խմբի քիչ տողերէն, զանոնք մոյնութեամբ նուագելով երկու ձեռքով: Ինձ կը թուի թէ այդ յաւելուածական տողը՝ որուն պէտք չունին երգիչները, աւելորդ խնդրում մը պիտի մտցնէ երգիչի տողերուն մէջ 18 էջի յաւելուածով մը: Կարելի է անկախ **accompagnement** մը յօրինել 2 տողի վրայ, միայն երգեցողի քաժին յատուկ, քայց ասիկա բոլորովին անջատ աշխատանք մըն է եւ յաւելուածական ժամանակի կարօտ: Աւելցնեմ մասն որ, թեւ իմ կատարելի **arrangement**-ով, երգեցողութիւնները գրուած պիտի ըլլան մեծ մասամբ եռաձայն երկսեռ խումբի համար (երկու իգական եւ մէկ արական) քայց յաճախ պիտի պատահին անցքեր որոնց մէջ արական ձայները ստիպողաբար պիտի քաժնուին երկուքի (թաւ եւ քարձր), երբեմն իրար **double** ընելու համար **a' l'octave** եւ երբեմն իրարմէ անկախ երկու տարբեր քաժիններով: Ամէն պարագայի դաշնաւորումը եռաձայն ըլլայ թէ քառաձայն, իր մէջ պիտի պարունակէ **harmonique** հաստատուն ամբողջութիւն մը որ կարենայ ի հարկին ծառայել նաեւ իբր երգեցողի քաժին: "Ի հարկին" կ'ըսեմ, որովհետեւ ըստ Կոմիտասի, նախընտրելի է որ երգեցողը ընկերանայ միայն, երբ պատարագը կ'երգուի միաձայն, իսկ քազմաձայն երգուելու պարագային թեւ հեղինակը ոնէ՛ն նուագարանի ընկերակցութիւն աւելորդ կը սեպէ, քայց երգողներու դիրութեան համար, ձայները **renforcer** ընելու նպատակով, կարելի է այդ մասին թոյլատու ըլլալ: Չէ՛ք կարծեք որ նախընտրելի է առ այժմ գոհանալ քազմաձայն գրուածով, զայն օգտագործելով մասն որպէս երգեցողի քաժին:

Եթէ իմ տեսակէտին համաձայն է՛ք, ես կ'առաջարկեմ այդ երգեցողի տողին փոխարէն, երգեցողութիւնները գրի առնել 3 տողի վրայ փոխանակ 2ի: Առաջին տողը յատկացնելով միայն իգական քարձր ձայներուն, իսկ երրորդը՝ արական թաւ եւ քարձր ձայներուն: Յատկութեան տեսակէտով նախընտրելի է այս ձեւը, այսինքն իւրաքանչիւր ձայն անջատ **portee**-ներու վրայ (քացառութիւն կը կազմեն միայն երրորդ տողին մէջ այն անցքերը ուր արական ձայները երկուքի կը քաժնուին): Այս կերպով խօսքերը՝ Հայերէն թէ Անգլիերէն, իւրաքանչիւր տողին տակը կ'իյնան, ինչ որ ընթերցման մէջ դիրութիւն կ'ընծայէ եւ շփոթումի տեղի չտար: Գեղագիտական տեսակէտով այ նախընտրելի է: Այս պարագային

իրաբանչիւր էջի մէջ հարկ կ'ըլլայ տեղաւորել **9 porte'e**, (ամէն մէկ ձայնի համար **3** տող փոխանակ **4**ի): Ձեմ կարծե՛ր որ էջերու թիւը աւելցնելու պատճառ ըլլայ: Նկատեցի որ Ձեր դրկած մտոյշը լայն տեղ տուած է վանկերուն: Ամէն մէկ **porte'e**ի տակ կարելի է սեղմեցնել առնուազն **4-5** վանկ աւելի, առանց զանոնք խնդրելու կամ վնասելու յստակութեան:

Պատարագին մէջ, սկիզբը թէ վերջը, կարգ մը յաւելուածներ կան, փոփոխակներ եւ մեմերգներ: Կ'ենթադրեմ որ ատոնք դուրս մնացած են ձեր կազմած **55** էջերէն: Եթէ կան ոմամք որ կարելոր կը նկատէք հանեցէք իմացնել ինձ, կամ աւելի որոշ ըլլալու համար հանեցէք ըսել թէ ո՞ր էջերն են որ դուրս պիտի ձգուին:

Բ. Ուզած էք որ **porte'e**-ները (կամի գիծերը) նոյնպէս ձեռնով գծուին չինական մշխանով: Կ'ենթադրեմ որ այդպէս գրուած օրինակները պիտի ծառայեն **photogravure**-ով գիշէ պատրաստելու: Կարելի չէ՞ օգտագործել այդ նպատակին համար, արդէն տպուած գծերով մօթայի թուղթերը: Պատերազմէն առաջ այստեղ ալ գոյութիւն ունէին ընտիր մօթայի թուղթեր շատ յստակ ու սեւ գծեր ունեցող **porte'e**-ներով: Այժմ չկան հոս, բայց կը խորհիմք թէ Ամերիկայի մէջ կը գտնուին ատոնցմէ, ուզուած ծաւալով եւ **porte'e**-ներու թիւով: Եթէ այդ տեսակ թուղթերու գործածութիւնը անյարմար չէք տեսներ հանեցէք դրկել տալ ինձ պէտք եղած քանակութիւնով: **24 cm.** երկայնութիւն ունեցող գիծերը քաւական են: Մէկ էջի վրայ **9** կամ **10** տող, իւրաբանչիւրին իրարմէ հեռաւորութիւնը (բուն միջոցը) **20** կամ **22 mm.** (Հայերէն թէ Անգլիերէն խօսքերը սեղմեցնելու չափ): Ինձ այդպէս թուեցաւ որ Ձեր դրկած մտոյշն ալ նախապէս տպագրուած գիծ ունեցող մօթայի թուղթի վրայ գրուած է եւ սակայն լուսանկարին մէջ շատ տժգոյն չեն ելած գիծերը: Իսկ եթէ այդ թուղթերու գործածութիւնը անյարմար կը սեպէք, խնդրեմ հանեցէք դրկել տալ համապատասխան ծաւալով (առնուազն **28*32**) ընտիր թուղթ (**papier registre** եթէ հնար է): Ըստ իս անհրաժեշտ չէ որ էջերու ներքին ծաւալը **24*30**ը անցնի: Այդ ծաւալով իմ գրելիքը ըստ քաւականի յստակ պիտի ըլլայ կը յուսամ եւ ընդունակ՝ լուսանկարուելով մաքուր գիշէներ տալու:

Ներփակ Ձեզ կը դրկեմ **2** էջ, ցոյց տալու համար որ նախապէս **4** տողի վրայ գրուած կտոր մը կարելի է **3** տողի վրայ սեղմեցնել առանց վանկերը խնդրելու: (Ձեր դրկած **1** էջը ճշտիւ սղմած է **1** էջի վրայ, **3** տողով): Որպէս դաշնաւորող Ձեր երաժիշտը բարեխիղճ կը թուի, որքան որ կըցայ հետեւցնել դրկած **1** էջէն: Բացի քանի մը ուղղագրական մտառցումներէ (մօթայի մը պոչը կամ մէկ կէտը), "անըսկիզբըն" քառին վերջին մօթը **la** պէտք է ըլլայ եւ ոչ թէ **sib.** նոյնպէս "անմատոյց լուսոյն" քառերուն վերջին վանկը **do** պէտք չէ ըլլայ այլ **sib.** երկուրէն ալ սիւսլ չեն դաշնաւորման օրէնքով, բայց բնագրին չեն համապատասխաներ: **Sol mineur**-ը ճիշտ այն թոնն է որուն վրայ եւ սովոր եմ երգել տալ իմ երգիչներուն: Երկրորդ էջը աւելցուցի որպէսզի բաղդատէք գայն ձերինին հետ: Ձեմ կարծե՛ր որ մեծ տարբերութիւն գտնէք, արգարեւ "Սորոհուրդ խորհըն" եւ անոր պէս մի քանի ուրիշներ, այնպէս մը դաշնաւորուած են որ ռեւէ երաժիշտ, եթէ ուզէ հաւատարիմ կերպով յարգել հեղինակի կամքը, ստիպուած է նոյն ձեւերուն մէջ սահմանափակուիլ: Այս առթիւ պէտք կը զգամ ճշտել որ երկսեռ դաշնաւորումի համար աւելի ձեռնտու է քառնայն ձեւը, որուն մէջ արական բարձր ու ցած ձայները կրնան ազատօրէն շարժիլ իրենց սեփական ձայնաստիճաններուն վրայ: Միմչդեռ ներկայ պարագային իրարու սահմանին մէջ

կը մտնեն փոխադարձաբար ու հարկադրաբար: Այս պատճառաւ փափաքելի էր գէթ կարելոր կտորներու մէջ քառաձայն ձեւը որդեգրել, **3** կամ **4** տողի վրայ նայելով պահանջէին: Ուշադրութիւն ըրած էք անշուշտ որ Վարդապետը ինքն իսկ, պահանջէին համեմատ, **1**էն մինչեւ **4-5** ձայնով դաշնաւորած է առաջնորդուելով երգելի նիւթին իմաստէն կամ անոր պարունակած խորհուրդին թելադրութենէն: Մինչդեռ Եկմայեան, մէկ ծայրէն միւսը մնացած է միեւնոյն կաղապարին մէջ, ամենափոքր նախադասութեան իսկ տուած է համահաւասար եւ համարժէք դաշնաւորում, առանց հաշուի առնելու որ երգելի նիւթը ամէն տեղ միեւնոյն կշիռը կամ նշանակութիւնը չունի: Օրինակ "Խաղաղութիւն ամենեցուն»ներէն ետք, "եւ ընդ հոգւոյդ բում"ը միաձայն պահած է Վարդապետը, պատերուն տալով գայն: Երաժշտականօրէն ալ շատ տրամաբանական է այս եւ աւելի շահեկան: Ես պիտի հետեւիմ Վարդապետին սկզբունքին: Ըսեմ նաեւ որ «Սուրբ Սուրբ»էն սկսեալ **fa majeure**-ի պիտի փոխադրեմ երգեցողութիւնը: Վարդապետը այսպէս չէ ըրած, ինչու որ միասեռ խումբերու մէջ թաւ եւ քարձր ձայներու ծայրամասերը սահմանափակ են: Ստիպուած է **Tenor**ը իր ամենաքարձր աստիճաններուն վրայ դնել որպէսզի անոնց եւ **basse**ներուն միջեւ ունեցած տարածութեան մէջ **2րդ** կամ **3րդ** ձայները (*remplissage*) շարժելիք տեղ ունենայ: Մինչդեռ երկսեռ խումբի մէջ այդ սահմանը շատ աւելի լայն է եւ հարկ չկայ **soprano**ները նշացնելու:

Դրկած էջերս հապճեպ գրի առի, ըմտիր թուղթի վրայ աւելի լաւ խմամբ կարելի է տալ: Այստեղ ամէն ինչ **էրգաց** է տակաւին, մինչեւ իսկ չինական մեկանը որ կը պտղի եւ գրչածայրերը որոնք անպիտան են:

Պատրաստ ըլլալով լսելու **Ձեր** դիտողութիւնները կը մնամ յարգալից խոր գզացումներով:

Վարդան Սարգսեան

*Նամականի Վարդան Սարգսեանի
ընդ Տիրան Արք. Ներսոյեանի եւ
ընդ Թորգոմ Վրդ. Մանուկեանի
Տպարան Սրբոց Յակոբեանց
Երուսաղէմ, 1995, էջ 3-5*

ՊԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Գաղութիս զառակներէն եւ նախկին հնդկահայ՝ Տիար Մալքոմ Սուքիաս, 1998 տարուայ հոկտեմբեր ամսուայ կէտերուն, հեռաձայնով մեզի կը յայտնէր թէ, Սիւնիի մէջ տեղի ունեցած աճուրդի սր ընթացքին հայկական հնութիւն ունեցող երկու եկեղեցական սպասներ գնած է «չնչին գումարով» ու կ'ենթադրէ որ Երուսաղէմի Ս. Աթոռի սեփականութիւնը եղած են: Պրն. Սուքիաս կը փափաքէր եկեղեցական սպասները Առաջնորդարանիս նուիրել:

Նոյն օրը Պրն. Սուքիասը Առաջնորդարան հրափրեցինք, որ եւ իր հետ բերաւ սպասները՝ Ս. Պատարագի ընթացքին գործածուող ՓԱՐՁ «ջորի սափոր» սըլ եւ ԿՈՒՔ «լուացման աման» սըլ: Պրն. Սուքիասի տուած տեղեկութեանց համաձայն, սպասները Աստրալիոյ Պրիզալոն քաղաքէն եկած ու աճուրդի դրուած են. սպասները գնուած են անհատէ սըլ:

Փարքի յիշատակարանն է.-

ՅԻՇԷ ՄԱՀՏԵՄԻ ԱՐԹԻՆԻ ՈՐԴԻ ԽՕՃԱՅ ՅԱԿՈՒԲԻ ՂԵՎՈՆԹԻ ՍՈՒՔԻԱՍԻ.
ՅԵՐՈՒՍԱՂԷՄ ՍՈՒՐԲ ՅԱԿՈՒԲ ՀԱՅՈՑ ՆՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՊՈՂՈՍ
ՎԱՐԴԱՊԵՏԻՆ.
ՈՄԲ «1753»:

Կոնքի յիշատակարանն է.-

ՅԻՇԱՏԱԿ Է ԹՕԽԱԹՅԻ ԶԵՐՓԻՉՉՈՂԼԻ ԳՐԻԳՈՐԻ.
ԷՐՈՒՍԱՂԷՄ Ի ԴՈՒՈՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈՒԲՆՑ ԱԹՈՒՈՒՆ. ՉԵՈՒԱՄԲ ԹՕԽԱԹՅԻ
ՄՄԵՒՕՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ. ԹՈՒԻՆ ՈՄԻԲ «1793»

Վերոյիշեալ մանրամասնութեանց եւ արձանագրութեանց ծանօթանալէ ետք, յստակ դարձաւ որ եկեղեցական սպասները Երուսաղէմի Ս. Աթոռի սեփականութիւնն են, որ զարտուող ճանապարհով հասած են մինչեւ Աստրալիա:

Պրն. Սուքիասի բացատրեցինք որ սիրով կ'ընդունինք սպասները, սակայն առեւի ճիշդ պիտի ըլլայ զանոնք վերադարձել օրինական եւ հարազատ տիրոջ՝ Երուսաղէմի Պատրիարքութեան. Պրն. Սուքիասի համաձայնութիւնը ունենալէ ետք, Երուսաղէմի Պատրիարք Ամեն. Տ. Թորգոս Արքեպս. Մանուկեանի հետ կ'ապ հաստատեցինք ու տեղեակ պահեցինք եղելութենէն. Պատրիարքն ալ իր կարգին փափաք յայտնեց որ Երուսաղէմ վերադառնան վանքի սեփականութիւնը հանդիսացող եկեղեցական սպասները: Պրն. Սուքիասի խոր շնորհակալութիւն յայտնեցինք իր ուշադիր վերաբերմունքին ու նուիրատուութեան համար:

Թանկագին նուիրատուներ, հանգիստ ննջեցէք, քանզի ձեր սրտաբովս նուիրը, անյայտ ու անորոշ թափառումներէ ետք, կարելի փութով տուն դարձի ճամբան պիտի բռնէ:

Միտթարուած ենք որ գէշ երկու եկեղեցական սպասներ, որոնք սրտաբովս նուիրներ են ու արտայայտիչը հայու հաւատքին, փրկուած են...: Տակափն քանի քանի եկեղեցական սպասներ ու իրեր կան, որոնք հայու հաւատքին խոր արտայայտիչն են եւ օտարութեան մէջ կը թափառին: Որ մնացին մեր կրօնական եւ ազգային սրբութիւններն ու նուիրականութիւնները:

Անշուրդ մեկնաբանութիւն չենք ուզեր ընել. բայց մեր մտահոգութիւնը եւ ընդվզումը կը յայտնենք քսելով թէ, երբ, ինչպէս եւ որոնց պիտի ձեռքբերով այս եկեղեցական սպասները Երուսաղէմի Հայոց Վանքէն դուրս բերուած են «չնչին գումարի» փոխարէն:

Աղան Արքեպս. Պաշիօզեան
Աղան Արքեպս. Պաշիօզեան
Առաջնորդ Աստրալիոյ եւ Ն.Զ.-ի

5 Ապրիլ 1999
Սիւնի Աստրալիա

From: James Russell <russell@fas.harvard.edu>
Date: Fri, 29 Jan 1999 16:22:24-0500 (EST)
Subject: Armenia in the News

Dear Colleagues,

I must bring a troubling issue to your attention.

Two years ago, Forward, a Jewish weekly in NYC, printed an article by its assistant editor, Jonathan Mahler, on the front page. He wrote that one reason the Turks massacred Armenians in 1915 was that the Armenians were Soviet(!) Agents. There were many other distortions also.

A few months ago, Moment, a Jewish monthly published in Washington, DC by Hershel Shanks, published a long and even more insidious distortion of Armenian history. The Genocide was treated as a regrettable tragedy that the Armenians themselves had provoked, in which there was no element of premeditation and no genocidal intent. Nakhichevan and Zangezur were both presented as Azeri lands usurped by the Armenians.

I wrote to the Forward to rebut their article, and they only agreed to print my letter after I threatened to contact the ANC and attempt to organize a boycott of their advertisers. I wrote a very lengthy and detailed response to Moment. Mr. Shanks never acknowledged my letter. What he did do, was to call Prof. Peter Machinist in my department here at Harvard and read him select sentences towards the end. Peter told me of this, and I gave him the whole text.

In recent months, three major American Jewish organizations published a big ad in the NY Times Op-Ed page with the Turkish flag and a warm Tebrikler! on the anniversary of what the ad called a great democracy. As a Jew and a supporter of Israel I wrote to the Armenian press to dissociate myself from this odious ad.

Last Sunday, the NY Times had an article on Caspian oil by Stephen Kinzer. He wrote that masterpiece, "Armenians always Remember: Maybe

They Should Forget” about the way people in Erevan think about the Genocide and its aftermath. His present effort was different: it was accompanied by a map of the region, on which every country but Armenia is labeled. Evidently the NY Times finds that the best way to encourage Armenians to forget history is to consign Armenia itself to oblivion--and perhaps soon no Armenians will be left to remember anything anyhow, that way.

If enough people repeat, often enough, the big lie that the Armenians were an unimportant but unpleasant minority who provoked the massacres (not genocide, mind you) that befell them, the big lie that none of Eastern Anatolia is rightfully Armenian, and that in fact the Armenians are usurpers in almost every part of the Transcaucasus except maybe Erevan and its outskirts--once this snow job on public conscience and opinion is completed, what is the next step?

That should be plain: Armenia is stigmatized as an obstacle to peace, worse, an obstacle to petroleum--a nasty outpost of Russian power and nothing more. Let us suppose then that the blockade tightens. Cut off and strapped for resources, the Armenian economy founders. Pressure for “concession”--that euphemism for life blood--increases. Perhaps Armenia is so weakened that it is itself invaded. If there are new massacres, if the Turks and the Azeris link up in Zangezur, if they make a dash over the plain of Ararat, if they are not stopped at Sardarabad this time, if they reach Erivan... What then? What will the world do? This brave new world that has sat by till it was far too late every single time--in Biafra, Cambodia, Rwanda, Bosnia, Kosovo--will not lift a finger for distant, delegitimized Armenia.

We are not just Armenological scholars. We are men and women of conscience. To sit by and allow extreme distortions of history to become the common knowledge of the people, country, and culture to which we have devoted our lives, would be a dereliction of our calling. It seems it was

possible for scholars to study texts and print articles on Judaism and the Hebrew language while the Holocaust raged: the subject had its Gerhard Kittels, its great minds trapped in spiritual monsters. This is not the paradigm of Armenology. The great Macler and other savants involved

themselves in public action and relief efforts in the second decade of this hideous century.

As the year 2001 and the celebration of seventeen centuries of Armenian Christianity comes near, I would ask every member of our society to dedicate himself to political activism, to combating the systematic anti-Armenian propaganda campaign of lies that has been launched against us by the Turks and Azeris, by pro-Turkish lobbies and Big Oil. Rather than responding to mendacities, it is time for us, singly and collectively, to take the offensive.

I will try to encourage Atom Egoyan to make a feature film on the Genocide, something on the scale of "Schindler's List". Perhaps it might be based on Black Dog of Fate, the memoir by Peter Balakian. Please think of other initiatives. It would be very nice to have another millennium of Armenian Christianity, but for that we must have a surviving Armenia.

With best wishes,

James Russell

«Մարդ անհատներ, սրբած ու նրբած, քրիստոնեայ օրէնք, Ատոյզ եւ հետևողական է, չորհորեց որ տէրերը խնամեն իրենց ծառաները իրիւ ընտանիքի անդամներ, ան հրամայեց որ անյուսարար չլան մեռելները՝ նշան թերահաւատութեան, հայը աշխարհօրէն պատերազմեցաւ, Մեծն Սահակ նոր սահմանեց այդ լեզուին զաղափարներու ամբողջ մարմինը, եկեղեցոյ միութիւնը չէ լուսանկարչական նիստ», եւ ասոնց հման սահեղի կոյտ մը բառերու եւ նախադասութիւններու: Յամեհանդէպս, յօդուածին դժբաղդութիւնն ու ձախորդութիւնը կը սկսին սենոր «Հայոց քրիստոնէութիւնը իրականին մէջ» մանկական եւ անհայերէն խորագրով. «Իրական եւ Սուտական» բառերը մանկութեան մեր յաճախակի գործածած բառերն էին: Արդեօք ի՞նչ ըսել կ'ուզուի «Իրականին մէջ» բառերով. անշուշտ միտք բանին կը հասկնանք, բայց՝ Աստուծոյ սիրոյն մեղքեք մեր Մայրնիին:

Լեզուական ու տրամարանական սահեղութիւններով լեցուն «Ջահ Լուսաորչի» խմբագրականը կու գայ մէն մի հայու քիչեցնել ա չն՝ ինչ որ սակէ առաջ յօդուածագրին դասակին (որ իր գործածած բառն է, ու կը նշանակէ ջոլիր) պատկանող ու զինք կանխող ուրիշ աներասան գրողներ եւս եկան փորձելու. եւ զարնուելով Լուսաորչի հաստորի ժայռին, վերադարձան իրենց տէրերուն մօտ: Այստեղ պիտի փափարէի մեր ապիզար յօդուածագրին ուշադրութեան յանձնել այն իրողութիւնը թէ երբ մէկը որոշէ գրել տուեալ հաստատութեան մը դէմ, տարրական քաղաքավարութիւնը կը պահանջէ անկէ որ հակառակ իր մէջ կուտակուած մաղձին, ան ստերես պահէ պատշաճութիւնը եւ փոխանակ պարզ տատերով սկսելու տուեալ հաստատութեան անունը՝ այդ ընէ զլխագրութեամբ, բան մը որ դիտումնատր կերպով անտեսած էր յօդուածին հեղինակը ու պարզապէս գրած «մայր աթոռ»: Անարգելու զգացումները մեր կաթողիկէ «նղբայրներ»ուն մօտ հորոյթ չեն, անոնք ամբողջ սերունդներ դատարարական են իրենց համար սրբազան այս պարտականութեան ուղղութեամբ, այս մտայնութեամբ, այս հոգեկրանութեամբ եւ մանաւանդ այս ոգիով: Անոնք տարուած մէկ մտանդութեան՝ մեր Առաքելական Մայր

Եկեղեցուց փառքը նսեմացնելը բրած են իրենց տխուր գոյութեան միակ նպատակն ու իմաստը: Վատիկանի՝ մանկկախիկները, անիրաւօրէն ու ոգի ի բոլին փորձած են հարուածել Հայաստանեայց Առաքելական Մայր Եկեղեցին, սկսեալ Երանաւոր Աղանահեանէն ու լատինացած Կոզիւն մինչև Պատրիարք Գաապարեանը, Աթթեան Արքեպիսկոպոսն ու Գերձակեան Նախակոպոսը: Զուտամ ամուսագն Վատիկան ձեզ կը վարձատրէ ըստ արժանուցն այս ձեր կոկորդ-պատուելուն համար:

Մեր Մայր Եկեղեցին հարուածել էւտը, յօղուածագիրը իր թիրախը կը դարձնէ Հայ Եկեղեցականը, զայն կոչելով կիսագրագէտ, երբ կ'ըսէ. «Նրկորդ՝ միեւնոյն ժամանակ, հայ կղերին, մանսանդ սուարելականին, տրուեցաւ անբաւարար զարգացում». մինչ թիչ մը անդին՝ մեր ձուտողէմ հերտը կը ժարմի ծաղրել Առաքելական Եկեղեցականներու քարոզները երբ կ'ըսէ, «թողունք թէ Եկեղեցի գացողը ի՞նչ կը լսէ»: Քիչ ետը ընթերցողը կը կարդայ հետեւեալ նախադասութիւնը՝ որ կրնար իր գիտներուն գլոխ-գործոցը ըլլալ, «Հայ քրիստոնեան սլծմ կանգնած է ուղեկորոյս»: Ինչսլէս ընթերցողը կը տեսնէ, յօղուածին հիսանդկախ հնդիսակը չսկերտած է քրիստոնեայ բառը, մեզ նոյնիսկ «կէս-քրիստոնեայ նկատելով»: Ողբա՛մ զձեզ վարձկան կաթողիկէներ: Հայաստանեայց Առաքելական Մայր Եկեղեցին անցանկապատ ալգի մը չէ, դրուած ձեր տրամադրութեանը տակ որովալի ձեր ցանկացած ժամանակ մտնէք հոն ու գործէք ձեր սերրը:

Ըստած է՝ «Մաննը ինքնին բան մը չէ, սակայն սրտխատնոր կը սրտնանէ». վստան եմ մեր համարտակ յօղուածագրին գործածած լեզուական ոճն ու անոր իմաստը եւս նոյն զգացումը արթնցուցին բոլոր անոնց մէջ որոնք որոշ չափով հասու եղան այս խմբագրականին բովանդակութեան եւ լեզուին: Հոս կ'ուզեմ յիշել, դարձեալ մեր համարտակ գրիչին ջոլիին սրտկանող, Եւրոպական Վարդապետին խօսքը՝ «Աղմուկը լաւ բան չի անում, լաւ բանը սղմուկ չի անում»: Կ'երնի դուք, ներտտեալ Եւրոպական Վարդապետը, ձեր գրածները կարդայու եւ մանսանդ ձեր քարոզածները գործադրելու սովորութիւն չունիր:

Անկասկած պատմությունը ինքզինք կը կրկնէ: Երեսուն եւ հինգ տարիներ անաջ Լորենցո Կոզի կոչուած մարդուկի խելապատակին պատկանող գրութիւն մը կէսս պղտորկու ջորերը հայ կեանքին, որպէսզի մեր եւ անգոյն կաթողիկէները յաջող ձկնորսութիւն ունենային, սակայն իրենք ինկան Լուսահոգի Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանի «Անդրադարձութիւններ»ուն ոտկանը. երանի՜ լուսահոգի Պատրիարքը կարենար բարձրացնել իր գլուխը անգամ մը եւս եւ իրեն յատուկ ոճով հեղ մըն ալ ըսէր մեր երանելիին իր գունագեղ խօսքերէն մին; Ինչպէս Քրիստոս Նիկողեմոսի ըսաւ, «Եթէ կ'ուզես Աստուծոյ արքայութեան արժանանալ, պէտք է վերտօն ծնիս», նոյնն ալ կը լանձնարարենք խելըրը Ռովին տուած «Ջախ Լուսատրչի» մեր խալիկ յօդուածագիրին, միայն խնդրելով որ եթէ նոյն խելըրով սիտի ծնիլլաւ է բնաւ չծնի:

Գերակայութեան բարդոյթէ բռնուած այս՝ մոկի յօդուածագիրը, մոռնալով Քրիստոսի «Նախ հանէ բու աչքիդ գերանը, յետոյ ուրիշի աչքին փուշը» իմաստուն պատուէրը, սուելի խորանալ փորձելով իր չգիտցած նիւթին մէջ, ձախաւեր ու կաղացող հայերէնով մը կ'ըսէ, «Քրիստոնէական հասարակը, հետեւարար, հայոց մեծամասնութեան համար վերածուած է անստոյգ զգացումներու եւ յուզումներու հաճելի լիշատակ-գաղափարի» եւ «Պարզ է որ այսբան անորոշ լիշատակ-գաղափար չի կրնար ծնիլ քրիստոնէական բարոյական համոզումներ», որ սարգապէս կը նշանակէ թէ մենք տակաւին քրիստոնեայ իսկ չենք. կարծէք իրաւ քրիստոնեայ ըլլալու համար մարդ պէտք է միայն կաթոլիկ ծնի, եւ ապրի: Տարօրինակօրէն, մեր Կաթողիկէ եղբայրները կը յամառին տեսնել մեր եկեղեցոյ թերութիւնները միայն; սկսելով չորրորդարեւոյն- բայց միւս կողմէն կը մերժեն լիշէ Երուսալի խաւար դարերը, կամ 1378-1417-ի Մեծ Հերձուածը, եւ ինչու ոչ սուելի ետք Պորժիաներու ժամանակաշրջանը: Արդեօք պէտք կա՞յ լիշէլու Պոքաչոյի Տեքամերոնը, Սենթիելիչի Խաչակիր-ները եւ կամ ալ Սրբազան Ասագակարոջը, երկիրը, որոնք ճիշդ է վէպեր են, սակայն վէպի տարագին ընդմէջէն կու տան յատակ սրտիկեր մը պապականութեան եւ միաժամանակ լոյս կը սփռեն ձեր այնբան փառաբանած Վատիկանին վրայ:

Մեր Տէրը՝ Քրիստոս մեզի ցոյց տուաւ կեանքի ճամբան, մինչ դուք այս օրերուս այնքան յառաջ գացած էք, հիմա պատրաստ էք ու կը համարձակիք առանց երկմտանքի, այդ նոյն ճամբան ցոյց տալ Քրիստոսի: Ըստած է, «Աստուած մարդը ստեղծեց իր պատկերին համաձայն, իսկ հիմա մարդն է որ կը փորձէ զԱստուած ստեղծել իր պատկերին համաձայն»: Ի՞նչ անկում բարբերու:

Ընկնելու յօդուածագիրը շարունակելով իր գրաբանութիւնը կ'ըսէ, «Հայ քրիստոնէական կանգնած է ուղեկորոյս»: Անմեղ ընթացողը թող այնքան ալ միամիտ չըլլայ հաւատալու թէ մեր մասին կան անկեղծ խորհողներ: Ժպիտ մը կ'ուրուագծուի դէմքիս երբ կը կարդամ այս տողերը. ի՞նչ յանդգնութիւն. այսպիսիները հաւարը կը փրցնեն ուրիշի տան համար, պարզապէս ծածկելու իրենց իսկ տուներէն ներս կատարուած ապօրինութիւնները, անկանոնութիւններն ու զեղծումները: Պիտի ուզէի հոս «Մարդ Աստուծոյ» ըսել, սակայն կ'անդրադառնամ թէ յօդուածագիրը չի կրնար Աստուծոյ մարդը ըլլալ, քանի Աստուծոյ իրաւ մարդը վեր պէտք է մնայ ամէն տեսակի զրպարտութենէ, սուտէ եւ սադրանքէ: Սակայն մեր մարդուկը կը փորձէ ջախստի նման իր գլուխը թաղել ուրիշի դժբաղդութեան մէջ, խորհելով որ այդպէսով ինքզինքն ապահոված կ'ըլլայ եւ ոչ ոք կը տեսնէ կամ կը լսէ թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ Ադրիսականի արիւնու: Թող մեր հերոսը քաջ գիտնայ թէ այս օրերուն, աշխարհի ամէն կողմ, ամէն հայ կը կիսէ մտահոգութիւնը Արքայաճոռ հիմնած հաստատութեան անցուցած դժուարին օրերուն եւ ի սրտէ կը մտղթէ որ մեր ազգային հարստութիւնները միշտ մնան ազգային եւ չդառնան միջազգային:

Իր յօդուածի երկրորդ մասին, «Եկեղեցւոյ Միութիւնը» բաժնին մէջ, այս փոքրոգիին մոռնալով թէ ինք մի քանի պարբերութիւն առաջ գրած է «Պետրոս Առաքելապետին յաջորդը» եւ կամ խօսելով Ս. Էջմիածնի եւ Կիլիկոյ Աթոռներու գոյգ հայրապետներու Վատիկան այցելութեան մասին, ան գրած է* «Այցելութիւններու ընթացքին կողմերը հրատարակեցին յայտարարութիւններ: Մեծապէս կ'ուրախանանք որ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԾ ՄԱՍԸ ԸՄԲՈՒՆԵՑ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՋ

ԻՇՄԱՐՏՈՒԹՎԻՆՆԵՐ», քիչ վերջ ան «մեծահոգարար» կր գրէ, «Կախեր կլանուելու աւելի մեծէն- եւ անցեալի որուականներ լատինացման վտանգ- կրնանք մէկի նետել միայն սնուցանելով եւ ամեցնելով մեր մէջ ճշմարիտ գիտակցութիւնը ՄԵՐ եկեղեցիին ԱՄԲՈՂՋ սաւանդութեան»: Ո՞վ երջանիկ եզ, ինչպէս կը սիրեն ըսել մեր հաւրենի եղբայրները: Կարծեմ շուտով մեր ժամագիրքի խոստովանանքի բաժնին մէջ տեղ գտած մահացու մեղքերու կարգին պէտք է աւելցնել նաեւ «ճամպազութիւնը», ալ կը բաւէ շարունակէք ձեր լարախաղացի դերը:

Մինչ մէկ կողմէն «Ջահ Լուսաւորչի» փշան յօդածագիրը յորդոր կը կարդայ մեզի «մոլորեալներու» մէկոյի դնելու կլանուելու եւ Լատինացալու մեր վախերը, միւս կողմէ մոռնալով իր գրածները կ'աւելցնէ, «Եթէ լուրջ ենք մեր դատումին մէջ, գործնական քայլեր պէտք է տեսնենք դէպի հաւատքի կատարեալ հաղորդութիւն Հոռմի եպիսկոպոսներուն հետ», եւ հոս կը պայթեցնէ դոմպարան, «Որոնք (այսինքն պապերը) սաւանդապաններն են Աստուծմէ յայտնուած ճշմարտութիւններուն»: Ուրեմն մնացեալ բոյր եկեղեցիներու պետերը «Աւանդապաններն են Աստուծային ստտերո՞ւ»: Այո, եւ չմոռնանք որ նոյն այս աւանդապան կարծուած Հոռմի եպիսկոպոսներն էին որոնք իրենց քաղաքական շահերու ճշմարտութիւններէն մոռած գրիթէ գաղջ դիրք մը բոնեցին, չըսելու համար պաղ, մեր Ազգային Մեծ Սպանդի օրերուն: Կարծեմ ճիշդ նոյն այս Հոռմի եպիսկոպոսներուն յաջորդն էր, որուն Աթոռին յայտարարութիւնը Հրէական Յեղասպանութեան հարցով չգոհացուց հրեաները, ան քաջութիւնը ունեցաւ նշելու Գնչունկու Յեղասպանութիւնը, իսկ մերը՝ ինչպէս միշտ՝ կոչուեցաւ «Ջարդեր»: Եթէ, այսպէս կոչուած ձեր «Քրիստոնէութեան Գլուխը» քաջութիւնը չունի ընդունելու Հայոց Յեղասպանութիւնը, ձեր քրիստոնէութիւնը կրնաք պահել ձեզի: Իսկ եթէ կը սպասէք այն օրուան երբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ինքզինք պիտի նետէ Կաթոլիկ եկեղեցու ծոցը, որպէսզի այն ժամանակ ընդունիք Յեղասպանութիւնը, տակաւին շա՞տ պէտք է սպասէք:

Աստուծոյ սիրոյն, կաթուղիկե եղբայրներ, տակաւին չյոզնեցա՞ք արուած սկաստակի նման նոյն յանկերզը կրկնելէ, թէ «Քրիստոս՝ Պետրոս Առաքեալը գլուխ կարգեց իր հօտին»։ Քանի՞ցս Հայաստանեայց եկեղեցւոյ իշխաններ ըրած են ձեզի արջին պատմութիւնը թէ ինչպէս ան եօթը երգ գիտէ եղեր եօթն ալ տանձի մասին, բայց դուք մինչեւ այսօր ջաղացքը դարձնող «բարի անասուններուն» նման կը մերժէք տեսնել ձեր պերճաշուք քիթերէն անդին։ Տակաւին ինչո՞ւ կը յամառիք ընդունիլ թէ դուք 1500 տարիներէ ի վեր ըրած էք ու տակաւին կը շարունակէք ընել այն՝ ինչ որ ներկայիս կ'ընեն Պենտէկոստէականները, այսինքն, «Դուք էք միակ իրաւ եկեղեցին, եւ ձեզի չպատկանողը արժանի անգամ չէ քրիստոնէաւ սնունը կրելու»։ Այս է միտք բանին ձեր կոկորդը պատուելուն։ Բայց ինչո՞ւ կը մերժէք ընդունիլ որ ձեր ըսածը ոչ միայն Նոր Կտակարանի ուսուցումներուն հակառակ է, այլ նաեւ հայհոյանք է մեր Փրկչին՝ Քրիստոսի վարդապետութեան դէմ։ Աստուածորդին՝ ինք է միակ Դուխն ու Հիմը եկեղեցւոյ, եւ այս շատ յստակ ու մեկին կերպով կ'ըսէ ձեր «Առաքելապետ»ը՝ Պետրոս, իր Առաջին Թողթին, Բ. գլխուն սկիզբը, յորդորելէ ետք հաւատացեալները որ հեռու մնան «Նեեմգութենէ, կեղծատրութենէ, նախանձէ եւ սմէն տեսակ չարութենէ»։ Ան 4-9 համարներուն մէջ կը շեշտէ նորադարձներուն քսիով. «Մօտեցէք անոր՝ Քրիստոսի, որովհետեւ ԻՆՔՆ է կէՆԴԱՆԻ ՎԷՄԸ որ Աստուծմէ ընտրուած վեմն է»։ Ռեւմն ի՞նչ հիմի եւ գլուխի վրայ կը խօսիք։ Եթէ անպայման կ'ուզէք աւելցնել Պետրոս Առաքեալը եւս իրր *գլուխ, այն ատեն կ'ունենանք՝ Մեղա՞յ Աստուծոյ, երկգլխանի, անանուն «բան» մը։ Իսկ Եթէ այդ է ձեր ուզածը եւ կրնաք հաշտուիլ երկգլխանի «բան» մը սլաշտելու գաղափարին հետ, բարի վայելում ձեզի։ Զարմանալիօրէն, Ս. Գրոց մէջ «հմտացած» մեր Կաթուղիկե եղբայրներուն աչքէն վրիպած են Պետրոս Առաքեալի վերեւի խօսքերը, կամ ալ արդեօք մենք՝ Առաքելականներս Պարսկանոն Նոր Կտակարան մըն է՞ որ կը գործածենք եւ որ պատճառ եղած է մեր Աստուածային ճշմարտութիւններէն շեղելուն :*

Պօղոս Առաքեալ իր Կորնթացիներուն ողորած Առաջին Թողթին մէջ կ'ըսէ, «Զի հիմն այլ՝ ոչ որ կարէ դնել քան

զեղեալն՝ որ է: Յիսուս Քրիստոս»: Աթէ համաձայն ենք ասոր՝ ուրեմն եկեղեցին կրնայ պատկանիլ միայն Քրիստոսի ու ֆեոնուարս որմէ տարրեր ժտուցում՝ որշակիօր, և պիտի ըլլար հակաազգայական շեղում մը՝ նոր Կոստպարսնի ոգիէն և անկէ ետք՝ Ընդհանրական Եկեղեցոյ Հայրերու Ողղակաւ — ու ոթեննէն: Ինչո՞ւ չէք ուզեր տեսնել թէ միայն դուք էք որ սպի առեղծոսածին հաստարտօր, և կտա՞ծ կը մնաք: Դարերէ ի վեր «Կոլի» ըլլալու մարմաջը այնքա՞ն բռնեղ եղած է ձեր մէջ:

Բանտարանութենէ զուրկ մեր յօդուածագիրք, անհամբաւի պատճառով կը փորձէ: Հայոց Պատմութեան դաս տալ մեզի երբ կը խօսի Հայ ժողովուրդի Քրիստոնէութեան դարձի մասին, անշուշտ միշտ իր գումագեղ ակնոցներով դիտած և անկարելի նկատելով այն վարկածը թէ: Տրդասի ու անոր արքունիքին միատեսիլով Հայ ժողովուրդը ամբողջութեամբ քրիստոնեայ կրնար ըլլալ: Նոսի պէտք է շեշտել թէ ոչ մէկ հայ պատմաբան կամ ոչ մէկ եկեղեցական կը պնդէ ասոր հակառակը: Սակայն Կաթողիկոսներս նոր օրերու ջառագովք կրարար կը մերձէ տեսնել Աստուծոյ և Անոր Միածնին հրաշայի ներգործութիւնը մեր ժողովուրդի հոգեւոր կեանքին մէջ, ու մտնալով որ այնու Կաթողիկ եկեղեցին հասած է իր վերջալոյսին, և թէ սրտապանկոյ վերջայտոյսին կը կրչի կը կրնչելու առկորտոյսն չտնին, փոթկրու շուտիքութեամբ կանգնած թատին, ծերացած ու խաբար ձայնով կը փորձէ չալիկ հասերուն ուշադրութիւնը գրասել: Ենթադրենք հոցնիսկ վայրկեանի մը համար թէ մեր ժողովուրդի հասարական դարձի պատմութիւնը անկարելի էր, բայց միթէ՞ ամենակարող Աստուծոյ համար կա՞յ անկարելի բան, բացի այն պարագայէն անշուշտ, եթէ Աստուած իր հրաշքները վերապահած է միմիայն մեր Կաթողիկէ կորարներուն: Յետոյ, եթէ դուք մեր ազգի քրիստոնէութեան դարձին կը տար «Կանաատեղծական թոյք» և կամ «Կարկուս պատմութիւն կրող ընթացք, որ հոխասցած է դիցազնական հանգամանքով», ուրեմն Լուսապիչը եւ Տրդասի նման կը նկատէք ծնունդ ժողովրդական դիցազներգութեան ուրեմն սպի պարագային յանձնարարելի է որ ձեր ողորմելի պարբերութեթիւն անունը եւ փոխէք ու ընէք «Ջան Ջիւղոսի»:

Մեր հերոսը իր յօդուածի վերջին մասը յատկացուցած է «Եկեղեցոյ Միութեան». նիւթ մը որ կ'երևի անկի կ'աչրէ իր ծակ սիրտը բան՝ Առաքելականիւնը: Ին անգամ մը եւս իր հանճարեղ ուղեղը ծնունդ կու տալ առաւել հանճարեղ

գաղտնիարի մը երբ կ'ըսէ, «Հալ գերադասութեան քրիստոնեայ տունը նախ պէտք է միանայ, եւ այդ կը կատարուի երբ լրջօրէն գործենք՝ ոչ օղէն կամ ջուրէն, այլ առարկելական ճշմարիտ բարոզութենէն», որ անշուշտ կը նշանակէ «Դուրձ դէպի Կաթողիկէ եկեղեցի»: Եւ մեր արեւամար յօդուածագիրը ատիկա յաջողեցնելու համար մեզի կը հրամայէ «Տասնեւմէկ նախապայմաններ», որոնց առաջինը զարմանալիօրէն կ'ըլլայ «Մերմէկ կրօնական ազգայնագաշտութիւնը»: Ասկայն ազգամտութիւնն ու լրբութիւնն ալ չստի ու սանձան մը ունին. վերեւի այդ անհասկնալի «Կրօնական ազգայնագաշտութիւն» տերմինա-բանութեան միակ ջատագովը եղած էր դուր: Դուր եղած էր գինիէն դարձած թունդ բացախ եւ Պասլէն աւելի սրապական ու միշտ նախապարծակ, եւ անմեղ գառան մորթ հագած անցած ձեր ամենասիրելի ժամանցին:

Պատասխանելով ձեր այն հարցումին թէ, «Ո՞րոնք են հալ եկեղեցականներուն առաջարկները»: Նախ՝ պիտի թելադրէի որ հրամարէիք սրբապօծութենէ ապա պիտի առաջարկէի որ ձեր պաշտօնաթերթին յօդուածագիրները, փոխանակ տողանցելու իրենց ունեցած անպէտք գիտելիքներով, թող նախ սորվին տարրական Հայերէն մը եւ ոչ թէ ձախատեր Հայերէնով մը յոգնեցնեն Մեսրոպեան մեր Սուրբ տառերը: Յետոյ, Եթէ չեմ սխալիր, կարծեմ արձագանգած կ'ըլլամ իմ եւ իմ հոգեւոր եղբայրներու կարծիքին, երբ ըսեմ թէ ձեզի կ'առաջարկենք որ դադրիք ի հեճուկս «Լատիկանի» վիրատրեյ արդէն իսկ բազմաշարչար Առարկելական մեր Մայր եկեղեցին. հարուածը՝ ուղղուած մեր եկեղեցոյ օտարին կողմէ, թերեւ տանկի ըլլար որոշ չափով, սակայն երբ ան կու գայ ինրզիք հալ կոչող Հայաստեւածներէ»ն ատիկա ցաւին կոտորանը կը բազմապատկէ եւ հակառակ մեր փափաքին վեր մնալու այլեւ ժամանակը անցած այս հարցերը ձեռնէլէն, կը մղէ մեզի պատասխանելու ձեզի՝ միակ այն լեզուով գոր կը հասկնար, անշուշտ բացի այն պարագայէն եթէ ներքնապէս կ'ախորժիք այս ձեռի լեզուի գործածութենէն:

Կաթողիկէ եղբայրներ, որ որ ալ գտնուիք, որքան ալ ձեր զարգացման մակարդակը աւելի բարձր նկատէք,

*ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԶԱԻԱԿՆԵՐՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ*

(քանի ամեն անհատ ինքն իր մտքին մէջ հերոս մըն է ու հանճար մը), չմտնար Յակոբոս Առաքելի խօսքը. «Ամեն մարդ վարդապետ(խմա ուսուցիչ)»-ի կրնար բլլալ, որովհետև ուսուցիչը ասելի մեծ խստութեամբ պիտի դատուի: Նայիր եւ տես թէ ինչպէս ձիւրոն բերանը սանձ կը դնեն: Լեզուն կրակ է՝ մարդը յաջողած է ամեն տեսակի կենդանիները ընտանեցնել բայց լեզուն չէ կրցած սանձել:» (Ընդհանրական Թուղթ Յակովբայ Գ:1-8): Թելադրելի է որ այլևս «զոռ» չտար ձեր լեզուին եւ փոխէք ձեր ռազմավարութիւնը, ու ձեր ոյժերը կեդրոնացնէք ձեր տունը կարգի դնելու եւ ձեր ներքին հարցերը լուծելու, ապա թէ ոչ կրր տեսնենք թէ սանձը օգուտ պիտի չունենայ, այն ատեն ստիպուած պիտի սնցնինք ձեր լեզուները թլփատելու սրբազան սպարապալանութեան: Ժողովրդական առածը կ'ըսէ, «Մի՛ քսեր ուզածդ՝ որ չլսես չուզածդ»:

Նորոհան Ծ. Վրդ. Մանուկեան

Ձեռքի տակ ունինք Անգլիերէն նամակ մը, ուր մի ոմն խմբագիր Յ. Գօստեղեան կը ծրագրէ կրկնել պատմական եւ դաւանաբանական մաշած հարցեր:

Հայաստանեայց Ընդհանրական, Առաքելական, Ուղղափառ Եկեղեցին, Հայ Կաթոլիկ Եունիայք յարանուանութեան հետ ո՛չ վէճի նստելու եւ ոչ ալ բաղդատուելու հարց ունի: Եկեղեցական հարցեր նկատի առնելու եւ լուծելու համար խօսակցութեան կը նստի միայն Հայ Կաթոլիկ Եունիայք համայնի Գլուխին, Ուղղափառ, Ընդհանրական եւ Առաքելական Եկեղեցիին մաս կազմող Հոռմի Եկեղեցիին հետ:

Հայ Կաթոլիկ Եունիայք համայնքը տեսակէտ չունի: Ըսելիք ոչ ունի եւ ոչ ալ կրնայ ունենալ Հայ Ժողովուրդի Էքիստոնէական հաւատին, եւ Քրիստոսի Անձին եւ Անոր հաւատքի ժայռին վրայ հաստատուած ուսուցումներու մասին:

ԽՄԲ.

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԻՆԸ
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՋ

18 Փետր. 1999, Հինգշաբթի տեղի ունեցաւ Վարդանանց հերոսամարտի տօնակատարութիւնը Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ: Հանդիսութեան կը նախագահէր Պատրիարք Արքայան Հայրը, Ամեն. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան, նոյնպէս ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ հիւպատոս, մեծայարգ տիար Յոյակ Մոմենան, հոգեւոր հայրեր եւ համայնքէն կոկիկ բազմութիւն մը:

Հանդիսութիւնը բացուեցաւ ժառանգաւորաց Վարժարանի եւ Հայաստանի Հանրապետութեան յաջորդական օրհներգներով՝ «Սիրտ ի Սիրտ» եւ «Մեր Հայրենիք»: Ինքն զարդարուած էր անմահն Վարդան գորավարի դիմակարով եւ Եղիշէ պատմագրի պատգամով «Մահ իմացեալ անմահութիւն է, մահ ոչ իմացեալ մահ է»: «գիտակցական մահը անմահութիւն է, ոչ գիտակցական մահը մահ է»:

Գերշ. Տ. Արիս Եպս. Շիրվանեան, վերանեսուչ ժառանգաւորաց Վարժարանի, բացումը կատարեց օրուայ հաւաքոյթին, նշեց բացառիկ նկարագիրը Վարդանանց հերոսամարտին, իբրեւ ներշնչարան ազգասիրութեան, հայրենասիրութեան եւ եկեղեցասիրութեան: ՏՔՔ. Գ. Մաղոյեան ներկայացուց օրուայ ծրագիրը, հրաւիրելով ժառանգաւորաց սսն՝ Յովնան Բողոսարեանը բանախօսելու: Յովնան Բողոսարեան, իր խօսքին մէջ, յիշեց Քաջն Վարդանը իբր անձնագոհ մարտիկ. ազատութեան խորհրդանիշ, ազգային արժէքներու պահակ, որ Հայկ Նահապետէն վերջ, ուղղութիւն տուաւ ապագայ հայ մարտերու:

Գր. Վարդապարեան երգեց «Դէ Եմաման», Վ. Սարգիսեան կարգաց Եղիշէի

«Վասն Հայոց Պատերազմ»էն հատուած մը:

Ժառանգաւորաց Վարժարանի սաները երգեցին հետեւեալ երգերը «Լոեց» խօսք Ռ. Պատկանեանի, երաժշտութիւն Շահմալեանի, «Նորից ոտի», «Հէյ քաջ զինուորներ» խօսք Պ. Կարապետեանի, երաժշտութիւն Առ. Շահարեանի, «Սարտարապատ» խօսք Պ. Սեւակի, երաժշտութիւն Յովհաննէսեանի, «Արագիլ», «Հայ Քաջեր» «Վարդան Մամիկոնեան» Տարօնացի Թ. Գալստեան, Եղիվարդի «Կարմիր Ջորավարէն» հատուած մը կարգաց ժառանգաւոր սան Յարութիւն Եղիայեան, եւ ժառանգաւորացի պարի համոյթը կատարեց իմքապարբեր: Պատրիարք Արքայան Հայրը, ներկայացուց Վարդանանց ազատամարտիկները իբրեւ գիտակցական մահուան համար գոհաբերողներ, որոնք նախընտրեցին արիւթիւնը եւ հայրենասիրութիւնը, քան պարտուողականութիւնը եւ նահանջողական ոգին, եւ իրենց գիտակցական մահով բարոյական հիմը դրին ապագայ նուաճումներու:

Այս հանդիսութեան բեմադրարման, երաժշտութեան եւ պարի մարզին մէջ իրենց մասնակցութիւնը բերին, Տ. Ընծանուէր Աբղ. Բարախանեան, երգչախումբի ղեկավար Վ. Փիրումեան, ձայնամարզիչ Վ. Մարգարեան, դաշնակ Տ. Վարդապարեան, նուէն Պօղոսեան եւ պարուստյց Տ. Սահակեան:

Հանդիսութիւնը վերջացաւ Պատրիարք Արքայան Հօր պահպանիչով եւ Հայր Մերով եւ ներկաները մեկնեցան սրահէն, ազգային մարտի մը առթած խանդավառութեամբը եւ պատգամովը:

ԱՆՈՒՇԱԿԱՆ Ծ. ՎՐԻ. ԶՂՋԱՆԵԱՆ

**ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ
ԱՄԵՆԱՊԱՏԻԻ Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
ԿԱՅՅԵԼԷ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՅԻՈՅ ԱՐԵԻՄՏԵԱՆ ԹԵՄԸ**

Հայց. Եկեղեցւոյ Արեւմտեան Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գեղշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի հրաւերին ընդառաջելով եւ Վէն Նայսի Ս. Պետրոս Հայց. Եկեղեցւոյ հիմնադրութեան քառասնամեակին առթիւ, Երուսաղէմի Հայոց Պատրիարք՝ Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան օրինաբեր այցելութիւն մը շնորհեց Թեմիս եւ անոր համայն հաւատացեալներուն:

ԺԱՄԱՆՈՒՄ ԵՒ «ՀՐԱՇԱՓԱՌ»-Ի ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Նորին Ամենապատուութիւնը Լոս Անձելըսի օդակայանը ժամանեց, Հինգշաբթի, Դեկտեմբեր 3-ին, 1998 առաւօտեան ժամը 11:00-ին եւ սիրալիկ կերպով դիմաւորուեցաւ Թեմիս Առաջնորդ Սրբապան Հօր, Հոգեւորականներու Դատուն, այցելութեան կարգադրութեան պատասխանատու՝ Տիար Հայկ Գրիգորեանի, Միսական Խորհուրդներու ներկայացուցիչներու, Ս. Պետրոս Հայց. Եկեղեցւոյ պատասխանատուներու, Պատրիարք Սրբապան Հօր եղբայրներու, անոնց ընտանիքներու եւ հաւատացեալներու կողմէ:

Բոլոր ներկաները ուղղուեցան Ս. Յակոբ Հայց. Եկեղեցի, ուր «Հրաշափառ»-ի արարողութեամբ Պատրիարք Սրբապան Հայրը մուտք գործեց Եկեղեցի: Կանոնական աղօթքէն ետք, Առաջնորդ Սրբապան Հայրը անձամբ եւ Թեմի անունով, սրտագին բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան, շեշտելով որ Պատրիարք Սրբապան Հայրը օրինապահութեամբ եւ կարգապահութեամբ, մեծ պարկ կու տայ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան հոգեւոր, կրթական եւ Սրբատեղիներու բարգաւաճման եւ պարգացման: Պատրիարք Սրբապան Հայրը 1962-1966 Առաջնորդն էր Արեւմտեան Թեմին եւ ինք մօտէն ծանօթ է Թեմի աշխատանքներուն:

Պատրիարք Սրբապան Հայրը, իր գոհունակութիւնը յայտնեց Առաջնորդ Սրբապան Հօր, հոգեւորականներուն, Մուխերու ներկայացուցիչներուն եւ հաւատացեալներուն, իրենց ցուցաբերած ջերմ ընդունելութեան եւ ազնիւ զգացումներուն համար: Նորին Ամենապատուութիւնը շեշտեց Երուսաղէմի Հայոց դարաւոր Պատրիարքութեան կարեւորութիւնն ու պայծառացումը, յատկապէս որ ներկայիս պատրաստութիւն կը տեսնուի քրիստոնէութեան 2000-ամեակի տօնակատարութեան եւ Պատրիարքութեան մասնակցութեան:

Արարողութեան աւարտին տեղի ունեցաւ աջահամբոյր: Ներկայ գտնուող հաւատացեալները մօտենալով համբուրեցին Պատրիարք Սրբապան Հօր աջը եւ ստացան իր օրհնութիւնները:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՅԻՈՅ ԿՈԿԵԱՆ ՍՐԱՀԻՆ ՄԷՁ

«Հրաշափառ»-ի արարողութենէն ետք, Եկեղեցոյ Կոկեան Սրահին մէջ մասնաւոր ընդունելութիւն մը կազմակերպուած էր Եկեղեցոյ Տիկնանց Միութեան կողմէ:

Ս. Յակոբ Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ, Արժ. Տ. Արշակ Քին. Խաչատուրեան յանուն իր Մուխին, շերմագին բարի գալուստ մաղթեց Պատրիարք Սրբազան Հօր եւ յիշեց, թէ երկար տարիներէ ի վեր մօտէն կը ճանչնայ Նորին Ամենապատուութիւնը՝ Երուսաղէմի իր ուսանողական օրերէն սկսեալ եւ ապա ծառայելով Արեւելեան Թեմէն ներս: Տէր Հայրը գրուատեց Պատրիարք Սրբազան Հօր կարողութիւններն ու առաքինութիւնները՝ որպէս ճշմարիտ Հայրը եւ Գլուխը Սրբոց Յակոբեան Միաբանութեան եւ աշխուրջ պահապանը Տնօրինական Սրբավայրերուն: Ապա Եկեղեցոյ Միական Խորհուրդի Ատենապետը՝ Տիար Պապ Մելքոն նոյնպէս իր բարի գալուստի շերտ խօսքերը ուղղեց Պատրիարք Սրբազան Հօր: Գործադրուեցաւ կոկիկ յայտագիր մը, որուն մէջ բաժին ունեցան նաեւ ներկայ գտնուող Եկեղեցականները:

Պատրիարք Սրբազան Հայրը իր փակման խօսքին մէջ թուեց Սրբոց Յակոբեանց Միաբանութեան պարտականութիւնները, ըլլան անոնք հոգեւոր, կրթական, սրբատեղիներու պահպանում, շինարարութիւններ եւ կամ նորոգութիւններ՝ շեշտելով որ վանքէն ներս կարիքը ունի աւելի թիով հոգեւորականներու, նոր բաժանմունքներու եւ պաշտօնեաներու: Պատրիարքութեան ենթակայ են Իսրայէլի, Յորդանանի եւ Պաղեստինեան Իշխանութեան ներքեւ բնակող հայերը եւ թէ Պատրիարքութիւնը իր յարաբերութիւնը կը պահէ այս երեք իշխանութիւններու կառավարութիւններուն հետ:

«ՀՐԱՇԱՓԱՌ» ԳՈՍԹԱ ՄԵՍԱՅԻ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՀԱՅՏ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Նոյն օրը, երեկոյեան ժամը 7:00-ին, Գոսթա Մեսայի Ս. Աստուածածին Հայց. Եկեղեցոյ մէջ տեղի ունցաւ «Հրաշափառ»-ի արարողութիւն: Եկեղեցին լեցուն էր հաւատացեալներով:

Կանոնական Աղօթքէն ետք, Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւը՝ Արժ. Տ. Մուշեղ Քին. Թաշճեան, երուսաղէմեան հոգեւոր պգացումներով, բարի գալուստ մաղթեց Պատրիարք Սրբազան Հօր, յիշելով որ դարերու ընթացքին աշխարհի բոլոր կողմերէն հաւատացեալներ եւ մեր պարագային յատկապէս հայ հաւատացեալներ, ուխտի գացած են Ս. Երկիր եւ իրենց լուծման նուիրած են վանքի բարեկարգութեան եւ պայծառութեան համար: Տէր Հայրը յայտնեց, որ Ս. Աստուածածնի Մուխը 1999-ին կը ծրագրէ 1700-ամեակի առթիւ, ուխտագնացութիւն մը կազմակերպել Երուսաղէմի մէջ Հին Տոմարով կատարուած Ս. Չաւկի Տօնին առթիւ:

Պատրիարք Սրբազան Հայրը իր խօսքին մէջ անդրադարձաւ Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի հոգեւոր ծառայութիւններուն, շեշտելով որ Թեմը ընդարձակուած է եւ նոր Մուխեր հաստատուած են շատ մը տեղեր՝ Գոսթա Մեսան ըլլալով անոնցմէ մին: Ապա Նորին Ամենապատուութիւնը խօսեցաւ Երուսաղէմի մէջ գարերու ընթացքին Հայոց Պատրիարքութեան նուիրեալ ծառայութեան մասին, ուր ի գին բազմաթիւ պոհողութիւններու, հայոց իրաւունքները պահպանուած են:

Թէև ներկայիս հայութեան թիւը նուազած է Ս. Երկրին մէջ, սակայն Պատրիարքութիւնը կը շարունակէ հաւասար իրաւունքներ վայելել Յոյն Օրթոտոքս Եկեղեցոյ եւ Կաթոլիկ Եկեղեցոյ հետ: Պատրիարք Սրբապան Հայրը կոչ ուղղեց ներկաներուն, որ իրենք ալ իրենց նուիրումով թիկունք կանգնին Ս. Աստուածածին Եկեղեցոյ Հովոյին եւ Մուխի բոլոր ծրագիրներուն: Ապա կատարուեցաւ Երեկոյեան Ժամերգութիւն:

ԸՆԴՌՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՅՏԱԳԻՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԱՀԻՆ ՄԷՋ

Արարողութեան աւարտին, Եկեղեցոյ Սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն մը ի պատիւ Ամեն. Պատրիարք Սրբապան Հօր՝ պատրաստութեամբ Տիկնանց Միութեան:

Դարձեալ խօսք առաւ Եկեղեցոյ Հոգևոր Հովիւը՝ սրտագին բարի գալուստ մտղթելով Պատրիարք Սրբապան Հօր, ապա յայտարարեց որ Պատրիարքութեան պայծառութեան համար հինգ հազար Տոլարի նուիրատուութիւն մը կատարած է Տիար Փօլ Խաչիկեան: Ան յայտարարեց, որ սրտաբուխ նուէրները սիրով պիտի ընդունուին Պատրիարքութեան համար: Ներկաներէն շատեր իրենց նուէրները կատարեցին ի նպաստ Երուսաղէմի:

Ապա Եկեղեցոյ Միապան Խորհուրդի Առեանապետ՝ Տիար Արա Քարաքէշիշ Միապան Խորհուրդի կողմէ իր սրտագին բարի գալուստի խօսքը ըրաւ: Գործադրուեցաւ գեղեցիկ յայտագիր մը Եկեղեցոյ Մանկանց Երգի եւ Պարի խումբին կողմէ: Չափապանց հաճելի էր լսել մեր փոքրիկներուն արտասանութիւնները, երգերը եւ տեսնել անոնց համաչափ եւ մշակուած պարերը:

Առաջնորդ Սրբապան Հայրը իր քաջալերական խօսքով շեշտեց Պատրիարքութեան նիւթապէս օժանդակելու կարեւորութիւնը, եւ իր խօսքէն ետք շատեր իրենց նիւթական նուէրները պահարաններու մէջ գնելով յանձնեցին Եկեղեցոյ Հովոյին:

Պատրիարք Սրբապան Հայրը մեծապէս տպաւորուած Մանկանց Երգի եւ Պարի խումբի ելոյթէն, իր գոհունակութիւնը յայտնեց եւ գնահատեց պատասխանատուներուն կատարած ջանքերը, փոքրիկները Եկեղեցոյ մէջ պահելու, հաւատք ներշնչելու եւ վանոնք հայկական ոգիով թրծելու կապակցութեամբ: Նորին Ամենապատուութիւնը խօսեցաւ Վանքէն ներս եւ վանքապատկան այլ կալուածներու վիճակին եւ անհրաժեշտ նորոգութիւններու մասին՝ շեշտելով որ իր Պատրիարք ընտրութենէն ետք, ո՛չ մէկ կալուած ծախուած է եւ թէ Պատրիարքութիւնը ամէն ձեւով ջանք կը թափէ իր ունեցած բոլոր կալուածները բարոք վիճակի մէջ պահելու: Պատրիարք Սրբապան Հայրը ըսաւ, թէ կալուածներէն եկած եկամուտը բաւարար է վանքի առօրեայ ծախսերուն եւ կթական առաքելութեան համար, սակայն յիշուած նորոգութիւնները կատարելու համար վանքը յաւելեալ գումար չունի, այլ կ'ապարիսի մեր ժողովուրդի նուիրատուութիւններուն: Իսկ հանգանակութիւն չընելու պատճառը եղած է չխաչածելի Հայաստանի համար կատարուած հանգանակութիւնները երբ Հայրենիքի մեր ժողովուրդը աւելի պէտք ունէր օգնութեան:

Յայտագրին մաս կազմող փոքրիկները եւ անոնց պատասխանատուները մէկական փոքրիկ խաչ ստացան Պատրիարք Սրբազան Հօր ձեռքէն:

Գիշերուան ուշ ժամուն, հոգեւորականներն ու հաւատացեալները գոհունակ սրտով վերադարձան իրենց բնակարանները:

ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔ

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄԷՋ

Ուրբաթ, Դեկտ. 4, 1998

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր հրատելով, Արեւմտեան Թեմի հոգեւորականները, թիով 19 հոգի, Առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ, Ուրբաթ, Դեկտ. 4-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Առաջնորդարանի մէջ մասնաւոր հանդիպում մը ունեցան Ամեն. Պատրիարք Սրբազան Հօր հետ:

Առաջնորդ Սրբազան Հայրը իր բացման խօսքին մէջ, Առաջնորդարանի նոր համալիրէն ներս բարի գալուստ մաղթեց Ամեն. Պատրիարք Սրբազան Հօր, յայտնելով որ Նորին Ամենապատուութեան հետ միասնաբար ծառայած են Աւելեան Թեմէն ներս: Պատրիարք Սրբազան Հայրը մասնաւոր սէր ունի Երուսաղէմի Ս. Աթոռին եւ ժառանգաւորաց Վարժարանի նկատմամբ: Կաթողիկոսական Տեղապահ եղած շրջանին, Ս. Էջմիածնի վարչական մեքենան կարգ ու կանոնի մտցուցած էր:

Ամեն. Պատրիարք Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց Արեւմտեան Թեմ կատարած այցելութեան համար: Ապա ընդարձակ տեղեկութիւններ տուաւ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան կատարած առաքելութեան մասին, շեշտելով, որ ո՛չ որ պէտք է զրկէ Զրիստոնեաներո իրենց հոգեւոր իրաւունքէն: Նորին Ամենապատուութիւնը մանրամասնութեամբ անգրադարձաւ վանքի եւ վանքապատկան կայրածներու նորոգութեան շուրջ, նկատի ունենալով որ շէնքերը հինցած են եւ անպայման նորոգութեան կը կարօտին: Կարեւոր է նաեւ ունենալ նոր բնակարաններ նոր հոգեւորականներու համար: Ս. Փրկիչ Վանքի հողին վրայ տարիներ առաջ սկսուած եկեղեցոյ շինութիւնը անատարտ վիճակի մէջ կը մնայ բանաւոր պատճառներով:

Նորին Ամենապատուութիւնը յատկապէս շեշտեց, որ իր Պատրիարք ընտրութենէն ետք, ոչ մէկ կայրած եւ կամ հող ծախսած է: Պատրիարքարանը մասնաւոր ճիգ կը թափէ կայրածաթուղթերը կարգի գնելու եւ ապահով կերպով պահելու: Երկարատեւ ժամանակով վարձու տրուած կայրածներու համաձայնագրերը վերատեսութեան կ'ենթարկուին, արանոք ի նպատակ վանքին գարձնելու: Սրբոց Հրեշտակապետաց Վանքը լաւ վիճակի մէջ կը գտնուի: Պատրիարք Սրբազան Հայրը խօսեցաւ նաեւ Երուսաղէմի Թարգմանչաց Վարժարանի եւ Յորգանանի Իւզպաշեան-Կիւլպէնկեան Ազգային Վարժարանի մասին, որոնք ենթակայ են Պատրիարքութեան:

Ապա Նորին Ամենապատուութիւնը պատասխանեց տրուած հարցերուն՝ յուսաբանելով երբեմն թերթերուն մէջ տպուած սխալ տեղեկութիւնները Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան գործունէութիւններուն եւ կայրածական հարցերու մասին:

Կէսօրուան ճաշի սեղանին շուրջ եւս շարունակուեցաւ ջերմ խօսակցութիւնը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՂԻՄԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Երուսաղէմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանի Սանուց կազմակերպութեամբ, Ուրբաթ, Դեկտ. 4-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Մաղիմահայեր եւ Ս. Թարգմանչաց Վարժարանի նախկին ուսանողները հանդիպում մը ունեցան Նորին Ամենապատուութեան հետ: Ներկայ գտնուեցաւ նաեւ Արժ. Տ. Սիփան Քին. Մխսեան:

Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Արշակ Քին. Խաչատուրեանի բարի գալստեան խօսքէն ետք, Մաղիմահայրութեան ներկայացուցիչը, Տիար Պօղոս Աբրահամեան իր ջերմագին բարի գալստեան խօսքը ըրաւ եւ յայտնեց, թէ Մաղիմահայերը իրենց միացեալ ջանքերով միշտ օգտակար պիտի գտնան Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան: Իսկ Տոքթ. ձորձ Մահակեան, կարթոյց Երուսաղէմի նուիրում իր բանաստեղծութիւնը:

Պատրիարք Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց այս հանդիպման համար եւ ընդարձակ տեղեկութիւններ տուաւ Պատրիարքութեան հոգեւոր, կրթական առաքելութեան մասին, ինչպէս նաեւ վանքապատկան կալուածներու եւ անհրաժեշտ նորոգութիւններու կապակցութեամբ: Նորին Ամենապատուութիւնը յայտնեց, թէ Ս. Թարգմանչաց Վարժարանի ուսանողները, որոնք թիւով 130 աշակերտներ են, իրենց կրթո՞ղջակը ամբողջութեամբ չեն կրնար վճարել, հետեւաբար Պատրիարքարանը կը հոգայ մնացեալ ծախսերը: Ան կոչ ուղղեց ներկաներուն, որպէսզի սաներ հովանաւորեն վարժարանէն ներս, նուազեցնելով վանքին նիւթական մտահոգութիւնները: Դպրոցին շէնքը եօթանասուն տարուայ է եւ կարիքը ունի նորոգութեան: Հապարատր այցելուներ եւ ուխտատուներ կու գան թանգարանը տեսնելու: Կիւլպէնկեան Մատենադարանը ուր հարիւր հազար գիրքեր կան, նոյնպէս նորոգութեան կը կարօտի: Ս. Թորոս Եկեղեցիին մէջ ունինք չորս հազար ձեռագիրներ, որոնք ապահով կերպով պէտք է պահպանուին:

Ապա Պատրիարք Սրբազան Հայրը պատասխանեց տրուած հարցումներուն: Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ ընկերային ժամ եւ հիւրասիրութիւն: Աջանամբոյրով վերջ գտաւ այս յիշատակելի երեկոն:

ՄԱՄԼՈՅ ԱՍՈՒԼԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՄԷՋ

Շաբաթ, Դեկտ. 5

Պատրիարք Սրբազան Հօր օրհնաբեր այցելութեան առիթով, Թեմակալ Առաջնորդ՝ Գերբ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի հրաւերով, Շաբաթ, Դեկտ. 5-ին, 1998, առաւօտեան ժամը 10:00-ին, Առաջնորդարանի մէջ տեղի ունեցաւ մամոյ ասուլիս մը:

Առաջնորդ Սրբազան Հայրը խմբագիրներուն եւ կամ թերթի ներկայացուցիչներուն ներկայացուց Հայց. Եկեղեցոյ Նուիրապետական Աթոռներէն Երուսաղէմի Ս. Աթոռին Պատրիարքը՝ Ամեն. Տ. Թորոս Արք. Մանկուկեանը, որ քաջածանօթ է Ամերիկահայ գաղութին եւ Արեւմտեան Թեմի հաւատացեալներուն: Պատրիարք Սրբազան Հայրը Թեմիս

Առաջնորդը եղած է 1962-1966, առեկի պորտոր հիմներու վրայ գնելով Թեմին հոգեւոր առաքելութիւնը:

Պատրիարք Սրբապան Հայրը հանգամանօրէն խօսեցաւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան հոգեւոր եւ կրթական գործունէութիւններուն, Սրբատեղիներու պահպանման եւ վանքապատկան կալուածները բարոք վիճակի մէջ պահելու կապակցութեամբ: Պատրիարք Սրբապան Հայրը անդրադարձաւ հոգեւորականներու պատրաստութեան եւ վանքէն ներս անհրաժեշտ նկատուած բաժանմունքներու եւ անոնց պաշտօնեաներու մասին: Նորին Ամենապատուութիւնը յայտնեց նաեւ, թէ Երուսաղէմի գլխաւոր յարանուանութիւնները՝ Յոյն Օրթոտոքս Եկեղեցոյ, Լատին Եկեղեցոյ եւ Հայ Եկեղեցոյ երեք Պատրիարքութիւնները կը համագործակցին միաստաբար եւ ի պահանջել հարկին համատեղ յայտարարութիւններ կը ստորագրեն ի նպաստ բոլոր Քրիստոնեաներուն: Պատրիարք Սրբապան Հայրը շեշտեց, թէ Պատրիարքութիւնը նոյնպէս իր կանոնաւոր յարաբերութիւնը կը պահպանէ Իտրայէլեան, Յորդանանեան եւ Պաղեստինեան պետական իշխանութիւններուն հետ:

Պատրիարք Սրբապան Հայրը շեշտեց, թէ Պատրիարքութիւնը կը պատրաստուի քրիստոնէութեան 2000 թուականի տօնակատարութիւններուն, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ Քրիստոնէութեան Պետական Կրօն հոչակման 1700-ամեակի հանդիսութիւններուն: Ան կոչ ուղղեց համայն հայութեան, որ այս բացառիկ առիթներով մասնաւոր ուխտագնացութիւններ կազմակերպեն դէպի Սուրբ Երկիր:

Ապա տեղի ունցաւ հարց ու պատասխանի պահ մը եւ Նորին Ամենապատուութիւնը պատասխանեց խմբագիրներուն տուած բոլոր հարցումներուն:

ԱՐԱՐԱՏ ՀԱՅ ՏԱՐԵՑՆԵՐՈՒ ՏՈՒՆ

Միշըն Հիլզ, Գալիֆորնիա

Կէսօրէ ետք, ժամը 2:00-ին, Պատրիարք Սրբապան Հայրը պաշտօնական այցելութիւն մը տուաւ Արարատ Հայ Տարեցներու Տունը, որ կը գտնուի Միշըն Հիլզի մէջ, Գալիֆորնիա, ուր սիրալիր կերպով ընդունուեցաւ պատասխանատու Տիար Պապ Շամլեանի եւ Արարատ Տարեցներու Տան Վարչութեան անդամներուն կողմէ:

Բարի գալստեան խօսքէն ետք, Պատրիարք Սրբապանը իր գոհունակութիւնը յայտնեց այս խիստ կարեւոր հաստատութեան բոլոր յարմարութիւններուն համար եւ օրինեց Վարչական Կազմն ու բոլոր նուիրատուները, որոնց ջանքերուն շնորհիւ կառուցուած է այս գեղեցիկ համալիրը եւ յաւազոյն կերպով կը կատարէ իր ազգային եւ մարդասիրական առաքելութիւնը մեր սիրեցեալ հայ ժողովուրդին:

Նորին Ամենապատուութիւնը շրջեցաւ թէ տարեցներուն բաժինը եւ թէ ալ հիւանդանոցի բաժինը, խօսեցաւ մեր տարեցներուն հետ եւ օրինեց պատնք: Ան այցելեց նաեւ մատուղը եւ թանգարանը, ուր վերջերս Տէր Չօրի անապատէն մեր նահատակներուն աճիւններէն մաս մը փոխադրուեցաւ եւ մասնաւոր Հոգեհանգստեան Արարողութեամբ պետեղուեցաւ:

Պատրիարք Սրբապան Հայրը գոհունակ արտով բաժնուեցաւ Արարատ Հայ Տարեցնէրու Տունէն:

ՊԱՏՐԻԱՐԲԱԿԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Կիրակի, Դեկտ. 6, 1998

Վէն Նայա, Գալիֆորնիա

Սուրբ Պետրոս Հայց. Եկեղեցոյ ինգրանքով եւ Թեմակալ Առաջնորդ՝ Գրշ. Ս. Վաչէ Արք. Յովսէփեանի եղբայրական հրաւերով, յատկապէս Արեւմտեան Թեմ հրաւիրուած էր Երուսաղէմի Հայոց Բարեխնամ Պատրիարք՝ Ամեն. Ս. Թորգոմ Արք. Մանուկեան, համայնքի հայութեան հետ միասնաբար տօնախմբելու համար եկեղեցոյ հիմնադրութեան քառասնամեակը: Արգարեւ, քառասուն տարի առաջ Մուխը հաստատուած էր Պատրիարք Սրբապան Հօր կողմէ, երբ ան Առաջնորդն էր Արեւմտեան Թեմին:

Բացառիկ այս հանգրուանին, օրուան Պատարագիչն ու քարոզիչն էր Ամեն. Ս. Թորգոմ Պատրիարքը: Ս. Սեղանին կը սպասարկէին Եկեղեցոյ Հօգեւոր Հովիւր՝ Արժ. Ս. Շնորհք Քին. Տէմիրճեան եւ Ս. Յակոբ Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւր՝ Արժ. Ս. Արշակ Քին. Խաչատուրեան: Եկեղեցոյ Դպրաց Դատը, ղեկավարութեամբ Տիկին Մարգրիտ Զաւեանի եւ Երգեհոնահարութեամբ Տոքթ. Բան Սինանեանի, ներգաշնակութեամբ կատարեց Ս. Պատարագի եւ Հոգեհանգստեան երգեցողութիւնները:

Քարոզիչն առաջ, Թեմակալ Առաջնորդ Սրբապան Հայրը հաւատացեալներու հոծ բազմութեան ներկայացուց Երուսաղէմի Հայոց Պատրիարքը՝ Ամեն. Ս. Թորգոմ Արք. Մանուկեանը, որ 1990 թուականէն ի վեր, որպէս արժանատր Գահակալը Երուսաղէմի Ս. Աթոռին, ամենայն բժախնդրութեամբ նուիրուած է վանքի բարգաւաճման, սրբատեղեաց պայծառութեան եւ հոգեւորականներու պատրաստութեան առաքելութեան: Սրբապան Հայրը շեքմագին բարի գալուստ եւ յարատեւ յաջողութիւն մաղթեց Նորին Ամենապատուութեան եւ հրաւիրեց զինք, իր պատգամը տալու համար հաւատացեալներուն:

Պատրիարք Սրբապան Հայրը իր եղբայրական պցացումները յայտնեց Առաջնորդ Սրբապան Հօր, իրեն ուղղուած հրաւերին, ինչպէս նաեւ կատարուած բարեմաղթութիւններուն համար: Ապա օրուան Աւետարանի ընթերցման առակի մեկնաբանութիւնը կատարելէ ետք, խօսեցաւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց դարատր հաստատութեան եւ Պատրիարքութեան բազմակողմանի գործունէութիւններուն եւ կատարուելիք նորոգութիւններու շուրջ: Ան կոչ ուղղեց, որ համայն աշխարհի հայութիւնը ուխտատրաբար այցելէ Երուսաղէմ եւ ականատես ըլլայ մեր հոգեւոր եւ ազգային իրաւունքներուն՝ հաղորդուելով սրբատեղիներու խորհուրդով եւ մեր երանելի հայերու անմեռ ոգիով:

Նկատի ունենալով, որ Երկուշաբթի, Դեկտ. 7, տասներորդ տարեկիցն էր Հայաստանի մէջ տեղի ունեցած մեծ երկրաշարժին, Թեմակալ Առաջնորդ Սրբապան Հօր հրահանգով, Հոգեհանգստեան մասնատր արարողութիւն կատարուեցաւ բոլոր գոհուածներու հոգիներուն համար: Հոգեհանգստեան նախագահեց Առաջնորդ Սրբապան Հայրը:

Հատատացեալներ հոգեպէս ցորացած Պատրիարք Սրբազան Հօր հոգեւոր պատգամէն եւ երկրաշարժին ցոհ գացած իրենց հայրենակիցներուն ոգիով վերապարձ՝ մխիթարուած վերադարձան իրենց բնակարանները:

Ս. ՊԵՏՐՈՍ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՍՏԱՍՄԱՆ 40-ԱՄԵԱԿԻ
ՃԱՇԿԵՐՈՅԹ ԱՐԱՐԱՏ ՀԱՅ ՏԱՐԷՑՆԵՐՈՒ ՏԱՆ ՄԷՋ

Միշըն Հիւլ, Գալիֆորնիա
Կիրակի, Դեկտ. 6, 1998

Ս. Պետրոս Հայց. Եկեղեցւոյ հաստատման 40-ամեակին առթիւ, երեկոյեան ժամը 5:30-ին սկսաւ ընկերային ժամը Արարատ Հայ Տարեցներու Տան Տէօքմէճեան Մրահին մէջ, Միշըն Հիւլ Գալիֆորնիա, որուն յաջորդեց պաշտօնական ճաշկերոյթը՝ նախագահութեամբ Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկեանի:

Հոգեւորականներ եւ գլխաւոր սեղանի պատասխանատու անձերը Ս. Պետրոս Եկեղեցիէն, թափօրով ներս մտան սրահին մէջ եւ գրաւեցին իրենց տեղերը: Ընթրիքի ընթացքին սկսաւ գործադրութիւնը օրուան յայտագրին:

Սեղանի օրհնութիւնը կատարեց Պատրիարք Սրբազան Հայրը:

Հանգիստավարն էր Յարգարծան Տիար Ճէյմզ Պոպաճեան, որ Քաղաքապետն է Գալապաքս Քաղաքին: Ան ներկայ գտնուող մեծ թիւով հանդիսակաւաններուն ներկայացուց գլխաւոր սեղանին հիւրերը, հոգեւորականները եւ այլ ականաւոր անձեր:

Քարի գալուստի խօսքը ըրաւ Տարեգարծի Յանձնախումբի Ատենապետուհի՝ իրաւաբան Էտրիելը Գրիգորեան, յիշելով այն տարիները եւ գործունէութիւնները, երբ Պատրիարք Սրբազան Հայրը Առաջնորդն էր Արեւմտեան Թեմին:

Ս. Պետրոս Եկեղեցւոյ Միսական Խորհուրդի Ատենապետ՝ Տրիսի Բոյ Քէչոյեան, Միսական Խորհուրդի անունով իր ողջոյնի եւ երախտագիտութեան խօսքը ըրաւ, շեշտելով որ Ամեն. Թորգոմ Պատրիարքի հաստատած Մուխը բարգաւաճած եւ ընդարձակուած է եւ շնորհիւ Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի հայրախնամ ուշադրութեան եւ ցուցմունքներուն, ինչպէս նաեւ Մուխի երկարամեայ Հոգեւոր Հովի եւ այժմ Պատուակալ Հովի՝ Արծ. Տ. Շահէ Աւագ Քին. Մէմերճեանի նուիրեալ ծառայութեան եւ ցուցմունքներուն, Մուխը կազմակերպուած է եւ ներկայիս իր հոգեւոր եւ կրթական առաքելութիւնը կը շարունակէ Մուխի Հովի՝ Արծ. Տ. Շնորհք Քին. Տէմիրճեանի գլխաւորութեամբ եւ Միսական Խորհուրդի աջակցութեամբ:

Եկեղեցւոյ Պատուակալ Հովի՝ Արծ. Տ. Շահէ Աւագ Քին. Մէմերճեան խօսք առնելով յիշեց Մուխի հաստատման սկզբնական այն տարիները, երբ Պատրիարք Սրբազան Հայրը Առաջնորդն էր Արեւմտեան Թեմին: Ան վերյիշեց հաճելի կարգ մը ղեպքեր այդ հին օրերէն, ապա իր մասնաւոր յարգանքը մատոյց Նորին Ամենապատուութեան եւ Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, տարիներու ընթացքին իրենց կատարած քաջարի հոգեւոր առաջնորդութեան եւ հայրական ուշադրութեան համար: Ան իր ուրախութիւնը յայտնեց, որ ներկայիս Արծ. Տ. Շնորհք Քին. Տէմիրճեան, նոր

խանդավառությամբ կը շարունակէ յառաջ տանիլ եկեղեցոյ հոգեւոր եւ դաստիարակչական առաքելութիւնը:

Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւը՝ Արժ. Տ. Շնորհք Քին. Տէմիրճեան Ս. Պետրոս Եկեղեցոյ Միական Խորհուրդի եւ բոլոր կազմակերպութիւններուն եւ հաւատացեալներուն անունով, իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Պատրիարք Սրբապան Հօր, որ եկեղեցոյ հաստատման քառասնամեակը հոգեւոր ցնծութեան օրի մը վերածեց Ս. Պատարագի մատուցմամբ, հոգեւոր պատգամով եւ այս պաշտօնական ճաշկերոյթին նախագահելով: Ան շեշտեց, թէ Նորին Ամենապատուութիւնը իմը գնելով եւ Ս. Պետրոս Եկեղեցոյ Օծման Կարգը կատարելով հանդերձ, հաւատքի եւ նուիրումի հունտերը ցանեց հաւատացեալներու հոգիներուն ու մտքերուն մէջ, որոնք աճելով պայծառացան եւ բարգաւաճելով հասան այս օրուան, հակառակ անոր որ 1994-ի երկրաշարժը մեծ վնասներ հասցուց եկեղեցոյ ամբողջ համալիրին: Տէր Հայրը իր երախտագիտական պագացումները յայտնեց նաեւ Թեմակալ Առաջնորդ Սրբապան Հօր, որ իր Առաջնորդ ընտրուելէն ի վեր եւ յատկապէս Ս. Պետրոս Եկեղեցոյ ունեցած դժուարին օրերուն, միշտ օգնութեան հասաւ իր ցուցմունքներով եւ քաջաբերութեամբ: Տէր Հայրը նոյնպէս իր գնահատութիւնը յայտնեց Տէր Շահէին, որ համակ նուիրումով պայծառացուց Ս. Պետրոս Եկեղեցին եւ այնպէս յանձնեց իրեն: Տէր Հայրը նոյնպէս իր գնահատութիւնը յայտնեց քառասնամեակի առթիւ պատրաստուած յատուկ գրքոյկի յանձնախումբի անդամներուն եւ յատկապէս Պատրիարք Սրբապան Հօր եւ Առաջնորդ Սրբապան Հօր՝ իրենց ոգևորիչ եւ հոգեւոր պատգամներուն համար:

Ապա տեղի ունեցաւ երաժշտական յայտագիր մը, որուն մաս կազմեցին Տրէտ Տարեան եւ Գափրի Մկրտիչեան Գամփօըն իրենց Հայերէն եւ Անգլերէն երգերով՝ դաշնակի ընկերակցութեամբ Մարօ Տօնապետեանի:

Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան ոգևորութեամբ ներկայացուց օրուան Պատուոյ Հիւրը՝ Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեանը, որ Հայց. Եկեղեցոյ բարձրատիճան եւ պատկառելի պայծառ գէմքերէն մին է, Արեւմտեան Թեմի Առաջնորդ եղած ատենը կատարած է կազմակերպչական սքանչելի աշխատանք եւ ապագային իրեն համար հեշտ եղած է սկսուած աշխատանքներն ու ծրագիրներ շարունակել՝ առ ի պայծառութիւն Արեւմտեան Թեմի եւ իր Մուխերուն: Սրբապան Հայրը յատկապէս շեշտեց, որ Ս. Պետրոս Եկեղեցոյ Պատուակալ Հովիւ՝ Արժ. Տ. Շահէ Աւագ Քին. Մէմիրճեան, որպէս Հոգեւոր Հովիւը այս եկեղեցոյ եւ համայնքին, իր մատուցած 29 տարուան ծառայութեան ընթացքին, կրցաւ իմաստութեամբ ի մի բերել Ամերիկահայ եւ նորեկ հաւատացեալները, որոնք մինչեւ այսօր համերաշխութեամբ եւ ներդաշնակութեամբ միասնաբար կը ծառայեն եկեղեցոյ: Սրբապան Հայրը յատկապէս յիշեց, թէ Տէր Շահէի ջանքերուն շնորհիւ, Մանուկեան Վարժարանը իր ծնունդը առաւ Ս. Պետրոս Եկեղեցոյ համալիրէն ներս: Առաջնորդ Սրբապան Հայրը շեշտեց, որ Ս. Պետրոս Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւը՝ Արժ. Տ. Շնորհք Քին. Տէմիրճեան մեծ ոգևորութեամբ ու նուիրումով կը ծառայէ այս ընդարձակ Մուխէն ներս եւ թէ մասնաւոր ջանք թափեց, որ քառասնամեակի բոլոր ձեռնարկները յաջողութեամբ

պակուրին: Ապա Նորին Սրբապնությունը սիրով հրաժիրեց Նորին Ամենապատուությունը, որ իր պատգամը տայ ներկաներուն:

Պատրիարք Սրբապան Հայրը իր եղբայրական գոհունակությունը յայտնեց Առաջնորդ Սրբապան Հօր, իր «*հոգիով*» կատարած արտայայտություններուն եւ բարեմաղթություններուն համար: Ապա խօսեցաւ եկեղեցւոյ հոգեւոր սպասաւորներուն եւ հայ հաւատացեալներուն միասնաբար ծառայութեան եւ մեր մատաղ սերունդի գաստիարակութեան մասին: Ս. Պետրոս Եկեղեցին որպէս տիպար եկեղեցի եւ Մուխ, միշտ գիտակից եղած է իր առաջնահերթ հոգեւոր եւ կրթական առաքելութեան եւ յատկապէս երիտասարդաց կազմակերպութեան եւ Կիրակնօրեայ Վարժարանի պօրացման աշխատանքներուն մէջ: Նորին Ամենապատուությունը յիշեց, որ Ս. Պետրոս Եկեղեցւոյ հոգեւոր մթնոլորտին եւ կազմակերպութիւններուն մէջ սնած եւ գաստիարակուած՝ Տիրան Սրկ. Փեթոյեան, Տէր Սարգիս վերանուանուելով, քահանայ ձեռնադրուեցաւ այս տարի եւ ներկայիս որպէս Հոգեւոր Հովի կը ծառայէ Սան Ֆրանսիսկոյի Ս. Յովհաննէս Եկեղեցիէն ներս:

Պատրիարք Սրբապան Հայրը խօսեցաւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան հոգեւոր, կրթական, շինարարական եւ Սրբատեղիներու մէջ ունեցած իրաւունքներուն եւ անոնց պահպանման մասին՝ շեշտելով, որ իր Պատրիարքութեան օրով ո՛չ մէկ կայուած ծախուած է, եւ թէ հոգեւորական եւ աշխարհական կամաւորներէ բաղկացած Կայուածոց Յանձնախումբ մը հաստատուած է, որոնք կը վրադուին կայուածներու հարցով: Պատրիարք Սրբապան Հայրը շեշտեց պատրաստուած նոր հոգեւորականներ ունենալու հարցը: Ժառանգաւորաց Վարժարանէն ներս ուսանողները ներկայիս եկած են Հայաստանէն: Բացի կրօնական գիտելիքներէ, կը սորվին Անգլերէն, Արաբերէն, Եբրայեցերէն եւ Հայերէն Գրաբար լեզուները եւ կ'առնեն նաեւ համակարգիչի (computer) գասեր:

Պատրիարք Սրբապան Հայրը իր խօսքի աւատին յուշանուէր մը յանձնեց Առաջնորդ Սրբապան Հօր եւ Ս. Պետրոս Եկեղեցւոյ Միական Խորհուրդի Ատենապետուիի՝ Ռոպ Քէշոյեանի:

Յիշատակելի այս ճաշկերոյթը փակուեցաւ Պատրիարք Սրբապան Հօր «*պահպանիչ*» աղօթքով եւ միաբերան արտասանուած Տէրունական Աղօթքով: Ապա ներկաներէն շատեր յարակից սրահին մէջ անձամբ ողջունեցին Նորին Ամենապատուությունը եւ իրենց գոհունակությունը յայտնեցին այս օրինաբեր այցելութեան համար:

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԱՂԱՃԱՆԵԱՆ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Փաստսինա, Գալիֆորնիա
Երկուշաբթի, Դեկտ. 7, 1998

Երեկոյեան ժամը 7:00-ին, Նորին Ամենապատուությունը Առաջնորդ Սրբապան Հօր եւ հոգեւորականներով շրջապատուած, «*հրաշափառ*»-ի արարողութեամբ մուտք գործեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիէն ներս եւ կանոնական աղօթքէն ետք, տեղի ունեցաւ աջահամրոյր:

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

«ՀԱՅԵՐ Ս. ԵՐԿԻՆ ՄԷՋ» ԽՈՐԱԳՐՈՎ

Այս բացառիկ երեկոն կազմակերպած էր Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւը՝ Արժ. Տ. Վազգէն Քնն. Մովսէսեան, 1700-ամեակի գաւառաբնակչական ծրագրին տակ:

Տէր Հայրը իր բարի գալուստի խօսքը ըրաւ՝ երախտագիտութիւնը յայտնելով Ամեն. Պատրիարք Սրբազան Հօր, որ սիրայօծար կերպով յանձն առած էր խօսիլ այս կարեւոր նիւթին շուրջ:

Պատրիարք Սրբազան Հայրը Ս. Երկրի հակիրճ պատմականը ընելէ ետք, ըսաւ որ իր ժամանակին Երուսաղէմի Գրիգոր Շղթայակիր Պատրիարքը վանքին պարտքը փակելու համար, ստիպուած Թուրքիոյ պանապան շրջանները այցելեց եւ հանգանակութիւն ընելով փակեց վանքին բոլոր պարտքը:

Նորին Ամենապատուութիւնը Սրբոց Յակոբեանց Վանքի եկեղեցիները եւ հայապատկան այլ եկեղեցիներ եւ սրբատեղիներ ցոյց տուաւ սահիկներով, իրաքանչիւրին մասին տալով բացատրութիւններ եւ պատմական դէպքեր: Պատրիարք Սրբազան Հայրը պատասխանեց նաեւ տրուած հարցումներուն:

Ներկաները հոգեպէս պօրացած եւ ազգային հպարտութեամբ բաժնուեցան սրահէն:

ՄԱՄՆԱԻՈՐ ՃԱՇ «ԳԱԼԻՖՈՐՆԻԱ ԳԼԱՊ»Ի ՄԷՋ
Հիրընկալութեամբ Երուսաղէմի Ս. Ղապար Ուխտին
Լու Անճելըս, Երեքշաբթի, Դեկտ. 8, 1998

Երուսաղէմի Ս. Ղապար Ուխտը գլխաւորութեամբ Դոկտ. Հէնպ Վօն Լէտընի, իր կազմակերպած մասնաւոր հիրընկալութեամբ, պատուեց Նորին Ամենապատուութիւնը: Բացառիկ այս հաւաքին ներկայ գտնուեցաւ նաեւ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան եւ Լու Անճելըս քաղաքի պաշտօնեաներ եւ այլ հիրեր, շուրջ 25 հոգի:

Բարի գալուսեան եւ ողջոյնի խօսքէն ետք, Պատրիարք Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց այս մտերմիկ հաւաքոյթին մասին եւ տեղեկութիւններ տուաւ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան գործունէութիւններուն շուրջ, ինչպէս նաեւ ընդհանուր գիծերով՝ Երուսաղէմի մասին, յայտնելով որ յատուկ ծրագիրներ կը մշակուին Քրիստոնէութեան 2000 թուականի հանդիսութիւններուն համար: Ապա շերմ մթնոլորտի մէջ տեղի ունցած ընդհանուրխօսակցութիւններ:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԼՈՍ ԱՆՃԵԼՈՒՍ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Լու Անճելըսի պետական մատենադարանին համար պատմական օր մը եղաւ, երբ Դեկտ. 8-ի երեկոյեան Նորին Ամենապատուութիւնը այցելեց մատենադարանը: Մասնաւոր յայտագիր մը պատրաստուած էր Կեդոնական Մատենադարանի Միջազգային Լեզուներու Բաժանմունքին կողմէ:

Պատրիարք Սրբապան Հօր կ'ընկերանար Թեմիս Առաջնորդ Սրբապան Հայրը: Բարձրատիժան Հոգեւորականները շերմապես դիմաւորուեցան մատենադարանի պատասխանատուներուն եւ անձնակազմին կողմէ: Օրուան ձեռնարկը համակարգողն էր մատենադարանի պատասխանատուներէն Սիլվա Նաթալի Մանուկեան: Ներկայ էին Երուսաղէմի Գալուստ Կիւլպէնկեան Մատենադարանի հիմնադիր անդամներ եւ բարեկամներ՝ Դատաւոր Արմանտ Արապեան, Վահան Կրեկոր, Խաչիկ Իվան Մանուկեան եւ արեւի քան 250 հիւրեր:

Պատրիարք Սրբապան Հայրն ու իր շքախումբը առաջնորդուեցան դէպի Միջագոյնի Լեզուներու Բաժանմունքը՝ բացումը կատարելու համար Շահան Նաթալի Հայ Լեզուի եւ Գրականութեան Հաւաքածոյին, որուն հովանաւորութիւնը ստանձնած էին Սիլվա եւ Խաչիկ Մանուկեան եւ իրենց գաւակները Անդրանիկ, Վահան եւ Արա: Սիլվա Մանուկեան իր գեղեցիկ ուղերձին մէջ հպարտութեամբ յայտնեց թէ Լոս Անճելըսի պետական մատենադարանին մէջ հայ ժողովուրդի եւ գրականութեան մասին նիւթեր տրամադրելի պիտի ըլլան եւ թէ 4,000 գիրքեր կան ներկայիս:

Իր խօսքին մէջ, Նորին Ամենապատուութիւնը գոհունակութիւնը յայտնեց, որ Սիլվա եւ Խաչիկ Մանուկեան իրենց գաւակներով եւ Երուսաղէմի Կիւլպէնկեան Մատենադարանի բարեկամները, միասնաբար ջանք թափելով իրականութիւն դարձուցին Լոս Անճելըսի Պետական Մատենադարանին մէջ ունենալու Շահան Նաթալի Հայ Լեզուի եւ Գրականութեան Հաւաքածոյի բաժանմունքը, որմէ շատեր պիտի օգտուին, ծանօթանան մեր ժողովուրդի պատմութեան եւ գրականութեան: Պատրիարք Սրբապան Հայրը ուրախութեամբ յայտնեց, թէ 1992 թուականէն ի վեր Սիլվա Մանուկեան Երուսաղէմ մեկնելով, արդիական միջոցներով կը կազմակերպէ վանքի Կիւլպէնկեան Մատենադարանը:

Այս ցոյց տրուեցաւ Գալուստ Կիւլպէնկեան Մատենադարանի անցեալի եւ ներկայի սահիկները՝ մասնաւոր բացատրութիւններով:

Լոս Անճելըսի Պետական Մատենադարանի պատասխանատուներէն Օլիվիա Կուէվա-Ֆերնանտէզ, Լոս Անճելըսի Պետական Մատենադարանի պատասխանատուներուն կողմէ ստորագրուած եւ շքանակի մէջ առնուած յատուկ վկայագիր մը յանձնեց Նորին Ամենապատուութեան, որ գոհունակութեամբ ընդունուեցաւ:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԿԵՒՈՆԱԿԱՆ ԳԱԼԻՖՈՐՆԻԱ

Ֆրէվսօ, Դեկտ. 9-11

Չորեքշաբթի, Դեկտ. 9-ին, երեկոյեան ժամը 7:00-ին Ամեն. Պատրիարք Սրբապան Հայրը «Հրաշափառ»-ի արարողութեամբ մուտք գործեց Ֆրէվսոյի Ս. Պօղոս Հայց. Եկեղեցիէն ներս: Թափօրին մաս կը կազմէին հետեւեալ հոգեւորականները.- Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւը՝ Հոգշ. Տ. Սասուն Ս. Վրդ. Զմրուխտեան, Սէն Ուազին Հովիտի Եպիսկոպսական Եկեղեցիէն՝ Գերշ. Տ. ձան-Տէյվիա Եպիսկոպոս, Ֆաուլըրի Ս. Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Գէորգ Քին. Առաքելեան, Եգեմի Ս. Աստուածածին Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Սահակ Քին. Քէլշեան, Սագրամէնթոյի Ս. Յակոբ Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Եղիա Քին. Հայրապետեան, Ֆրէվսոյի Ս. Երրորդութիւն Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւ՝

Արժ. Տ. Վահան Քին. Կոստանեան, Արժ. Տ. Շահէ Աւագ Քին. Ալթունեան, Արժ. Տ. Արթուն Քին. Մմբատեան, Արժ. Տ. Վարդան Աւագ Քին. Տրիկերեան, Արժ. Տ. Վարդան Քին. Գասպարեան, հիր հոգեւորականներ տարբեր յարանուանութիւններէ, Ս. Պօղոս Եկեղեցոյ Սարկաւազները եւ Դպրաց Դասը:

Կանոնական աղօթքէն ետք, Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւր՝ Հոգշ. Տ. Սասուն Մ. Վրդ. Չմբուխեան, հոգեւորականներու եւ հաւատացեալներու կողմէ բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան, շեշտելով, որ Պատրիարք Սրբազան Հօր գլխատրութեամբ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը տէր կը կանգնի մեր ժողովուրդի գարաւոր իրաւունքներուն:

Պատրիարք Սրբազան Հայրը իր խօսքին մէջ անդրադարձաւ Պատրիարքութեան կատարած կարեւոր դերին մասին եւ միեւնոյն ատեն նշեց կարգ մը դժուարութիւնները եւ ապագայի ծրագիրները: Արարողութեան աւարտին, տեղի ունեցաւ աջահամբոյր, որու ընթացքին Պատրիարք Սրբազան Հայրը մէկական փոքրիկ խաչեր բաժնեց հաւատացեալներուն:

Ապա Եկեղեցոյ Հայկ Պերպլեան Արահին մէջ Պատրիարք Սրբազան Հայրը սահիկներ ցոյց տալով, բացատրութիւններ տուաւ Երուսաղէմի եւ այլ քաղաքներու մէջ հայապատկան սրբավայրերու մասին: Նորին Ամենապատուութիւնը պատասխանեց նաեւ տրուած հարցումներուն:

Օրուան յայտագիրը վերջ գտաւ Գերշ. Տ. Ճան-Տէլվիտ Եպս. Սքաֆիլտի առողջութեան եւ բարեմաղթութիւններու խօսքով եւ փակման աղօթքով:

Ապա ի պատիւ Նորին Ամենապատուութեան, տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ պատրաստուած Եկեղեցոյ Տիկնանց Միութեան կողմէ:

ՀԻՆԳՇԱԲՅԻ, ԴԵԿՏ. 10

Առաւօտուն, Պատրիարք Սրբազան Հայրը Ֆրէվնոյի շրջանի հոգեւորականներուն եւ Մուխի ներկայացուցիչներուն հետ նախաձաշ մը ունեցաւ, որու ընթացքին ներկաները առիթը ունեցան միասնաբար հաճելի պահ մը ունենալու եւ գաղափարներու փոխանակութիւններ կատարելու Նորին Ամենապատուութեան հետ: Այս կարգադրութեան պատասխանատուն էր Ֆաուլըրի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովիւր՝ Արժ. Տ. Գէորգ Քին. Առաքելեան:

Ֆրէվնո գտնուած միջոցին, Պատրիարք Սրբազան Հայրը այցելեց Ֆրէվնոյի Հայ Տարեցներու տունը ինչպէս նաեւ Ֆրէվնոյի Համագաղութային Հայկական Վարժարանը:

Իսկ երեկոյեան ժամը 6:00-ին Ֆրէվնոյի Պետական Համալսարանին մէջ Պատրիարք Սրբազան Հայրը բանախօսն էր Հայկական Ուսմանց Բաժանմունքի Տարեկան Ճաշկերոյթին, որուն կազմակերպիչն էր Դոկտ. Պարթո Տէր Մկրտիչեան:

Պատրիարք Սրբազան Հօր Ֆրէվնո կատարած այցելութեան իրեն կ'ընկերանային, այցելութեան ընդհանուր պատասխանատու Տիար Հայկ Գրիգորեան եւ Պատրիարք Սրբազան Հօր եղբայրը՝ Տիար Սուրեն Մանուկեան:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԳԱԼԻՖՈՐՆԻԱ
Ման Ֆրանսիսկոյի Շրջան, Դեկտ. 11-13

Ֆրեյնոյի Շրջան իր կատարած այցելութենէն ետք, Դեկտ. 11-ին, Պատրիարք Սրբապան Հայրը ընկերակցութեամբ իր եղբօր՝ Սուրէն Մանուկեանի եւ Արեւմտեան Թեմ այցելութեան ընդհանուր պատասխանատու Տիար Հայկ Գրիգորեանի, Մեկնեցաւ դէպի Հիւսիսային Գալիֆորնիա (Ման Ֆրանսիսկոյի շրջան): Երեկոյեան Նորին Ամենապատուութիւնը հիւրն է Վարդանանց Ասպետներու, որոնք «*Քրիսմըս*»-ի առթիւ մասնաւոր ընթրիք մը կազմակերպած էին, որուն համակարգիչն էր Տոքթ. Ճան Փուչիկեան:

Բարի գալստեան եւ ողջոյնի խօսքէն ետք, Պատրիարք Սրբապան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց, որ առիթը ունեցաւ հանդիպելու Վարդանանց Ասպետներու հետ: Ապա անոնց տեղեկութիւններ տուաւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ընդհանուր գործունէութիւններուն եւ կալուածներու նորոգութեան կարիքներուն շուրջ: Ընթրիքի ընթացքին տեղի ունցաւ հաճելի վրոյց եւ Նորին Ամենապատուութիւնը պատասխանեց իրեն ուղղուած բոլոր հարցումներուն:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՍԹԱՆՖՐԸՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Դեկտ. 12

Նախապէս կատարուած կարգադրութեան համաձայն, առաւօտուն Պատրիարք Սրբապան Հայրը իր շքախումբով այցելեց նշանաւոր Սթանֆորտ Համալսարանը: Հիրընկալն էր Դոկտ. Ֆրանսիս Էվերթթ: Պատրիարք Սրբապան Հայրը շջեցաւ համալսարանի կարգ մը մասերը՝ ստանալով պատմական բացատրութիւններ եւ տեղեկութիւններ համալսարանի ուսումնական ծրագիրներուն շուրջ:

Նորին Ամենապատուութիւնը գնահատեց Սթանֆորտ Համալսարանին կատարած երկարամեայ կրթական ծառայութիւնը բազմաճիւղաբար ուսանողներու, որոնք այսօր օգտակար կը հանդիսանան համայն մարդկութեան:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ Ս. ԱՆԴՐԷԱՍ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՅԻ
Գուփըրթինօ, Դեկտ. 12

Շաբաթ, Դեկտ. 12-ին, Մանթա Գլարա Հովտի հայ գաղութը մեծ խանդավառութեամբ եւ ուրախութեամբ դիմաւորեց Երուսաղէմի Հայոց Պատրիարք՝ Ամեն. Տ. Թորոզմ Արք. Մանուկեանին: Պատրիարք Սրբապան Հօր կ'ընկերանային այցելութեան ընդհանուր պատասխանատու Տիար Հայկ Գրիգորեան եւ Պատրիարք Սրբապան Հօր եղբայրը՝ Տիար Սուրէն Մանուկեան: Օրհնաբեր այս առիթով Տոքթ. եւ Տիկին Փիթըր եւ Բամելա Ապաճիները իրենց բնակարանին մէջ հիւրասիրութիւն մը կազմակերպած էին ի պատիւ Պատրիարք Սրբապան Հօր, ուր հրաւիրուած էին գաղութէն ներս երկար տարիներու ծառայութիւն ունեցող անձեր, որոնք տարիներէ ի

վեր ծանօթ էին Նորին Ամենապատուութեան: Հրաւիրուած էին նաեւ Գուփըրթինոյի Ս. Անդրէաս Հայց. Եկեղեցւոյ Միալկան Խորհուրդի անդամները:

ԺԱՄԱՆՈՒՄ Ս. ԱՆԳՐԷԱՍ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻ

Երեկոյեան ժամը 7:00-ին, Ամեն. Պատրիարք Սրբազան Հայրը իր շքախումբով ժամանեց Ս. Անդրէաս Հայց. Եկեղեցի եւ ուրախութեամբ դիմաւորուեցաւ առեկի քան 300 հաւատացեալներու եւ յատկապէս օրուան հանդիսավար՝ Տիար ձեյ Հաշիկեանի, Ս. Անդրէաս Հայ Դպրոցի եւ Կիրակնօրեայ Դպրոցի աշակերտութեան կողմէ, որոնք երգեցին *Փոքր է Աշխարհը*, Կոմիտասի *Սուրբ Սուրբ-ը*, *Սուրբ Աստուած եւ Քրիստոս ի մէջ Ս. Պատարագի* երգերը:

Ային Զօրեան արտասանեց Սիամանթոյի *Ես Երգելով Կոչեմ Մեռնիլը*, իսկ Յարութ Միսէեան արտասանեց Պատրիարք Սրբազան Հօր գրած գլուխ գործոց *Դուն Մեր Հրաշքը*: Եկեղեցւոյ երիտասարդաց կազմակերպութեան կողմէ Ըահան Ստեփանեան խօսելով, բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան: Տէր եւ Տիկին Պէնճըմին եւ Վիոյա Զուրաբ յայտագիրը աւարտեցին Խաչատուրեանի դաշնակի գեղեցիկ նուագներով:

Ապա տեղի ունեցաւ աջահամբոյր: Բոլոր աշակերտներն ու ուսուցչական կազմը մօտենալով համբուրեցին Պատրիարք Սրբազան Հօր աջը՝ իրաբանչիւրը մէկական փոքրիկ խաչ ստանալով:

Իր փակման խօսքին մէջ, Պատրիարք Սրբազան Հայրը քաջալերեց ուսուցչական կազմն ու աշակերտութիւնը, որ հայաշունչ նոյն ոգիով շարունակեն իրենց սկսած դաստանգութիւնները, Հայ Դպրոցն ու Կիրակնօրեայ Վարժարանի աշխատանքները: Պատրիարք Սրբազան Հայրը ըսաւ, թէ 1962-66 տարիներուն, երբ ինք Առաջնորդն էր Արեւմտեան Թեմին, Սանթա Գլաբա Հովիտ այցելելով միշտ կը քաջալերէր այս փոքրիկ հայկական գաղութը: Նորին Ամենապատուութիւնը ուրախութեամբ շնորհաւորեց բարգաւաճած գաղութը, որ անցնող տարիներու ընթացքին միասնական ճիգով եւ գոհողութիւններով, եկեղեցւոյ այն ատենուան Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Վազգէն Քին. Մովսէսեանի գլխաւորութեամբ եւ Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեանի ցուցմունքներով, կարողացած էր կառուցել տալ հայկական ոճով այսպիսի գեղեցիկ եկեղեցի մը:

Յայտագրի փակումէն ետք, Պատրիարք Սրբազան Հայրը առաջնորդուեցաւ դէպի Ամիրեան Սրահ, ուր շքեղ հիւրասիրութիւն մը պատրաստուած էր եկեղեցւոյ բոլոր կազմակերպութիւններուն կողմէ: Ներկաները առիթը ունեցան անձամբ հանգիպելու եւ պրոցելու Պատրիարք Սրբազան Հօր հետ:

Նոյն օրը, եկեղեցւոյ Միալկան Խորհուրդի Ատենապետ, Տիար Տիգրան Էքմէճճի ծննդեան տարեգարձն ըլլալով, Միալկան Խորհուրդը զինք պատուեց յատուկ կարկանդակով:

Ներկաները Պատրիարք Սրբազան Հօր հոգեւոր խօսքը լսելով եւ օրհնութիւնները ստանալով, հոգեպէս պորացած բաժնուեցան քահանէ:

**ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՍԻՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ
Ս. ՅՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՏ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԶ
Կիրակի, Դեկտ. 13, 1998, Ման Ֆրանսիսկո**

Պատմական անմոռանալի օր մըն էր Ման Ֆրանսիսկոյի Մոցի շրջանի Հայց. Եկեղեցիներուն եւ հաւատացեալներուն համար:

Օրուան հանգիսատր Ս. Պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկեան, իր գոհունակութիւնը յայտնելով եւ փառք Տալով Աստուծոյ, որ անգամ մը եւս կը գտնուի այս եկեղեցոյ մէջ, աղօթելու եւ ապա հանգիպելու հաւատացեալներուն: Ս. Պատարագին իրենց մասնակցութիւնը բերին եկեղեցոյ Հոգեւոր Հովի՛ Արթ. Տ. Սարգիս Քին. Փեթոյեան, Օզլընտի Ս. Վարդան Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովի՛ Արթ. Տ. Մետրոպ Քին. Սարաֆեան եւ Սագրամէթոյի Ս. Յակոբ Հայց. Եկեղեցոյ Հոգեւոր Հովի՛ Արթ. Տ. Եղիա Քին. Հայրապետեան: Ս. Յովհաննէս, Ս. Անգրէաս եւ Ս. Վարդան Եկեղեցիներուն միացեալ երգչախումբը՝ ղեկավարութեամբ Լինտա Գալուստեան Լէսթըրի եւ ձօան Գուպաթեանի, եւ Երգեհոնաւարութեամբ Նայիրի Սարգիսի, գեղեցիկ կերպով կատարեցին Ս. Պատարագի երգեցողութիւնը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ

Արարողութեան աւարտին, եկեղեցոյ սրահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ՝ ի պատիւ Պատրիարք Սրբազան Հօր: ճաշկերոյթի կազմակերպչական աշխատանքներուն Ատենապետներն էին Չարլզ ձանիկեան եւ Տիկին Պիաթրիս Գլըճեան: Արթ. Տ. Սարգիս Քին. Փեթոյեանի բարի գալստեան եւ ողջոյնի խօսքէն ետք, օրուան յայտագրին մաս կազմեցին Լուիպ Նալպանտեան, գաշնակով, Թամար Մաղտիսեան արտասանութիւններով եւ Լինտա Գալուստեան Լէսթըր մեներգով:

Աւելի քան 300 հոգի ներկայ գտնուեցաւ այս ջերմ հիւրասիրութեան՝ կազմակերպուած եւ պատրաստուած եկեղեցոյ Տիկնանց Միութեան կողմէ, որուն Ատենապետն էր Իգապէլ Տօգուպեան:

Պատրիարք Սրբազան Հայրը իր գնահատութիւնը յայտնեց ներկայացուած գեղեցիկ յայտագրի համար, օրինեց վանոնք եւ բոլոր կազմակերպողները եւ պատասխանատուները որոնք Ման Ֆրանսիսկոյի Մոցի շրջանին մէջ վառ կը պահեն հայու ոգին եւ նուիրեալ ծառայութեամբ կը պայծառացնեն իրենց Մուխերն ու Հայց. Եկեղեցին:

Ներկաները խորապէս տպաւորուած օրուան Ս. Պատարագի արարողութենէն, ճաշկերոյթի ջերմութենէն, Պատրիարք Սրբազան Հօր հոգեւոր պատգամէն եւ Երուսաղէմի Սրբավայրերու հաղորդակից գառնալով, հաւատքով պօրացած եւ հոգեպէս մխիթարուած բաժնուեցան սրահէն:

Պատրիարք Սրբազան Հայրը Երկուշաբթի, Դեկտ. 14-ին վերադարձաւ Լոս Անճելըս:

ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱՆՈՑԻՆ ՄԷՋ
Կլէնտէյն, Հինգշաբթի, Դեկտ. 17

Լարք Երաժշտական Ընկերակցութիւնը իր Հրատարակչական Յանձնախումբի նախաձեռնութեամբ, երեկոյեան ժամը 8:00-ին Կլէնտէյնի մէջ, Գալիֆորնիա, կազմակերպած էր որ Պատրիարք Սրբազան Հայրը դասախօսէր «Կոմիտասի հանձարը իր երգերուն մէջէն» նիւթին շուրջ: Նորին Ամենապատուութիւնը որպէս կոմիտասագէտ, տարբեր տեղեր դասախօսած է Կոմիտասի մասին թէ՛ Հայերէնով եւ թէ՛ ալ Անգլերէնով: Նոյնպէս գրած է Կոմիտասի երաժշտութեան մասին:

Հետաքրքրական եւ լուսարանող այս դասախօսութեան ներկայ գտնուեցաւ երաժշտասէր կոկիկ հասարակութիւն մը: Պատրիարք Սրբազան Հայրը մանրամասնութեամբ խօսեցաւ իր նիւթին շուրջ, լաւագոյն կերպով ներկայացնելով «Կոմիտասի հանձարը իր երգերուն մէջէն»: Ապա պատասխանեց տրուած հարցումներուն:

Դասախօսութենէն ետք, տեղի ունեցաւ ընդունելութիւն մը ի պատիւ Պատրիարք Սրբազան Հօր, որու ընթացքին ներկաները առիթը ունեցան անձամբ հանդիպելու եւ մօտէն ճանչնալու Նորին Ամենապատուութիւնը:

Նորին Ամենապատուութիւնը Արեւմտեան Թեմ իր կատարած օրինաբեր այցելութեան ընթացքին, անձնական հանդիպումներ ունեցաւ եւ մտերմիկ շրջանակներու մէջ մասնաւոր ճաշ տրուեցաւ ի Պատիւ Պատրիարք Սրբազան Հօր:

ՄԵԿՆՈՒՄ ԴԷՊԻ ՆԻԻ ԵՈՐՔ

Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք Արեւմտեան Թեմ իր կատարած այցելութիւնը աւարտած ըլլալով, Ուրբաթ, Դեկտ. 18-ի կէսօրին, թռիչք տանելով մեկնեցաւ դէպի Նիւ Եորք:

Ողջերթ եւ բարի ճանապարհ մաղթելու համար, Լոս Անճելըսի օդակայան գացած էին Արեւմտեան Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան, իր օգնականները՝ Տ. Սիփան Քին. Մխսեան, Տ. Յովսէփ Քին. Յակոբեան եւ Տ. Տաթևի Քին. Յարութիւնեան: Նոյնպէս ներկայ էին այցելութեան ընդհանուր պատասխանատու՝ Տիար Հայկ Գրիգորեան, Պատրիարք Սրբազան Հօր եղբայրը՝ Տիար Սուրէն Մանուկեան եւ միւս եղբայրը՝ Տիար Խաչիկ Մանուկեան եւ իր Տիկինը Սիվա Մանուկեան:

Պատրիարք Սրբազան Հօր օրինաբեր այցելութիւնը Արեւմտեան Թեմ, հոգեկան հրճուանքի եւ երուսաղէնով ներշնչումի եւ օրհնութեան օրեր եղան:

ՄԻՓԱՆ ԲԱՀԱՆԱՅ ՄԻՍԵԱՆ

ՀԱՆԳԻՊՈՒՄ ԱՄԵՆ. ԹՈՐԳՈՒ ՊԼՏՐՈՒՄԻ ՄԱՆՈՒԿԱՆԻ ԶԵՏ

Երուսաղէմի Ամեն. Պատրիարք Թորգոմ Մանուկեանը, իր Լոս Անճելոս այցելութեան քարեքաստիկ առիթով ցանկութիւն էր յայտնել հանդիպելու վաղաձանօք մի խումր մտաւորականների հետ արծարծելու եւ լուսարանելու համար հայ Սաղէմի եւ պատրիարքութեան հետ առնչակից մի շարք իրողութիւններ ու խնդիրներ, որոնք յուզում են ոչ միայն Ա. Յակոբեանց Միաբանութիւնը, այլեւ համայն հայութիւնը:

Հանդիպում-ընդունելութիւնը, ինչպէս յաճախ Լ. եղիլ նման ղեկներում, սիրայօժար յանձն է առնում իր սեփական առանձնատանը կազմակերպելու Պրն. Յարութիւն Սիմոնեանը, Հայ Դպրութեան եւ մշակոյթի հետեւողական բարեկամն ու հովանաւորը:

Գաղութս այցելած հայ ազգային-հասարակական, կրթական ու մշակութային գործիչների, ի մասնաւորի կուսակցական կամ միութեանական պատկանելութիւն ու նկատել չունեցողներին պատուին նրա կազմակերպած այս եւ արան նախորդած ընդունման հանդիպում-ընդունելութիւնների երկար ու շարունակող շրջայի մէջ նկատում է չճիշդութեամբ, բայց ուշագրաւ մի միտում, այն է խաղաղականի հետո-հետադարձ այս փոխ վրայ շարունակելի Պոլսի, Թիֆլիսի, Պաւոյի եւ այլ հայաստան կալուածների երկրամիջ զբաղակալ մշակութային ոչ պաշտօնական, մասնաւոր «Սպորտ»-ների կամ «վերստատու» սխալակալ՝ արտիստները:

Մենք չգիտեմք, բէ. յարգելի Պրն. Յ. Սիմոնեանը մտածու՞ է, կամ մտածում է այս մասին այսօր, բայց մենք տեսնում ենք, գիտեմք գործը, ծառայութիւնը, որ հետեւողական եւ անձանձիք յանձն է առնում նա ի սէր եւ ի պայծառութիւն հայ դպրութեան եւ մշակոյթի:

Հորեքշաբթի, 16 Դեկտեմբերի ընդունելութիւն-հանդիպումը Երուսաղէմի Պատրիարք Թորգոմ Մանուկեանի հետ, այդ սիրոյ եւ նուիրումի գեղեցիկ կազմակերպութեամբ եւ առաւել յիշարժան արտայայտութիւններից մէկն էր:

Ձմեռուան մէջ ամառուանից յամեցած-մնացած արևոս միջօրէ, գեղատեսիլ մի դարաւանդի վրայ բարեպատշաճ տեղադրութեամբ առանձնատուն, Շամիրամ Թագուհու առասպելական «Կախիալ պարտէզ» յիշեցնող, սակայն իրական պարտէզ, աւազան, ծառեր, ծաղիկներ ու դալարիք, եւ այս կենսայրոնում մի խումր վաղաձանօք մտաւորականներով շրջապատուած քարճր ներկայութիւնը Պատրիարք Հօր: Լիներով քարճրաստիանն եկեղեցական, նա կողմանց երբեմնի հոգեւոր հովիտ ու բնակալ առաջնորդ, Սրբազան Լ. նաև բանաստեղծ ու քարզմանիչ, երաժիշտ-խմբավար, ուսուցիչ, բանասիր, միով բանիս՝ դպրութեան ու մշակոյթի անխոնջ մշակ:

Երբ ամբողջ վերոյիշեալին գումարեմք նաև ստանիտոյ յարգալիք սրտաբայ հիւրամեծարութիւնը, ինքնին կր լինի, բէ ինչո՞ւ այդքան շնչող ու բարճր էր ներկաների տրամադրութիւնը:

Եւ այդ տրամադրութեան մէջ էլ սկսուեց հանդիպման պաշտօնական մասը: Այն բայ արեց սիրուած յայտնի մտաւորական, «Լեւոնիլիւն Օպորրօրր» քերթի երասարակիչ ու խմբագիր եւ Պատրիարք հօր վաճառի ու գործին ի մտոյ տեղեակ Պրն. Օշին Քլիշեանը: Նա մի քանի սեպտ ընդունելի մէջ ներկաներիս տարաւ Սրբազան հօր կանոնի ու գործունեութեան վերբնայ ուղիով, որը սկսուելով Երուսաղէմի փառանգաւորայ վարժարանի ուստողական նստարանից հասնում-հանգում է Պատրիարքութեան բարճր գահին: Ու հիմա, գահ ու դիրքի այդ բարճրութիւնից նա շարունակում է երջանկալիշատակ եղիշ. Դուրեան եւ իր անուանատու Թորգոմ Գուշակեան ետամեծար Պատրիարքների գործը:

Խօսք է առնում գրող, հրապարակախօս, Լոս Անջելոսի Գրողների Միության ատենակազմ Պրն. Թորգոմ Փոսթանեան հայ կենդեցու ծխագետի, բանաստեղծի, բարգմանչի եւ երաժշտագետի կերպարը, բնագծերով այդ բնագաւառներում Սրբազան հօր ու շագրաւ ձեռն-բերումները:

Նախկին Սաղիմահայ, գրող, հրապարակախօս Նահապետ Մկրտչեանը, որ միշտ անձնական մօտիկ յարաբերութեան մէջ է եղել Պատրիարք Սրբազան Հօր հետ, նրան բնութագրում է իրրեւ մարդ ու եկեղեցական բարձրաստիճան գործիչ, որ իր անձի մէջ ներդաշնակօրէն միահռչել է բանաստեղծը, վարչագետը եւ շինարարը: Ապա՝ Սրբազանի կեանքից յիշում է մի դէպք, որի մէջ, ինչպէս մահուր հայելու, յստակ երկուց Թորգոմ Մանուկեան գործիչի հիմնարար սկզբունքը, այն է, կեանքի նոյնիսկ մէկ ազատ րօպէն ծառայեցնել հանրօգուտ գործի, ազնիւ այրարումի:

Ապա՝ խօսք առաւ Սրբազանը ինքը, նա ներկաների ու շաղութիւնը նրբամտօրէն շեղելով իր անձից, այն կենդրնացրեց հետեւեալ կարեւոր խնդիրների եւ իրողութիւնների վրայ, որոնք այսօր յուզում եւ մտահոգում են Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան եւ ողջ ազգին:

Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան 1881ին Օսմանեան կայսրութեան կողմից հաստատուած կանոնադրութեան վտօխօտութիւն, Երուսաղէմում միւր ունեցած պատմական իրաւունքների պահպանութիւն, «Մարտիկեան» բանգարանի, «Կիւլպէնկեան Մատենադարանի», 165 տարի առաջ հաստատուած տպարանի եւ այլ հաստատութեանց հիմնական նորոգումները, դէպի հայ Սաղէմ հայերի ու իսլամացուրեան վերաշխուժացումը եւ, վերջապէս, պատրիարքագաւառական «ազատ» հողերի պետականացումի վտանգից փրկելու խնդիրը կամ գերխնդիրը:

Իրին պատած-պաշարած այս միտք ու մտահոգութիւնները ներկաներին հազորդելու համար Սրբազանը պէտք չգզաց պերնախօսութեան, Բանգի իրողութիւններն ու փաստերը, որուն մասին խօսեց նա, իրենք աւելի Բան պերնախօս էին ազգի շահերի համար կենսական լինելու իրենց հանգամանով: Ուստի, Սրբազան Հայրը դիմեց միջավայրին աւելի պատշաճ, վստահութիւն ներշնչող սրտաբաց գրոյցի ձեւին: Առաջացած հարցերին Սրբազան Հօր տուած հանգամանակից, ստոյգ պատասխանները յուսարանեցին, ցրեցին շատ կասկած ու շփոթ, որ առաջացել էին մամուլում լոյս տեսած ոչ նիշտ տեղեկութիւնների պատճառով: Հիմա, տրուած այս յուսարանութիւններից յետոյ, ներկաների մտածումն ու սրամաղորութիւնը կարելի է այսպէս ձեւակերպել:

- Այո՛, պէտք է մտածել եւ, ինչո՞ւ չէ, նաեւ խօսել ու գրել արծարծուած խնդիրների մասին, որոնք իրենց կարեւորութեանը յաւելում են նաեւ անանձնական լինելու քացատիկ արժանաւորութիւնը:

Վերջում Պատրիարք Հայրը, շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, պարտաւորեցնող մեծարանքի եւ բարի ցանկութիւնների համար, իսկ հիւրընկալ Պրն. Յարութիւն Սիմոնեանին եւ ընտանիքին յանձն առած յոգնութեան, անքերի հիւրամեծալորութեան եւ իր տուն-օճախը, հարկ եղած դէպքում, հայ մշակոյթի բուսանախանական «վերստուելի» վերածելու պատրաստակամութեան համար:

Մտտ չորս ժամ տեսած հանդիպում-ընդունելութիւնը աւարտուեց Պատրիարք Հօր օրհնութեամբ եւ արտագին մաղբանքով, որ սէրը, համբարշխութիւնը եւ խաղաղութիւնը բազաւորեն հիւրընկալ այս տանը, տառապեալ մեր հայրենիքում եւ աշխարհում համայն, այսօր եւ միշտ:

- Ամէ՛ն:

Ի խորոց արա՛ւ ասուած աս մէկ բարը ներկաների հաւանութեան ու համամտութեան անկեղծ, ամբողջական արտայայտութիւնը եղաւ:

ՍԱՊԻՍ ԵԱՓՈՒՃԵԱՆ

Թորգում Պատրիարքին Այցը Ամենայն Հայոց Հայրապետին, Նիւ Եօրֆ.

Երուսաղէմի Ամեն. Պատրիարք Տ. Թորգում Արք. Մանուկեան Միացեալ Նահանգաց Արեւմտեան Թեմին տուած իր այցելութենէն յետոյ, Լոս Անճեյուսէն Նիւ Եօրֆ ժամանեց Ուրբաթ գիշեր Դեկտեմբեր 18ին, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Տ. Տ. Գարեգին Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին ապափնման իր բարի մաղթանքները յայտնելու:

Շաբաթ առաւօտեան տեսակցութենէն յետոյ, Պատրիարք Սրբազանը իր գոհունակութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետի առողջական կացութեան մասին, որ կրնար խօսակցիլ եւ արտայայտուիլ: Եւ Ամենայն Հայոց Հայրապետը ներկայ եղաւ եւ նախագահեց Շաբաթ եւ Կիրակի օրերուն համար կազմակերպուած հանդիսութիւններուն որոնք Պատրիարք Սրբազան Հօր այցելութեան առիթով, Արեւելեան Թեմի մէջ Հայց. Եկեղեցւոյ Միացեալ Նահանգաց մէջ հաստատման հարիւրամեակի տօնակատարութեանց փակումը կը հանդիսադրէին:

Շաբաթ գիշեր, Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ համերգային յայտագիրը մանուկներու հինգ երգչախումբերու (Ուաթրթաուսէն, Փրափիտէսէն, Նիւ Եօրֆ եւ Նիւ Ճըրզի շրջանակէն Ս. Վարդան Մայր Տաճարի, Պէլսայտի Նահատակաց Եկեղեցիի եւ Յովնանեան ամէնօրեայ Վարժարանի 200 երգեցիկներու) իրենց ղեկավարներով: Յայտագրի աւարտին, Հայկ եւ Ալիս Գաւուրեան սրահին մէջ Տիկնանց Յանձնախումբի կարգադրութեամբ հիւրասիրութիւն մը տեղի ունեցաւ:

Կիրակի առաւօտ, Պատրիարք Սրբազանը Պատարագեց եւ քարոզեց Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ, անդրադառնալով Հայ Երուսաղէմի հոգեւոր ժառանգութեան եւ Բթօղիէի 2000 ամեակի տօնակատարութեանց եւ Հայ ուխտաւորական խումբերու կարեւորութեան: Պատարագի վերջաւորութեան Վեհափառ Հայրապետը Ս. Գրիգոր Լուսաւորչի շէնքաններ շնորհեց ութը ամոյներու, որոնք Հարիւրամեակի տօնակատարութեանց առիթով իրենց սրտարդի նուիրատուութիւնը կատարած էին Մայր Տաճարին: Ապա Հայ եւ Ալիս Գաւուրեան Սրահին մէջ ի պատիւ նուիրատուներու մասնաւոր ճաշկերոյթ մը տրուեցաւ:

Ապա, Պատրիարք Սրբազանը, խորհրդակցական ժողով մը ունեցաւ Երուսաղէմի Կալուածոց Մատակարարման Յանձնախումբի անդամներէն Ատենապետ Ճան Վարդանի, Գանձապահ Տէթ. Դաւիթ Նաճարեանի եւ Ատենադպիր Սեպուհ Օյաճեանի հետ:

Նոյն իրիկունը, Տէր եւ Տիկին Գեորգ եւ Սիրվարդ Յովնանեան, Նիւ Եօրֆի իրենց բնակարանի շէնքի հիւրասրահին մէջ, ի պատիւ Պատրիարք Սրբազանին եւ Վեհափառ Հայրապետին, ճաշի հրաւիրած էին յիսուն անձեր, բոլորն ալ ծանօթ իրենց եկեղեցանուէր եւ ազգօգուտ նախաձեռնութիւններով: Իրենց գոհունակութիւնը եւ գնահատանքը արտայայտեցին Վեհափառ Հայրապետը, Պատրիարք Սրբազանը, Թեմի Առաջնորդ Տ. Խաժակ Արք. Պարսամեանը, հիւրընկալ Տիար Գեորգ Յովնանեանը եւ իր փեսան Տէթ. Դաւիթ Նաճարեանը, նաեւ Ռաքրի Արքըր Շնայրը որ Նախագահն է Ափփիլ Օլ Գօնշընս կազմակերպութեան որուն անդամ են Պատրիարք Սրբազանը եւ Առաջնորդ Խաժակ Սրբազանը: Նոյն արտասանութիւններ եւ խմբական երգեր, հանելի մթնոլորտ մը ստեղծելով:

Երկուշաբթի, 21 Դեկտեմբեր 1998ին, Պատրիարք Սրբազանը նախ հանդիպում ունեցաւ Տէթ. Էսկար Յովսէփեանի հետ, որ 1988ի Երկրաշարժի առիթով Առաջնորդարանի բժշկական օժանդակութեան ծրագիրը ցարդ կը գործադրէ, եւ Երուսաղէմ այցելած ըլլալով իր սիրալոյսով ներդրումը կը կատարէ: Ապա, Պատրիարք Սրբազան իր յարգալիւր տեսակցութենէն յետոյ Վեհափառ Հայրապետին հետ, առիթ ունեցաւ Առաջնորդարանի պաշտօնէից հետ ճաշի սեղանակից լինելու:

Երեկոյեան թոնիչով Պատրիարք Սրբազան վերադարձաւ Երուսաղէմ:

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԻԿԵՒԵՑԻԿԱՆԻՔ-ԲԵՄԱԿԱՆԻՔ

Ծշ. 3 Դեկտ 1998.- Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսացանց Ս. Սևան Եպս. Կարիպան: Ուր. 4 Դեկտ.- Ընծայուցն Ս. Աստուածածնի: Աստուտուն գլխաւորութիամբ Ս. Սևան Եպս. Կարիպանի Միաբան Հայրեր ինկնաշարժերով իջան Գեղսեմանիի ճորր ու «Հրաշափառ»ով մտաւ գործեցին Ս. Աստուածածնայ Տանար ուր Ս. Սևան Եպս. Կարիպան մատոյց Ս. Պատարագը Տիրամօր Ս. Գրիգորմանին վրայ եւ նախագահեց բարեբար Կիլլայի Կիւպէնկանի եւ իր գերդաստանի ննջեցեղ տարիկան հոգեհանգիստին:

Շր. 5 Դեկտ.- Կրիգորի Սփանջագործին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Կիլիաղի: Ժամարարն էր Ս. Գուան Վրդ. Այնանան:

Կիր. 6 Դեկտ. Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի Ասագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Ս. Անուշաւան Ծ. Վրդ. Ջղջաննան: «Հայր Մեր»էն առաջ Բարոզեց Ս. Արիս Եպս. Շիրվաննան:

Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն Հայաստանի երկաշարժի հետևանքով մահացած համայնի քրիստոն հոգիներուն համար: Հանդիսագլխուն էր Ս. Կիրիզ Եպս. Գարիկան:

Ուր. 11 Դեկտ.- Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսացանց էր Ս. Սևան Եպս. Կարիպան:

Շր. 12 Դեկտ.- Առաջիկայի Թաղէտի եւ Բայբոզղիմէտի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Կիլիաղի: Ժամարարն էր Ս. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Կիր. 13 Դեկտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամասրան մէջ: Հանդիսացանց էր Ս. Սևան Եպս. Կարիպան: Ժամարարն էր Ս. Անուշաւան Ծ. Վրդ. Ջղջաննան: «Հայր Մեր»էն առաջ Բարոզեց Ս. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Շր. 19 Դեկտ.- Նիկողայոսի Սփանջագործին Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Մակարայ մատրան մէջ, երկու օրեր առաջ գուգադիպած հարցն եզիպտացւոց սօսին աւիրով: Ժամարարն էր Ս. Համարաճու՝ Վրդ. Քիշիշան: Վերաբերումը կատարուեցաւ ներկին գարին մէջ գանուող Ս. Նիկողայոսի Սեղանին վրայէն:

Կիր. 20 Դեկտ.- Բարեկեցան Ս. Յակոբայ Պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակացեանց: Ժամարարն էր Ս. Տիգրանի

Վրդ. Պողոսեան:

Բշ. 21 Դեկտ.- Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսացանց էր Ս. Արիս Եպս. Շիրվաննան:

Գշ. 22 Դեկտ.- Յերութիւն Ս. Աստուածածնի: Աստուտուն Ս. Արիս Եպս. Շիրվաննան գլխաւորութիամբ Միաբան Հայրեր ինկնաշարժերով իջան Գեղսեմանիի ճորր ու «Հրաշափառ»ով մտաւ գործեցին Ս. Աստուածածնայ Տանար, ուր Տիրամօր Ս. Գրիգորմանին վրայ օրուան հանդիսար Ս. Պատարագը մատոյց եւ Բարոզեց Ս. Արիս Եպս. Շիրվաննան:

Ուր. 25 Դեկտ.- Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Պատրիարք Սրբազան Հայրը: Շր. 26 Դեկտ.- Ս. Յակոբայ ՄԺԲնայ Հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Կիլիաղի: Ժամարարն էր Ս. Թեոդորոս Արդ. Ջաւարեան:

Վերաբերումը կատարուեցաւ Մայր Տանարի գահին մէջ Սուրբին նկարով կառուցուած շարժական սեղանին վրայէն:

Կիր. 27 Դեկտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամասրան մէջ: Հանդիսացանց էր Ս. Սևան Եպս. Կարիպան: Ժամարարն էր Ս. Կոմիտաս Վրդ. Շլալիքեան: «Հայր Մեր»էն առաջ Բարոզեց Ս. Թեոդորոս Արդ. Ջաւարեան:

Շր. 2 Յուն 1999.- Արցալու Թագաւորին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Կիլիաղի: Ժամարարն էր Ս. Գուան Վրդ. Այնանան:

Կիր. 3 Յուն.- Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի ձախակողման գահին մէջ գանուող Ս. Աստուածածնայ Սեղանին վրայ: Ժամարարն էր Ս. Վանիկ Վրդ. Մանկասարեան: «Հայր Մեր»էն առաջ Բարոզեց Ս. Համարաճու՝ Վրդ. Քիշիշան:

Բշ. 4 Յուն.- Պատրիարք Սրբազանը նախագահեց Մայր Տանարին մէջ պաշտուած Ասագ Տեմերու առաջին հանդիսար նախատեսակին, որմէ հտք Միաբանութիւնը Ս. Արողը «Օրհնեցէ՛ գՏըր» շարականի երգիչդրութիամբ քափարով բարձրայա Պատրիարխարան:

Կշ. 5 Յուն.- Ս. Կարի Մարգարէին եւ Յակոբայ Տեառնութիւնը (Տե՛ն Առաժիպկան Ս. Արողայ Ս. Երուսաղէմի):

Ըստ սովորութեան, առաստեան ժամերգութեան ընթացին Պատրիարք Սրբազան Հայրը շուրջատ եւ նմիտուն զգեցած բարձրայա Տեառնեղբոր Արողի պատուանդանին, ուր մնաց

մինչև ժամերգության ատարիք, և ընդունեց Միաբանության և դպիրներուն շնորհարարութիւնները:

Տ. Սեւան Եպ. Կարիպեան «Քրիստոս Աստուած մեր» մաղթամէքի ընթացքին մասնատր բարեմարտութիւններ ըրա Նորին Ամենապատուութեան երկր քարօր կենաց համար: Օրուան Ս. Պատարագը Աւագ Սեղանին վրայ մատոյց և բարոզեց Տ. Արիս Եպ. Շիրվանեան: «Հայր Մեր»էն առաջ Պատրիարք Սրբազան Հայրը նախագահեց Ս. Արտուր հանգուցեալ Պատրիարքայ հոգիներուն համար կատարուած հոգիհանգստեան պաշտամունքին:

Դշ. 6 Յուն.- Պատրիարք Սրբազան Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Ս. Սեփակոսի նախաստեակին: Տօնին բուրվառակիւր Հայրիկն էին Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան և Տ. Թէոդորոս Արք. Զաբարեան:

Եշ. 7 Յուն.- Սյրբոյն Սեփակոսի նախաստեակեցին և տուջին մարտիրոսին: Առաստեան ժամերգութեան ատարին Ս. Աթոռոյս բարեշնորհ Արևիկազները և Ուրարակիրները, բիւով 12, առաջնորդութեամբ երկու բուրվառակիւր վարդապետներուն, մարգարտագարդ ստղաարտներով և տապանակ ու բուրվառ ի ձեռին, կատարեցին «Սարկաւագաց Հանդէսը»: Արարողութեան նախագահեց Պատրիարք Սրբազան Հայրը:

Ս. Պատարագը մատուցուեցաւ Ասուղաստան մէջ Ս. Սեփակոսի խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Անուշաւան Ծ. Վրդ. Զոզանեան:

Գիշերասկիզբին ժառանգատրաց նաշապահին մէջ սեղի ունեցաւ Միաբանական ընթրիք՝ Սարկաւագաց Տօնին առթիւ:

Խօսք առին դայրոցին տեսուչը՝ Տ. Արիս Եպ. Շիրվանեան. սարկաւագներէն Տ. Կարէն Արկ. Բարսեղեան, բուրվառակիւր Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

Պատրիարք Սրբազան Հայրը ըրա իր փառման խօսքը և հանդէսը վերջացաւ «Պանպակիչ»ով:

Ուր. 8 Յուն.- Գլխարդ Առաքելոց նախաստեակին ի Ս. Յարկոբ հանդիսապետն էր Տ. Սեւան Եպ. Կարիպեան:

Եր. 9 Յուն.- Ս. Առաքելոցն Պեղարտի և Պեղարտը: Մայր Տաճարի Ս. Պատրիարք վերնամասրան մէջ Ս. Պատարագը մատոյց Տ. Գրուսան Վրդ. Այնանեան:

Վեր. 10 Յուն.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Վեր վերնամասրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Սեւան Եպ. Կարիպեան: Ժամարարն էր Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

«Հայր Մեր»էն առաջ բարոզեց Տ. Անուշաւան Ծ. Վրդ. Զոզանեան:

- Վեսթը ետք Պատրիարք Սրբազանը «Հրաշափառ»ով մուտք գործեց Մայր Տաճար, ուր Որդուց Որտաճան տնի հանդիսատր նախաստեակին նախագահեց ետք, Ս. Աթոռոց «Որ էնն էրութեան» շարականի երգեցողութեամբ Միաբանութիւնը թափօրով քարձրացաւ Պատրիարքարան:

Իշ. 11 Յուն.- Տօն Սըրբոց Որդուցն Որտաճան: Մայր Տաճարի Ս. Գլխարդի մատարան մէջ օրուան Ս. Պատարագը մատոյց և բարոզեց Պատրիարք Սրբազան Հայրը: Արներբնակայ վարդապետներն էին Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան և Տ. Բագրատ Արք. Պրոնիկեան: Բուրվառակիւր վարդապետներն էին Տ. Էմմանուէլ Արք. Աբաջանեան և Տ. Թէոդորոս Արք. Զաբարեան:

Պատրիարք Սրբազան Հայրը, ամպիովակի տակ խաչափայտի մատունքն ի ձեռին, նախագահեց ետղարձ մեծահանդէս թափօրին:

Ապա Միաբանութիւնը և ժողովուրդը թափօրով Ս. Աթոռոց ձեր էնն լելուքեանց շարականի երգեցողութեամբ քարձրացան Պատրիարքարան: Պատրիարք Սրբազան Հայրը օրհնուած նշխար բաժնեց բոլորին, փակիով շարքը Աւագ Տօներուն:

Դշ. 13 Յուն.- Իրիկնադէմին, Պատրիարք Սրբազան Հայրը և Միաբանութիւնը ներկայ եղան ժառանգատրաց Վարժարանի մեծ սրահին մէջ սեղի ունեցած «Վաղանդ»ի հանդէսին:

- Հանդէսէն ետք Պատրիարք Սրբազան Հայրը և Միաբանութիւնը գացին նաշիւր Պատրիարքարտի սեղանատան մէջ:

Եշ. 14 Յուն.- Կաղանդ. Նոր Տարի ըստ Հին Տօմարի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց և բարոզեց ժամօրհնող Տ. Վանիկ Վրդ. Մանկապարեան: Յետոյ բոլորը քարձրացան Պատրիարքարան երգելով Ս. Աթոռոց մաղթերը:

Ս. Թ. Վարձարանի սաներէն մին ծաղիկփուրց ի ձեռին, գողտրիկ ուղիթձ մը արտասանեց, ուր կը հայցէր Պատրիարք Սրբազան Հօր արհուշատութիւն:

Նորին Ամենապատուութիւնը ըրա իր պատշաճ խօսքը և բաժնեց նարինց:

Ուր. 15 Յուն.- Պոլսէն Ծրոտադէմ ժամանեց Թուրքիչ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Մեծարդ Արք. Մուսայիեան, որ Մայրաքաղաքի մուտքի «Հրաշափառ»ով առաջնորդուեցաւ յէպի Ս. Գլխարդի մատուռ և Աւագ խորան: Լուսարարապետ Տ. Նուրիսան Ծ. Վրդ. Մանուկեանի բարի-գայրաստի խօսքին, իր ջիւրձ գզգզումներ արտայայտեց, և թափօրով, երգեցողութեամբ, և ամբողջ ժողովուրդով Պատրիարքարանի Դահլիճը քարձրացան, զիմարտուելով Թուրքոմ Սրբազան Պատրիարքէն,

որ Ս. Աթոռոյ գաւակ կոչեց Մեսրոպ Սրբազան Պատրիարքը: Երուսաղէմի մէջ անոր ապրած ուսումնական տարիներուն համար: Մեսրոպ Պատրիարք արդարեւ այդ տարիները յիշեց իբրեւ աղբիւր իր հոգեւոր աճումին եւ վերանորոգման:

Եր. 16 Յուն.- Ս. Բարսեղի Հայրապետին: Օրուան Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց եւ բարոցեց Կ. Պոլսոյ նորրանիք Պատրիարքի, նորին Ամեն. Ս. Մեսրոպ Աբբ. Մուքաֆեան:

Կիրակի 17 Յուն.- Նորին Ամենապատուութիւն Ս. Մեսրոպ Աբբ. Մուքաֆեան «Հրաշափառօքի պարտոյրեամբ մտտով գործեց Ս. Յարութեան Տաճար եւ Քրիստոսի Ս. Գեղեցման վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց եւ բարոցեց:

- Նոյն օրը կէսօրէ ետք ժամը 2.00ին Նորին Ամենապատուութիւն Ս. Մեսրոպ Աբբ. Մուքաֆեան «Հրաշափառօքի սարարողութեամբ մտտով գործեց Ս. Աստուածածնայ Տաճար:

Իշ. 18 Յուն.- Զրազալույց Ս. Մննդեան: Առաւօտեան ժամը 10.30ին Պատրիարք Սրբազան Հօր գլխաւորութեամբ եւ ընկերակցութեամբ Կ. Պոլսոյ Ս. Մեսրոպ Սրբ. Պատրիարք Մուքաֆեանի, Միաբանութիւնը ինքնաշարժելու շարանով մը նամբայ ելաւ դէպի Քիոյրիսէմ: Զարուստ կիսուն Յունաց Ս. Եղիա վանքին առջեւ դիմադրելու եկած էին ՊԼԿ-Աստուարի Բաղաճապետը, Քիոյրիսէմի փոխ Բաղաճապետը եւ պետական ներկայացուցիչներ: Իսրայէլեան հինգ ոստիկան ձիւարճներ ընկերացան Պատրիարք Սրբազանի ինքնաշարժին, առջեւն էն եւ ելկու ղովերէն, մինչեւ Խաբէլի գերեզմանը, որմ. ետք թափօրը Պաղեստինեան հինգ ձիւարճներով ստաջնորդուեցաւ դէպի Քիոյրիսէմ: Քառասնի մտամբին Հ.Ե.Մ.- Հ.Մ.Լ.Մ. եւ Յոյն Օրթոքսոս համայնքի Աստուգեան եւ Սէյնի Զօգեֆ Աղջկանց վարժարաններուն սկսուտական խումբեր, թափօրը ստաջնորդեցին դէպի Ս. Մննդեան հրապարակը, ուր դիմաւորուելով Քիոյրիսէմի ընդհանուր ոստիկանապետէն, Բնդաբապետէն եւ ներկայացուցիչներէն, թափօրը կազմուեցաւ Միաբանութեան անդամներով եւ ժառանգաւոր սաներով:

«Քիոյրիսէմ Մեծ» շարականի կրօնգործութեամբ թափօրը բարձրացաւ Մննդեան Տաճարի Հայկական վանքը: Քիոյրիսէմի Բաղաճապետին (Հաննա Նասրը), Նախագահ Արաֆարի ներկայացուցիչ Քրիստոնեայ Էմիլ Հարմուրի եւ Պատրիարք Սրբազան Հօր շնորհատրոսութեան խօսքերէն եւ խաղաղութեան եւ բարօրութեան մտադրամբներէն ետք տեղի ունեցաւ իրարակրօնական:

- Յետ միջօրէի ժամը 2ին Պատրիարք Սրբազան Հօր գլխաւորութեամբ «Հրաշափառօքով

մտտով կատարուեցաւ Ս. Մննդեան Տաճարի եւ Ս. Այլըը: Զրազալուցի Ս. Պատարագը Ս. Այլըին մէջ կը մատուցանէ նորին Ամեն. Ս. Մեսրոպ Աբբ. Մուքաֆեան: Ապաարկող Հայրենի էին Ս. Բազլաստ Աթր. Պարմէնեան եւ Ս. Թեոդորոս Աթր. Զատարեան: որմ. ետք Միաբանութիւնը կը բարձրանայ Հայոց վանք, քակին մէջ կը կարդացուի Ս. Մննդեան Աւետարանը եւ կ'ընթացի «Փառք ի բարձուս»: Գիշերուան ժամը 7.30ին վանքի իրարարանի մէջ տեղի ունեցաւ իրարակրօնական: Գիշերուան ժամը 10ին վերականգան արարողութիւնները:

Տան Մննդեան եւ Աստուածայայտուեան: Կէս գիշերին Միաբանութիւնը կ'իջին Ս. Մննդեան այլ ուր կը կատարուին արարողութիւններ: Նոր Պաղեստինեան կառավարութեան ներկայացուցիչները ներկայ եղան եւ արարուին շնորհատրոսով Պատրիարք Սրբազան Հայր Ամենակրօնական: Պատրիարք Սրբազանները կը վերադառնան Երուսաղէմ:

Աւագ Սեղանին վրայ կը պատարագէ Ս. Եղիշէ Աթր. Ոչորեան Ջրօրինի Իրարարողութեան հանդիսակցութիւնը Ս. Սուան Նպս. Կարիպեան:

- Ս. Մննդեան Այլըին մէջ կը պատարագէ Ս. Սուան Նպս. Կարիպեան: որմ. ետք թափօրով եւ երգեցողութեամբ Միաբանութիւնը կը բարձրանայ հայոց սուրբատ: Բակին մէջ կը կարդայուի Ս. Մննդեան Աւետարանը եւ կ'ընթացի «Փառք ի բարձուս»: Միաբանութիւնը կը վերադառնայ Երուսաղէմ:

- Երուսաղէմի մէջ նրազալուցի արարողութիւն Ս. Յարութեան Տաճարին մէջ: Կ. Գերեզմանին վրայ կը պատարագէ Ս. Կոմլասս Արդ. Շէպարեան, նախատեսակին հանդիսակցութեւն էր Տաճարին Տեսուչը Ս. Վաղարշ Նպս. Թաշատեան: Արարողութիւնները կ'արարուին Տաճարին Տեսուչարանին մէջ Ս. Մննդեան Աւետարանի ընկերացութեւնով եւ «Փառք ի բարձուս» ի կրօնգործութեամբ:

- Առաւօտուն Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ կը պատարագէ Ս. Կոմլասս Արդ. Շէպարեան, որ «Ջրօրինի Իրարարողութեան կը հանդիսակցուի:

- Կէսօրէ ետք ի Ս. Յակոբ պաշտում նախատեսակին հանդիսակցութեւն էր Ս. Կիլիկեց Նպս. Կարիպեան:

Իշ. 20 Յուն.- Յիշատակ Մեծկոյց: Ըստ սովորութեան Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց Աւագ Բարձման Ս. Աւետիս Արդ. Իփրանեան: Ս. Սուան Նպս. Կարիպեան հանդիսակցութեւն հոգեկանգստեան կարգին:

Եր. 23 Յունուար.- Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ

խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Բազրատ Արդ-Պուրնէհան:

Վիր. 24 Յուն.- Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ս. Յարութին մեր վերնամաստան մէջ: Հանդիսացան էր Տ. Սնան Եպս. Կարիպեան: Ժամարարը եւ բարոզիչն էր Տ. Ընծանուէր Արդ. Բարախանեան: Ապա կատարուեցաւ հոգեհանգստեան մամուտը պաշտօն Մարսէլի (Ֆրանս) մէջ Յունուայ 15ին, մահացած Ա. Ռէխախ երկարամեայ Միարան Տ. Յակոբ Արք. Վարդանեանի հոգիին համար: Հոգեհոտին ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի սրահին մէջ:

Իշ. 25 Յուն.- Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսացան էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Պշ. 26 Յուն.- Տօն Անտանակոչոյքեան Տեառն: Տ. Արիս Եպս. Շիրվանեանի գլխաւորութեամբ Միարանուրիւնը «Հրաշա-վառ»-ով մտնել գործից Ա. Յարութեան Տանար: Սրտան հանդիսարար Ա. Պատարագր Քրիստոսի Ա. Գեղեցեանին վրայ մատուցելու հարցից Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Դեպի վանք դարձին հայոց թաղի մուսէն Միարանուրիւնը «Լոյս ի Լուսոյ» շարականը երգելով քարճրացաւ Պատրիարքարանի դահլիճը, ուր Տ. Սնան Եպս. Կարիպեան հանդիսացածից «Տնօրինէ՛ք» արարողութեան, որ կրկնուցաւ վանքի սեղանատուններուն մէջ:

Իշ. 27 Յուն.- Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսացան էր Տ. Կիրիզ Եպս. Գարիկեան:

Եշ. 28 Յուն.- Տօն Մննդեան Ա. Յովհաննու Վարդապետին: Ա. Պատարագր մատուցուցաւ Մայր Տանարի Ա. Վարդապետի խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Համարձու՛մ Վրդ. Քէշիշեան:

Շր. 30 Յուն.- Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ս. Գլխաղիր: Ժամարարն էր Տ. Գուսան Վրդ. Այնանեան:

Վիր. 31 Յուն.- Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ս. Հրիշտակապետաց: Ժամարարն եւ բարոզիչն էր Տ. Կոմիտաս Վրդ. Նէրսէսեան:

Ուր. 5 Փետր.- Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսացան էր Տ. Սնան Եպս. Կարիպեան:

Շր. 6 Փետր.- Ա. Սարգսի Զօրավարին: Ա. Պատարագր մատուցուցաւ Մայր Տանարի մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Ըստ սովորութեան կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն, հանգուցեցաւ ազգային քարերար Գալուստ Պէյ Կիւլպէնկեանի եւ իր ծնողայ՝ Սարգսի եւ Տիրուհոյ եւ գերդաստանի ննջիկեոյ հոգիներուն համար: Հանդիսացան էր Տ. Սնան Եպս. Կարիպեան:

Վիր. 7 Փետր.- Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ս. Յարութին մեր վերնամաստան մէջ: Հանդիսացան էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան: Ժամարարն եւ բարոզիչն էր Տ. Անտիս Արդ. Կիրանեան:

Ուր. 12 Փետր.- Նախատեսակը պաշտուցաւ Մայրավանքի Ա. Թորոս եկեղեցոյ մէջ, որ ձեռագրատունն է Ա. Արտոռոյ: Հանդիսացան էր Տ. Կիրիզ Եպս. Գարիկեան:

Շր. 13 Փետր.- Սրբոյն Թեոդորոսի Զօրավարին: Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ա. Թորոս: Ժամարարն էր Տ. Թեոդորոս Արդ. Զախարեան:

Վիր. 14 Փետր.- Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ս. Յարութին, մեր վերնամաստան մէջ: Հանդիսացան էր Տ. Սնան Եպս. Կարիպեան: Ժամարարն էր Տ. Անուշաւան Ծ. Վրդ. Զրքանեան: «Հայր Մեր»-ն առաջ բարոզիչ Տ. Թեոդորոս Արդ. Զախարեան:

Պշ. 16 Փետր.- Սրբոց Անտիոնեանց Բանակայիցն: Պատրիարք Սրբազան Հայր իր բանակայութեան 60ամեակի առթիւ բանակայական քաղով Ա. Պատարագ մատուց Մայր Տանարի Աստ Սեղանին վրայ:

Պշ. 17 Փետր.- Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահից Պատրիարք Սրբազան Հայրը:

Եշ. 18 Փետր.- Ա. Վարդանանց Զօրավարացն Մերոյ 1036 վկայիցն (Յիշատակ Մեռեոյց եւ Տօն Ազգային):

Վրդ. Տանարի Աստ Սեղանին վրայ պատարագից եւ բարոզից ժառանգատուաց վարժարանի վերատեսուչ Տ. Արիս Եպս. Շիրվանեան: Պատրիարք Սրբազան Հայրը նախագահից Կ.Ա.Ս.Տ. Գալուզին Ա. Անտիոնեանց Հայոց Կարողութեան ուսանողներուն առթիւ կատարուած «Հայրապետական Մարդանէ՛ք»:

Ուր. 19 Փետր.- Ըստ սովորութեան Ա. Պատարագր մատուցուցաւ Աստուղց Ա. Մարկուս Անտարանից եկեղեցոյ մէջ: Հանդիսացան էր Տ. Սնան Եպս. Կարիպեան: Ժամարարն էր Տ. Վանիկ Վրդ. Մանուկարեան: «Հայր Մեր»-ն առաջ բարոզիչ Տ. Անուշաւան Ծ. Վրդ. Զրքանեան: Միարանուրիւնը հիւրանարուցեաւ Աստուղց կողմէն:

Շր. 20 Փետր.- Կ. Պոլսոյ Ա. Ժողովոյն Հարիւր Յիսուս Հայրապետացն: Ա. Պատարագր մատուցուցաւ ի Ս. Գլխաղիր: Ժամարարն էր Տ. Համարձու՛մ Վրդ. Քէշիշեան:

- Կեսուր հտէ, Մայր Տանարի Աստ Սեղանը, սեղանները ու գլխաւոր սրբանկանները, Համարձի շարականը երգուած ժամանակ, վարագուրուցան Պատրիարք Սրբազան Հօր,

Գերշնորի և Հոգեշնորի հայրերու ձեռնով:

Կիր. 21 Փետր.- Բուն Բարեկենդան: Փակեակ խորանի Ս. Պատարագը Մայր Տանայի Աւագ Սիզանին վրայ մատուց Տ. Բարսեղ Վրդ. Կալմատեան: Գարսասեօի պաշտօնը վարեց Լուսապարսպետ Տ. Նուրիան Մ. Վրդ. Մանուկեան և Պին. Վարուժան Մարգարեան: «Հայր Մեր»էն առաջ քարոզեց Տ. Թեոդորոս Արդ. Զախայեան: Իշ. 24 Փետր.- Սկիզբն կարգաց Մեծի Պահոց: Առաւօտեան Մայր Տանաբնին մէջ տեղի ունեցաւ «Արեւագալ»ի առաջին, իսկ կէսօրէ ետք Վարդադակեանի առաջին ժամերգութիւնը:

Եշ. 25 Փետր.- Մեծ Պահոց առաջին հսկումին ի Ս. Յակոբ նախագահեց և քարոզեց Պատրիարք Սրբազան Հայրը:

Ուր. 26 Փետր.- Տեսանընդատուցի մեծահանդէս նախատեսակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ որմէ ետք կատարուեցաւ «Անդաստան»-ն մտնովառուրիան: Նախագահեց Պատրիարք Սրբազան Հայրը:

Գիշերասկիզբին Մայր Տանային մէջ կատարուեցաւ «Եկեցե՛ք»ի հսկման կարգը: Հանդիսապետն էր Տ. Սուսն Եպ. Վարդապետ:

Որ. 27 Փետր.- Տեսնընդատուց: Ս. Պատարագը Մայր Տանայի Աւագ Սիզանին վրայ մատուց և քարոզեց Տ. Անան Եպ. Կարսպեան:

- Աւսօրէ ետք, Պատրիարք Սրբազան Հօր գլխաւորութեամբ Միաբանութիւնը «Հրաշափառ»ով մտնող գործեց Ս. Յարութեան Տանայ, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատեսակը: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութիւն: Թափօրսպետն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Կիր. 28 Փետր.- Քառասներորդաց: Արտաւճման: Գիշերային և Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Յարութիւն մեր վերնամտարան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպ. Շիրվանեան: Ժամապարն էր Տ. Բագրատ Արդ. Պուրնէճեան:

Կատարուեցաւ եռագործ մեծահանդէս քաւոր Քրիստոսի Ս. Գերեզմանին և մէկ անգամ Պատանատեղոյն շուրջ, նախագահութեամբ Պատրիարք Սրբազան Հօր: Թափօրակեան հրգեցիկն Այլասկիզբեան շարակալեցին:

Գշ. 2 Մայրտ.- Մեծ Պահոց երկրորդ հսկումը կատարուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց: Հանդիսապետն էր Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զորանեան: Քարոզիչն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

Եշ. 4 Մարտ.- Իրիկուան հսկումին ի Ս. Յակոբ հանդիսապետը և քարոզիչն էր

Լուսապարսպետ Տ. Նուրիան Մ. Վրդ. Մանուկեան: Ուր. 5 Մարտ.- Հսկումի արարողութիւն կատարուեցաւ Եաֆայի Ս. Նիկողայոս վանքի մատան մէջ: Հսկումի արարողութիւն կատարեց և քարոզեց Հոգեւոր Հովիտ Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զորանեան:

Որ. 6 Մարտ.- Ս. Կիրիլի Երուսաղէմացոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանայի աւանդատան Ս. Կիրիլի Սիզանին վրայ: Ժամապարն էր Տ. Էմանուէլ Արդ. Արքայանեան:

Կիր. 7 Մարտ.- Քառասներորդաց: Անտակին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց: Ժամապարն և քարոզիչն էր Տ. Ընծանուէր Արդ. Բարսեպեան:

- Ամենապատիւ Պատրիարք Սրբազան Հօր խնդրանով, Հոգեհանգստեան կարգը կատարուեցաւ իր երկու դասընկերներուն, Կիրդ. Տ. Յակոբ Արք. Վարդանեանի, և Խրժանապատիւ Տ. Անուշ. Քեկեյ. Առաքելեանի եղբիներուն համար: Յակոբ Արք. Վարդանեանի քաղման արարողութիւնը կատարուած է Մարտիկոյ Ս. Թարգմանչաց Մայր եկեղեցոյ մէջ Յունուար 22-23ին. Լիւնոկ Ա. Քեկեյ. Առաքելեանի քաղման արարողութիւնը Յունուար 21-22ին. Սան Տիւրքի Ս. Յովնանէն եկեղեցոյ մէջ, Կալիֆօրնիա:

Գշ. 9 Մարտ.- Իրիկուան հսկումին ի Ս. Հրեշտակապետաց հանդիսապետը և քարոզիչն էր Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

Եշ. 11 Մարտ.- Իրիկուան հսկումին ի Ս. Յակոբ հանդիսապետը և քարոզիչն էր Տ. Արիս Եպ. Շիրվանեան:

Ուր. 12 Մարտ.- Հսկումի արարողութիւն կատարուեցաւ Հայֆայի Ս. Եղիա մատան մէջ, ներկայութեամբ Լուսապարսպետ Տ. Նուրիան Մ. Վրդ. Մանուկեանի, Հոգեւոր Հովիտ Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զորանեանի և Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեանի ու նաեւ քարոզեց:

Որ. 13 Մարտ.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիք: Ժամապարն էր Տ. Կոմիտաս Վրդ. Ճլայէրեան:

Աւսօրէ ետք Տ. Արիս Եպ. Շիրվանեանի գլխաւորութեամբ Միաբանութիւնը ինկնաշարժերով քարճրացաւ Զիբեմեաց լեռ ուր Համբարձում Սրբաւայրին վրայ կատարուեցաւ ժամերգութիւն և նախատեսակ:

Կիր. 14 Մարտ.- Քառասներորդաց. Տեսնեցին: Առաւօտեան Տ. Արիս Եպ. Շիրվանեանի գլխաւորութեամբ Միաբանութիւնը ինկնաշարժերով քարճրացաւ Զիբեմեաց լեռ և «Հրաշափառ»ով մտնող գործեց Համբարձումն Սրբատեղին, ուր

Եպիսկոպոսական խորհի գլուխ պատարագեց Տ. Համբարում Վրդ. Քելշիանն: «Հայր Միո»էն առաջ Բարոզեց Տ. Կոմիտաս Վրդ. Շէպլերեանն:

Գշ. 16 Մարտ.— Իրիկուան հսկումին ի Ս. Հրեշտակապետաց հանդիսապետն ու Բարոզիչն էր Ս. Սուգմիկ Վրդ. Պողոսեան:

Գշ. 17 Մարտ.— Միջինէ:

Եշ. 18 Մարտ.— Իրիկուան հսկումին ի Ս. Յակոբ հանդիսապետն ու Բարոզիչն էր Տ. Գիրսոյ Եպս. Կարիկեան:

Ուր. 19 Մարտ.— Իլիկուադէմին. յաջորդ սրտան Քառասուն Մանկանց տունին առիտով Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ հսկման մասնաւոր արարողորդին: Հանդիսապետն էր Տ. Թեոդորոս Արդ. Զաւարեան Բարոզիչն էր Համբարում Վրդ. Քելշիանն:

Ապա Տ. Գուսան Վրդ. Այնանեանն եւ Պրն. Վարուժան Մարգարեան Քառասուն Մանկանց կնկարին առջի կարգաւորում սեղանին դիմաց ծուկնի գայով Խրչիչիկն սրտան տունին յատակ շարակներ:

Շր. 20 Մարտ.— Սրբոց Մանկանցն Քառասնից Որբ ի Սիբաստիա կատարեցան: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Գուսան Վրդ. Այնանեանն:

Արարիտոմբ կատարուեցաւ Քառասուն Մանկանց կնկարին առջի շնորհած սեղանին վրայն: Երուն դիմացը կարսայի մէջ կր պլպլային բառասուն գոյնեղոյն կներեկներ, աւանդական սառցապատ լինը խորհրդանշող:

Շր. 20 Մարտ.— Ատօթէ Խա՛, Պատրիարք Սիրազան Հօր գլխաւորութեամբ Միաբանութիւնը «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Յարութեան Տանար, ուր Ս. Կերեզմանին եւ Գիտեալայի այրին ուխտելն Խա՛. վերջեցաւ կից՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Իկեղեցւոյ մէջ սլաշտուեցան ժամերգութիւնն եւ նախատեսակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սիրասեղեցայ այգիութեան հանդիսաւոր թափօր տանաբէն ներս: Թափօրապետն էր Տ. Անուշաւան Մ. Վրդ. Ջրջանեան:

Կիր. 21 Մարտ.— Քառասնըցոց: Գատաւորէին: Գիշերալիին եւ առաստան ժամերգութիւնները սլաշտուեցան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Իկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Տ. Սուան Եպս. Կարիկեան: Պատրիարք Սիրազան Հօր գլխաւորութեամբ Ս. Յարութեան Տանարէն ներս եկողորդ մուտքէն յետոյ, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ Ս. Պատարագը մատուցեալ Բարոզեց Պատրիարք Սիրազան Հայրը: Օրդուան սպասարկող վարդապետներն էին Տ. Համբարում Վրդ. Քելշիանն եւ Տ. Բագրատ Արդ. Պուրնէեանն:

Պատրիարք Սիրազան Հայրը նախագահեց Քրիստոսի Ս. Գերեզմանին եւ Պատանատեղոյն շուրջ կատարում Լուսաւոր մեծահանգէլ թափօրին: Եր աւարտեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Իկեղեցւոյ մէջ:

Գշ. 23 Մարտ.— Իրիկուան Հսկումին ի Ս. Հրեշտակապետաց հանդիսապետն էր Բարոզիչն էր Տ. Էմմանուէլ Արդ. Արաջանեան:

Եշ. 25 Մարտ.— Իրիկուան Հսկումին ի Ս. Յակոբ հանդիսապետն էր Բարոզիչն էր Տ. Սուան Եպս. Կարիկեան:

Ուր. 26 Մարտ.— Նախատեսակին ի Ս. Յակոբ հանդիսապետն էր Տ. Սուան Եպս. Կարիկեան:

Շր. 27 Մարտ.— Ս. Գրիգոր Լուսաւորիչն Մուսն ի Վրդապն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տանարի աւանդատն Ս. Լուսաւորիչ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Թագմիկ Վրդ. Պողոսեան:

Կիր. 28 Մարտ.— Քառասնորոցայ: Կապտեան: Ս. Պատարագը մատուցուեցաւ Երուսաղէմ Հրեշտակապետութեան մէջ գտնուող Ս. Գրիգոր Լուսաւորիչ Իկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Տ. Թեոդորոս Արդ. Զաւարեան:

«Հայր Միո»էն առաջ Բարոզեց Տ. Անուշաւան Մ. Վրդ. Ջրջանեան:

- Նոյն օրը Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց: Ժամարարն էր Բարոզիչն էր Տ. Վանիկ Վրդ. Մանկապետան:

Գշ. 30 Մարտ.— Իրիկուան հսկումին ի Ս. Հրեշտակապետաց հանդիսապետն էր Բարոզիչն էր Տ. Աւետիս Արդ. Խիրանեան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

Գշ. 23 Գեկս.— Պատրիարք Սիրազան Հայրը, ընկերակցութեամբ Արիս Եպս. Շիրակեանին. Սուան Եպս. Կարիկեանին, Թագմիկ Վրդ. Պողոսեանին. մասնակցեցաւ Պաղեստինեան Խշխանութեան Նախագահ Եպս Արաֆաթի հրաւերով սրտամեջ ճաշկերոյրին, Բիթրիի մայրեղէնին մէջ: Քրիստոսի Մենդեան տունին առիտով բոլոր Քրիստոնեայ Իկեղեցիներուն պետերուն, հասաստութիւններուն եւ պետական անճնաւորութեանց սրտամեջ ճաշկերոյրին կր նախագահէր Տիկին Աուիս Արաֆաթ, եւ Պատրիարք Սիրազան Հայրը բոլոր ներկաներուն ամուսնով շնորհակալութիւնն եւ բարի մաղթանքի գոյցումներն արտայայտեց, ազգիւր ընտանիքի անդամներուն համատեղ յարախանութիւնը նկարագրեց ասոյ հաւաքոյրին համար:

Շր. 26 Գեկս.— Պատրիարք Սիրազան Հայրը, Միաբանութեան անդամներով Մենդեան տունի շնորհաւորանքի այցելութիւնն ստաւ Լաւրեանց

Պատրիարխին, Յրանչիակեան Միաբանութեան: Ապա, ընկերակցութեամբ Արիս Եպս. Շիրվանեանի եւ Աեւսիս Աթոլ. Իփրանեանի այցելեց Պապական Նուիրակ Փիւլքը Սամպլին:

Սեւան Եպս. Վարիպեան, ընկերակցութեամբ Միաբան Հայրերու, շնորհատրութեան այցելութիւն տուաւ Մարտիկներու Եպիսկոպոսին:

Դշ. Ջ9 Դիվտ.- Պատրիարք Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արիս Եպս. Շիրվանեանի եւ Աեւսիս Աթոլ. Իփրանեանի Մննդեան Տօնի շնորհատրութեան այցելութիւն տուաւ Անկլիեան Եկեղեցւոյ Առաքնողին: Եպ. Սեւան Եպս. Վարիպեան, Միաբան Հայրերու ընկերակցութեամբ այցելեց Յոյն կաթողիկոսներու եւ Լուսնայականց հոգեւոր պետերուն:

Դշ. Յ0 Դիվտ.- Իւրայէլի նախագահ՝ Էզեք Ռայզմանի երաւելով, Ս. Մնուկի եւ Նոր Տարուան առիթով տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արիս Եպ. Շիրվանեանի, Սեւան Եպս. Վարիպեանի եւ Թագմիկ Վրդ. Պողոտեանի:

Դշ. 5 Յուն.- 1998 Նոյ. 10ին Միաբանական Ընդհանուր Ժողովին Բուէակցութեամբ, Լուսարարապետ րնտրուած Հոգ. Տ. Նուրեան Ծ. Վրդ. Մանուկեան, Միացեալ Նահանգաց Այսուկեան Թիմի Հիւսրբն Թլ.Նապի Ս. Կորոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ Հոգեւոր Առլիք. Որուսողժ Ժամանակց: Լուսարարապետ Նուրեան Հայր Սուրբի մասին մանրամասնութիւններ յայտնողի:

Ծր. 9 Յուն.- Առաւօտուն Պատրիարք Սրբազան Հօր գլխաւորութեամբ Միաբանութիւնը այցելեց Յունաց Ամեն. Ս. Պատրիարքին շնորհատրելու համար անոնց Ս. Մնուկը: Ապա, Տ. Սեւան Եպս. Վարիպեանի զլխաւորութեամբ Միաբանութիւնը Սուր Մնուկը շնորհատրելու գնաց Հայէշներուն, Վայտններուն եւ Ասորիներուն:

Դշ. Ջ0 Յուն.- Լատինաց Պատրիարքը, Յրանչիակեանց Կեր. Քիւրթոսը, Յոյն կաթողիկոսներու Եպիսկոպոսը, Վատիկանի, Ասորիներու, Հայէշներու, Լուսնայականի Նուիրակներու Եպիսկոպոսներ իրենց Միաբանութեամբ, եւ Պառսիսիեան կառավարութեան ներկայացուցիչները եկան Հայոց Պատրիարքարան շնորհատրելու համար Հայոց Ս. Մնուկը:

Իշ. Ջ1 Յուն.- Յունաց Պատրիարքին անունով Յունաց Միաբանութիւնը, Բարսէլի կրօնի նախարարութիւնը, Անկլիեաններու Խաղիկոպոսը եւ Պապական Նուիրակը Հայոց Պատրիարքարան այցելեցին շնորհատրելու համար Հայոց Ս. Մնուկը:

Ջ5-Յ0 Յուն.- Աղօթքի Շարքաբ: Քրիստոնէական Միութեան համար. Երուսաղէմի Էկումենիք

շրջանակին կողմէ, կազմակերպուած աղօթքի Շարքաբի արարողութիւնը, Յունուար Ջ9ին տեղի ունեցաւ Սր. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ երեկոյեան ժամը 5ին: Այս էկումենիք աղօթքին կը մասնակցէին հոգեւորականներ, Անկլիեան, Եթովպիական, Վայտնական, Սուրբական եկեղեցիներէն, Ճերմակ Հայրերէն եւ Թաւրիսի Աստուածաբանական էկումենիք կողմէն:

Արարողութեան բացումը կատարեց Տ. Արիս Եպս. Շիրվանեան, Վարիչ էկումենիք եւ Այտաբին յարաբերութիւններու: Ժառանգաւորաց վարժարանի սաները, ղեկավարութեամբ Վարժժան Մարգարեանի, կատարեցին հայ շարականներու երգեցողութիւնը: Վերոյիշեալ եկեղեցիներէն հոգեւորականներ, իրենց կողմէն Սր. Գրական ընկերակցութեան կատարեցին իրենց լեզուներով: Օրուայ բարոյշին էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան որ խօսեցաւ բիբստունէական մտութեան համար եղած ջանքերուն եւ անհրաժեշտութեան վրայ: Արարողութիւնէ ետք, ներկայներ հիւրասիրուեցան սուրբով եւ կարկանդակով: Գեղեցիկ օրինակ մը բրիստունէական համագործակցութեան: Հաւասարեալները մեկնեցան, հոգեկան խորունկ պահ մը ապրելու գոհունակութեամբ:

Ծր. Յ0 Յուն.- Իտալիոյ Հիւպատոսին կողմէ կազմակերպուած հյամշխի հաւաքոյին, Ամիսիքն Բոյունիին մէջ, ներկայ գտնուեցաւ Տ. Սեւան Եպս. Վարիպեան եւ Տ. Թագմիկ Վրդ. Պողոտեան:

Դշ. Ջ Փետր.- Սապիլի (Սապէլ) էկումենիք Ապստաղրական Աստուածաբանութեան կողմէն կողմէ, Գալիլիոյ մէջ կազմակերպուած հոգեւոր համագումարին, նիւթ ունենալով «էկումենիք համագումար Հօտի Մատայութեան», մասնակցեցան Տ. Արիս Եպս. Շիրվանեան եւ Տ. Անուշաւան Ծ. Վրդ. Ղըջանեան:

Այր. 8 Փետր.- Պատրիարք Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Սեւան Եպս. Վարիպեանի Ամամն մեկնեցաւ, եւ Յորդանանի Հիւսէյն Թագաւորի թաղման արարողութեան մասնակցեցաւ ընկերակցութեան ունենալով նաեւ Յորդանանի մէջ Պատրիարքի Փոխանորդ Վահան Արք. Թօփալեանը: Հայաստանի Հանրապետութեան անունով ներկայ էին Այտաբին գործող Նախարար Տիար Վարդան Ոսկանեան եւ Իգլիստի մէջ Հայ Դեսպան Տիար Եղուսայոյ Նապաստեան: Փետր. 9ի գիշերը Ամամնի Հայ կազմակերպութեանց նախաձեռնութեամբ ընթրիքով տեսակցութիւն տեղի ունեցաւ հիւրերուն հետ: Պատրիարք Սրբազան եւ Սեւան Սրբազան Երուսաղէմ վերադարձան 11 Փետրուարին:

Դշ.-Դշ. 12-13 Յուն 1999.- Կազմեց: Սրբոց Թարգմանաց վարժարանի տեսչութիւնը Երուսաղէմի Հայկական Կաղանդի եւ Նոր Տարուան

առիթով (ՅուՆուար 14) աշակերտներուն և ուսուցիչներուն Կաղանդի նուէրնեղոս բաշխումը կատարեց: Նախորդ տարիներուն նման: Ըստ Աննիլուէն Սանուց Միութեան նուիրատուութեամբ կաղանդէքեր բաշխուեցան. իսկ ՅուՆուար 12ի գիշերը, ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ, կաղանդի եւ Սուրբ Ծնունդի երգերով, արտասանութեամբ տեսարաննէր բեմադրեցին, ՏԳԻ. Անուշ Նագագաշեանի ղեկավարութեամբ: Միաբանույեան, ծնողքներու եւ հասարակութեան ներկայութեամբ:

Յունուար 13ին: Զորեմշարի գիշեր: Նոյն սրահին մէջ, ժառանգաւորաց վարժարանի տեսչութիւնը Ամանոյի եւ Սուրբ Ծնունդի տունակատարութեան երախթած էր Միաբանութիւնը, Պատրիարքութեան բոլոր բաժանմունքներու պաշտօնեաներով, մօտ 200 անձեր: Ժառանգաւոր սանիք խմբերգով, հաշկական պարտով, արտասանութեամբ, նուագով եւ բեմադրութեամբ երկու ժամուան յայտագիր մը գործադրեցին: Կաղանդէքի տապալակներուն իրենց նպաստը դիպած էին Պատրիարքարանիս Օմանդակ Լիկիւտութեան անդամները: Այս յայտագրէն յետոյ. Պատրիարք Սրբազանը Միաբանութեան սեղանատան մէջ մասնակցեցաւ ընթրիքին եւ ժամանցին: Իսկ վանքի մեծ բակին մէջ ժողովրդային խրախմանքէն յետոյ, մինչ կէս գիշերին Ս. Յակոբեանց մեծ գանգը կ'անտէր Նոր Տարին, ժառանգաւոր սանիք երգեցին «Փառք ի Բարձուս» և Ծնունդեան երգեր:

Իշ. 11 Փետր.– Տ. Անուշուան Ծ. Եղւ. Զղբանեան եւ Տ. Անտիա Արդ. Իփրանեան, Իսրայէլի մէջ Յորդանանեան Հիւպատոսին Թամար Կանի մէջ, յայտնեցին պատրիարքութեան ցաւակցութիւնները: Յորդանանի Հիւսէյն բագաւոյի մահուան աւիթով:

Կիր. 21 Փետր.– Նոբվիկիոյ Վարչապետ Տիար Գրեյլ Պոնտուիլի երաւերին ընդառայելով Պատրիարք Սրբազան շայրք. բնկերակցութեամբ

Տ. Արիս Եպ. Շիրվանեանի. մասնակցեցաւ Բիւրդիեմի Սիլիան Փալատ պալատիկին մէջ արուած նաշկերտոյքին: Իր ոտքոյնի խօսքին մէջ Պատրիարք Սրբազանը յիշեց նորվիկիացի բուհախօյզ, գիտնական եւ մարդասէր Յիւրտիօֆ Նանուկը. որ եղևոնէն մագապործ հայ բնկերտներուն համար վրեժութեան ապաւն մը դարձաւ: Միացեալ Ազգաց Լիկայէն ինքնուրեան Նանուկեան վկայարուորիք ապահովելով:

Իշ. 22 Փետր.– Պատրիարք Սրբազան Զոյր կարգադրութեամբ եւ Բարայլի ներքին գործոց նախարարութեան պաշտօնեայ Սամուկ շամպրիլլի բնկերակցութեամբ: Միաբանութեան հոգևորական անդամներու մասնակցութեամբ: առաջին անգամը ըլլալով 1967 բուսական և փոյ, այցելութիւն մը սրուկեալ Յորդանան գիտի երբեքին արգելազգօտիին մէջ Պատրիարքութեան սրամտոյրած հողին:

Նոյն արգելազգօտիին մէջ հողաշերտեր և լիւսայ կառուցներ ունին որք կըրուական հաստատութիւններ. որոնց մօտեայ արտօնուած չլ. ակններու վտանգին պատճառաւ: Ինքնաշարժի համար բացուած նամադարեմով կարելի է մինչև գիտեգելք մօտեմալ: Այնուտոյ կատարեցինք Ջորիմէլի հակիրճ արարողութիւն մը: Ապա այցելութիւն սրուկեալ երբեքով Հիշած Պատրիարքականութեան, Գրիստոսի Փորձութեան Լիւան, և երբեքով մէջ նաշի և բնկերակցին ժամանցի վայելէն յետոյ, վանք վրադարձանք երեքուան: Նոյն որք, ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութիւնը և ուսուցչական կազմը. Բուն Բարեկենդանի առիթով իրենց օրական սրուտք ունեցան Մեռեալ Ծով, Մասաթա, Պոմբան այցելելով:

Կիր. 28 Մարտ.– Իս Էյ Ատիա ստինե առիւ Եսակ Արաքարին շնորհաօրութեան զայցին Թամայան Տ. Սուան Եպ. Կարիբեան և Տ. Թագմիլ Եղւ. Պոլոսեան:

SOME REMARKS ON ARMENIAN CHRISTOLOGY

(An abridged version of this article was published as a
Letter to the Editor, *AIM*, March 1999)

* * *

Felix Corley reports [AIM, December 1998] that Catholicos Aram I, referring to the Common Declaration that Catholicos Karekin I signed with Pope John Paul II in December 1996, said the following: "What was said in the declaration was very much in line with the Christology of the Armenian Church—it is 100% compatible. I don't see any deviation from it. The position of the Armenian Church in the fifth and sixth centuries differed from the position in the 12th and 13th centuries. There has been a constant evolution."

That is not an accurate statement. At least three considerations cast doubt on it.

1. The first is circumstantial. Catholic divines in general, and Pope John Paul II in particular are not known for their tolerance in matters of doctrine. One may therefore safely assume that the Declaration that the Pope of Rome signed with the Catholicos of All Armenians is entirely in line with Catholic teaching, which means that it makes no concession to the christology of the Armenian Church. Christology is the theory of who and/or what Jesus Christ was and is. We and the Latins have differed over the answers to that question for some fifteen hundred years. Unlike us, who are a "one nature" church, the Romans recognize in Jesus Christ *two* natures. Now it is true that the phrase "two natures" does not appear in the Common Declaration mentioned above, but there are more ways than one of skinning the proverbial cat. The Pope's advisers, highly competent and wily, know only too well that Armenian classical theologians abhor "two natures," and that no Armenian catholicos who wishes to keep his throne would formally adopt that phrase. So the Pope, while he does not use the *phrase* "two natures" in the text of the Declaration, weaves its *theory* into it. See below.

2. A second remark that controverts Aram I's statement is historical. His Holiness says that the position of the Armenian Church evolved between the fifth/sixth and the twelfth/thirteenth centuries. This is questionable. It is true that during the 12th century and later leaders of the Armenian Church in Cilicia were inclined to yield to the Greek insistence that we adopt their basic christological formulation. But that threshold was never crossed by the Armenian Church. To explicate:

The principal church figure within that time frame is Catholicos Nersess IV of Kta. He appears to have conceded to the Greeks that their "two natures" formulation, swaddled as it comes in all manner of qualifications, may not be objectionable. There is no indication that he deemed it advisable to abandon or change the traditional position of his own Church.

Nersess's nephew and successor, Grigor IV, known as The Boy, was more enthusiastic about getting together with the Greeks, but not all the bishops of the Armenian Church agreed with him. Grigor was particularly opposed by the clergy of the East, that is of Armenia proper, and the issue had its political side. The Greeks were a superpower. Our adopting their formula would favor both parties, but mostly us.

Superpowers have a way of exporting their culture. The Armenian clergy of Cilicia, in touch with Constantinople, eager to keep up with the Joneses of the larger church, looked upon

themselves as progressive, broad-minded men, standing at the frontiers of theological sophistication. They looked upon their brethren in Armenia, surrounded as these were by a sea of Infidels, as so many insular traditionalists, living in a state of intellectual darkness. Yet the clergy of Armenia proper had their own robust centers of learning. They, chary in turn, looked upon their Western brethren in Cilicia as exposed to the corruptive influence of Byzantine manners—manners that generated a mind-set that was surely a threat to keeping the Armenian Church in its dogmatic, liturgical and calendrical authenticity. This was an enduring tension. The move of the See of the Catholicos of All Armenians from Cilicia back to the heart of Armenia in 1441 was a major achievement for the Easterners.

There was no evolution properly speaking in the christology of the Armenian Church. Our position as to the identity of Jesus Christ remained the same before and after Nersess of Kla and Grigor the Boy. Nor should one forget, as already suggested, that there were Armenian thinkers around the time of these catholicoses, who continued to show that Greek christology must be rejected as unauthentic. Vartan Aykegtsi is one such thinker. His work, aimed at showing the better rootedness of the Armenian position, was published in 1205. As to the possible argument that the stance of Nersess of Kla shows nevertheless that the Greek (or Roman) and the Armenian positions *are* compatible, see below, the next to last paragraph.

3. The third and most important consideration that undermines Aram I's remark is philosophical. It has to do with the theory of how we perceive reality, and how words refer to things. *At the foundation of the disagreement in christology between the Latin and Armenian Churches there is a metaphysical, not directly theological, divergence.* I will put it as simply as possible, for I want to avoid highfalutin technicalities. This is the problem:

Jesus Christ is shown in the New Testament as performing two sets of actions. One of these sets of actions (such as drawing lines in the sand) can be performed by any normal human being. The other cannot. This latter set of actions (such as calling a dead man back to life) can be performed, Christians believe, by God only. The question then is, Must we therefore assume that there are *two* entities ("natures") in Jesus Christ, each of which is the agent of, or accounts for, one of the two sets of actions? The Latin answer to this question is **Yes**. The accepted Armenian answer is **No**, and there is no grey area in between.

The Armenians have consistently told the Greeks and the Latins that once Jesus Christ is divided into two as a consequence of the "two natures" theory, no amount of verbal acrobatics will restore His seamless unity. If we separate the man from God, they said (along with theologians of other Churches,) He Who died on the cross will be merely the man, and that will make of salvation a non-occurrence, for the obvious reason that someone who is a mere man cannot save the world, that is, the inhabited universe. According to Armenian christology, in the unique case of the God-man Jesus Christ, a single nature can be the agent of both human and divine actions, as well as the subject of divine and human attributes.

It must be said incidentally that we do not have the foggiest notion of what "nature" (in "human nature" or "divine nature") refers to, and what is true of us in this respect was of necessity true of medieval thinkers as well. They too could have had no notion of what *natura* or *physis* or *bnouthoun* actually referred to, although they vehemently *thought* they did. So if we want to preserve the unity of Jesus the Christ, it is a good theological strategy to keep "nature,"

whatever it is that it means, in the singular. This is what the Armenian Church has in effect done all along. The Latin and the Armenian positions are, at any rate, precisely distinct. It is because there *is* no middle ground between that none has been found to this day. It is a matter of either/or, yes or no, and the Karekin/John Paul Common Declaration belongs with the Latin option. How? In the following roundabout way:

The document in question speaks of a union in Jesus Christ which is said to be “without division,” “without...separation.” Both of these adverbial locutions are lifted from the Tome of Leo, i.e. Pope Leo I the Great. [This is the Pope who virtually forced the then more or less united church to divide and sometimes shed blood over the phrase “two natures.”] Now one does not have to have had Logic 101 to observe that these adverbial locutions imply *two* things (you have to be referring to two things in order to be able to say that they are not to be divided or separated.) The two things in question cannot, moreover, be abstract things like *humanity* and *divinity*. They have to be real things like human nature and divine nature. It is thus transparently clear that the Common Declaration implicitly recognizes two natures, and that, true to pattern, we are again overpowered in our dealings with the Roman Church—this time in an atmosphere of sweet cordiality. It is a sad comment on our church that the advisers to His Holiness Karekin I prove to have been no match to the Latin experts.

On hearing Aram I declare that “it is 100% compatible,” the reporter should have asked him, What is compatible with what? We may conjecture in the absence of such elucidation that what His Holiness means is that the Declaration is in keeping with our own agelong christology, and that we and the Latins are of one mind when it comes to the fact that Jesus Christ is both God and man. This is of course true. Our underlying belief *is* the same. But there are bad and good, or good and better ways of giving expression to the same belief, and there is a sense in which the good and the better are *not* compatible. One reason why our giving in to the Latins is regrettable is that philosophy, for the last two hundred years or so, has been moving in a way as to favor our position. Even major Catholic and Protestant writers (Hans Urs von Balthasar, Karl Rahner, Paul Tillich, Jurgen Moltmann) show in their writings, overtly or between the lines, that the Armenian (i.e. “Cyrillian”) christological formulation (“One nature of the Word incarnate”) makes better sense, that it is better attuned to the biblical world view. As to ourselves, it behooves us to realize that it fits better the rest of our Armenian faith and practice.

Does all this amount to something to be excited about at the turnstile of the third millennium, in the age of instant communication and genetic biology? Whatever your answer to this question, in *no* cultural context does it make sense to prefer the good to the better. Besides, scholarship, like charity, begins at home, and it is natural that *we* should come to the defense of the Fathers of *our* Church, particularly at a time when they appear to have been on the right track. It is true that we cannot in this day and age follow many of our Fathers in saying that those who teach as the Latins do will go to hell. But we can, indeed must, keep looking for, and evaluating critically the hidden assumptions on which our different claims stand.

Had the Roman and Armenian pontiffs adopted some such vantage point, it should have been possible for them to simply declare that both their Churches have viable beliefs as to the identity of Jesus Christ, and that their formulations to that effect, although different, are nevertheless not, by themselves, an impediment to full communion. Now *that* would have made

history. *That*, as distinct from the signing of yet another compromise statement, would have been something done in the spirit of Nersess of Kla— a spirit that can be articulated for our times as follows: You keep your formulation, we keep ours, hoping all the while that further advances in the art of thinking will lead to a more convergent interpretation of John I:14. (“and the Word became [physical] body.”). Our common aim is nothing more and nothing less than the gradually deeper understanding of that foundational assertion.

Let us not keep producing formal compromise statements at variously initiated ecclesiastical conferences and meetings, for if we *already*, truly accept each other’s orthodoxy (with a small o,) we do not have to engage in that sort of a gratuitous fraternization. Let us, instead, keep conversing in a loving frame of mind, with the full recognition that we, all of us, now see things as in a mirror, darkly.

University of Dayton

Hagop Nersoyan



from the office of the
Diocese of the Armenian Church of America
 630 Second Avenue, New York, N.Y. 10016, tel: (212) 686-0710

NEWS

Ամերիկայի Արեւելեան Թեմէն Ընդ

ԹԵՄԱԿԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ԵԶՐԱՓՈՒԿԻՉ ՀԱՆՐԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

**Ս. ՄԱՆՈՒԿԵԱՆ ՀԱՄԵՐՁ -
 ՀԱՆՈՒԿԱՎՈՐ Ս. ՊԱՏԱՐԱՐՁ՝ ՄԱՏՈՒԳԱԾ
 ԱՄԵՆ. Տ. ԹՈՐՂՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԿՈՂՄԷ**

Ամերիկայի Հայոց Արեւելեան Թեմին մէջ 1998 տարուան ընթացքին զանազան հանդիսութիւններով նշեցաւ Թեմի հաստատման 100-ամեակը: 1888 թուականին օրուան Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկ մասնաւոր Կոնդակով մը Ամերիկայի մէջ հաստատեց Առաջնորդական Թեմ մը: Անցնող հարիւր տարիներուն ընթացքին այդ Թեմը աճեցաւ ու բարգաւաճեցաւ եւ վերածուեցաւ երեք առանձին Թեմերու: Միայն մէկ եկեղեցիով սկիզբ առած Թեմը այսօր ունի մօտ հարիւր կազմակերպուած եկեղեցիներ եւ շուրջ մէկ միլիոն հաւատացեալներ:

Տարուան ընթացքին 100-ամեակին նուիրուած ձեռնարկներ կազմակերպուեցան՝ թէ՛ տեղական եւ թէ՛ Թեմական մակարդակով: Հարիւրամեակի Թեմական պատգամաւորական Ժողովին նախագահեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին:

Հայաստանեայց Եկեղեցւոյ Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաթակ Արք. Պարսամեան ամէն ջանք ի գործ դրաւ՝ որպէսզի հարիւրամեակի հանդիսութիւնները ըլլան պատշաճ, վայելուչ եւ որակաւոր:

Հարիւրամեակի եզրափակիչ հանդիսութիւնները տեղի ունեցան Շարաթ Դեկտեմբեր 19-ին եւ Կիրակի Դեկտեմբեր 20-ին:

Մօտ հազար հանդիսականներ Շարաթ Դեկտեմբեր 19-ի երեկոյեան փութացած էին Ս. Վարդան Մայր Տաճար՝ ներկայ գտնուելու համար Ս. Մնղեան տարեկան համերգին, որուն կը նախագահէր Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին: Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաթակ Արք. Պարսամեանի պաշտօնական հրաւերով ներկայ էր նաեւ Թեմի նախկին Առաջնորդ եւ այժմու Երուսաղէմի Առաքելական Աթոռի Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան:

Յայազրին բացումը կատարեց Ս. Վարդան Մայր Տաճարի
 Լուսարարապետ Արժշ. Տ. Մարտիրոս Քհնյ. Չեւեան, որուն
 բարեգալստեան խօսքէն առաջ յայտնի երգեհոնահար Պերճ Ժամկոչեան
 նուագեց:

Աւանդութիւն դարձած Ս. Մննդեան Համերգին իրենց
 մասնակցութիւնը բերին Ս. Վարդան Մայր Տաճարի Դպրաց Դասը եւ
 Նիւ Եորքի ու Նիւ Ճըրզիի ամէնօրեայ վարժարաններու պատանեկան
 երգչախումբը եւ Սրբոց Նահատակաց Եկեղեցւոյ կրտսերաց դպրաց
 դասը՝ ղեկավարութեամբ Խորէն Մէյխանէճեանի եւ երգեհոնի
 ընկերակցութեամբ Պերճ Ժամկոչեանի ու դաշնամուրի
 ընկերակցութեամբ Տիգրան Մկրտչեանի, Փրավիտէնս Ռոտ Այլընտի Ս.
 Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ պատանեկան երգչախումբը՝
 ղեկավարութեամբ Կոստանդին Պետրոսեանի եւ դաշնամուրի
 ընկերակցութեամբ Ճաննա Գեղամեանի եւ Ուոթթըրթաուն
 Մասսաչուսէցի Ս. Յակոբ Եկեղեցւոյ պատանեկան երգչախումբը՝
 ղեկավարութեամբ Արթիւր Վերանեանի եւ երգեհոնի
 ընկերակցութեամբ Պերճ Ժամկոչեանի ու դաշնամուրի
 ընկերակցութեամբ Վիքթորիա Մագինի:

Ս. Վարդան Մայր Տաճարի Դպրաց Դասի մեներգիչները՝ Անահիտ
 Պօղոսեան, Անահիտ Զաքարեան, Յասմիկ Մէյխանէճեան, Մարօ
 Փարթամեան եւ Վաղարշակ Օհանեան եւս բերին իրենց
 մասնակցութիւնը, մատուցելով հոգեւոր բնոյթի երգեր, տաղեր եւ
 շարականներ:

Համերգի ընթացքին ներկայացուեցան հայկական եւ անգլիական Ս.
 Մննդեան երգեր ու շարականներ, ինչպէս նաեւ Վ. Մարգսեանի, Ա.
 Պարթեւեանի եւ Խորէն Մէյխանէճեանի ստեղծագործութիւնները:
 Առաջին անգամ ըլլալով ներկայացուեցաւ Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք
 Մանուկեանի բանաստեղծութեան վրայ Խ. Մէյխանէճեանի
 հեղինակութիւնը՝ «Յուշեր Հայկական» խորագիրով:

Հրամցուած բոլոր երգերը արժանացան ներկաներու
 ծափողոյններով արտայայտուած գնահատանքին:

Ղեկավարութեամբ Արժշ. Տ. Մարտիրոս Քհնյ. Չեւեանի եւ
 ատենապետութեամբ Տիկ. Արտեմիս Նազըրեանի Համերգի Կարգադիր
 Յանձնախումբի կատարած անխոնջ ջանքերուն շնորհիւ համերգը
 արձանագրեց մեծ եւ գովելի յաջողութիւն:

Յամերգի աւարտին՝ Առաջնորդ Գերշ. Տ. Խաթակ Արք. Պարսամեան
 իր գնահատանքը արտայայտեց եւ ներկայացուց Երուսաղէմի Պատրիարք
 Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեանը, եւ հրաւիրեց զինք որպէսզի իր
 խոսքը ըսէ:

Պատրիարք Սրբազան Հայրը խոր յուզումով ըսաւ որ ինք Նիւ
 Եորք եկած է գլխաւորաբար հանդիպում ունենալու Ամենայն Հայոց
 Կաթողիկոսին հետ եւ անոր ներկայացնելու շուտափոյթ ապաքինման իր
 անձնական բարեմաղթութիւնները: Ապա, արտայայտուեցաւ
 ներկայացուած համերգէն քաղած իր դրական տպաւորութիւններուն

մասին: Իր խօսքի աւարտին՝ հրաւիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէսզի օրհնէ համերգին մասնակցողներն ու ներկաները:

* * *

Կիրակի Դեկտեմբեր 20-ի առաւօտեան Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Երուսաղէմի Առաքելական Աթոռի Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան՝ առնթե՛րակայութեամբ Ս. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանի Տեսուչ Հոգւ. Տ. Հայկազուն Մ. Վրդ. Նաճարեանի եւ Հոգւ. Տ. Գրիգոր Վրդ. Մագստտեանի: Կրօնական արարողութեան կը նախագահէր Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին: Երգեցողութիւնը կատարեց Մայր Տաճարի Դպրաց Դասը՝ ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէլիսանէճեանի:

Պատարագիչ Պատրիարք Սրբազան Հայրը իր քարոզին մէջ ըրաւ պատմականը Երուսաղէմի մէջ հայերու գոյութեան եւ արտայայտուեցաւ այսօրուան Հայ Երուսաղէմի մասին:

Յաւարտ Ս. Պատարագի՝ Մայր Տաճարի դասին մէջ տեղի ունեցաւ ութը ազգայիններու Հայրապետական Կոնդակի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ շքանշանի յանձնումը: Յիշեալ ազգայինները մեծագումար նուիրատուութեամբ իրենց մասնակցութիւնը բերած էին Հարիւրամեակի Հիմնադրամին: Անոնք են.

- Տիկին Սիրան եւ ողբ. Սարգիս Կապրիէլեան
- Տիկին Թագուհի եւ ողբ. Սարգիս Սուլթանեան
- Տէր եւ Տիկին Ալեքս եւ Վրրճինիա Տատուրեան
- Տէր եւ Տիկին Հայկ եւ Ասդրիտ Տատուրեան
- Տիար Սարգիս Տատուրեան (որ յառաջացեալ տարիքին պատճառաւ ներկայ չէր)
- Տէր եւ Տիկին Բիւզանդ եւ Անահիտ Բիրանեան
- Տէր եւ Տիկին Վահագն եւ Յասմիկ Յովնանեան
- Օր. Անուշ Մաթեոսեան

Առաջնորդ Գերշ. Տ. Պաժակ Արք. Պարսամեան ընդհանուր առմամբ խօսեցաւ Հայրիւրամեակի Հիմնադրամին մասին եւ առանձին առանձին ներկայացուց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարձրագոյն պատիւին արժանացող ազգայինները՝ թուելով անոնց կատարած բարերարութիւնները: Կարդացուեցան Հայրապետական Կոնդակները եւ յանձնուեցան շքանշանները: Ապա, Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց զանոնք:

Ի պատիւ յիշեալ մեծարեալներուն եւ անցնող տարիներու ընթացքին Առաջնորդարանիս ի նպաստ սիրայօժար կերպով իրենց տաղանդն ու կարողութիւնները ի սպաս դնող կամաւորներուն՝ տրուեցաւ ճաշկերոյթ մը Հայկ եւ Ալիս Գալուքճեան հանդիսասարահին մէջ: Այս ճաշկերոյթը, որ կը վայելէր Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութիւնը, կազմակերպուած էր Առաջնորդարանի Հայ Եկեղեցւոյ Հիմնադրամին կողմէ: Կարգադիր Յանձնախումբի ատենապետն էր Տիկին Լիւսի Տապաղեան:

Ճաշկերոյթին ներկայ էր նաեւ ՄԱԿի մօտ Հայաստանի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ եւ լիազօր դեսպան Տոքթ. Մոսէս Ապելեան եւ իր ազնիւ Տիկինը:

Ճաշկերոյթի բացման խօսքը կատարեց Առաջնորդարանի Տնտեսական Բաժանմունքի տնօրէն եւ Հայ Եկեղեցւոյ Հիմնադրամի վարիչ—տնօրէն Տիար Ծորճ Քասիս, որ բացատրեց նպատակը կազմակերպուած ճաշկերոյթին, որով փակուած կը կատարուէր Թեմական Հարիւրամեակին: Դաշնակի վրայ դասական գործեր ներկայացուց Հայրենի տաղանդաւոր դաշնակահար Հելլեն Ետիկարեան: Երիտասարդներու անունով բաժակ առաջարկեց Տիկ. Արտա Նազըրեան Յարութիւնեան: Հոգչ. Տ. Մամիկոն Աբղ. Քիլէճեան երգեց Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետին նուիրուած շարական մը: Առաջնորդ Գերշ. Տ. Խաթալ Արք. Պարսամեան նախ շնորհաւորեց շքանշանակիրները, եւ ապա իր ուրարութիւնը յայտնեց որ հարիւրամեակի հանդիսութիւնները իրենց աւարտին կը հասնին երկու նոր եկեղեցիներու կառուցումով. մին՝ Ուայթ Փլէյնս Նիւ Եորքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին՝ օծուած Դեկտեմբեր 6—ին, եւ միւսը՝ Մայամի Չլորիտայի Ս. Մարիամ Աստուածածին Եկեղեցին՝ օծուած Դեկտեմբեր 13—ին: Սրբազան Հայրը դարձեալ ներկայացուց Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեանը, յիշելով եւ իր գնահատութիւնը յայտնելով որ թեմի հարիւր տարուան պատմութեան մէջ քսանըհինգ տարիներու առաջնորդութիւնը վարած է:

Պատրիարք Սրբազան Հայրը այս անգամ խօսեցաւ Երուսաղէմի Պատրիարքութեան պատկանող հողերուն մասին, եւ կոչ ըրաւ հայ գործատէրերուն եւ ճարտարապետներուն՝ որպէսզի երթան Երուսաղէմ եւ այդ պարապ հողերուն վրայ կառուցանեն շէնքեր եւ կամ գործարաններ:

Բոլոր ներկաներուն կողմէ երգուած Տէրունական Աղօթքով եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ վերջ գտաւ ճաշկերոյթը:

Դեկտեմբեր 21, 1998

Նիւ Եորք, Ն. Ե.

ՅԱԿՈՐ ԱՐՔ. ՎԱՐԴԱՆՆԱՆԻ
ՅԻՇԱՏԱԿԻՆ

Յակոր Սրբազան Վարդանեան, ոչ եւս է: 25 տարիներ ան դեկավարեց այս ընդարձակ Թեմը, որ կ'երկարի Պօրտօ քաղաքէն մինչեւ իտալական սահմանը: Քառորդ դար ան կարողացաւ համադրել ու միատեղել 150.000 հաւատացեալներ մեր Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ՝ Հարաւային Ֆրանսայի: Ահա ութ տարիներէ ի վեր, որ ան ձգած էր իր պաշտօնը՝ ընտրուած ըլլալով Պատրիարքական Փոխանորդութեան բարձր աստիճանին՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Թորգոմ Արքեպիսկոպոսի կողմէ:

Յակոր Արքեպիսկոպոս Վարդանեան ծնած է Ուրֆա, Նոյսիս, 1918 Յունուար 1 թուին: Զաւակ 1915-ի ցեղասպանութեան արեւալորէն փրկուած ծնողներու:

1920 թուի Ուրֆայի Ֆրանսական ջոկատի սպանդէն ետք, Վարդանեան ընտանիքը կը կարողանայ խոյս տալ դէպի Հալէպ, 1921-ին: Դէպի այն Սուրիան, որ դարձաւ ապաստարան, ինչպէս բազում ուրիշ արաբական երկիրներ, ցեղասպանութենէն վերապրողներուն: Հայրը Սրբազան Հօր յաջողեցաւ, հակառակ տեղահանութեանց, բանալ եւ կազմակերպել երկու հայկական դպրոցներ՝ Հալէպի ու Ռաֆֆայի մէջ:

14 տարեկան պատանի Աւետիս Վարդանեան կ'ընդունուի Երուսաղէմի Ժառանգաւորացը: 18 տարեկանին կը ձեռնադրուի Սարկուազ: 1939 թուին կը ձեռնադրուի կուսակրօն քահանայ՝ վերանունուելով Յակոր Արքայ, եւ կը դառնայ անդամ Ս. Յակոբեանց Եղբայրութեան:

Իր քաջագիտութիւնը հայերէն լեզուի եւ իր սերը հայ գրի նկատմամբ՝ զինքը կը դարձնեն Երուսաղէմի Պատրիարքին անձնական քարտուղարը: Հոգեւոր Հովիւ Հայֆա քաղաքի Հայոց, 1941-1946 թուականին, ան կը միջոցառէ, թիկունք կը կանգնի ու Աստուծոյ խօսքը կը բերէ իր Հօտին՝ ռուսերու տեղատարափին տակ՝ Համաշխարհային Երկրորդ պատերազմի ընթացքին: 1946 թուին, ան կը հրաւիրուի Սրբոց Յակոբեանց Տունը, որպէս տնօրէն վանքի տարարանին եւ հրատարակչի Պատրիարքարանի պաշտօնական «Սիոն» ամսաթերթին, մինչեւ 1951 թուականը: Այս շրջանին, ան կ'ուսուցանէ Ժառանգաւորացի մէջ Հնդեանուր Պատուութիւն, Եկեղեցական Պատուութիւն, Հայ գրականութիւն, Աստուածաբանութիւն:

1956-1960 շրջանին, Վարդանեան Վարդապետ կը մուրհուրի դաստիարակչական ասպարէզին մէջ թէ՛ Ժառանգաւորացի եւ թէ՛ Երուսաղէմի հայկական երկրորդական վարժարանէն ներս. ապա՝ ան կը դառնայ տնօրէն Ժառանգաւորացի, 1960 թուին:

ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ

1964 թուին, Հայոց Պատրիարքը զինքը կ'առաքէ Լատինական Ամերիկա՝ այցելելու համար հայկական համայնքները Արժանթինի, Ուրուկուէյի, Զիլիի ու Պրագիլի, ձեռնարկելու համար հանգանակութեան մը յօգուտ ապաստանեալներուն, որոնք կը վայելէին Պատրիարքարանի հովանաւորութիւնը: Իր այս առաքելութիւնը ունեցաւ մեծ յաջողութիւն:

1965 թուի Մարտին, Ամենայն Հայոց Կեանքաւ Հայրապետ Վազգէմ Ա. զինքը կը նշանակէ Կաթողիկոսական Փոխանորդ, ի Մարտէյլ, ուր իր իմաստութեամբ եւ դիւանագիտութեամբ կրցաւ հարթել բազում անհասկցողութիւններ:

Նոյն Սեպտեմբերին, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը կուտայ իր համաձայնութիւնը եւ կը ստանայ եպիսկոպոսական օժտման, ի Սուրբ Էջմիածին, ի Հայաստան:

Յաջորդ տարի 1966 Յունուար 6-ին, Յակոր Սրբազան կը ստանձնէ իր նոր պաշտօնը՝ Տոսէէն քաղաքին մէջ:

Նշենք մի քանի յատկանշական իրադարձութիւններ.

1973 թուին, կառուցումը 1915 թուի Մեծ Եղեռնի յուշարձանին՝ Մայր Եկեղեցւոյ քակին մէջ, Փրատօ պողոտային վրայ. եպիսկոպոսի անձնական նախաձեռնութիւնը եղաւ վնասական:

1973-ին, Լա Սիոթայի մէջ կը ձեռնարկէ կառուցումանը նոր եկեղեցւոյ մը եւ ուր կը հաստատէ հայ դպրոցը:

1978 թուին, հաստատումը Առաջնորդարանի մը՝ ձեռնարկելով կառուցումը Մշակութային Կեդրոնին՝ Արծրուն Զրբաշեանի անուամբ:

Բացուիլը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դէպի միւս Քոյր Եկեղեցիները՝ գտաւ նոր ոճ ու ձեւ՝ Սրբազան Հօր Էփրեմնի՛ շարժման հասկացողութեան չափանիշին մէջ: Իր ամենացայտուն յաջողութիւնը գտաւ «Ռատիօ Տիարոյ»ի ստեղծման մէջ, էջէկարայ Եպիսկոպոսի աջակցութեամբ եւ մասնակցութեամբ Օրթոտոքս եւ Բողոքական Եկեղեցիներու:

1984 թուին, Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի այցելութեամբ, Փարիզի մէջ գումարուած ժողովին իրրեւ հետեւանք՝ կը ստանձնէ ա՛յլ աւելի աշխուժութիւն՝ եկեղեցիները միացնելու մէկ իշխանութեան ներքեւ. ինչ որ կը յաջողի՝ հիմնադրութեամբ Հարաւային Ֆրանսայի Հայոց Եկեղեցիներու ընդհանուր Ժողովին՝ իր Մրջանային Խորհուրդով, որ իրաւական պաշտօնական հանգամանք կը ստանայ 1991 Դեկտեմբեր 2 թուին:

1990 Յունիս 29-ին նախաձեռնութեամբ բաղաժամեալ Ռոպէր Վիկուրիի, ան եղաւ հիմնադիր անդամներէն մէկը Մարտիլ - Էսփերանսի:

Այլ քաղում քարեմասնութիւններ եւ կ'առաջնորդեն Սրբազան Հայրը քացառիկ Կաթողիկոսական գնահատանքի, երբ 1991 թուին, կ'արժանանայ Արժութեան տիտղոսին:

Բայց Յակոբ Սրբազան Վարդանեան այնքան կապուած մնաց այս բաղաժին Մարտիլի, որ երբեք չկարողացաւ մեզմէ հեռանալ: Նաեւ՝ հետզհետէ իր տկարացող առողջութիւնը արգելք դարձաւ իր տեղափոխութեան:

ՏԱՐՕՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԷՐԷՃԵԱՆ

Յակոբ Արք. Վարդանեան իր մահկանացուն կնքեց 1999 Յունուար 15ին: Թաղման կարգը կատարուեցաւ Յունուար 22-23ին, Մարտիլիոյ Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցիին մէջ, նախագահութեամբ Յակոբ Սրբազանի եւ Տ. Լեւոն Ա. Քհնյ. Առաքելեանի դասընկեր (Տրուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի մէջ), Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկեանի:

“Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:”

ԽՄԲ.

ՀԱՆԳԻՍ

Տ. ԼԵՒՈՆ Ա. ՔՀՆՅ. ԱՌԱՔԵԼԵԱՆԻ
(1918-1999)

Տ. Լեւոն Ա. Քհնյ. Առաքելյան, աւագանի անունով՝ Հրանդ, ծնած է 13 Օգոստոս 1918-ին, Պաղատս, Ուրֆացի ծնողէ:

Տեղւոյն Թարգմանչաց նախակրթարանը աւարտել ետք, 1932ին կը մեկնի Երուսաղէմ, Ժառանգաւորաց վարժարանի որպէս աշակերտ:

Սարկաւագութեան աստիճան կը ստանայ 1936-ին, Թորգոմ Պատրիարք Գուշակեանի ձեռքով: Կը վերադառնայ իր ծննդավայրը, եւ կը հետեւի Լոնտոնի I.C.S. հարաւարապետութեան դասընթացներուն:

1948-ին, Միացեալ Նահանգաց առաջնորդ՝ Տիրան Արք. Ներսիսեանի հրաւերով կը փոխադրուի Ամերիկա: Կ'ընդունուի Ֆիլատելֆիոյ Temple University, ուրկէ 1953-ին շրջանաւարտ կ'ըլլայ, իսկ 1975-ին Նիւ Եորքի Peoples University of America համալսարանէն կը ստանայ Doctor of Humanities and Letters տիտղոսը:

1950-ին կ'ամուսնանայ կեսարահայ ընտանիքէ Ֆիլատելֆիա ծնած Կրէյս Մէշէնեանին հետ, ու կ'օրհնուին երեք զաւակներով՝ Հրանդ, Մելինէ եւ Արմէն:

Սեպտեմբեր 1950-ին քահանայ կը ձեռնադրուի խարտաւիպկութեամբ Շնորհի վրդ. Գալուստեանի եւ ձեռամբ Տիրան Արք. Ներսիսեանի, Ֆիլատելֆիոյ Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ մէջ:

Հոգեւոր Հովիւ կը կարգուի Ֆիլատելֆիոյ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցիին, ուր կը ծառայէ մինչեւ 1963: Իրրեւ այցելու Հովիւ նշյն ժամանակ կ'այցելէ Ուաշինգթոն եւ Րիչմոնտ քաղաքները: 1963-ին կը ստանձնէ Մայամիի Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ հովուութեան պաշտօնը: 1964-ին կը հրաւիրուի Նիւ Եորք գլխաւորելու համար Ս. Վարդան Մայր Տաճարի եւ Կեդրոնի Յանձնախումբի աշխատանքները:

Արեւելեան Թեմի Առաջնորդ Տ. Մամբրէ Արք. Գալֆայեան անոր կը շնորհէ ծաղկեայ փիրոն կրելու իրաւունք: Իսկ Կեհ. Հայրապետը՝ Վազգէն Ա. 1968-ին Նիւ Եորքի Ուոլտօրթ Ասօրիա պանդոկին մէջ տրուած օժանձ նաշկերոյթի՝ Տէր Լեւոն Գահանային յանջատայ կը շնորհէ:

1973-ին ան կը ստանձնէ հոգեւոր հովուութիւնը Քրմնէթիքթ Նահանգի Պրինսթօրթ քաղաքի: Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետը անոր կը շնորհէ Աւագ Գահանայի աստիճան: 1975-ին համայնքը նաշկերոյթով մը կը ընէ Տէր Հօր Գահանայական օժանձ 25-ամեակը:

1983-ին Տ. Լեւոն իր ընտանիքով կը փոխադրուի Արեւմտեան Թեմ ու կը ստանձնէ Սան Տիէպօ Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ հովուութեան պաշտօնը: Այստեղ, երբ Տէր Հայրը նոր Եկեղեցիի մը շինութեան ծրագրի իրականացումով կը զբաղէր, Փետրուար 1986-ին, արկածի մը հետեւանքով կը կորսնցնեն իրենց 64 տարեկան եւ երկու շաբթուան ամուսնացած Հրանդ զաւակը:

1987-ին Տէր Հայրը ամիսը երկու անգամ Սան Տիէպօն Ֆինիքս Արիզոնա կը յաճախէր իրրեւ այցելու հովիւ:

Տ. Լեւոն կազմակերպած է Ափփըր Ուեսթ Չեսթըրի համայնքը. նաեւ Հիւսթըն, Թէքսաս համայնքը:

1954-ին Թեմական Պատգամաւորական Ժողովէն ընտրուած է անդամ Թեմական Խորհուրդի եւ ծառայած է 14 երկար տարիներ:

1958-ին Փոխ-Ատեմնապետ, 1964-ին Ատեմնապետ Թեմական Պատգամաւորական Ժողովին. 1962-ին Թեմական Պատգամաւոր ընտրուած է մասնակցելու համար Ս. Միլոննի օրհնութեան՝ Էջմիածնայ մէջ. 1968-ին կազմակերպած է ուխտագնացութիւն մը դէպի Ս. Էջմիածին, Ս. Միլոննի օրհնութեան:

Տ. Լեւոն Ա. Քհնյ. Առաքելյան իր եղբին աւանդեց 1999 Յունուար 18ին, Սան Տիէպօ իր տան մէջ, եւ թաղման կարգը կատարուեցաւ Յունուար 21-22ին Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ Առաջնորդ Սրբազանին եւ հոգեւորականաց դասուն:

Տէրը Լուսաւորէ հոգին արժանաւոր իր սպասարինն:

Ն. Ք.

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐՈՒ ՑԱՆԿ
1998 ՏԱՐԻՈՅ

- 1 - Պոյաճեան եւ Սամաուի ընտանիքներ Ս. Յակոբայ եւ Ս. Աստուածածնայ Տաճարներուն կը նուիրեն մէկական թիթեղ Շէմէնէք ձիթախուղ:
- 2 - Երուսաղէմաբնակ Օր. Սեղա Կարապետեան Ս. Գլխադրի Մատրան Սեղանին կը նուիրէ մէկ զոյգ աշտանակ արծաթած եւ ոսկեօծ:
- 3 - Պէյրութաբնակ Տիկ. Եւա Տափեան Ս. Գլխադրի Մատրան Սեղանին կը նուիրէ Սեղանի ծածկոց, սրճագոյն մետաքսի վրայ փուլագարդ:
- 4 - Օր. Սեգա Գրիգոր Մովսէսեան, Ս. Վարդանանց Տոնին առթիւ, Ս. Յակոբեանց Տաճարին կը նուիրէ փոքրիկ ոսկէ խաչ մը:
- 5 - Տէր եւ Տիկ. Եանք Գասպարեան Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրեն մէկ թիթեղ ձիթախուղ:
- 6 - Թարմոթայէն (Գանատա) Տիկ. Էլիզ Սալիպեան Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ վեց հատ ուրար, կարմիր, ներմակ եւ կապոյտ գոյներով:
- 7 - Ամերիկաբնակ Տիկ. Լուսարեր Գազանճեան եւ Գազանճեան գերդաստանի անդամները Ս. Յակոբեանց Տաճարի Ս. Աստուածամօր պատկերին կը նուիրեն՝
 - ա - Ոսկի խաչ մը շղթայով միասին:
 - բ - Ոսկի խաչ մը անուանատառ շղթայով միասին:
 - գ - Ոսկի շղթայով մետալ Քրիստոսի եւ Աստուածամօր դիմագիծերով:
 - դ - Ոսկի շղթայով վրան փոքր տերեւներով շարան մը:
 - ե - Ոսկի շղթայով խաչ մը կեդրոնը խորով:
 - զ - Ոսկի շղթայով վրան գարդով:
 - է - Բագուկի վրայ անցուելիք փոքր ոսկի բլաք մը:
- 8 - Երուսաղէմաբնակ Տիկ. Սաթենիկ Յակոբեան Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ երկու բոշէ ձեռագործ կտրածն:
- 9 - Ամերիկաբնակ Տիկ. Լուսի Գասպանեան Ս. Աստուածածնայ նկարին կը նուիրէ արծաթէ մատանի մը:
- 10 - Տիկ. Ազատուհի Ռըպեան Ս. Աստուածածնայ նկարին կը նուիրէ արծաթէ մատանի մը ոսկեջրուած:
- 11 - Ամերիկայէն (Լուս-Անճէլըս) Պր. Վահագն Թովմասեան Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրէ մետաղէ կանթեղ մը, ձեռամբ Տիկ. Անահիտ Մարրեանի:

- 12 - Ս. Աթոռայ Միսրան Ռազմիկ Վրդ. Պօքոսեան Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրտ մէկ արծաթէ ոսկէգօծ Գրիստոսի դիմանկարով ճարմանդ մը:
- 13 - Ռուս հաստացեալ տիկին մը Ս. Յակոբայ Աստուածամօր պատկերին կը նուիրտ գոյգ մը ոսկի օղ վարդագոյն քարով:
- 14 - Տիկ. Գոհար Գեորգեան Ս. Աստուածածնի "Գեղեցիկ" կոչուած նկարին կը նուիրտ արծաթէ վիզի խաչ մը:
- 15 - Օր. Ալին Սիւլիեան Պոսքընէն Ս. Յակոբայ Տաճարին Ս. Աստուածամօր պատկերին կը նուիրտ ոսկի մատանի մը երեք ճերմակ քարերով:
- 16 - Օր. Գարայի Սիւլիեան Պոսքընէն (Ա.Մ.Ն.) Ս. Յակոբայ Տաճարին Աստուածամօր պատկերին կը նուիրտ ոսկի մատանի մը երեք ճերմակ քարերով:
- 17 - Հայաստանէն մի ոմն Ս. Յակոբեանց Տաճարին կը նուիրտ անդնագործ (Տանթէլ) կլոր ծածկոց մը:
- 18 - Սիտնիէն (Աւստրալիա) Պօքոսեան եղբայրներ Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրեն եօթ արծաթեայ ճարմանդներ Ս. Գլխադրի պատկերով:
- 19 - Երուսաղէմաբնակ Տիարք Յարութիւն, Կարօ եւ Գեորգ Սանտրոնի եղբարք Ս. Յակոբայ Տաճարին կը նուիրեն գոյգ մը սերամիք աշտանակ, Կ. Պալալ Պատրիարք՝ Տ. Գարեգին Բ.ի յիշատակին:
- 20 - Տիկին Զուարթ Մամեան Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյն կը նուիրտ գոյգ մը ոսկեայ խաչեր, ի յիշատակ իր հանգուցեալ ամուսնոյն Տիգրանի, գործածուելու համար Պսակադրութեանց եւ Մկրտութեանց:
- 21 - Տէր եւ Տիկ. Պերն եւ Արտա Կէճէգուշեաններ իրենց գաւակաց Գրիգորի եւ Սեւանի Ամուսնութեան առիթա Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյն կը նուիրեն գոյգ մը արծաթեայ խաչեր:

ՍԵՒԱՆ ԵՊՍ. ՂԱՐԻՊԵԱՆ
Վ. ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏԻ Ս. ԱԹՈՒՌՑ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- Վեհափառ Հայրապետի Մինդեան Պատգամը	Գարեգին Ա. Թ.Ա.Մ.	3-6 7-10
- Բերդեհեմեմի Պատգամ	T.A.M.	11-13
ԿՐՄՆԱԿԱՆ		
- Իգնատիոս Եպիսկոպոս Մեկնություն Դուկասու Գլ. ԺԲ.	Զաւեն Արք. Չինչինեան	14-22
- Անառակ Որդու Առակը	Ընծանուկ Արդ. Բարսիսանեան	23-24
- Նորածին Արեան և Մարդասպան Հերովդէսը	Վարդան Ա. Քենյ. Տիւրկլեան	25-27
- Վեհապանծ Ճամբան՝ Արք.	Ալպու Նորասունկեան	28-43
- Կոյսին Պատմությունը	Թալի Ճիպրան Թրգմ. Նահապետ Մելճոնեան	44-45
ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ		
- Երև. Ճիշտ և	Աննկ	46
- Գերամանի Ճանապարհին	Կամոարական (Զարեհ Արդ. Կարաղեան)	47
- Իմ Աստղին	Շին-Մահ	
- To My Star	Translated by A. K.	48-49
- Արարատին	Բագրատունի	50
ԲԱՆԱՍԻՄԱԿԱՆ		
- Նաբեկացու Չափածոյի Իերմը	Ա. Դևգինեան	51-54
ԳՐԱԽՅՈՒՄԱԿԱՆ		
- «Ավիրոհայ Գրականության Ուրուագծեր», Գեղամ Անան	Սարգիս Եպիմոնեան	55-58
- «Ի Մտանկ Արեգական», Աննկ	Նազարէր Թովախան	59-61
ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ		
- Ինչու՞ եկեղեցին Չկրցաւ Թարսը Ցեղերը Քրիստոնէացնել	Ալպու Նորասունկեան	62-66
- Քրիստոսի Անճանօր Խառնար (Agrapha)	Բարգև Արդ. Թովախան	66-71
ՊԼՏՄԱԿԱՆ		
- Հաննոյ Հերոսամարտը	Արկ Քենյ. Օղրուգեան	72-77
- Խորէն Մուրաբարկեան	Կոկա. Հ. Զաւեն Արդուժանեան	78-85
- Հայ Երուսաղէմ - Ա. Յակոբ	Բարսեղ Վրդ. Գալմուտեան	86-88


ՅՈՒՇԱԳՐԱԿԱՆ		
- Շահան Ռ. Պերպերեան	Կարպիս Եռայեան	89-97
ՇՆՈՐՀԱԽՈՐԱՆՔ		
- Ամենայն Հայոց Կարողիկոսն		98
- Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսն		99
- Հոռմի Սրբազան Պապն		100
- Իրոսաց Սրբազան Պատրիարքն		101
- Կ. Պոլսոյ Սրբազան Պատրիարքն		102
- Յորդանանի Ապտուլլահ Թագաւորին		103
- Գալուստ Կիլիկենեան Հիմնարկութեան Նախագահէն		103
- Յաւակցական նամակ Հիւսէյն Թագաւորի մահուան աոխրով		104-105
ՀԱՂՈՒԹԱԳՐՈՒԹԻՒՆՔ		
- Գիտելի՜ր երաժշտագէտներուն «Նամականի»	Վարդան Սարգսեան	106-108
- Պատմութեան համար Գործնի Վերադարձ Աստրալիայէն	Աղան Արք. Պալիօզեան	109
- Armenia In The News	James Russell	110-112
- «Հանդուրժողական» Ոլկիով Պատասխան	Նուրիան Ծ. Վրդ. Մանուկեան	113-122
- Վարդանանց Տոնակատարութիւն	Անուշաւան Ծ. Վրդ. Զոզանեան	123
- Թորգոմ Պատրիարքի Այցը Արեւմտեան Թեմին	Սիլվան Քեհյ. Մխեսեան	124-140
- Հանդիպում՝ Թորգոմ Պատրիարքի հետ	Արպիս Եսփունեան	141-142
- Թորգոմ Պատրիարքի Այցը Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետին, Նիւ Եօրք	Ն. Ք.	143
- Ա. Յակոբի Ներսէն		144-151
- Some Remarks on Armenian Christology	Hagop Nersoyan	152-155
- Թեմական Հարիւրամեակի Եզրափակիչ Հանդիսութիւններ	Արեւիկեան Թեմ	156-159
- Յակոբ Արք. Վարդանեանի Յիշատակին	Տարօն Եզս. Ճլրլեան	160-161
- Հանգիստ Տ. Արոն Ա. Քեհյ. Առաքելեանի	Ն. Ք.	162
- Յանկ Նուիրասուրեանց	Վանկ Լուսարարապետի Անան Եզս. Վարիպեան	163-164
- Բովանդակութիւն		165-166



ՅԱԿՈԲ ԱՐԲ. ՎԱՐԳՍՅԱՆՆԱՆ
1918-1999



ԼԵՆՈՆ ՔԶՆՅ. ԱՌԱՔԵԼԵԱՆ
digitised by 1918-1999 A.R.A.R.@





Ապտուլլահ Բ. Քազաւոր Յորդանանի ուխտառութեան համար պահ մը նկարին առջե՛ւ հանգուցեալ
Հիւսէյն Քազաւորին (8 Փետր. 1999)



Հանգուցեալ շխտչին Ա. Բազաւորին դադարը կտրելուտուն շարքին Ազատ լիակ Բ. Բազաւոր ներդրումով
(9 Փետր. 1999)



Հանգուցեալ Հիւսէյն Ա. Քազաւորի բաղումին սգակիր Քազուիի նոր և Իշխանուիի Պատմա



Եւ. Յ Ինկու. 1998 Արեւմտեան Քիմի Առաջնորդ Կալէ Արք. Յովսէփեան, հոգեւորական եւ բարեկամներ կը դիմաւորեն Քորգոմ Պատրիարքը Լոս Անճելոսի օդակայանին մէջ.



ԱՌԱՋՆՈՐՈՂԱՆ ԼԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ARMENIAN CHURCH WESTERN DIOCE



ԱՌԱՋՆՈՐՂԱՐԱՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ARMENIAN CHURCH WESTERN DIOCESE



Թորգոմ Պատրիարք և Առաջնորդ Վաչե Արք. Յովսէփեան, Արեւմտեան Թեմի Առաջնորդարանի Պաշտանկից և Թեմական Թորիւորդի անդամոյց հետ



Քարա Մասայի Ս. Ապոստոլաճանի երեխոյոյց ճամբովնորոյ Իրգեյիկ խումբը



Բարսեղ Մուսայի Ա. Աստուածածին եկեղեցույ ճանուկներու պարախումբը



Լուսինե Մանուկյան Ա. Յակոբ եկեղեցույ սրահին մէջ, Քարգոմ Պատրիարք եւ Արշակ Ա. Քենյ. Քաջասուրբան, Երուսաղէմի Արքեպիսկոպոս Քարգոմանչայ Ամնուց Միտրիան անդամներուն հետ

digitised by

A.R.A.R.@




Թորգոմ Պատրիարքի այցը Լու Աճճեկոսի Արարատ Տունի տարիցներուն



Թորգոմ Պատրիարք Լու Աճճեկոսի Արարատ Տունի Խնամակալ Մարմինի անդամներուն հետ



Իրզով Պատրիարք եւ Վաչ Ագ. Բովսելեան եւ Վան Նաչի Ս. Պատրոս եկեղեցոյ հոգեւորականներ եւ անդամներ, եկեղեցոյ օժան 40 ամեակին աւիրով, բարերար Ազմէն Համբարի տան մէջ հիւրասիրութեան ընթացքին



Վան Նաչի Ս. Պատրոս եկեղեցոյ օժան 40 ամեակին աւիրով՝ տուտարագիչ Իրզով Պատրիարք Ս. Հարդրդուրիին թաշխելու պահին



Վան Նայսի Ա. Պատրոս Եկեղեցւոյ օժման 40 ամեակին առիթով, Հոգևոր Հովի՛ Տ. Ծնոյի՛ Քեկ, Տեմիրնեան Թորգոմ Պատրիարքէն կը ստանայ Երուսաղէմէն նուէր բերուած սկիի մը



Վան Նայսի Ա. Պատրոս Եկեղեցւոյ օժման 40 ամեակին առիթով մատուցուած Ա. Պատարագին սպասարկողներ, Թորգոմ Պատրիարքէն կը Վաչէ Աբր. Երուսաղէմէն հետ



Լուս Աննելուսի Գալիֆորնիա Գիւղիւն մէջ Նրուաղէմի Ս. Լազարոս Ապօստոլական կարգի ընկերութեան Ասեմնապետ Տէր. Զանու Պոսն Էտենն ուրիշ մը կը յանձնէ Քորթոմ Պատրիարքին



Լուս Աննելուսի Գալիֆորնիա Գիւղիւն մէջ Նրուաղէմի Ս. Լազարոս Ապօստոլական կարգի ընկերութեան անդամներուն Քորթոմ Պատրիարք Լուս իսոյի Զայ Նրուաղէմի մասին



Երուսաղեմի ժառանգաւորաց Վարժարանի աշակերտներն խումբ մը Քորզոմ Պատրիարքին հետ-
նստած (ձախէն) Անդրանիկ Ուրֆայեան, Տիգրան Գատոյեան. ոտքի (ձախէն) Վարդապետ Սիմոնեան,
Ջօիրապ Մովսէսեան, Նշան Քինյ, Պէլլերեան, Հայկազ Գրիգորեան



Լուս Ամենեօսի Հանրային Մատենադանին մէջ բացուած Հայերէն Գիրքերու բաժինին, Շահան Կարապիի
անունին նուիրուած, Թաշիկ եւ Սիլվա Մանուկեան բնամեկի նուիրատուութեամբ



Յրեզնի Ա. Պօղոս Նեկեղեցույ մէջ, Քորզոմ Պատրիարք Անդրունական Գալիֆորնիոյ Հայ եւ Հիւր
 եկեղեցականներու եւ խորանի սպասարկողներուն հետ:



Քորզոմ Պատրիարք եւ Յրեզնի Ա. Պօղոս Նեկեղեցույ Հովիտ Տ. Սատուն Մ. Վրդ. Զմրուխտեան Հայ
 Վարժարանի աշակերտներուն հետ:



Թորգոմ Պատրիարք Ֆրեզնոյի Հայ Գարոցի ուսուցչական կազմին հետ



Թորգոմ Պատրիարք Ֆրեզնոյի Նահանգային Գոլէնի մախազահին եւ Հայկական դասընթացի դաստիարակ Տէր. Պարո Տէր digitised by եւ Տէր. Տիգրան A.R.A.R. @ Եանի հետ



Հիստային Գալիֆորնիոյ Գոսփերիմսի Ս. Անդրեաս Եկեղեցւոյ Հայ Գաղտցի աշակերտներու յայտագիրը ի յարգանս Թորգոմ Պատրիարքի



Գոսփերիմսի Ս. Անդրեաս Եկեղեցւոյ Հայ Գաղտցի աշակերտներու խոյրին արտասանութիւնը Թորգոմ Պատրիարքի այցելութեան առիթ



Սան Ֆրանսիսկոյի Ա. Յովհաննէս Եկեղեցւոյ Դպրոց դասը: Թոբզոմ Պատրիարքի Աջին՝ Սահրամնթօի Հովի Դանիէլ Քինյ, Հայրապետեան, և ձախին՝ Եկեղեցւոյ Հովի Սարգիս Քինյ, Փերոյեան



Սան Ֆրանսիսկոյի Ա. Յովհաննէս Եկեղեցւոյ Երիտասարդաց խումբը Թոբզոմ Պատրիարքին, Ա. Յովհաննէս Եկեղեցւոյ Հովի Տ. Սարգիսին և ՕՂլնտի Ս. Վարդան Եկեղեցւոյ Հովի Տ. Միսրոյ Ա. Քինյ, Սարաֆեանի հետ



Սան Ֆրանսիսկոյէն Լոս Անճելոս վերադարձի՝ ծովօգրեայ նամբուն վրայ, Խանգչող ջրասէր սագին
 Էնս մտերմիկ խօսակցութիւն. ներկայ՝ Հայկազ Գրիգորեան, Լուսանկարիչ՝ Սուրէն Մանուկեան



Բոլոզմ Պատրիարքի աշին՝ Տիար Յարութիւն Ալմոնեան, իր տան մէջ իր ընկերար Հայ մտաւորականներու
 Էնս տեսակցութեան



Տիար Յարութիւն Սիմոնեանի տան մէջ Թորգոմ Պատրիարքին հետ ինքնակրօնի հայ մտաւորականներու հանդիպում



Կլեմէնտի մէջ Հայ Երաժշտանոցի Տնօրէն և խմբավար Տէր. Վաչէ Պարսումեան Թորգոմ Պատրիարքին կը ներկայացնէ Երաժշտանոցի գործունէութեանց Լուսանկարները



Կլետկյի մէջ Հայ Երաժշտանոցի Արսիկի մէջ, Քորգոմ Պատրիարք «Կոմիտասի Հանճարը իր երգերուն մէջէն» դասախօսութեան ընթացքին կը ներկայացնէ Կոմիտասի «Քառաչարի» տեսութիւնը



Ինկնում Գալիֆորնիայէն, (աջէն ձախ) Իսրէն Մանուկեան, Վառէ Աբր. Յովսէփեան, Քորգոմ Պատրիարք, Սիման Ա. Քիւնյ. շտաբայտիկ Վրէլազ Գրիգորեան, Յովսէփ Քիւնյ. Յակոբեան



Կ. Պոլսոյ Մայր եկեղեցւոյ մէջ գահակալութիւն թուրքիոյ Հայոց նորընտիր Պատրիարք, Ամեն. Տ. Մարոպ Արք. Մուրաֆեանի (21 Նոյ. 1998)




Կ. Պոլսոյ Պատրիարքարանի մէջ, Յունաց Տիեզերական Պատրիարք Բարբուղիմէոս եւ Հայ
 Հոգևորականներ, թուրքիոյ Հայոց նորընտիր Պատրիարք Ամեն. Տ. Մարոպ Արք. Մուրաֆեանի
 գահակալութեան առիթով (21 Նոյ. 1998)



Թուրքիոյ Հայոց նորրևոյր Պատրիարք Ամեն. Տ. Մեսրոպ Աբլ. Մուրաֆեանի զանակալութեան առիթով՝ Տ. Սեան Նաթ. Դարիպեան կ'ընթեռնու շնորհաորական գիրը Երուսաղէմէն Թուրքոմ Պատրիարքին (21 Նոյ. 1998)



Թուրքիոյ Հայոց նորրևոյր Պատրիարք Ամեն. Տ. Մեսրոպ Աբլ. Մուրաֆեանի զանակալութեան առիթով՝ Տ. Սեան Նաթ. Դարիպեան կ'ընթեռնու շնորհաորական գիրը Երուսաղէմէն Թուրքոմ Պատրիարքին (21 Նոյ. 1998)



Ս. Արևիկանու նախասարկառազի սովին արհրոյ Մեծայարամի եւ Ս. Տեղեաց սարկառազներու խումբը
Արատ օտեան ժամերգութեան ընթաց շին (7 հուն. 1999)



Ս. Ստեփանոս նախասարկազգի տանին առիթով սարկազգաց հանդիսությունը Առաջնան ժամերգության ընթացքին (7 Յուն. 1999)



Քարզմանյաց Վարձարանի աշակերտության Նոր Տարւան հաւանք (12 Յնիլը. 1999)



ժողանկատրազ Վարժարանի նոր Տարուան «Պաղանկ Պապուկը» (15 Յնվր. 1999)



Կ. Պոլսոյ նորրնտիր Պատրիարք Տ. Մեսրոպ Արք. Մուրաֆեանի «Հրաշափառ»ով մուտքը Ս. Յակոբեանց Մայր Տաճար, Լուսարարապետ Հոգշ. Տ. Նուրեան Մ. Վրդ. Մանուկեանի «Մարի Պապուկ» խումբը (15 Յնվր. 1999)



Կ. Պոլսոյ Պատրիարք Տ. Մեսրոպ Աբր. Մուրաֆեանի կողմ, արուած նուէրը՝ Փետրակայի բակոյէ եւ արծուենչան



Կ. Պոլսոյ Պատրիարք Տ. Մեսրոպ Աբր. Մուրաֆեանին Միարանուբեան կողմ, արուած նուէրը՝ սասափ կողով Աւետարան



Նորր Տամի պանդոկին մէջ ի պատիւ Գարոյ Պատրիարքին տրուած հիշատիւրեան ուխտաւորներու խմբանկար



Պապական Նովիակ Փիերթո Սամպի եւ Լաբոյց Աբրահամ Աբեղայանցոյ տրուած ընկերակցոյ հոգեւորականներով, Նորր Տամի մէջ ի պատիւ Գարոյ Պատրիարքին տրուած հիշատիւրեան



Հայկական Մեծնոց դեպի Բերդիեն, 18 Յնվր. 1999, ոստիկանապետներուն այցր Պատրիարքարան



Հայկական Մեծնոց դեպի Բերդիեն, 18 Յնվր. 1999, Իսրայելեան ինկոգրադներ Պատրիարք Արսազանի ինՄնաշարժին ռես թափօրը կ'առնայ Ս. Եղի A.R.A.R.@ ղրնչն ՌաՄԼԻ գերեզմանը



Հայկական Մնուկոյ դէպի Բերդիւնէ, 18 Յնվր. 1999. Պարետօյնեան հիւկ ճիւտօրնը Պատրլար՛ Սլրազանի ինճնաշարժին հետ րափօրը կ'առաջնօրրնն Թաւէի գերեզմանի տահմանագիճնն դէպի Բերդիւնէի հրապարակը



Հայկական Մնուկոյ դէպի Բերդիւնէ, 18 Յնվր. 1999. Հայ Երիտասարդաց Միօրեան սկառտննը կ'առաջնօրրնն րափօրը Բերդիւնէի մտաւէնն դէպի հրապարակը



Հայկական Մեծնոց դեպի Քերզինձ, 18 Յնվր. 1999, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության սկաուտները կ'առաջնորդեն բախօրը Քերզինձի մուսուլման դեպի հրապարակը



Հայկական Մեծնոց դեպի Քերզինձ, 18 Յնվր. 1999, Հայ Նախապատրաստողաց Միության Պարկապույտի խումբը



Հ.Մ.Ը.Մ.ի և Հ.Ն.Մ.ի սկաուտներ Քորզոմ և Մարտոյ Պատրիարհներուն ևս Բերդիէմի Հայոց Վանի Տնայարանին մէջ, 18 Յնվր. 1999



Պարտսինեան իշխանութեան ներկայացուցիչներ Քորզոմ և Մարտոյ Պատրիարհներուն ևս Բերդիէմի Հայոց Վանի Տնայարանին մէջ, 18 Յնվր. 1999



Պաղեստինեան իշխանութեան նախագահ Մարք Աբափարի ներկայացուցիչ ՏԵՐ ԷՃԻԼ Հարնուիի Բարի Քալուստի խօսքը Բերդիեճի Հայոց Վանի Տեսչարանին մէջ, 18 Յնվր. 1999



Բերդիեճի Քաղաւապեա Հանճա նաարրի Բարի Քալուստի խօսքը Բերդիեճի Հայոց Վանի Տեսչարանին մէջ, 18 Յնվր. 1999



Պատրիարք Արքայանի և Միաբանության այցը Յորդանան գետի եզերքը արգիլելու գոտիի մէջ գտնուող վանհատական հողին, 22 Փետր. 1999



Պատրիարք Արքայանի և Միաբանության այցը Յորդանան գետի եզերքը արգիլելու գոտիի մէջ գտնուող վանհատական հողին, 22 Փետր. digitised by A.R.A.R.®



Յորդանան գետի եզերքը արդիլիսայ գետի մէջ գտնուող վանհասպտական հողին այցէն յետոյ, շրջապտոյտ երկրոլի տեսարժան վայրեր եւ Միաբանական ճաշ, 22 Փետր. 1999



Յորդանան 'Իստի եզերքը արդիլիսայ գետի մէջ գտնուող վանհասպտական հողին այցէն յետոյ, շրջապտոյտ երկրոլի շէշան Պալատի առջեւ, 22 Փետր. 1999



Ս. ՏԱՐԳՍԻՅԱՆ «ԱՐԻՏՈՒՄ ԻՆ ԿԱՐԿԱՆՈՒՄ» (1942), Պատկերասրահային
սրահ, ԵՊՀ, Երևան



Թրդում Պատրիարքի 80 ամեակի և նեոնադյուրեան 60 ամեակի ինձին վրայ ժառանգաւորաց սաներ 80 մանր կը վառեն



Թրդում Պատրիարքի 80 ամեակի նախաձեռնում մեզ մեր սաներու պարաօւմերը



Քորզոմ Պատրիարքի 80 ամեակի բեմադրության մէջ բաժին առնողներ. Ա. կարգ՝ Աջէն Զախ՝ ժառ. Պապիկ Վարդանեան, 12 տարեկան Քորզոմ Գրիգորեան, Տրչ. Գարեգին Վարդանեան, Բ. կարգ՝ Աջէն Զախ՝ Վարուժան Մարգարեան, Նուն Պողոսեան, Արիս Նպա. Շիրվանեան, Քորզոմ Պատրիարք, Ընձանուէր Արղ. Բարսիսեանեան, Անուշ Նազգաշեան.



Ա. Կարգ, Աջէն Զախ՝ Զամբարնով Արղ. Քէշիշեան, Արիս Նպա. Շիրվանեան, Քորզոմ Պատրիարք, Սեան Նպա. Կարիսեան, Անուշառան Մ. Արղ. Ջոզանեան, Բ. Կարգ, Աջէն Զախ՝ Ընձանուէր Արղ. Բարսիսեանեան, Կոմիտաս Արղ. Շերպէրեան, Բագրատ Արղ. Պուրնէլեան, Ասեախ Արղ. Իփրանեան, Բարսեղ Արղ. Դաշեմաշեան, Գոյան Արղ. Ալեանեան, Երեմիայի Արղ. Արաշեան



Նիւ Եօրֆի Ս. Արղան Մայր Տանարին մէջ պատարազի Թորգոմ Պատրիարք, ճնողաց զրկի մանուկներուն «խաչ համբուրելը» (Պիր. 20 'Իկտ. 1998)



Նիւ Եօրֆի Ս. Արղան Մայր Տանարին մէջ պատարազի վերջաորոշան, Թորգոմ Պատրիարք և Դարեգին Ա. Վե. Կարողեոյ, Թամակ Արք. Պարտամեան, պարզեաարտող բարձրարմնոր ներկայացնելու պահուն (Պիր. 20 'Իկտ. 1998)

